




100<sup>2</sup>



282  
4-39

# ՀԵՐՁՈՒԱԾՈՂ ՊԱՊՈՒԹԻՒՆ

ԿԱՐ

## Հ Ո Ռ Վ Մ

ԱՍԽԻԳԱՆԱ է 1961 թ.

Ի ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ԸՆԴ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԵԿԵՂԵՑԻԱ

Գ Ո Ր Մ

## ԱԲԲԱՅ ԿԵԹԵՒ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

ՄԻԱԲԱՆԻՑ ԶԱՐԻԱՓԱՆ Ս. ԱՍՏՈՒԱԾԱՆԻ ՎԱՆԱՑ



Յ Ա Ր Մ Ա Շ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՆՈՅՆ Ս. ՎԱՆԱՑ  
— 1869 —



Digitized by srujanika@gmail.com 132

四九

ՀՐԱՄԱՆԻ ԳԵՐ ՎԱՆՀՈՐ ՄԵՐՈՅ  
Տ. ԳԵՐՈՐԳ Ա. Յ. Ծ. Վ. Ա. Ր Դ. Ա. Պ Ե Տ Ի  
Կ. Ա. Լ Ե Բ Ա Ն Ի Ա Ն Ա Յ Ա Յ Ա Յ

A II  
5808

Պապը թադաւոր է, եւ քրիստոնէական եկեղեցւոյ ծայրադիմն քահանայապետն եմ իլրսէ .

Իւր թագաւորութեան վրայ չէ մեր խօսելիքը . եւ ի՞նչ  
հարկաւոր է , ան քիչ ատենեն պիտի կործանի , ինչպէս որ  
նախանամութիւնը վճռած է . Օտարարական սույններ եւ ջա-  
տագովներու խմաստակութիւնք ալ չպիտի կրնան զինքը փրա-  
կել . Եթէ թագաւորութիւնն հարկաւոր է քահանայապե-  
տութիւնը պաշտպանելու համար , ինչպէս որ կպնդեն , աւելի  
արդարացի է անոր անկմանը փափաքիլ , որովհետեւ այն քա-  
հանայապետութիւնը յանդադարձնեն : Է :

Ասիկա պիտի ցուցնեմք մեր այս դործոյն մէջ :

Սեր այս նպատակին հասնելու համար ոչ իմաստակութեանց , ոչ կեղակարծ ապացոյցներու եւ ոչ ճռումաբանութեանց դիմած , այլ բուն պատճառէն քաղուած արդիւնքներ վկայ բերած ենք . ձեռք պիտի առնենք քննելու՝ թէ ի՞նչ էր Հռովմայ եպիսկոպոսութիւնը քրիստոնէութեան սկզբաները , եւ դարձ դար յաջորդաբար իշխելով պիտի հաստատենք՝ թէ առաջին ութ դարերուն մէջ հոգեւոր պատրիարքիւնը հիմակու հասկցուած կերպովն երբէք եղած չէ , թէ Հռովմայ եպիսկոպոսը ուրիշ եպիսկոպոսաց հաւասար իշխանութեամբ եւ պատուով պարզ եռելուառու չ' էր առաջին երբէք դարերուն , թէ առաջնութեան պատիւ մը առանց տիեզերական իրաւասութեան ձեռք բերաւ չորրորդ դարուն , թէ այս պատիւը իրեն հիմն ունի միայն եկեղեցւոյ որոշմանքները , թէ իւր անձուն իրաւասութիւնը , զոր ունի իւր եկեղեցւոյն մօտակայ

մասնական եկեղեցեաց վրայ , միայն ժողովներով վաւերացեալ  
ու հաստատուած է .

**Գալովլ** յառաջնորդն էր սահմանեալ , բացարձակ եւ  
տիեզերական գերիշխանութեանը , այսինքն է պապութեան ,  
առաջին ութ գարերու ընդհանրական վկայութիւնք եւ գործք  
ութէ միայն չեն հաստատեր , այլ եւ կդատապարտեն :

**Պատմութիւնը** քանի մ' անօգուտ փորձերէն յետոյ՝ մեր  
զի կցցնէ՝ թէ լրաց արտաքին գիտաւածներ յիններորդ գարուն  
ծնան եւ հաստատեցին զգապութիւնը քաղաքական եւ  
եկեղեցական երկու հանգամանքներով . պապութեան ծշմար  
րիս հիմնադիրը Ազգիանոս Ա. էր , աւելի հաստատութիւն տու-  
ողը Նիկողայոս Ա. , իսկ վերջին կետ բարձրութեան հանողը  
Դրիգոր Ա. էր :

### Ա. Ղրիանոս Ա. իրապէս առաջին պատին է .

**Ասորմէ յառաջ** Հռովմայ դահուն ամուռականները պարզ  
էուն առաջնորդ են , և յաջորդ ոչ թէ Պետրոսի ինչպէս որ կըսեն  
եւ կպնդեն ուժգին , այլ Լինոսի , որ մինչդեռ Պետրոս առ  
ուաքեալլ Հռովմէ եկաւ իր մարտիրոսութեամբը քարողած հաւ-  
ատքը կնքելու նոյն քաղաքին եալիսկոպոսն էր արդէն :

**Պապութեան ջառագովները** պատգական դերիշխանու-  
թիւնը մինչեւ քրիստոնէութեան սկիզբը հանելով՝ պատմա-  
կան մեծ ու անտեղի սխալ մը կդործեն . Այս մէկ սխալը հա-  
զարաւորներու դուռն բացաւ , որովհետեւ եկեղեցական  
պատմութեան եւ նախնի Ա. Հարց գրուածներուն մէջ իրենց  
թիւը աստուածաբանութեան նպաստող ապացոյցներ գտնել  
ուղեցին , հետեւապէս գործերը քաշըշեցին , վկայութիւն-  
ներն անիբնական ըրին , մինչեւ Ա. Դրոյ վրայ յարձակմանք  
ընել ժաղինեցան , եւ սուտ ու չարախառ մեկնութիւններով  
կրոնաբարեկին՝ որ իրենց գրութեան նպաստաւոր սուրբ Առաք-  
էլու մը հանէ :

### Ա. Հա այս կերպով Հռովմայ եկեղեցին առաջին անգամ օրինակ տուաւ առանձնական մեկնութիւններ տալու , զո՞ր

թողոքականութեան՝ վրայ կդատապարտէ : Առաջին անգամ  
Աստուած ային Ս . Գրոց մեկնութեան հետունիւն հանձն մերժեց ,  
արհամարհեց , մէկդի գրաւ բարեկայան մեկնութիւնը , որուն  
հաւատարիմ արձագանդ եղած են եկեղեցւոյ Հայրապեաները ,  
եւ իւր գերիշխանութեամբը Ս . Գրոց մէջ եկեղեցւոյն չտեսածը՝  
ինք տեսնելուզեց : Այսպէս իւր գողունի գերիշխանութեանը  
Աստուածային հիմն տուաւ . Այս ազդիւթէն հանեց բոլոր այն հե-  
տեւութիւնները որ ինքնարերութեամբ կուգան , թէ Պապը փո-  
խանորդ Յիսուսի Քրիստոսի , հարկաւոր կեդրոն եկեղեցւոյ ,  
խարիսխ . Քրիստոնէութեան եւ անխայլ բերան է երկնից :

**Պապական** այս մօլորութիւններն արեւմտից ամէն կողմերն  
անանկ յաջողութեամբ տարածեցան , մինչեւ բոլորովին եւ  
ընդհանրապէս ընդունուեցան . Ասոր գէմ , յիրաւի , շարու-  
նակ բողոքներ եղան , սակայն ժամանակը խզդուկ կամ կի-  
սաձայն ըրաւ զանոնք , եւ պապութեան զեղծմանց գէմ իո-  
սողներն անգամ՝ այս շինուածքը հարկաւորապէս աստուա-  
ծային հիմմ՝ ունի , ըսել առին :

**Այս** սխալմունքներն մուտ գտած են այսօր ոչթէ Հռով-  
մէական կղերին եւ բարեպաշտ մարդկան ըմբռմանց մէջ մի-  
այն , բանական աղանդաւորք ( ռասիօնալիսթ ) եւ անգի —  
քրիստոնեայք անգամ այնպէս ըմբռնած են , թէ Պապը քրիս-  
տոնէական եկեղեցւոյ ծայրագոյն գլուխն է , եւ իւր հոգե-  
ւորական արտունութիւնները 'ի քրիստոսէ են . Բողոքականք  
անգամ չեն համոզուիր ' թէ առանց պապի ալ քրիստոնէից  
եկեղեցին հետունիւն է , ու քրիստոնէից եկեղեցի ըսելով՝ Հը-  
ռովմայ եկեղեցին կիմանան :

**Մէնք** անգամ այս հասարակաց սխալմունքովն մօլորեալ՝  
եւ անոր մէջ իրեւ յաստուած ային եւ յաներկրայելի ճշմար-  
տութեան վարժուած էինք . Պատհանիւն Եկեղեցւոյ Գորի-  
նելու համար բազմադիմի զնութիւններ ընելու ատեննիս ,  
շատ ինդիրներ՝ որ մեր նպատակին մէջ անուղղակի կերպով  
մը կմտնէին ' խելք չենք բրեր քննելու , եւ կապեալ աչօք  
մէկ քանի ճշմարտութենէ հեռի կարծիք ընդունած էինք .

**Ասոր** համար մեր այն գրքին մէջ պապութեան խիստ-

Նպաստաւոր պարբերութիւններ , եւ մէկ քանի սխալ պատմութիւններ սպրդեցան . Սիսալիս երեւան հանելով՝ մոլորութենէ դգուշացնելու համար ձեռքերնիս ընկած առիթը չպիտի փախցունենք , եւ այս գիրքս այս մեր նպատակին չառյարմարաւոր է .

**Պ**ատութիւն ենչեցաց գործոյ դիրքս դատապարտեց չառվմ , որովհետեւ իւր պահանջմանցը ուղածուն չափ նպաստաւոր չէր . ես ալ դատապարտեցի , որովհետեւ անոր մէջ հռովմէական կանխակալ կարծեաց առջեւ , որ իրեւ ճշմարտութիւն տրուած էին մեղ , եւ դեռ հիմնովին քննելու ուշադիր եղած չէինք , չափազանց պատկառանք եւ ակնածութիւն պահեցինք .

**Ե**թէ Աստուած այն գըքերնիս վերստին տպագրելու միջոց մը տայ , 'ի խղճէ պարտաւորութիւն կզդամ' ուղղել սխալներս , ըստ խնդրոյ Հռովմայ կընենք՝ եթէ բարեհաճի մեր սխալովն զմեղյաղթահարել . այսօր ըստ խնդրոյ խղճմուանաց պիտի ընեմք՝ որովհետեւ միտքս ազատ է ամեն կերպ նախապաշար մունքներէ .

**Զ**կայ երբէք անխալ մարդ մը , ասոր համար ո՛րչափ մարդ մը անդխութեամբ կարծիք փոխելուն կտմ շահասիրութեամբ փոխած կեղծելուն համար անպատիւ կհամարուի , նոյնչափ ալ սխալը ճանչնալուն եւ ուղղելուն համար պատուաւոր :

**Պ**ապական գերիշանութիւնը յԱստուածուստ համարող հռովմէական ուղղափառացնկատմամբ շատ զիջմամբ կվարուինք , դիանալով՝ որ այս նախապաշարումը ամենուն ալ իրբեւ կըրցնի դաստիարակութեան նախնական տարերքը սկզբէն աւանդուած է , եւ ամէն այն եկեղեցւոյն անդամ անկէ ազատ չէ . եւ որչափ այս չարիքը Հռովմայ եկեղեցւոյն՝ կամ համօրէն առնելով , բոլոր արեւմուտքի մէջ խոր արմատ ունի , նոյնչափ հարկաւոր է անոր գէմ' ուժով կռուիլը .

**Չ**ատ տարիներէ 'ի վեր շարունակ այս գործոյն ետեւէ էինք , եւ գոհութիւն Աստուծոյ , մեր չանքերը պարապ չդացին : Կըյուսանք՝ թէ մեր այս գործը անպատուղուտի չըլլայ ,

մանաւանդ. թէ շատ բարեպաշտ մարդիկները պիտի խրախուսուսուին, եւ հետզհետէ թիւելնին շատնայ. եւ տեսնելովլպապութեան կողմանէ եղած զեղծմունքներն եւ ամէն կերպ չափաղանցութիւնները, ալ չպիտի կրնան իրենց հին մոլորութիւնները պահել. Պապութիւնը աստուածային եկեղեցւոյ կերպոն տեսնելու վարժուած, նորաձեւութեանց եւ սեղանակագուտ յափշտակութեանց այս որջին մէջ իրենց վարժութեան հակառակը լսելուն պէս՝ իրենք իրենց պիտի հարցունեն — ուրեմն Յիսուսի Քրիստոսի եկեղեցին ուր է —:

**Պապութեան յափշտակած պատակը գլխէն առնուելովն՝ ուղղափառ եւ կամուդիկէ եկեղեցին յանկարծ իւր փառացի տեւականութեամբն եւ ընդհանրականութեամբը կերեւի.**

**Պապութիւնը այս պատակը գլուխը դրած սեպհականել կուղէ. հանենք այս պատակը, տես՝ թէ ինչպէս այն ատեն պայծառ պիտի երեւի անընդմէջ եւ յանհուն դարս մշտնջենաւոր. յայտնութեան հաւատարիմ աւանդապահ. թէ չոռմէն եւ թէ որ եւ է աշխարհէ եկած մոլորութիւն մերժող. եւ միայն ընդհանուր հանոնք հետեւող քրիստոնէական ընկերութիւնը, այն ընդհանուր կանոնի կրսեմ՝ որուն հիմք Աստուծոյ խօսքը, եւ մեկնին ալ ժողովներն եւ հայրապետներն են. Այս սուրբ ընկերութեան մէջ ոչ յոյն կայ՝ ոչ բարբարոս, այլ Քրիստոնեայ. եւ ամենքը կրնան աղաղակել անունս Քրիստոնեայ, աւելի անունս ալ ուղղենէ. որպիշետեւ հաւատան ունաց բացառութեան եւ համբան Տիրոջ սորվեցուցած, եւ ամէն տեղւոյ եւ ժամանակի մէջ եկեղեցւոյ ձեռօք անարատ պահուած վարդապետութիւնը.**

**Պապը իւր շահուն համար եկեղեցին իւր գերիշխանութիւնը ճանչցոլներուն մէջ ամփոփել կուղէ, որպէս զի զանոնք կը է, եւ էւ էւ էւ ըսէ. Ո՞ն՝ կործանենք կոնդնած ամբարտակը, եւ ահա պիտի տեսնենք եկեղեցին չքնաղ՝ իւր բովանդակ գեղեցկութեամբը. զուարթ՝ իւր ազգեցութեամբը. առանց երկրային ցանկապատներու բոլոր մասնական եկեղեցիք անդամ առնելով. այն եկեղեցիները կրսեմ՝ որ կապեալք են իրարու մէկ հաւատքով. հաղորդեալք ՚ի ձեռն հաւասարապատիւ առաքելական չոփուաց. միացեալք ՚ի Յիսուս Քրիստոս ՚ի մեծ քահանայապետ եւ ՚ի մի գլուխ եկե-**

զեցւոյ եւ առաջնորդեալը ՚ի Հոգւոյն սրբոյ ։

Քրիստոնէից առաջնու դարերու այս սքանչելի միութիւնն  
ով պառակուց ։

— Պապը ։ —

Յիսուսի Քրիստոսի տեղը բռնեց , եւ ըստ բոլոր եկեղեց  
ցիներուն . — իմ վրաս եւ ինձմով կրնաք միանալ . ձեր հով  
ուաց պաշտօնը ինձմէ կրաշխի . վարդապետութիւնը ինձմէ  
պիտի բղինէ . ես ծայրագոյն Հովիւն եմ . արտունութիւն ու  
նիմ զամենը կառավարելու . ես գերագոյն դատաւորն եմ .  
ես զամենը կրնամ գատել՝ առանց մէկէ մը՝ որ ոք եւ ըլլայ ,  
դատուելու , ես երկնքի բերան եւ անսխալ միջնորդն եմ  
Ասունծոյն . —

Պապութիւնը մէկ քանի եկեղեցիներու վրայ յափշտակած  
իշխանութիւնը տարածելու համար արտօսքին դէպքերէ  
բան մը ձեռք ձգած ըլլալով՝ իրաւունք կոնենայ խանդա  
բելու համար եկեղեցւոյն ներդաշնակութիւնը . — Ամենեւին  
ոչ — . իւր յափշտակութեանց գէմ կեցող եկեղեցիները այն  
ներդաշնակութենէն դուրս կմերժէ , բայց իրապէս ինք  
մերժուած է . Ոչ թէ ճշմարտապէս կաթուզիկէ եկեղեցի  
ներէն միայն ապատամբեալէ , այլ իր եկեղեցւոյն անդամ ա  
ւանդութիւնն աւրած է , եւ մինչեւ Հռոմինց եպիսկոպոսու  
թեան վրայ եղած աւանդութիւնը նոյն եկեղեցւոյ մէջ առաջ  
ինչպէս որ էր՝ այնպէս թողած չէ . Առաջնութիւնը դարերու հռով  
մէական աւանդութիւնները յետագայ դարուց աւանդու  
թեան համաձայն չեն . Ուստի պապութիւնն իւր ճշմարիտ տեւա  
կանութիւնն այն ատենէն աւրեց՝ յորմէ հետէ նորաձեւու  
թիւնն իր մէջ սկսեց .

Հոռվմէական եկեղեցւոյ անդամ մը անորնախնական ժա  
մանակի վարդապետութիւնները ձեռք առնելով , եւ պա  
պութեան վերջամատութիւնները ձեռնելով՝ կաթու  
զիկէ եկեղեցւոյ ներդաշնակութեան մէջ կմտնէ , կըլլայ ան  
դամ ճշմարիտ եկեղեցւոյ Յիսուսի Քրիստոսի . այն եկեղեց  
ցւոյ , որուն երկու դիմաւոր յատկութիւնքն են տեւականու  
թիւն եւ ընդհանրականութիւն .

Քան լիցի , որ հերձուած անուն տալով թշնամանենք այն

4

պլաշտելի եկեղեցին , որ յայտնեալ վտրդապետութիւնն իւր նախնական անարատութեան մէջ , եւ առաքելուկանութիւնն անխսախտ եւ շարունակ պահած է . Պապութիւնը այս եկեղեցիները հերձուած կճանչնայ , իւր յափշտակութիւններէն դոհ ժըլալուն համար . Ահա ժամանեալը՝ որ սիսալ մ' ուզդելու ամենէն պատեհագոյնն է .

**ՍԵՆՔ** պիտի ապացուցանենք՝ թէ հերձուածողը նոյն ինքըն պապութիւնն է , որ ինք բաժանումն ձգած , նորաձեւութիւններով զայն հաստատած եւ շարունակած է , եւ հիմայալ միւսները հեշտու համարած է .

**Ա**սիկա ապացուցանելով՝ իբաւունք պիտի տանք ճշմարտապէս կ-բ-ր-դ-ի-է համարելու այն եկեղեցիներն , որ այսօր հերձուած համարուած են պապին գերիշխանութիւնը չճանչնանուն եւ մերժելուն համար , եւ թէ նոյն ինքն պապութիւնն ուրիշները հերձանել ուզելով՝ ինք հեշտու է ճշմարիտ եկեղեցիէն .

**Ա**րեւմուտքի՝ մէջ շատ մարդիկ պապութիւն եւ քրիստոնէութիւն բառից նշանակութիւնը շփոթ ըմբռնած են , եւ քրիստոնէութիւն ըսելով՝ միայն պապութիւն կհասկնան . գ-ք-ր-ա-զ-գ-ա-բ-ա-ր ճշմարիան այն է՝ որ պապութիւնը Աւետարանի եւ Քրիստոնէութեան գաղափարին բոլորովին ժետուած է : Գաղափարի մը ժիսումնը կընայ հաստատութիւն համարիլ .

**Շ**ատերը պիտի զարմանան՝ թէ ինչու այսչափ համարձակութեամբ այս խնդրոյն ետեւէն ընկած եմք . պատասխան կութեամբ այս խնդրոյն ետեւէն ընկած եմք . պատասխան կութեամբ՝ թէ այս գարուս մէջ միշտ ողմնութեամբ եւ առանց յետսամիտ խորհուրդներու խօսիլ պէտք է . սխալութերու առջեւ ոչ պատկառանք ունինք , եւ ոչ անոնց համար խընայութիւն գիտենք . Ամէն մարդ կընայ խարուիլ , եւ ամէն խարուած մարդիկ ներողամտութեամն եւ սիրոյ արժանի են , բայց մարդիկ խարող վրեպ սկզբունքի անչափ հետաքննութիւնն ալ սիրոյ զգացման հնազանդելէ կծագի . — ճշմարտութիւնն խօսելը սիրոյ գործերուն ամենէն մեծն է — գրեց փոս Յունաց պատրիարքն առ Նիկողայոս պապը .



Ա.

Վրիստոնէական եկեղեցին չարաչար պառակտեալ է . Յաւագին տեսարան մը ներկայացուցած կըլլանք , եթէ քրիստոնէական ընկերութեանց ներքին խոռվութիւններն եւ եկեղեցիէն ապստամբեալ աղանդոց ընդդիմախօս վարդապետութիւնները պատմել ուղենք . Միշտ վէճերն եւ հերետիկոսութիւնները իրենց պատճառն ունին . Յիրաւի , այն վարդապետութեանց համար , որ ոչ 'իյայնութենէ առնելու ' եւ ոչ հետապնդ են՝ միճաբանութիւն կրնայ ըլլալ . Հերձուածոց համար ալ Պօլոս առաքեալը ուշադիր է ըւըն կըսէ , հաւատացելոց հաւատքին հաստատութեան եւ լուսաւորութեան համար .

Ա. կո՞ն՞ . ԺԱ. 19 :

Բայց ամենէն աւելի մեծ ու ծանր պառակտում մը կայ , որ թէ կարեւորութեամբն եւ թէ արտադրած արդիւնքներով ամենէն աւելի ուշադրութեան արժանի է , այս է արեւելեան եւ արեւմտեան կաթուղիկէ եկեղեցեաց մէջ եղած բաժանումը .

Ամէն ճշմարտապէս քրիստոնեայ միքատ՝ անկարելի է՝ որ անխոռվ նայի այս երկու եկեղեցեաց մէջ այնչափ դարերէ 'իվեր մնացած բաժանման վրայ , որոնք մէկ առաքելական ծագումն ունին . բայց մէկդի առնելով՝ նոյն հանդանակը , նոյն խորհուրդը , նոյն քահանայութիւնը , նոյն բարոյականն եւ նոյն պաշտամունքն ունին . Էապէս միութիւն կայ . բաժանումն աղիններորդ դարէն 'ի վեր հաստատապէս կայ . կըսնական եւ

ընկերական այս մեծ յանցանքին պատասխանառուութիւնը ու որու կզատկանի, Աստուածաբանի մը զբաղմունք ըլլալու ծանր խնդիրներէն մէկն ալ աս է, զոր չպիտի կրնայ լուծելառանց երկու եկեղեցիներէն մին գատապարտելու եւ մեղադրելու՝ որ Մէտէն իւր եկեղեցւոյն էական պայման գնող Յիառափի Քրիստոսի խօսքը առ ոտն կոխած է. Ասուգիւ առանց քը րիստոնէական իմացուածը տակն ու վրայ ըլլալու՝ բաժանումը չկրնար մնալ եւ տեւել. Արեւելեան եւ հռոմէական երկու եկեղեցիք ալ այս բանիս համոզուած են. Ասոր համար է՝ որ երկուքն ալ հերձուածոյն պատճառը իրարու վրոց կձգեն, եւ Աստուծոյ ու մարդկութեան առջեւ յանցանքին պատասխանառուութիւնը չե՞ն ընդունիր.

Իհարկէ ասոնց մէկն յանցաւոր է, Եթէ երկու կողմի եւ պերելի գործերն ստորագրեմք, պիտի տեսնենք՝ որ չնշին բաներ են, եւ հերձուածոյն պատճառ համոզելու չափ կլին մը չունին. երկրորդական կետերու վրայ եղած կուիներն եւ ընդունայնութեամբ կամ հպարտութեամբ տեղի գտած սիրտ ճմլեները հաստատուն կրուոց առիթ չեն կրնար ըլլալ. հիմնական եւ մշտնշենաւոր բաժանման համար արմատական եւ մինչեւ իրաց էութեան գալող պատճառներ պէտք են.

Ըսել է՝ առջեւնիս գրուած այս ինդիրը լուծելու համար ամենէն զօրաւոր եւ խորին պատճառը վնասուելու եմք, որ հերձուածոյն գոյութեան ու մինչեւ ցայսօր տեւականութեան յատուկ ըլլայ. Այս խնդրոյն մէջ մանենուս պէս՝ ամենէն յառաջ աչքերնուս զարնուած բանը այն տարբերութիւնն է՝ ուրով արեւելեան եւ արեւմտեան երկու եկեղեցիք փափակակի իրարու կմեղադրեն. Հռոմէական եկեղեցին կպնդէ՝ թէ արեւելեանը շահու սիրով կամ հպարտութեամբ՝ թշնամութեան եւ ոխոյ ծարաւ մը յագեցնելու համար իրմէն հերձեալ է. Այս կերպ պատճառներէ տրամաբանօրէն հետեւածը անցաւոր կուիներ միայն կլլայ. Խակ արեւելեան եկեղեցին ընդհակառակն աւելի արմատական եւ օրինաւոր պատճառ մը կուտայ հերձուածոյն, թէ հռոմէական եկեղեցին յանուն Աստուծոյ ընդհանուր եկեղեցւոյն վրայ ապօրէնաւոր լուծ մը, այսինքն է պապական գերիշխանութիւնը ընդունիլ առաջ զէ, որ հակառակ է թէ եկեղեցւոյ աստուածակարդ սահմանադրութեան, եւ թէ տիեզերական ժողովոց որոշմանքներուն.

**Եթէ** արեւերեան եկեղեցւոյն այս պատճառները ճշմարիտ են, հոռմէական եկեղեցին հետեւապէս յանցաւոր կըլլայ.

**Այս** կէտն որոշ ըմբանելու համար, վնասուած ենք՝ թէ երկու եկեղեցեաց մէջ բաժնուելէ յառաջ վերաբերութիւննին ի՞նչ էր. եւ իրօք ալ այս վերաբերութիւնն յատակ եւ որոշ ցցնելու ենք, որ երեւի՝ թէ հերձումը ո՞ր կողմէն սկսած է. **Եթէ** սասցդ է՝ թէ հոռմէական եկեղեցին առաջին դարեւ ըու մէջ անդոյ եւ հետեւապէս անօլէն իշխանութիւն մը գնել ուղած է բոլոր եկեղեցեաց վրայ, հերձուածոյն պատասխանառուութիւնն ալ միայնակ իրեն կմնայ. Մենք այս քննութիւններն հանդարտութեամբ եւ առանց նախապաշարման ըրած՝ եւ այս հետեւութիւնները դտած ենք.

**Հոռմայ** եպիսկոպոսը ութ դարերու մէջ այսուհետու գերիշխանութիւն մը չունեցաւ.

**Հոռմայ** եպիսկոպոսին այսուհետու գոլոր եկեղեցւոյն վրայ գերիշխանութիւն պահանջնելը բաժանման ճշմարիտ պատճառն է.

**Այս** եղբակացութեանց համեմոտ ապացոյցնիս պիտի շարենք. բայց առաջ ոյն քննենք՝ թէ Հոռմայ եպիսկոպոսին տիեզերական գերիշխանութիւն պահանջնելը Աստուծոյ կամ Ս. Գրոց խօսքերէն հիմն ունի.

## Բ.

Այսուհետու գոլոր եպիսկոպոսին գերիշխանութիւնը իւրաքանչյուրը :

**Եկեղեցին** ըստ սրբոյն Պօղոսի տաճար մը կամ կրօնական չէնք մ' է, որուն քարերը բոլոր հաւատացեալներն են.

« Դուք — ըստ Եփեսացի հաւատացեալներուն — առաքելոց եւ մարդարէից վրայ շինեալ էք, որուն անկիւնակալ վէմը Յիսուս Քրիստոս է, յորում բոլոր շէնքը հաստատուած կըարձրանայ, որպէս զի տէրամբ սուրբ տաճար ըլլայ. դուք այն շէնքին վրայ դրուած էք իբրեւ հոգեւոր շինուածք մը՝ յորում Աստուծուած կրնակէ : » Եկեւ. Բ. 20 — 22.

**Ահա,** ըստ սրբոյն Պօղոսի, եկեղեցին հին եւ նոր կտակա-

բանի բոլոր հաւատացելոց ընկերութիւնը կամ ժողովն է . հիւները ուսեալք՝ ի մարդարէից . նորերն յառաքելոց . եւ՝ ի միւասին կծեւացունեն հոդեւոր շինուած մը , որոյ հիմը Յիսուս Քրիստոս է , յառաջնոց երկրպագեալ իրբեւ հանդերձեալ Մեսիա . ՚ի վերջնոց իրբեւ բան աստուածային զգեցեալ ըզմարդ կութիւնն . Մարդարէք եւ առաքեալք խորհրդական շինուածոյն առաջին քարերն են . հաւատացեալները անոնց վրայ յօդեալ իրբեւ . ՚ի վերայ խարսխաց կկազմեն զնոյն ինքն շինուածը . վերջապէս Յիսուս Քրիստոս է գլխաւոր վէմը , անկերան վէմը , որ շէնքին հաստատութիւն կուտայ .

Յիսուս Քրիստոսէ ուրիշ հիմնական կամ գլխաւոր վէմ բնաւ չկայ . « Ոչ ոք — գրեց զօղոս առաքեալն առ կորնեացիներն , Ա. Կոնդ . Գ. 11 . — ոչոք չկրնար դնել ուրիշ հիմ մը քան զեղեալն՝ որ է Յիսուս Քրիստոս , » Պօղոս տուաքեալն առ կորնեացիս անոր համար այս խրատը կուտայ , որովհետեւ անոնց մէջ շատերը Աւետարանի քարոզիչները իրբեւ հիմն եկեղեցւոյ կնկատէին . և Լսեցի ձեր համար Եղբայրներ , — կըսէ — թէ ձեր մէջ հակառակութիւն կայ . մէկը կըսէ՝ թէ ես պօղոսեան եմ . միւսը ես ապօղոսեան . եւ միւսը թէ ես կեփայեան եմ , միւս մը՝ թէ ես քրիստոսեան եմ . Քրիստոս կբամնուի . միթէ Պօղոս ձեզի համար խաչ ելաւ . »

Պետրոս ալ ինքնին , Պօղոս առաքելցին նայելով , չէր կընար ըլլալ ո՛չ հիմնական վէմ , եւ ո՛չ փոխանորդ Յիսուսի Քրիստոսի . Պօղոս ալ չէր կընար ըլլալ . Պետրոս եւ միւս ամենեառաքեալ կամ առաքելական մարդիկ Պօղոսի համար ուրիշ բան չին՝ բայց եթէ պաշտօնեայք Քրիստոսի եւ առաջին քարինք խորհրդական շինուածոյն .

Սուրբն Պօղոս եկեղեցին կնմանցունէ նաեւ մարմնոյ մը որուն դլուխը Քրիստոս է , անդամներն ալ հովիները եւ հաւատացեալները . « Քրիստոս — կըսէ — ոմանք առաքեալ , ոմանք մարդարէ , ոմանք աւետարանիչ , ոմանք հովիւ եւ վարդապետ ըրաւ , որպէս զի ամենքն ալ պաշտաման դործով աշխատին հաւատացելոց հաստատութեան եւ Քրիստոսի մարմնոյն շինութեան , մինչեւ որ ամենքս ալ համենք . ՚ի մի միաբանութիւն հաւատայ եւ դիտութեան Որդւոյն Աստուծոյ . եւ կատարեալ մարդ ըլլանք , այն է այն հասակով՝ յորում Քրիստոս մեր մէջ կատարելապէս նկարուի . որպէս զի այնուհետեւ վարդապետութեան ամէն հողմերէ , մարդկային խաչ

բէութենէ եւ խորամանգութենէ շարժող եւ խռովլող տղայքներ չըլլանք , այլ ըստ ճշմարտութեան գնալով՝ի սէր՝ աճիմք եւ զարդանամք՝ի Քրիստոս , որ գլուխ է , եւ որմէն ամբողջ մարմինը՝ որուն ամէն խաղալեօք կապուած եւ յարմարուած են անդամներն , կեանք կառնէ . « Եփս . դ . 11 — 16 .

**Ըսել է՝ մէկ հատ մ’ է եկեղեցին , որուն գլուխն ալ Քրիստոս է . կտորները թէ՛ հաւատացեալներն են եւ թէ՛ հովիւները , նոյն եկեղեցւոյն ծոցոյն մէջ կաշխատին հովիւներն ըստ զանազան պաշտամանց՝ յոր կիանչուին հաստատել քրիստոնէական կեանքը եւ անոր մէջ բովանդակեալ սէրը .**

**Եկեղեցւոյ այս վճիռներուն մէջ մէկ ծայրագոյն , բացարձակ եւ անսխալ քահանայապետէ մը կառավարուած միապետութիւն կերեւի՞ մի .**

**Այս եկեղեցին է ահա , իր միութեան եւ տիեզերականութեան մէջ այս կերպով հասկցուած եկեղեցին է՝ զոր սուրբ Պողոս առաքեալը աստուածային դիտութեանց աւանդապահը կհամարի , այս է ճշմարտութեան սիւնը եւ հաստատութիւնը , ինչպէս որ ըստած է առ Տիմօթ . դրած առաջին թղթոյն մէջ . Գլ . դ . 15 .**

**Սուրբ Պետրոս առաքեալն ալ , որուն հռովմէական աստուածաբանք կընծայեն եկեղեցւոյն բացարձակ եւ առաջին իշխանութիւնը , չունեցաւ երբէք առաջնութեան գաղափար մը , որով սուրբ Պետրոսի չնորհք մը ըրած կհամարին , եւ յաջորդութեամբ առ Հռովմայ եղիսկոպոսունս կիջեցընեն . Առ երիցունս եկեղեցւոյ իօսած ատեն այսպէս կսկսի . Թառալն Ա . 1 . « Ես ձեր երիցակիցը , Քրիստոսի չարչարամնաց վկայն եւ հանդերձեալ փառաց հաղորդը կաղաչեմ զերէցներդ . . . Աստուծոյ ձեզի յանձնած հօտը արածեցէք , վերակացու եզիք անոր ոչ թէ ակամայ՝ այլ կամաւ եւ Աստուծոյ համար , չէ թէ չահախնդրութեամբ՝ այլ յօժարութեամբ , չէ թէ տիրապետելով՝ այլ ձեր առաքինութեամբը օրինակ ըլլալով , որպէս զի՞ երբ որ Հովուապեալ կամ Հովուաց Գլուխը երեւի , փառաց անթառամ՝ պսակով պսակուիք . »**

**Սուրբ Պետրոս՝ Հովուաց Գլուխը մէկ կճանչնայ՝ որ է՞ Յիսուս Քրիստոս . իր քահանայութեան կարգակից կանուանէ քահանայները , չխօսիր ոչ իր առաւելութեան եւ ոչ գերիշխանութեանը վրայ . Եկեղեցւոյ ուրիշ հովիւներէն վեր չըլլանար , այլ ընդհակառակն՝ իբրեւ առ եղբարս եւ հա-**

ւասարս իրեն խրատ տալուն ուրիշ իրաւունք մէջ չբերէր , եւ թէ ոչ՝ Քրիստոսի չարչարանաց եւ Թափօր լերին վրայ յայտնուած հանդերձեալ փառաց տիտղոսը .

**Ս**ուրբ գրոց մէջ պատահած չենք տեղ մը , ուր Յիսուս Քրիստոս բոլոր եկեղեցւոյն մէկ հատիկ գլուխն եղած չըլլայ , եւ կեղեցին ալ բոլոր ամբողջութեամբ ու եւ նոյն նկատուած չըլլայ բազկացեալ ՚ի հաւատացելոց եւ ՚ի հովուաց .

**Հ**ովիւները եկեղեցին լաւ կառավարելու համար հարկաւոր եղած իշխանութիւնը Քրիստոսէ ընդունած են . ոչ ոք կրնայ հակառակիլ , ոչ ոք կրնայ Ժխտել թէ առաքելոց տըրուած իշխանութիւնը անոնց օրինաւոր յաջորդներուն չիանցաւ , Որովհետեւ եկեղեցին և հովիւներն ըստ մտաց Յիսուսի Քրիստոսի պիտի շարունակեն մինչեւ ցկատարած աշխարհի . Քրիստոս իւր համբաւնալէն առաջ ըսաւ . « Դացէք , սորվեցուցէք բոլոր հեթանոսներուն , մկրտեցէք զանոնքյանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ , բոլոր իմ պատուերներս անոնց պահել տուէք , եւ ինչպէս հիմայ . մինչեւ ՚ի կատարած աշխարհի ալ ձեզի հետ եմ » . Առաջ . իր . 19 — 20 .

**Կ**հետեւի ուրեմն՝ թէ Յիսուս Քրիստոս մշտնջենապէս եկեղեցւոյ Հովուաց հետ է . Սուաքեաներուն ըսելով՝ Հովիւներուն ըսաւ . « ով որ ձեզի կլսէ , ինձ կլսէ . ով որ զձեղ կանարգէ , զիս կանարգէ . » դարձեալ առաքելոց ըսաւ . « սուրբ Հոգի առէք , որու մեղք որ թողուք՝ թողուի , ով որ կապէք՝ կապուի . » Յաջ . ի . 22 — 23 .

**Ը**նդհանուր կերպով առաքելոց տրուած այս իշխանութիւնը ՚ի մասնաւորի սուրբ Պետրոսի Խառուցած էր Քրիստոս . Հըռովմէական աստուածարաններուն իրենց ջանքին պատսպարան առած ապացոյներէն մէկը ասէ . ասով կպնդեն՝ թէ Պետրոս մասնական առաւելութիւն մ' ունէր , եւ անկէ ալ յաջորդաբար անոր աթոռակալներուն անցած է . Սակայն այն չեն տեսներ՝ թէ այս իշխանութիւնը հասարակօրէն ամենուն ալ տուաւ , թէ միայն Պետրոսի խոստացած չէր Անյառիկ , այլ համօրէն առաքելոց յանձիննորա . Այսպէս է Ս. Կիպրիանոսի և բոլոր եկեղեցւոյ հարց շատին տեսութիւնը . Հովմէական աստուածաբանքին նպաստ այս խնդրոյն ուրիշ խօսքեր ալվկայութիւն կրերեն . Օ՛ն անոնց դէմ խօսինք . Ահաւասիկ առաջինը .

« Դուն վէմ ես , եւ այդ վիմին վրայ իմ եկեղեցիս պիտի շինեմ , եւ դժոխոց դուները չպիտի կընան զանիկայ յաղ-

թահարել . « Ա - մ . Ժ է . 18 — 19 .

**Պապերուն** նայելով , այսպէս պէտք է հաւառակ՝ թէ այս խօսքով Պետրոս եւ Հռովմայ եպիսկոպոսները յաջորդաբար հաստատեալք են 'ի Յիսուսէ Քրիստոսէ իրեւ եկեղեցւոյ հմանական վեմը , եւ մալրութիւնը նման գժոխոց գռներուն՝ շը պիտի կրնայ այս վէմը խախտել . Ասով կհետեւցունեն՝ թէ իրենք եկեղեցւոյ գերադոյն վլուխներն են .

**Այս** փաստը ճիշտ ըլլալու համար , պէտք է՝ որ միայն Պետրոս առաքեալն առանց միւս առաքելոց հիմնական վէտ եկեղեցւոյ գրուած ըլլայ , եւ այս առաւելութիւնը Առաջարկութեան անցանելի յաջորդաբար առ եպիսկոպունս չուվմայ .

**Բայց՝ ո՞չ երբէք .**

**Միւս** առաքեալները մէկդի առնելով՝ Պետրոս առաքեալը եկեղեցւոյն վէտ անուանուած չէ . Բացարձակ զլուխ ալ գրուած չէ . Մենք այս ըսածնուս ապացոյց ունիմք սըրբոյն Պօղոսի վերն ըսած խօսքերը , որոնց մէջ գրապէս կը հաստատէ այս առաքեալք՝ թէ եկեղեցւոյն հիմնական վէտը առաքեալներն ու մարգարէներն են , ամենեքին յօդեալք 'ի վէմն անկեան՝ որ է Յիսուս Քրիստոս .

**Եկեղեցւոյ** վէտ տիտղոսը չենք կրնար տալ Պետրոսի առանց Ա . Դրոց իմաստը խարդախելոյ եւ եկեղեցւոյն աւանդութիւնը խանդարելոյ . Յիսուս Քրիստոս ըսած է՝ թէ Մարգարէններն գուշակեալ վէմը ինքնէ . Մատու . ԽԱ . 42 . Պատ . ի . 17 — 18 . Պօղոս առաքեալն ալ կըսէ . վէմը ինք Քրիստոս է . Ա . Կրոն . Ժ . 4 . Պետրոս առաքեալն ալ այս ճշմարտութիւնը կըսորվեցունէ . Ա . Թար . Բ . 6 — 7 — 8 .

**Եկեղեցւոյ** Հայրերէն շատերը մեր Անդրալեռնականայ պէս բառից այդ խաղը չունեցան , եւ այս վէմին վրայ իմ եկեղեցիա պիտի շինեմ ։ Խօսքը Պետրոս առաքելոցն ըստցինք .

\* Լավնիսոս , Խօսքոնի վարդապետը , որ աստուածաբանական շատ բազմահատոր գրքերով ծանօթէ ։ եւ մէկը չինար ըսել՝ թէ առւը գրոց վարդապետութեան վայ խորանուի հմտութիւն չունէք . այս ինդրոյն վայ ուղղափառական իմաստը պարզ եւ մէկն զուցած է . Յատակ եւ վաւերական վիպութիւններով ցցուցած է՝ թէ Եկեղեցւոյ Վարդապետներէն կամ Հայրերէն Խօստ քիչերը Պետրոս առաքելոցն կըստան վէմ տիտղոսը . յորս վերայ Եկեղեցին շինուած պիտի ըլլայ . մինչդեռ շատերը չեն տար , եւ Յիսուսի Քրիստոսի այս խօսքերը բոլորովին ընդհակառակն կըմիկնեն . Ով որ ըսածին հաւաքը շընծայէր , թող անոր Խղիթոց հաւաքածոյները աշքէ անցունէ . որոնք առաջին կարգի իմաստոց գործեր համարտած են .

Համոզուելու համար ալ թէ Եկեղեցոյ Հարց մեկնութիւն ները ճշմարիտ են ըստ ամենայնի , բաւական է յիշել պարագայ ները , յորս Քրիստոս Պետրոսին այն խօսքը զուրցեց . Հարցուց իւր աշակերտներուն թէ , որդւոյ մարդոյ համար ի՞նչ կըսեն . Աշակերտներն ալ ըսին թէ և ոմանք յովհաննէս Մկըրտին է կըսեն , ոմանք Եղիան , ոմանք Երեմիան կամ Մարդարէներէն մէկը . — Դուք ի՞նչ կըսէք ինձի համար — ըստ . պատասխան տուաւ Ախմօն Պետրոս . « Դու ես Քրիստոս որդի Աստուծոյ կենդանւոյ » . Յիսուս պատասխան տուաւ . « Երանի քեզի Ախմօվի որդի Յովիանու , որովհետեւ մարմին կամ արիւն ( արարածական բնութենէ մէկը ) չէր որ քեզի այդ յայտնութիւնն ըրաւ , այլ Երկնաւոր Հայրս . ուստի ես ալ քեզ կըսեմ , որովհետեւ չէ ( Պետրոս ) ես դու , իմ Եկեղեցիս այդ Վիմին ( Պետրոսն ) վրայ պիտի շինեմ , և այլն » .

Այս պարզ խօսքին նշանակութիւնը միայն այս է . Աւստի կըսեմ քեզ , զոր ես Վէմ ( Պետրոս ) անուանած եմ հաւատքիդ . հաստատութեանն համար , կըսեմ քեզ՝ թէ այդ ճշմարտութիւնը՝ զոր դուն խոստովանեցար , Եկեղեցւոյն հիմնական Վէմ է . մոլորութիւնք չպիտի կընան այդ ճշմարտութեան յաղթել .

Ս . Օդոստինոսի մեկնութեան կամ աեստութեան համեմատ խօսելով , չըստ Ախմօվին՝ թէ դու Վէմ , այլ Վէմ ես . Ս . Օդոստինոսի բուն խօսքը մէջ բերենք . « Զէ թէ կըսէ , քու վըրադ՝ որ Վէմ ես , այլ այդ Վէմին վըայ իմ Եկեղեցիս պիտի շինեմ , այն է դաւանութեանդ , կամ դու ես Քրիստոս Աստուծոյ որդին՝ ըսելուդ վրայ . Ես զքեզ իմ վրաս պիտի հաստատեմ , չէ թէ զիս քու վրադ . Մարդոց վրայ շինուիլ ուզողներ կըսէին , ես ուզուեան էմ , ես աղօղուեան , ես ինքույեան իսմ ուերբուեան , ( Վէմեան ) . բայց որոնք որ ոչ թէ Պետրոսի կամ Վէմ , այլ Վէմին վրայ հաստատուիլ կամ շինուիլ կուղէին , կըսէին , ես Քրիստոսեան էմ : »

Հատ տեղ շատ անդամ Վէմ բառին վրայ խորհրդաւոր իւմաստով խօսքեր կան Ս . Դրոց մէջ . բայց միշտ եւ գրեթէ ամէն անդամ Քրիստոս կնշանակեն , եւ բնաւ մօտէն կամ հեռուանց Պետրոս առաքեալ նշանակած չեն . Ս . Դրոց ամենէն հաւատարիմ մեկնիչը առաջ Ս . Գիրքն է . Հատ իրաւամբ ուրեմն Եկեղեցւոյ Հարց եւ հին վարդապետաց շատերը մեծ մասամբ մեր հասկցած իմաստին համաձայն խօսած են , Վէմ

բառով միայն Յէսոս Քրիստոս կամ Նոր ասդաշոյն հաստիքն չիմանալով .

Այս մեկնութիւնը օրինաւորութեան եւ ճշդութեան երեք պատճառ ունի . մէկ մը՝ որ համաձայն է բնարանին . երկրորդ՝ որ սուրբ Դրոց միւս տեղերուն կյարմարի . երրորդ՝ Յիսուսի Քրիստոսի բառի խաղ մը տուած չենք ըլլար\*\* .

Իսկ հին դրիներէն քիչերը՝ որ բառին վրայիսաղբացին , անոնք ալ բնաւ Պապին գերիշաննութեաննպաստաւոր իմաստով խօսած չեն , եւ այնպիսի գրութեան մը շահաւոր քաշքշոք հետեւանքներ չեն հանած . մանաւանդ՝ թէ այդ հետեւութիւնը բոլորովին անոնց դէմընդդէմ հակառակ կու գայ .

Իրաւ է՝ որ Պետրոսին ըսաւ այս խօսքը , բայց խօսքն ամբողջ կարդացողը կտեսնէ՝ որ ասով միւս առաքելոց վրայ առաւելութեան բան մը չտուաւ . Յիշաւի , Յիսուս Քրիստոս վերի բայ վէտ խօսքը ըսելն յետոյ դարձեալ առ Պետրոս իւր խօսքն ուղղելով , ըսաւ .

**Քեզի պիտի տամ երկնից արքայութեան բանալին , ով որ**

\* Մեր եկեղեցւոյ վարդապետներէն խիստ բազմավաստակ եւ աստուածաբան Ս. Հայրուպետն ն. Շնորհալի և ի թուղթն ընդհանրական ։ Կորէ ։ և Եւ արդայս գաւանութիւն Տմարիս հիմն է աստուած այն տաճարին՝ որ ի մեջ ։ Եսկ գործք բարեաց շնուռածն է ի վերոյ այս հիմն , որպէս եւ Տէն և զգաւանութիւն ։ Պետրոսի եղ որպէս զիշմ ։ հիմն իմանալի եկեղեցւոյ իւրում , եւ զիմքն որպէս զշնող , եւ զընտրելոց իւրց բարեգործութիւն՝ որ յամենայն ազգաց , իրքն զնիւթ շնուռածոց , փախանակ քարի , փայտի եւ այլոց պիտոցից ։ Յնիթ . Թրբ .

\*\* Գու եւ Վէտ ։ Նշանաւոր հօսքին այս կերպ մեկնութիւն տուողներն են Ս. Հելարիոս , յաղագու երրորդութեան , ։ Դիրք 6. Ս. Գրիգոր Կիւսացի , և ի գալուստ Տեմուն մերց ։ Սուրբ Ամբողոսին , Դիրք 6. թ. Պ. Պուկասոս , եւ Բ. Պ. առ Եփստացին թշթցն . Ս Հերոնիմոս , ՚ի 18 համար ժ. Պ. Մատթէի : Սուրբն Յայշան Ոսկերերան , ՚ի եւ 85 յորդապակը յաւեւարանն Մատթէի , եւ Ա. Պ. Թըլթոյն առ Պատաստացին : Ս. Օգոստինոս , 7 եւ 125 ճառք ՚ի սուրբն Յովհաննես , քարոզ ժ. ՚ի վերոյ բանից Տեառն քաղեալյաւեւարանն Մատթէոսի . Ա. Դիրք Յետա կումանց , Ակակիոս , յորդորական առ ժողովն Եփստոսի : Ս. Կուրեկղ աղէքսանդրացի , Դիրք Պ. ՚ի վերոյ նասյեայ , Դիրք Պ. ՚ոյաղագու երրորդութեան ։ Սուրբ Լէոն Ա. քարոզ Պ. եւ Պ. և յընտրութիւն իւր յետիսկապութիւն ։ քարոզ ՚ոյց լակերպութիւն Տեառն մերց ։ քարոզ Պ. ՚ի ճնունդն Պետրոս եւ Պօղոս առաքելոց ։ Մէծն Դիրքոր , Դիրք 5. ժուղթ ՚ոյն Յովհան Պատմակացի , ՚ի ճառն այլակերպութեան Տեառն մերց ։

Սուրբ Հարց այս մեկնութիւնները պահուեցան արեւմուռքի մէջ , մինչեւ այն գարը . յորում Անդրայեւանականութիւնը իւր զրութիւնն սկսաւ ժ. զ արուն Ժեզուիթներու ձեռօք . Ասիֆիս ապացուցանելու համար հերկե կըլլայ մէջ բերել , Յովհան Յուլէանցին . Դիրք Պ. ՚ոյաղագու պաշտանան պատիկերց ։ ՚նիկազայս առաջնոց Թուղթ 6 առ Փօտոսի : Ոթն առ Պ. ՚ի վերոյ ՚ի վերոյ աթուաց Ս. Պետրոսի ։ ՚ Հայութերտոս Դիրք Պ. ՚ի սուրբն Մատթէոս , եւ Դիրք ժ. ՚ի վերոյ Յայտանութեան դրոց . Թօվիմաս Ակտուհնացի ՚ոյապացցոցն ։ Յօդ Ա. Անսելմոս ՚ի ժ. Պ. Պ. Ս. Մատթէի : Եկեղիս Դիրք Պ. ՚ոյաղագու առաջնութեան Ս. Պետրոսի ։ Պուղցի Կարդինալ , և ՚ի Կաթուլիկէ միութիւն ։ Դիրք Պ. Պ. 15 և 18.

կապես՝ կապուի թէ երկրի եւ թէ երկնքի մէջ : ” Երկու խօսքին մէջ ալ երկու էտու ըրաւ . առաջին , թէ եկեղեցին պիտի հիմնէ հաստատուն եւ անդրգուելի իր անձին աստաւածութեան վրայ ունեցած հաւատքին մէջ , եւ մղորութիւնը չպիտի կրնայ զարնել եւ յաղթահարել , երկրորդ , Պետրոսին կարեւոր պաշտօն մը պիտի տայ Եկեղեցւոյ մէջ :

**Ա**նհնարին անտեղութիւն մ’ է կարծելը , թէ փականաց իշխանութիւնը միայն Պետրոսին սրուեցաւ , եւ միւս առաջ քելոց չսրուեցաւ . որովհետեւ Պետրոսի ըսած խօսքերը բոլոր միւնքրուն ալ մէկ ժամանակի մէջ եւ մէկ ձեւով զուբացեց՝ եւ տուաւ . Մ-որդ . Ժ. 18. մանաւանդ թէ՝ միայն Պետրոսին չըսաւ , թէ ես +չչի հետ եմ մինչեւ ’ի կատարած աշխարհի , այլ յոդնակի ամենուն ալ թէ չչի հետ եմ :

“ Յիսուս — կըսէ Ա. Պատթէս աւետարանիը վերջին գլխոյն մէջ — իւր աշակերտներուն ըսաւ . երկնքի մէջ եւ երկրի վրայ ամէն իշխանութիւն տրուեցաւ իսձի , չուցէ՞ + , ուշեւուցէ՞ + բոլոր ազգերը , ուրիշացէ՞ + ինչ որ պատուիրեցի . եւ ահաւասիկ ես ձեզի հետ եմ մինչեւ աշխարհին կատարածը . ”

**Կ**արդամք Ա. Յովհաննէս աւետարանին մէջ , Գ. Խ. 21. ինչպէս որ հայրս զիս զրկեց , ես ալ զձեզ կդրկեմ , ” Այս խօսքերէն յետոյ փեց անոնց երեսը եւ ըսաւ . “ Առէք Ա. Հոգին , որուն մեղքն որ թողուք՝ թողուի , որն որ կապէք՝ կապուի . ”

**Պ**արզապէս յայտնի է , Պետրոսի խօստացածը՝ Պետրոսին միայն չոտուաւ , այլ հաւասարապէս ամենուն ալ . Առ Ա. Պետրոս կիսուէր երբեմն Քրիստոս իրեւեւ առ նոսա համօրէն , եւ իրեւեւ Նշան կամ Երեւեշտուշ առաքելական մարմնոյն \* .

**Ն**շանաւոր գէպքի մը մէջ Քրիստոս խօսքն առ Պետրոս ուղղելէ չհետեւի՞ թէ մասնաւոր եւ դերագոյն առաւելութիւն մը արուեցաւ անօր :

**Յ**այսի կտեսնուի Աւետարանին մէջ՝ որ Քրիստոս իւր խօստումը միայն Պետրոսի ըըրաւ իրեւեւ բացառեալ անհատի մը , Պետրոս ալ միւս առաջ քելոց հետ առաւ իշխանութիւնը . Եթէ Քրիստոս այնպիսի նպատակ մը ունէր՝ որ իր Եկեղեցւոյն

\* Ա. Խ. խօսքն այսպէս կմեկնեն . Որոգինէս , « ՚ի Ա. Պատթէս » . Ա. Կեպրիանոս « ՚ի Միամիւն Եկեղեցւոյ » . Ա. Օգոստինոս , « ՚ի Ծ. եւ Ճժիլ. Տառ. ՚ի Ա. Յովհաննէս » , ՚ի Քարոզ Մ. ՚ի Ճնունդ առաքելոց Պետրոսի եւ Պօղոսի . Ա. Ամերիկանու . Ա. Սաղմանն . Ա. Փակիանոս « ՚ի Թուղթն Գ. առ Աէմբրոնիոս » :

մէջ գերագոյն եւ բացարձակ գլուխ մ' ունենար , կպատշաճէր՝ որ Ա. Գրոց մէջ ալ մասնաւոր նշան մը կենար այն որոշեալ գլացին բարձր կամ աւելի իշխանութիւններ արուած ըլլալուն . ընդհակառակն , կտեսնեմք՝ որ յայտնեալ ճշմարտութիւնը անարատ պահելու մասնաւոր իշխանութիւնը եւ փականքը Պետրոսի տրուած է միայն հաւաքականապէս առաքելութեան մէջ հաւասար եղող պաշտօնակիցներով մէկտեղ .

Պօղոս առաքեալը չէր գիտէր ուրեմն՝ թէ աւետարանիները գերագոյն իշխանութիւնը Պետրոս առաքելոյն տուին . վերը մէջ բերածներնէս զատ գաղատացւոց թղթոյն մէջ , Գւ. Բ. 7 — 8 — 9 , կլարդամք , որ կրսէ՝ թէ անթրվատութեան առաքելութիւնը իրեն տրուեցաւ , թրիատութեանն ալ Պետրոսին , եւ զՊետրոսը մեծ քան զՅակոբոս եւ զՅովհաննէս չէր համարէր , այլ ասոնք ալ անոր պէս Սէնաւ Եկեղեց կանուանէ . մանաւանդ . որ ասոնց Աէն անունը տալէ յառաջ , Յակոբոսը Եպիսկոպոս Երուսաղէմի անուանեց . Այնչափ չէր հաւատար Պետրոսի առաւելութիւն մ' ունենալուն , այնպէս որ զինքն յանդիմանեց , որովհետեւ , կրսէ , մեղագրուած էր . Անդ . 11 .

Երբոր առաքեալներն յիրուսաղէմ ժողովեցան , Պետրոս այն ժողովյն մէջ իրը պարզանդամ մը և ոչ իրեւ գլխաւոր մը խօսեցաւ . ամենէն յառաջ ալ չխօսեցաւ , այլ շատերէն յետոյ . կարծես հարկի մը տակ ալ էր ճանչունելու հին եւ նոր հաւատացելոց եւ համօրէն առաքելոց՝ թէ թրիատութեան եւ ուրիշ հրէական սովորութեանց վրայ իր անձնական կարծիքը փոխած է . Յակովոս , Երուսաղէմի Եպիսկոպոսը , վճիռներն հաւաքեց , ընդունուած որոշումը վճռեց , եւ գործեց իրերեւ ժողովյն ճշմարիտ նախագահը . Դոք. ԺԵ. 7 — 21.

Ըսել է՝ թէ առաքեալներն Եկեղեցւոյն հիմնական վէտին համարեր զՊետրոս առաքեալը . հետեւապէս , դու վէտ խօսքին պապական մեկնութիւնը թէ Ա. Գրոց հակառակ է եւ թէ կաթողիկէ աւանդութեան .

Մեր հասկած իմաստը բոլորովին ճշմարիտ եւ անհերքելի կթուի մեզ . Մեր մեկնութիւնը Ա. Գրոց ամէն տեղի խօսքերուն յարմար կուգայ . ընդհանրական կամ աւանդական տեսութեամբ ամէն երաշխաւորութիւնունի . վերջապէս ինքիրեն ալ առանձին քննելով , ամեննեւին ասկէ ուրիշ որինաւոր իմաստ չկրնար տալ . Վկայութեանց պարզ գլուածքէն

կհետեւի թէ Փրկիչն ուրիշ նպատակ չունէր, այլ միայն իր անձին եւ իւր աստուածութեան վրայ բոլոր աշակերտաց ու շադրութիւնը հաստատել. նպատակը կամ դիտաւորութիւնը իւր աստուածութիւնն էր, հարցումն ու պատասխաններն ալ ուղղակի այս նպատակին կպատկանէին, ապացոյցներն ալ պէտք է այս նպատակին յարմարին, եւ ոչ թէ Պետրոսին եկեղեցւոյ գլուխն ըլլալուն, կամ Քրիստոսի իւր աստուածութեան վրայ խօսելու ատենն անոր քահանայապետական գերիշխանութեան ու սահմանուելուն, որ էպափէս անհնարին է.

**Տեսնենք** Հիմայ՝ թէ հռոմէական աստուածաբաններուն՝ ի նպաստ պապական գերիշխանութեան մէջ բերած վկայութիւնները կրնան հաստատել՝ թէ Քրիստոս իր եկեղեցւոյն մէջ այս իշխանութիւնը դրաւ :

**Պ**ուկաս աւետարանցին այս խօսքին կռթընած են. « Այսո՞ն, Այսո՞ն, սատանան ուզեց ՆԵՆ յորենի պէս խարբալել, բայց ես +եռէ համար աղաչեցի, որ հաւատքդ չպակսի, դուն երբեմն պիտի դառնաս, եւ եղրայրներդ հաստատես. իբ. 31:

**Յիսուս Քրիստոս Պետրոսով** առաքեալներուն կխօսէր. Բսաւ՝ թէ սատանան թոյլոտութիւն ուզեց զիրենք տակնու վրայ ընելու, կամ որ նոյն է հաւատքնին ծանր փորձութեան տակ դնելու, բնագրին ՆԵՆ խօսքը ուշադրութեան արժանի է, Սատանան թոյլոտութիւն ուզեց՝ շառաւ. Առաքեալները իրենց Տէրոջ ցաւալից մահուան եւ չարչարանաց փորձութիւններուն առջեւ հաւատքնին հաստատուն պահեցին. միայն Պետրոս, ՚ի պատիժ իւր յանձնապաստանութեան նեղն ինկաւ, ուրացաւ Տէրը երեք անգամ. Բայց Քրկիչն յասուկ աղաչանաց չնորհիւ դարձաւ. իւր անկմանէն գայթակղող եղբայրները հաստատելու համար մեծ պարտք մ' ունէր կատարելու, այսինքն զանոնք իւր նախանձովն եւ հաւատքովը քաջալերել եւ դործած յանցանքը քաւել.

**Յերաւի**, չեմ կրնար հասկնալ, ի՞նչպէս պապերը Արքոյն շուկասու այս խօսքը իրենց դրութեան ասլացոյց կհամարին որ ուրացութեան մօտերն ալ կրկնուեցան, եւ ուրիշ նշանակութիւն չունէին, բայց եթէ Պետրոսի անկումը բացատրող կանխարանութիւն. Պետրոս ալ այսպէս հասկցաւ, ի՞նչպէս պատասխանէն յայտնի է. « Տէր՝ ՚ի բանդ եւ ՚ի մահ պատրաստ եմ երթալ քեզի հետ », Յիսուս ալ պատասխանեց. Պետրոս, քեզի կըսեմ, հաւը չխօսած դուն այս գիշեր երեք անգամ

դիս պիտի ուրանաս

**Սուրբ Ղուկաս** աւետարաննիւխօսքը աւելի Պետրոսին հաւատքին ամրութիւնը կցրէ, քան կնապատէ, և թէ՛ի մասին վարդապետութեան եւ թէ հեղինակութեան՝ անոր գերիշխանութիւնը հաստատելու շահաւոր հետեւութիւն մը բնաւ չելլեր.

**Եկեղեցւոյ Հայրերը**, մանաւանդ Ա. Գրոց հաւատարիմ մեկնիչ վարդապետները այս խմաստով մեկնութիւն մտքերնէն անդամ անցուցած չեն. միայն միջնագարեան Պապերը եւ անոնց ջատագովներն են՝ որ ինչ գնալ ալ ըլլայ՝ գէշ կամաղէկ իրենց նապատակին յարմարող ապացոյցներ գտնել կուղեն, ապաթէ ոչ, ամենքն ալ այսպէս կհասկնան՝ թէ Քրիստոս Պետրոսի ազդարարութիւն ընել կուղեր, որ իւր անկմանը տուած գայթակղութիւնը բժկէ, եւ զառաքեալներն հաստատէ, որ կրնային խախտեալ ըլլալ իր անկմանը պատճառաւ. \* . Հաստատելու պարագաւորութիւնը տուած գայթակղութեան հետեւանքն էր, կամ որ նոյն է, Եղբայրներու ուրիշ հաստատեալ բառերը՝ ուրիշ բառեն յառաջ եկած են. Եթէ առաջիններուն ընդհանուր խմաստ տալ կուղեն, երկրորդին ինչու չեն տար. Ասկէց սա կհետեւի պարզապէս. Եթէ Պետրոսի յաջորդները իրենց եղբայրները հաստատելու իշխանութիւնը ժառանգաբար կսեփհականնեն, ու պէտքն ալ ուրեմն իրենց անցաւ. մենք քահանայապետութեան իշխանութեան այնպէս բան մը անցած չենք տեսներ :

**Պապերը** Պուկասու աւետարանին իի՞ գլխոյն 31 եւ 32 համարները իրենց բանին յարմարցնելու ատեն, նայելու են՝ թէ քանի մը համար վարը ի՞նչ կըսէ.

**Աւետարանիը** հոն կպատմէ՝ թէ առաքելոց մէջ վէճ մոռաւ, եւ կուղին խմանալ՝ թէ իրենց մէջ ամենէն մեծն ովլէ. Դու եւ վէճ նշանաւոր խօսքը արդէն ըսուած էր. ասկէ յայտնի է՝ թէ այն խօսքը միջին դարու ունի չէին հասկցած առաքեալները, Յիսուսի մահուան նախընթաց օրերը չէին գիտէր՝ թէ իրենց մէջէն Պետրոս ընտրուած էր առաջին եւ հիմն Եկեղեցւոյ, Յիսուս ասոնց վէճին մէջ կմտնէ. Ասիկա յարմարագոյն առիթ մ' էր Պետրոսին իշխանութիւնը բացատրելու, եւ ժամանակն ալ էր, որովհետեւ մահուան կպատրաստուէր.

\* Մինչեւ բններորդ դարը Եկեղեցւոյ մատենադիր Հայրերէն եւ ոչ մէկը երբէք Անդրալեռնականաց իմաստով մեկնած չէ այս խօսքը.

Ղրա՞ւ այս բանը . Ոչ թէ միայն այդպիսի իշխանութիւն Պետրոսին խօստացած ըլլալը չիշեց ու չճանչցաւ , այլ եւ բուլը ովովին հակառակը սորվեցուց , ըսելով . « Աշխարհի թագաւորները աշխարհի կոփրեն , եւ իշխողները անոնց բարերարները կհամարուին . բայց ձեր մէջ այսպէս չէ . ամենէն մեծերնիդ ամենուն վոքրը , և առաջնորդը՝ ամենուն ծառայնէ . »

Դուկասու եւ Մատթէի պատմութիւններն իրար բերելով , կտեսնենք՝ որ առաքելոց մէջ այս վէճը Յակոբոսի եւ Յովհաննէսի մօր իրեն զաւակացն համար ըրած խնդիրքէն առիթ տուած էր . Մայրերնին ուզած էր՝ որ իւր զաւակները արքայութեան մէջ առաջին տեղին նստին . Յիսուս չըսաւ՝ թէ լի՛չ , առաջին տեղին Պետրոսի տուած եմ . այսպէս պէտք էր եւ բնական էր ըսել՝ եթէ Պետրոսին աւելի իշխանութիւն մը առաջուց տուած ըլլար . Միւս տասն առաքեալներն Յակոբայ եւ Յովհաննու եղբարց հպարտ պահանջմունքին վրայ , զոր իրենց մօր միջոցաւ կներկայացունէին , զայրացած էին , առաջնութեան խնդիրն ալ ծագած էր , Տէրն ալ վերը ըսած դասերնիս տուաւ անոնց , որմէն անմիջապէս ետքը հռովմէական աստուածաբաններուն իրենց դրութեան իրը ապացոյց մէջ բերած խօսքերը զուրցեց . Մատթ . ի . 20 — 28 .

Ուշադրութիւն ըրէ' , մէկէն կզգաս թէ ո՛րչափ արժէք ունի ասպացոյց ըսածնին .

Յովհաննու աւետարանին սա հետեւեալ խօսքերն ալ իրենց ապացոյց կհամարին .

« Յիսուս կըսէ Սիմօն Պետրոսին . Յովհաննեան Սիմօն , զիս ասոնցմէ աւելի կսիրեն . Պատասխան կուտայ . Այո՛ , Տէ՛ր , գուն ալ գիտես՝ որ կսիրեմ . Յիսուս կըսէ . Արածէ՛ գառներս .

Դարձեալ հարցուց . Սիմօնին , որդի Յովհաննու , կսիրես զիս . Պատասխան տուաւ . Այո՛ , Տէ՛ր , գուն ալ գիտես որ կըսիրեմ . Յիսուս պատասխանեց . Արածէ՛ գառներս . Երբորդանդամ հարցուց , Սիմօնին , որդի Յովհաննու , սիրես զիս . Պետրոս ուրբեցաւ՝ երեք անդամ՝ զիս կսիրես՝ ըսելուն համար , և պատասխան տուաւ . Տէ՛ր , գուն ամեն բան գիտես , սիրելս ալ գիտես . Յիսուս ըսաւ . Արածէ՛ ոչխարիներս » . Յուլ . 15 — 17 .

Հոռվիմէական աստուածաբանք այսպէս կմեկնեն այս խօսքերը .

Յիսուս գիտեսուս՝ ընդհանուր իշխութ Պետրոսի ուսուն եր քառաներն առաջնելու պաշտօնը . Քառաներն հասուրցելուն են , ոչինըներն ու հո-

իւները , առաջ՝ Պետրոս և Նովո էր յաջրդները բարձր էւլեւութիւն ու առաջ եւ հաջողացնելը էւ հաջողացնելը :

Այս մեկնութիւնը ճիշդ ըլլալու համար հաստատել պէտք է , նախ թէ Պետրոսի յանձնուած պաշտօնը Եկեղեցւոյ միւս հովուաց չյանձնուեցաւ . երկրորդ՝ թէ գառները հաւատացեալք , ոչխարներն ալ հովիւներն են :

Պետրոս առաքեալլ ինք կզրուցէ՝ թէ ամեն Եկեղեցւոյ հովիւ Աստուծմէ պաշտօն ունի արածելու . Արդէն իւր այս խօսքը վերը զուրցած ենք , յորում զանազան Եկեղեցեաց ըուլոր գլուխներուն ըստաւ . Արքայից՝ Աստուծոյ նեղէ յանցնած հոգը :

Հանդիսաւոր կերպով Պետրոսին այս իշխանութեան տըրուին անոր բարձր իշխանութիւն մը ունենալուն ապացոյց չկրնար ըլլալ . — Ամենեւին ոչ . — Եկեղեցւոյ հայրերը եւ ամենէն խմաստուն մեկնիչք , Յիսուսի առ Պետրոսն ըրած եւրեք անդամի սիրոյ հարցումը՝ ի քաւութիւն անոր երեք անդամութեանն էր , կըսենք : Պետրոս ալ այս խմաստէն տարրեր բան մը չիմացաւ այն հարցումներէն , ուստի ուժուածու . Եթէ այնպէս հասկնար՝ թէ Յիսուս իրեն բարձր իշխանութիւն մը կուտայ այն հարցումներով , ի հարկէ տրտմելու տեղ պիտի ուրախանար . Բայց հասկցաւ՝ որ Փրկիչը իւր հօտին հովուաց մէջ զինքը վերահաստատելէ առաջ իւր հաւատարմութեան հրապարակական խոստովանութիւնը կուզէր երեք անդամի կրկնութեամբ , որպիշեաեւ ուրացութեամբը հաստատուն կասկածի տեղիք տուած էր . Յիսուս խօսքը՝ ի հարկէ առ Պետրոս պիտի ուղղէր , պատճառն որ նա միայն յանցաւոր էր :

Գանք հիմայ . թէ գառներն հաւատացեալները , ոչխարներն ալ հովիւները կնշանակեն . Այս մեկնութիւնը կամ բաժանումը բոլորովին շինծու . է . երեքք ասիկա հաստատող բան մը չկայ բոլոր ողջամիտ աւանդութեանց մէջ , ընդհակառակն

\* Պարծանոք կիսոստովանիմք՝ թէ խմաստուն եւ ասուուածաշնորհ՝ մեկնիչներէն մէկն ալ Ա. Ասահի հայրապետն է , որ Աւագ Ռուբրաթի չետեւակ շարականին չորրորդ տասնը մէջ ոյցագէւ կիսուի . « Ա.յաօր զվէմն հաւատոց շարժեալ փորձողին խաբէութեան մարտ , առ ի քէն թողացուցեալ զմարդկային տկարութիւնն յանդիմանկով , եւ առ յցոյ դարձի մեղաւորաց , որ գառնասպէս արտասաւերփն ընկալաւ . ի քէն երիւք հարցմամբ սիրոյն զերից ուրացութեանցն զըժշկութիւնն . ընդ նմին բըժշկեա զընելք Քրիստոս , եւ շնորհեա մեզ արտասաւ ապաշխարութեան : » Հայտասահեցաց Եկեղեցիկն չերձաներով , « Տէրձուածող » պապութեան յարող մըր աղդային « կրկնաներձ » պապականք . Ա. Ասահի այս ողջամիտ վարդապետութիւնը ի՞նչ կհամարին արգեօք անդրալեռնական ցնորաըանութեանց առջեւ . Ծ. Թ.

է ամէն ողջմտութեամբ , եւ չկայ եկեղեցւոյ չայր մը՝ որ այս պէս մեկնած ըլլայ այս բառերը՝ որովհետեւ բուն իսկ սուրբ գրքին ոճոյն չյարսարիլ . Գոռան եւ ուժոր բառերը մի եւ նոյն իմաստով եւ նշանսակութեամբ իրարու տեղ գործածուած են Ա . Գրոց մէջ . Կկարդամք Մատթէոսի մէջ . Զձեղիբրե ու Եւրներ դայլերու մէջ կղրկեմ . Գլ. Ժ. 16 . Գուկասու մէջ կկարդամք . Զձեղ իրեւե քայլերու մէջ կղրկեմ . Գլ. Ժ. 3 . Ուշար բառը՝ Ս . Գրոց մէջ հաւատացեալները կնշանակէ . Կկարդամք Եղեկիէլի մարդարէութեան մէջ . Ուեւրներ ցրուեցան , որովհետեւ հովիւ չկար . Գլ. Լ. Գ. 3 . Քրիստոս ալ ունու անունը տուած է հաւատացելոց . Ուրիշ ունուներ ալ ունիմ . որ այս գաւթէն չեն . Պետրոս առաքեալն ալ Պանտոսի , Գաղատիոյ , կապադովիլիոյ , Ասիոյ եւ Բիւթանիոյ մէջ գանուած հաւատացելոց գրած թղթոյն մէջ կըսէ . Մոլորեալ ունուներու պէս էի , բայց արդ գարձած էք առ ձեր հովիւը եւ հոգւոց տեսուչը . Ա . Պետր . Գլ. Բ. 25 . Ըսելէ թէ ունու եւ քառ բառերը տարբեր իմաստ չունին . ունու ըսելով հովիւ չհասկցուիր :

**Եթէ հարկ ըլլայ երկու բառերուն զատ զատ նշանակութիւն տալ , աւելի յարմար է քառ ըսելով մատաղ կամ նուրագարձ հաւատացեալները հասկնալ , այսինքն աւելի փափուկ խնամոց պէտք ունեցողները , ունու ըսելով ալ հաւատքի մէջ հաստատուն եւ կատարեալ եղող հաւատացեալները իմանալ .**

**Այս բառերուն վրայ պապերուն տուած մեկնութիւնն այն չափ խախտուտ եւ անհիմն է , այնպէս որ՝ Ճեղութիթ Մալտօնաթն անդամ , որուն վրայ վատահութիւն ունին հոռվմէական աստուածաբանք , այսպէս կխօսի . « Նուրբ վիճաբանութեանց հարկ չկայ իմանալու՝ թէ ինչո՞ւ Քրիստոս գառն եւ ովհար բառերը գործածեց , ծաղու արժանի է ասոնց վրայ նուրբ կամ բարակ զննութիւններ ընողը , որովհետեւ երկուքն ալ միեւնոյն իմաստն ունին , եւ տարակոյս չվերցուներ . Մէն . Յ. Հ. ԻԱ. 30 .**

**Ըսել է թէ Պետրոս ոչ հիմնական վէճ դրուած է եկեղեցւոյ եւ ոչ գերիշխան հովիւ .**

**Ասէ սա առարկութիւնն ալ .**

**Զկրնար ուրացուիլ սակայն , թէ այս առաքելոյն մասնաւոր առաջնութիւն մը տրուեցաւ . Աշակերտ ընտրուելու կարգին եւ ժամանակին նայելով առաջին չէ , բայց Մատթէոս աւետարանից առաջ յիշած է , որ առաքելոյ անունները տա-**


լու ատեն այսպէս կշարէ . « Առաջինը եղաւ Սիմոն Պետրոս մականուանեալը , եւ Անդրէաս անոր եղբայրը . » Գւ. Ժ. 2—3—4 . Դուկաս եւ Մարկոս աւետարանիներն ալ Պետրոս առաջ կդնեն , թէ եւ միւսոց կարգը չեն պահեր . Շատ առ ոիմներու մէջ Յիսուս Պետրոսին մասնաւոր առաւելութեան նշաններ ցցուց , վէտ անուանեց , որ , թող հոսվմէական առ տուածարանից չափազանց և արտաքոյ կարգի կրկոտելը , պարզապէս անոր հաւատքին հաստատութիւնը , եւ նոյնը ՚ի վերջոյ խիստ փառացի ընող նահատակութիւնը կնշանակէր . Առ վորաբար Պետրոս կըլլար առաջինը Քրիստոսի խօսից պատասխանող . աւետարանիներն ալ այս կարգը պահելով , Մէջն եւ անոր հետ Եղոնեւը՝ կըսէին , առաքելոց ամբողջութիւնը ցցնելուղած ատեննին . Մորէ . Ա. 36 . Ղուկ . Ը. 45 . Թ. 32 . Այս բաներէն , ինչպէս Քամալը վարդապետը , կընանք հետեւ ցունել ,

« Յիսուս Քրիստոս առաքելութեան մէջ միւս պաշտօնակիցներէն աւելի իշխանութիւն մը եւ իրաւասութեան առաջնութիւն մը տուաւ Պետրոսի իւր Եկեղեցւոյն վրայ . » Խօստ ՚է Քրոյ Եկեղեցւոյ , հոր . Ա .

Այս հետեւութիւնը տրամարանական չէ . ՚ախս որ կընայ մէկը առաջին ըլլալ մէկ մարմնոյն մէջ առանց Եղոնեւնեւն եւ Շաբանիւնեւն , ինչպէս Են առաջինք ՚է Հուստուք , Երկրորդ , Պետրոս Ա . Գրոց մէջ միշտ առաջ յիշուած չէ . Յովհաննէս աւետարանիչը Անդրէասն անկիէ յառաջ կյիշէ . Ա. 44 . Պօղոս առաքերան ալ զՊետրոսը Տէներէն եւ Տէրու Եղոնեւնեւն վերջը կը յիշէ . Ա . Կոռն . Թ . 5 . Առասի ըստ սրբոյն Օգոստինոսի , + + + 316 , Պետրոս այնչափ առաջինն է առաքելոց մէջ , որչափ Ստեփանոս Սարկաւագաց մէջ . Արոգինէս , է Ա . Յան . Կիպրիանոս , է Թոմ . 31 , ու Կոռնոր . Օգոստինոսի պէս խօսած են . Եկեղեցւոյ հայրերէն մէկն ալ Պետրոսի առաջին ըլլալուն մէջ Երանեւնեւն ախտղոս բնաւ նկատած չեն . Անհնարէ այս հետեւութիւնն հանել առանց Ա . Գրոց իմաստին հակառակելու .

Յիսուս Քրիստոս մէկըմէկ Տէր , վարդապետ , եւս եւ Հայր կամ Պապ մի՛ կանչէք ըստաւ .

Աւետարանի այս խօսքերուն քոյլ բե՛ր ու դի՛ր Հռովմայ Աստուած արանից իրենց Եպիսկոպոսին համար ըստածները , պիտի տեսնես դիւրաւ՝ թէ ո՞րշափ ճշմարտութիւնէ հեռացած են .



**Մ**ատթէոս աւետարանիշը կպատմէ՝ թէ առաքելոց վառ քին վերաբերեալ հարցում մը ըրաւ Պետրոս, Քրիստոս աղպատավան տուաւ, « Դուք՝ որ իմ փորձութիւններուս կը ցորդ եղաք, որդի մարդոյ իւր վառաց աթոռը նատելու ատեն, դուք ալ երկոտասան աթոռ պիտի նատիք, եւ խրայի լի երկոտասան ցեղերը դատէք . »

**Ե**թէ Պետրոսին համար միւսներէն տարբեր բարձրութեամիր աթոռ մը որոշած ըլլար, մի թէ կըուէ՞ր՝ թէ երկոտասաններդ երկոտասան աթոռ պիտի նատիք անխտիլ .

**Ա**մէն ըսածներնէս կհետեի թէ եկեղեցւոյ մէջ մէկ իշխան, մէկ Տէր, եւ մէկ հատիկ գերագոյն Հովիլս կայ .

**« Ե**ս եմ հովիւն քաջ, դուք զիս Վարդապետ եւ Տէր կիանչէք, եւ իրաւոնք ունիք, որովհետեւ եմ, ձեր Ռւսուցից ը Քրիստոս է . » կըսէ Յիսուս .

**Ս**իայն Քրիստոս նատած է իւր բարձրութեան աթոռը սուրբ քաղքին մէջ, « որուն պարիսապները Երիտրոսան հիմն ունին, որոնց վրայ Գառին Երիտրոսան առաքելոց անունները Գըրուած են ». առաջին հովիւնները հան իրենց աթոռոյ վրայ նատած են Աստուծոյ նոր ժողովուրդը գատելու համար, Յայու, Եմ, Եթէ անոր մէջ Ելլեն այնալիսի վէճեր, զոր Եղբայրսիրութեամիր չկրնան լուծել, պէտք է այն վէճերը անոնց ատեանն հանել, եւ ոչ թէ յատեան միայն, այլ համօրէն եկեղեցւոյ, որուն ներկայացուցիչներն են իւրաքանչիւր եկեղեցեաց Տեսուչները :

**Ը**սել է՝ Նոր Կոտակարանին մէջ հեռուանց անդամ Հովիլմայ աստուածաբանից շահաւոր վկայութիւն մը չկայ, որ հաստատուի՝ թէ Պետրոս եւ նալաւ Հովիլմայ եպիսկոպոսունք իրբեւ անոր յաջորդները գերիշխանութիւն մ՝ ունին Եկեղեցւոյ մէջ .

**Ո**չ թէ միայն շահաւոր չեն վկայութիւններն, մանաւանդթէ կդատապարտեն, Վերը կարդացինք Քրիստոսի բերնէն ելած խօսքերը, Դորդոց գերքը եւ առաքելական թուղթք այնավիսի գէպքեր կպատմեն, որոնց մէջ ընդհակառակին Պետրոսը կնուասաւցընեն գրեթէ, Կարդամք՝ Դուք. Ը. 14. թէ՝ « Երբոր երուսաղէմ եղող առաքեալները լսեցին՝ թէ Սամարիայի մէջ ալ Աստուծոյ խօսքն ընդունեցին, Պետրոսն եւ Յովհաննէսը անաց Նրէցն « : Պետրոս ուրեմնոչ թէ միայն բոլորին, այլ Երիտրոսէւ եղանական անդամ ստորակարդեալն է, որովհ-

հետեւ չործ կտոր հրաման ընդունեց : Նոյն գլուց Գլ. 2 — 3  
մէջ կիարդամք՝ թէ թրիատեալ հաստացեացները Պետրոսն յան-  
դիմանեցին , անոր համար՝ որ անհաւատներուն հետ կելլէ  
կմոնէ , եւ ինք զինք արդարացընելու ստիպուեցաւ ըսե-  
լով թէ Աստուծոյ հրամանն այնպէս էր : Հպատակաց իրենց  
գլխոյն՝ եւ գլխոյն իր հպատակաց հետ վարուելուն կերպն  
աս է , իրուսաղէմի ժաղալոյն մէջ՝ Գործ մեր . 7. Պետրոս չնա-  
խագահեց , եւ Յակոբոսն էր՝ որ ըատւ , և իրաւունք հնամուէմ .  
յետոյ Պետրոս խօսեցաւ՝ իրքեւ պարզ անդամմը , և եթէ առա-  
քելական դասուն վլայ իրաւասութեան կամ հեղինակութեան  
էրաւունք ունենար , նախագահելու ալիրաւունք պիտի ունենար .  
Պօղոս առաքելը , Գուշ . Բ. 7 — 14. Պետրոսին առաջնու-  
թիւնը կմերժէ , ու կըսէ թէ իրեն հաւասարնէ , և Յակոբէն  
յետոյ կիարդէ , մանաւանդ թէ յանդիմանած ալ է Առեւորա-  
նչ ճշմարտութեան համեմատ չլարուելուն համար . կժխտէ  
նախապատութիւնը , Ա. Կոբան . Գ. 4 — 5 , ըսելով՝ թէ Պետ-  
րոս ալ պաշտօնեայ մ” է իրեն պէս , ինչպէս Ազօղոսն ալ , եւ  
թէ՝ ոչ մէկուն եւ ոչ միւսին բնաւ կապուելու չէ , այլ միւ-  
այն Յիսուսի Քրիստոսի . վերջապէս Պետրոս ալ ինքնին ի-  
րեն արուած առաւելութիւնը կմերժէ , իւր հաստատած եւ  
կեղեցւոյն հովուաց թուղթ գրելու ատեն զանոնք ալ իրեն  
կարդակից կամ երիցակից անուանելով . Ա. Պետր. Ե . 1 .

## Գ.

Ելեւուայ առաջ ին երեւ բարերան Բջ Հառաւոյ եպիսկոպոսց հեւնաւունիւնը

Պատմութիւնը մեզ կցցընէ՝ թէ եկեղեցւոյ առաջին երեք  
դարերուն մէջ Հայրապետք եւ եպիսկոպոսք մեր հասկցած  
կերպով մեկնած են Ա. Գիրքը . եթէ Հռովմայ եպիսկոպոսն  
յառաջունքն էրաւունք եկեղեցւոյ մէջ տիեզերական հեղինակու-  
թիւն մ” ունենար , և իբր յաջորդ Պետրոսի Յիսուսի Քրիստոսի  
փոխանորդը կամ երեւեցոցիք եւ եկեղեցւոյ հարկաւոր  
կեդրոնը ըլլար , Աստուածային սահմանադրութեան և հաւա-  
տոց հաւատարիմպահապաննեղող քրիստոնէական հնութեամբ

ճանչցուած կըլլար , հետեւապէս ալ կարծեաց կամ տարա կուսի տեղիք չեր մնար . Եկեղեցին յաջորդ դարերով մարդ կային իրաց մէջ վատթարութիւնմը կրած առեն , այսինք կամ կառավարողին կամ մասնական ճիւղին մէջ երբոր անկարգութիւն մը սպրդի , այն անկարգութիւնը անոր ծագման կամ էութեան հետ վերաբերութիւն չունենար . Այս փորձոյն տրամաբանական եղանակն է սահմանադրութեան սկիզբը վնասուել որպէս զի անոր ճշմարիտ հանդամանքը ճանչցուի , եւ այս հարկաւոր կետէն քննել սկսելով կիմացուի՝ թէ ի՞նչպէս ծաւալեր է . ի՞նչպէս յառաջադիմեր է . եւ ի՞նչպէս ապագայ դարուց մէջ զեղծմանը մատնուէր է . Եթէ ապացուցանննք՝ թէ Հռովմայ եպիսկոպոսին այս աւուր ձեռք ձգած հեղինակութիւնը նախնի եկեղեցւոյն մէջ չուներ , այլ իններորդ դարէն ասդին ունեցած է , հարկաւորապէս պիտի հետեւի՝ թէ ասիկա աստուածային ծագումմը չունի , եւ յափշտակութիւն է , բոլոր եկեղեցին եւ հաւատացեալք ալ անոր դէմ բողոքելու եւ վերցունելու պարտաւոր են .

**Ե**կեղեցւոյ առաջին ուժ դարերէն մնացած վարդապետական եւ պատմական յիշատակարանները խոր եւ խզճահար քննութենէ անցընելով , կրնանք ապացուցաննել՝ թէ Հռովմայ եպիսկոպոսը տիեզերական հեղինակութիւն մը չունի , եւ ընդդէմ է աստուածային աւանդութեանց եւ եկեղեցւոյ օրինաց այնպիսի բան մ' ունենալը :

**Ա**ռաջին ապացոյցը , որուն վրայ պապական հեղինակութեան ջատագովք իրենց գրութիւնը կհաստատեն , սրբոյն կղեմէսի յանուն եկեղեցւոյն Հռովմայ առ կորնթացիս գրած թուղթն է . կողնդեն՝ թէ նա այս թուղթը առանց Հռովմայ եպիսկոպոսին անուանը կապուած բարձր հեղինակութեան չգրեց :

**Ա**յս սոսոյդ է , նախ որ սուրբ կղեմէս կորնթացւոց այն թուղթը գրած ատեն Հռովմայ եպիսկոպոս եղած չէր . Երկրորդ՝ այս պարագայիս մէջ իրեն սեփհականն եղած մէկ իշխանութեամբ չգրեց , այլ յանուն եկեղեցւոյն Հռովմայ եւ վիրոյ :

**Ս**բրոյն կղեմայ կնքով զրկուած թուղթը Քրիստոսի 69 թուականին գրուած է , այն է՝ Ներոնի հալածմանքէն քիչ յետոյ , որ եղաւ 64 և 68 թուականներուն , ինչպէս որ ամէն հմուտ գրիչներ կհաստատեն . **Չ**ատ իմաստունք ալ ասոր համոզուե-

լով, կղէմէսի Հռովմայ եպիսկոպոսը ըլլալուն թուականը դոմէստիանոսի թագաւորութեան ժամանակը կդնեն . Յիշաւի , կղէմէս Հռովմայ աթուան ելաւ Անակղետոսէ յետոյ , Դոմէստիանոսի թագաւորութեան երկոտասաննը րորդ տարին , այն է 93 Փրկչի թուականին . Եւ մինչեւ 102 աթուանստաւ . Եւսեփիոսի<sup>9</sup> վկայութիւնն այս մասին տարակոյս չժողուրք . կերեւի թէ այն նամակը հալածմունքէ մը վերջը գրուած է . Եթէ Դոմէտիանոսի հալածումն է այն՝ թզթոյն թուականն ալ առաջին դարու վերջին տարիններուն կիյնայ . որովհետեւ այս հալածումը 93 և 96 թուականներուն տեղի ունեցաւ . Գրոյն այս թուականէն առաջ դրուած ըլլալն անկէց ալյայտնի է՝ որ հրէական զոհերու վրայ կիսօսի , ինչպէս որ այն ատեն երուսաղէմի տաճարին մէջ կըլլային . Տիտոս Երուսաղէմի հետ տաճարն ալ կործ անած էր , հասարակաց 70 թուականին գիրն ալ հետեւալէս ասկէ յառաջ գրուած պիտի ըլլայ . մէկ մ' ալ՝ որ հալածումէ մը յետոյ գրուեցաւ , որ ատեն Հռովմայ մէջ շատ նշանաւոր մարտիրոսներ նահպտակեցան . Այսպէս բան մը Դոմէտիանոսի հալած անաց ժամանակ չեղաւ . Ներոնի հալածումը 64 էն մինչև 68 տեւեց . Ասկէց կհետեւի՝ որ կորնթացոց գրուած թուղթն ալ 69 թուականին պիտի ըլլայ , սրբոյն կղէմէսի Հռովմայ եպիսկոպոս ըլլալն ՈՒԹՍՈՒԽ տարի յառաջ .

Այս պարզ և որոշ հաշուոյն քովապական գերիշխանութեան ջատագովներուն փաստերն ի՞նչ արժէք կընան ունենալ Ա . Կոչեռ Պատուի թզթոյն վրայ .

Ըսեն թերեւս , թէ սրբոյն կղէմէսի թուղթը իր եպիսկոպոսութեան ատենը գրուեցաւ . ասկէց ալ բան մը չհետեւիր , որովհետեւ բարձր եւ անդառ հեղինակութեան մը ուժով չըգրեց Ա . կղէմէս , այլ յանուն սիրոյ եւ Հռովմայ կորնթով կրուած թուղթ մը ունի աղնիւ եւ զարմանալի յանուն Եկեղեցայ առ Եկեղեցին կորնթոսի , որոնց մէջ ժանը վէճ մը ելած էր . Մենք տեսանք՝ որ շատ Եկեղեցիներու , ինչպէս նաև մեր Եկեղեցւոյն մէջ ոովորութիւն կար Ա . կղէմէսի այն թուղթը 'ի լուր ամենեցուն կարդալ անյիշատակ ժամանակէ մը 'ի վեր . Հեկեսիփոս կղէմէսի ժամանակ կորնթացւոց մէջ

բացուած վէճին վկայն է\* :

Եւսեփիսա ուրիշ հեռաւոր տեղ մը , այն է նոյն եկեղեցական պատմութեան լը . Գլուխը , Ա . Կղէմէսի թղթոյն գալով կըսէ թէ յանուն եկեղեցոյն Հոռվոյ գրուած էր . Բայց աս անհերքելի ճշմարտութիւն մը է՝ որ այս պարագայիս մէջ իւր ունակուն հեղինակութեանը կամ անհագուստ իւրուստութեանը վարուեցաւ . Այս բառերով կակսի . Եկեղեցն լատունու ու է 'է Հոռվոյ , ու Եկեղեցն Աստունունու ու 'է կորդուն . Հեղինակը եկեղեցւոյ պաշտօնէութեան վրայ կիսուի՝ կորնթացիք ընդդէմ արդարութեան քանի մը քահանայներ մերժելուն համար . այս պաշտօնէութիւնը կնկարագրէ իր ամբողջութեամբը բոլորովին յառաքելական յաջորդութենէ իջած , եւ ասոր մէջ ոչ իրեն եւ ոչ ուրիշին բնաւ առաջնութեան իրաւունք մը չտար .

Ըստ ամենայնի անուրանալի է՝ թէ կղէմէսն էր կորնթացւոց թղթոյն գրիչը , եւ առաջին գարերէ ՚ի վեր անվրէպ անոր գործը համարուած է . Բայց ոչ թէ իրը եպիսկոպոս Հռովմայ այլ իրը աշակերտ առաքելոց գրեց . Հռովմայ Եկեղեցւոյն առաջնորդ չկարգուած՝ Պետրոս առաքեալէն եւ պիսկոպոս ձեռնադրուած էր , եւ առաքելական վաստակոց մէջ Պօղոսի կցորդ էր . Կընայ ըսուիլ՝ թէ անոր հետ կորնթացւոց դարձին համար աշխատած էր . Հետեւապէս բնական է հետեւցունելը՝ որ այն թուղթը կղէմէս Հռովմայ եկեղեցիէն գրեց առ կորնթացւոց եկեղեցին իբրեւ մին անոր հիմնադիրներէն . Այսպէս ըլլալուն համար է՝ որ կղէմէս յանուն առաքելոց եւ ՚ի մասնաւորի յանուն Պօղոսի կիսուի , որ զայն ծնած էր ՚ի հաւատու . Ենթադրենք՝ թէ իրը եպիսկոպոս Հըսովմայ գրեց , ասկէց անոր հեղինակութեան վաստ մը կելէ . Խինատիոս անտիոքացի , իրէնէսու լիօնցի , Դիոնէսիոս աղեքսանդրացիներն ալ ուրիշ եկեղեցիներու թուղթ գրած են , եւ մինչեւ Հռովմայ եկեղեցւոյն ալ . որմէն անոնց եպիսկոպոսութեան իշխանութենէն անդին մասնաւոր իշխանութիւն մը չեղեքը , եւ ամենքն ալ ՚ի գործ Աստուծոյ աշխատած համարէին զիրենք առանց նկատման .

Ոչ կղէմէսի թուղթը , եւ ոչ ալ գրուելոց ատեն հեղինակին անհատական գիրքը երբէք չկընար տեղի տալ հետեւցունելու՝ թէ կորնթացիք Հռովմայ եպիսկոպոսին կամ Ե-

կեղեցւոյն վրայ հաստատեալ աստուածային բարձր հեղինակութեան մը հնադանդեցան , եւ հեղինակն ալ իրը գործ իշխանութեան կատարեց . կորնթացիք թուղթ կորեկն իրուեառ Եկեղեցի մը՝ ուր կնատէք Ա . Պօղոսի վաստակակահցը և իրենց հաւատքին հայրը . այն Եկեղեցին ալ զինքը կյորդորէք 'ի խաղաղութիւն և 'ի միաբանութիւն առանց իրիք ամենադպոյն հեղինակութեան :

Ըսել է 'թէ կղէմէսը մէջ բերելով , Հռովմայ եպիսկոպոսներուն ընծայել ուղուած հեղինակութիւնը չապացուցուիր . Եղէմէս . Հռովմայ կղերին դլաւորն , այս գործոյն մէջ իւր անհատական կարեսութիւնը , կորնթացւոց հետ ունեցած վաղեմի յարաբերութիւնը , առաքելոց հետ ունեցած աշխատութիւնը և այս առթիւ վաստկած տիտղոսները 'ի գործ դրաւ . և ոչ թէ Հռովմայ Եկեղեցւոյն աթոռակալի յատուկ եղած պաշտօնական իշխանութիւնը , և կորնթացւոց Եկեղեցոյն վրայ ունեցած ձրի հեղինակութիւնը .

Երկրորդ դարուն մէջ ջերմութեամբ յուղուեցաւ դատկական խնդիրը . Արևելեան Եկեղեցիներէն շատերը առաքելոց մեծ մասէն աւանդուած կերպովը հրէական աւանդութեան համաձայն ' մարտի լուսնոյ չորեքտասաներորդ օրը կուղէին կատարել Զատկի տօնը . ուրիշ արևելեան Եկեղեցիներ ալ արևմտականաց հետ միաբանելով առաքելական ուրիշ աւանդութեան մը համաձայն մարտի լուսնոյ չորեքտասաներորդ օրէն յետոյ հանդիպած կիւրակէն կատարել կուղէին .

Խնդրոյն բնութիւնը այնչափ վէճ չէր պահանջէր . միայն վայելուչը և ընդհանուրին կամքը այն էր՝ որ Եկեղեցեաց ու մանք Զատկի տօնը , որ քրիստոնէութեան առաջին և մեծ տօնը կրնայ համարուիլ կատարելու ասեն , ոմանք ալ Տիրոջ մահուան և չարչարանաց յիշատակ կատարելու վրայ ըլլան :

Բայց , տե՛ս խնդիրը ինչպէս լուծուեցաւ . Հռովմայ եպիսկոպոսն իւր իշխանութիւնը գործածեց վէճին վրայ , եւ ուղածուն պէս կրցաւ վճռել խնդրոյն գէմ , որ 'ի հարկէ պիտի ըլլար ' եթէ ունենար .

Պատմութեան վկայութիւնը լսենք . Խնդիրը բացուած ըլլալով ' և եպիսկոպոսները ժողովեցան , կըսէ Եւսեփիոս . եւ ամենքը միաբանելով առ համօրէն հաւատացեալս կոն-

դակներ դրեցին եւ յայտնեցին եկեղեցական կարգն ու օրէնքը . . . Դեռ այսօր ձեռքերնիս կդանուի այն եպիսկոպոսաց թղթերէն՝ որոնք Պաղեստին գումարուեցան կեսարիայ պաղեստինացւոց թէովվիլոս եպիսկոպոսին եւ Երուսաղէմի Նարկիսէոս եպիսկոպոսին նախագահութեամբը : Հետևուածուն է կայ , որուն վրայ վէտու Եփականականունը կտեսնուի . Պօնտոսի եպիսկոպոսներէն ալթըթեր ունինք՝ որոնց նախագահէց Բալմա . կեղտաց եկեղեցւոյ եպիսկոպոսներէն ալ որոնց նախագահէց բարձր կայ , որոնց ամենքն ալ մի և նոյն հաւատք եւ վարդ ապետութիւն խոստովանելով՝ միաւ ձայն վճիռ մը տուին ” :

**Ինչպէս** յայտնի կտեսնուի , Եսեփիոս Հռովմայ սիւնհողին թղթոյն վրայ միւս քաղաքի սիւնհողից եւ եպիսկոպոսաց թղթէն տարբեր եւ աւելի կարեւորութիւն մը տալով չխօսիր . Վիկտոր եպիսկոպոսին այն անունը կուտայ՝ որ հոռվամէական եկեղեցականաց ժողովէն անդին չտարածուիր . մասնաւանդ թէ Պաղեստինի եպիսկոպոսաց ժողովէն յետոյ անոր անունը կուտայ :

**Ահաւասիկ** աներկրայելի ճշմարտութիւն մ' ալ . Զատկի խնդրոյ մէջ Հռովմայ եկեղեցին այնպէս կվիճի և կվճռէ՝ ինչպէս միւս եկեղեցիք , անոր եպիսկոպոսն ալ իւր թուղթը կինքէ միայն յանուն Հռովմայ եկեղեցին ներկայացնող սիւնհողին . Պապական գերիշաւանութեան ջատագով կպնդեն՝ թէ Վիկտորն էր որ ժողով գումարելու հրաման հանեց . Ստոր սուտ :

**Արևելեան** եպիսկոպոսներէն շատերը միւս եպիսկոպոսաց վճռոյն չհպատակեցան . Եփեսացի Պօիկրատը հակառակցաւ անգամ \*\* . Զերմ վիճարանութիւն մը ծագեցաւ Պօղիկրատի և Վիկտորի մէջ . Վիկտոր կկարծէր՝ թէ Պօղիկրատիւր կարծեաց մէջ միայնակ է , և ստիպեց՝ որ իւր նահանդի միւս եպիսկոպոսաց կարծիքն հարցունէ . Պօղիկրատ հարցուց , զանոնք ալ իրեն համակարծիք գտաւ . գրեց իմացուց

\* Հռովմայ եպիսկոպոսներէն այս սույն ջատագովներուն մէկուն անունը տամ . Պարբռւէլ՝ << Պապ եւ իւր արտունութիւնք >> վերնագրով գերբ մը ունի , որ հռովմայցի աստուածաբանից մոլորութեանց եւ սուտ ենթագրութեանց բովանդակութիւնն է :

\*\* Եւսեփիոս Պատմ , Եկեղ . Գիրք Ե . Գլ . ԺԴ .

վիկորին, ան ալ սպառնացաւ թէ՝ իւր հաղորդութենէն զիւրենք կկտրէ :

Պօղիկլատ երբէք չխռովեցաւ . պատասխանեց թղթոյն ըսելով եւ չնշէ մժերէն լուծ եմ, ու ուշէ սարուծոյ պէտք և հնազնութէն ժողովու : Այս կկտրի ձեռքն այս թուղթը համելուն պէս ջողովու, կըսէ Եւսեփիոս, հաղորդակցութենէ կարել բոլոր Ասսիոյ և անոր մօտակայ Եկեղեցիներն, իրեւ հաւատոյ հակառակ զգացումն կըսողներ . այս նպատակին յարմար գրեր գրեց համօրէն ափացի եղբայրները դատապարտեց, և հրադրութէ թէ հերձեալք են 'ի միութենէ : "

Դժուարին է հաւատալ՝ որ հռովմէական պահանջմանց ջատագովք Եւսեփիոսի այս խօսքերուն եւ վիկտորի գործոց մէջ իրենց գրութեան նպաստաւոր ապացոյց մը համել կարեւ նան . մինչդեռ ինքնաբերաբար փաստն ընդհակառակը կը հաստատէ . Առաջ Եւսեփիոսի խօսքը քննենք . թէ վիկտոր ջողովու Ասիոյ Եկեղեցիները միւսոց հաղորդակցութենէն կըտրել . յայտնի է՝ որ ջողովուն յանձնէ կամ 'ի բնէ իւր մէջ չուրացնէն չունենար . կամքէն կհետեւի գործը . Սակայն վիկտոր իւր ըրածը ճանչցունելու համար ինչ որ կընար՝ ըրաւ, հրատարակեց, բայց տակաւին ըրածը ջնկ մ' էր . որուն արժէք մը տալու համար միւս Եկեղեցեաց Հունական կկարուէր . Ըսել է՝ թէ վիկտոր իրը եպիսկոպոս Հռովմայ ուրիշ Եկեղեցիներն հաղորդութենէ կտրելու իշխանութիւն չունէր, ապա թէ ոչ արդիւնքը վճռոյն՝ համաձայն պիտի հետեւէր, այն վճռոյն՝ որուն իրաւունք ունենալ կկարծէր յանուն արեմուեան Եկեղեցեաց եւ 'ի պատճառս կարևորութեան իւր աթոռոյն :

Եպիսկոպոսները պիտի հնազանդէին իւր վճռոյն՝ եթէ զինքը գլուխ Եկեղեցւոյ և տիեզերական գերիշխանութեամբ մը պսակեալ ճանշնային . ընդհակառակին, ոչ թէ միայն չըհնազանդեցան՝ այլև իրաւամբ մեղադրեցին :

Այս գործը, կըսէ Եւսեփիոս, բոլոր եպիսկոպոսներուն ալ անհաճոյ թուեցաւ, անոր համար ալ խորհուրդ տուին վիկտորի որ ուրիշ կերպով վարուի, և խաղաղասիրական զգացումն կըէ . որ աւելի պատճառ է հունիւն և պատշաճաւոր առ եղբայրն ունենալիք սիրոյ :

Միութիւնը ընդ վիկտորի ըլլալով Մէսունիւն կըլայ ըսելու տեղ՝ եպիսկոպոսներն զգացուցին որ միութեան ճշմարիտ

Նշանը լու նկատէ : Շատերն անդին ալ անցան . և թուղթեր կան , կըսէ եւսեփիսու , յորս եպիսկոպոսք սաստկութեամբ կշտամբած են զվիկտորը . Ասոնցմէ է իրէնէսոս : որ յանուն կեղասցի եղբարց , որոց կնախագահէր , թուղթ գրեց առ Վիկտոր , յորում Զատկի տօնին համար եղած վճռոյն ջատագով կանգնելով հանդերձ՝ վայելչապէս զգացուց թէ հին աւանդութիւն պահող եկեղեցի մը չվայլէր ասանկ առաջիւ մը Աստուծոյ եկեղեցւոյն միութենէն կտորել . և իրէնէսոս իւր թղթոյն մէջ ջանաց հոսոկցնել վիկտորի թէ արարողաւթեան մէջ տարրերութիւնը միութեան միասակար չէ . եւ յիշեցուց թէ իւր նախորդաց վարդապետութիւնն ալ այսպէս էր , եւ մասնաւորելով ըսաւ . և երբ գերերջանիկն Պօղիկարպոս Անիկետոսի ժամանակ Հոռովմ եկաւ , եւ մէկ քանի խնդրոց համար մէջերնին վէճ բացուեցաւ , շուտով խաղաղութեան զոհեցին խնդիրը . Անիկետոս շէր կընար համոզել զօղիկարպոս սը թողուլ հին սովորութիւն մը , որուն վարժուած էր Յովհաննէս աւետարանչի եւ ուրիշ առաքելոց հետ ներքին մըտերմութեամբ ապրած ատեն . Պօղիկարպոս ալ չէր կընար համոզել զինիկետոսը պահել նոյն սովորութիւնը , որուն սկարտաւոր էր , ըստ ջանից Պօղիկարպոսի , 'ի հնոց անտի եւ յառաջ քան զինքն օրինաւոր դատուած սովորութիւն մ' ըլլալուն համար . Գործն այս վիճակին մէջ , երկուքն ալ միաբանեցան . Անիկետոս սուրբ խորհուրդներ ալ կատարել տուաւ Պօղիկարպոսի , եւ երկուքն ալ անհամածայն սովորութեամբք մնացին 'ի հաղորդութեան համօրէն եկեղեցւոյ . . . . " իրէնէսոս միայն վիկտորի չգրեց : այլ սուրիշ շատ եպիսկոպոսներու ալ , բայց ամենքն ալ մի եւ նոյն իմաստով :

Ըսել է՝ թէ վիկտոր անջն առաջն ճեւ ինկունեանք չկըցաւ բանագրեալ հրատարակած եկեղեցիներն հերքել կամ կտրել ճշմարտապէս 'ի հաղորդութենէ եկեղեցւոյ . միւս եպիսկոպոսները սաստիկ ընդդիմացան , և Ա . իրէնէսոս ժամանակին մեծ վարդապետը հերձուած յարցունող գրուածներն յաղթահարեց :

Այս գործը , զոր իրենց 'ի նպաստ իհամարին պապական պահանջմանց ջատագովք , իւր բոլոր լրութեամբ հակառակ կելէ իրենց . և անհնար է որ չհաւատայ մէկն այսպէս ըլլալուն առանց անբարեսէր մտաց :

Անիկետոս Պօղիկարպոսի առջև իւր հեղինակութիւնը չը-

հանեց . վիկտոր ալ իրէնէսսի՞ւ ուրիշ եպիսկոպոսաց առջև չըդրաւ իւր պաշտօնին յատկութիւնը . այլ Պօղիկարպոս և իրէնէսսի կիմին և կդրէին առ եպիսկոպոսն Հռովմայ իրքեւ հաւասարք յեպիսկոպոսական իշխանութեան , և մէկ հատիկ կանոն մը կճանչնային , որ է ՀՅ առաքութեանը :

Եկեղեցիներն ի՞նչպէս կընան միանալ հասարակ արարութեան մը մէջ . Եւսեփիսս այս հետեւութիւնը կհանէ , որ յերաւի Հռովմայ եպիսկոպոսին իշխանութեան դէմ կուգայ\* :

« Պաղեստինի եպիսկոպոսները , որոնց մրայ վերը խօսեցնք , Նարկիսաէսս և Թէովիլիլոս , կասիսս տիւրացի , Գլարիսս Պտղոմայիդացի և ասոնց հետ ժողովինստող եպիսկոպոսներ մինչեւ իրենց ժամանակը անիբարուս և անընդհատ շարունակութեամբ պահուած Զատիկի տօնի աւանդութեան վրայ խօսելնէն յետոյ , ուրիշ շատ խնդրոց վրայ ալ խօսեցան , և թզմերնին այս կերպով վերջացուցին . » Հոգ տարէ՛ք՝ որ մեր թզմոյ պատճէններն առամենայն եկեղեցիս դրկուին , որ մի՛ գուցէ ճշմարտութեան ճանապարհէն դիւրաւ խոարուղներ մեզի մեղադրեն , կծանուցանենք եւս թէ Աղեքսանդրից մէջ այն օր Զատիկի տօն կկատարուի , որ օր որ մենք կը կատարենք . Թէ այդ կողմի եւ թէ այս կողմի եպիսկոպոսներս փոփոխակի կդրեմք իրարու , որպէս զի ամենքըս մէկտեղ Զատիկի տօնը կատարենք . »

Զմիւռնիոյ եւ Եկեղեցւոյն աւանդութիւնը ուրիշ շատ եկեղեցիներ սլահեցին . բայց հերձուած չհամարուեցն , թէպէտ եւ վիկոոր իւր հաղորդութենէն զիրենք կըտրեց :

Պապական դրութեան ջատագովք Զատիկի տօնի խնդրոյն եւ ուրիշ պարագայից մէջ Հռովմայ եպիսկոպոսէն գործուած աղեղցութեան եւ կարեւորութեան կկապուին , եւ անկէց էւիռնաննէն մը կհանեն՝ անպատճապար զառանցանք .

Հռովմայ եպիսկոպոսը կրօնական խնդրոց մէջ սկիզբէն ՚ի վեր աւելի կարեւորութիւն մը ունեցաւ . բայց զարմանք չէ , որովհետեւ արեւմտից առաջին աթոռու նստած եւ կայսերական մայրաքաղաքի եպիսկոպոս էր , արեւելքի եւ աշեւմուտքի մէջ բնական միջնորդ մ' էր . Այն ատենն ալ հաս-

կյուռած էր՝ թէ կաթուղիկէ Եկեղեցին բնաւ տեղ մը հանուս  
քաւ չէ, եւ թէ՝ արեւելք քան զարեւմուտք աւելի բարձր  
իշխանութիւն չունի . ասոր համար էր՝ որ արեւելքի մէջ ծը-  
նած եւ գատապարտուած հերետիկոսք արեւմուտքի՝ մանա-  
ւանդ Հռովմայ մէջ՝ որ երեսփոխանն էր արեւմուեան Եկեղե-  
ցեաց՝ ապաստանարան կփնտուէին . ասոր համար է՝ որ սուր-  
բերն ալ, ինչպէս Պօղիկարպոս զմիւռնիացի, Հռովմ կերթա-  
յին հոն նստող եպիսկոպոսին հետ կրօնի խնդրոց վրայ խօ-  
սելու համար . Սակայն ասոնցմէ ըստ սույգ յիշատակարանաց  
եւ խղճիւ քննելով՝ այս ճշմարտութիւնը կելլէ . թէ Հռովմայ  
եպիսկոպոսին ազդեցութիւնը ոչենքուն էւրէն նշաննեն չէր,  
եւ այս գերիշխանութեան ծագումը միանդամայն բոլոր արեւ-  
մուեան Եկեղեցեաց կողմէն անգամ թնդունուած չէ, այլ իւր  
եպիսկոպոսական աթուոյն աշխարհական կարեւորութենէն  
միայն .

**Կ**այսերութեան ամէն մասերուն մէջ հաղորդակցութեանց  
կեդրոնն էր Հռովմ . Հաւատացեալներն հոն կդիմէին ամէն  
կողմէն թէ՝ քաղաքական եւ թէ՝ առանձնական գործերով . ա-  
սոր համար էր որ այս քաղաքի առաքելական Եկեղեցւոյն  
վկայութիւնը հոն յաճախող հաւատացելոց ձեռօք աւելի փա-  
ռաւոր կըլար, բոլոր իրենց Եկեղեցւոյն վկայութիւնը հոն  
բերելով .

**Ս**. իրէնէոսի մէկ խօսքէն այս իմաստը կելլէ, զոր հռով-  
մէական աստուածաբանք չարաշար կծամածուեն . Այս մեծ  
վարդապետը Հռովմայ հաւատացեալները մոլորցնող հերետի-  
կոսներուն թուղթ գրելու ասեն, անոնց առջև դրաւ ուն-  
իու պահուած հաւատքին է-նուու էիւ ինուու . Բայց որովհետեւ  
կըսէ՞ , բոլոր Եկեղեցեաց յաջորդութիւնները մի առ մի թը-  
ւելն երկար կըլայ այս գործոյս մէջ, նշանակենք միայն խիստ  
մեծ եւ խիստ հին, ամենածանօթ, երկու մեծ եւ փառա-  
ւորեալ առաքելոց ձեռօք հիմնեալ եւ հաստատեալ Եկեղեց-  
ւոյն յաջորդութիւնը, որուն մէջ ալ կայ մարդկան քարոզեալ  
հաւատքն եւ աւանդութիւնը, եւ մեղի հասած է յաջորդա-  
բար նոյն Եկեղեցւոյն ժառանգ եպիսկոպոսներով, անով կը-  
յաղթահարենք բոլոր անոնք՝ որոնք որ եւ է կերպով, կամկու-  
րօրէն կամ չարութեամբ չեն ժողովէր՝ ուր որ պէտք է ժո-

դովիթ, Որովհետեւ բոլոր Եկեղեցին, այն է բոլոր հաւատացեալք որ ընդ անոյն ունչն, պարտաւորեալ են դալ առ այս Եկեղեցին 'ի պատճառս հզօր իշխանութեան, այս Եկեղեցւոյն մէջ Առաքելոց իջած աւանդութիւնը ան էստ եկեղեցիներուն յեւ առ պահուած է . "

Հռովմէական աստաւած աբանք չարաչար ծեքած են սըրքոյն իրենէսսի այս խօսքը, որպէս զի պապական գերիշանութեան նպաստաւոր բան մը հանեն, փոխանակ ըսելու թէ Հռովմէ կայսերութեան մայրաքաղաք, պետական եւ քաղաքական դործոց կերպոն եւ կառավարութեան աթոռ ըլլալուն համար բոլոր աշխարհի քրիստոնեայք հոն երթալու պարտաւորեալ էին, պարտաւորեալն էու բառերը՝ պարտաւորեալ են Իւնական թարգմանած են, որոնց ո՞րչափ հակառակ իմաստ ունենալ հասկնալու շատ ուշիմութիւն հարկ չէ . հզը է էկանոնին բառերն ալ Հռովմայ Եկեղեցւոյն կորրազանեն, եւ անոր մէջ առաջնորդն մը կայ կըսեն, մինչդեռ ընդհանուր կամանորոշ իմաստով մը զուրցուած են, կամ աւելի ճիշդը զուրցելով, կայսերութեան գլխաւոր մայրաքաղաքին յատկացուցած չըլլալու որոշնշան մը չունին . իւսու Ած և իւսու հին բառերն ալ ահնին Ածը և ահնէն հին թարգմանած են, առանց մտածելու թէ սուրբ իրենէսսի վրայ ձգած կըլլան մեծ սուս մը . զի Հռովմայ Եկեղեցին եթէ իւր ժամանակի ամենէն մեծը համարիմք, ամենէն հինը ըսել կարելի բան չէ . բոլոր աշխարհք գիտէ՝ որ Արեւելքի մէջ շատ Եկեղեցիներ քան զՀռովմայ Եկեղեցին երեց են ժամանակով, առաքելական աւանդութիւնը ան էստ եղող հաստոցիւլց յեւու պահուած է խօսքերը, զոր սուրբ վարդապետն իրը եզրակացութիւն կըրուցէ, ասոնք կթարգմանեն, ինչպէս Պիոս թ. 'ի Շրջաբերականն առ արեւելեայս, յահնոյնէ ըստ որոց Եկեղեցին հաւատայ, չեն մոտածեր թէ ասով հակառակ իմաստ ընծայած կըլլան սուրբ վարդապետին :

Ա. Իրենէսսի վերը մեր դրած խօսքէն հանած են այս քաշքուքները . Սուրբ վարդապետը, ընդհանրական հաւատաքը միայն պէտք է ընդունել ըսելէ յետոյ, Հռովմայ Եկեղեցին հռովմայեցի հերեւսիկոսաց առջև կդնէ, իրը և անոնց ցյնել մը թէ առաքելական աւանդութիւնը հոն պահպանուած է բոլոր աշխարհի հաստոցիւլց յեւու :

Տրամաբանօրէն դատելով, սուրբ իրենէսս ի՞նչպէս կըլլ

նայ պապերուն և անոնց աստուածաբաններուն կարծեաց համաձայն խօսած ըլլալ ընդհանրական հաւատքը մամնական հաւատոց կանոն տալ ուղելով, և բուն այս իմաստին վրայ վերն ըստած խօսքերուն ամբողջ գլուխը շարագրելով . Ապա թէ ոչ այս եղբակացութիւնը կելէ, թէ համօրէն Եկեղեցւոյն հաւատքը ուերտ է կանոն բռնել, և ասոր ներէ+ է Հռովմայ Եկեղեցւոյն հաւատքը, որուն պէտք է կապուի, և հպատակի հաւատացեալ մը անոր առաջնութեանն համար . Ս. Իրենէս սա այդպիսի անհանճար և անհիմն կարծիք ունեցած չէ . այլ սկզբունք կճանանայ ընդհանրական հաւատքը, և Հռովմայ Եկեղեցին ալ ճշմարիտ հաւատացեալ Եկեղեցի մը կներկայացունէ շնորհիւ հաւատացելոց՝ որ ամէն կողմերէ խուռնընթաց կվաղէին, և առաքելական աւանդութիւնը կպաշտպանէին . Ի՞նչպէս կպաշտպանէին այս աւանդութիւնը . Իրենց բուն Եկեղեցեաց, որուն վկայքն էին՝ աւանդութեան մէջ փոփոխութիւն մը մտնելուն պէս բողոքելով . Տե՛ս, սուրբ Իրենէս Հռովմայ Եկեղեցւոյն աւանդութիւնը պահպանելու հեղինակութիւնն անդամ անոր Եպիսկոպոսին շտար, այլ միւս Եկեղեցեաց հաւատացեալներուն, որոնք իրը ամուր աշտարակ ընդդէմվերջամասունորածելութեանց՝ Հռովմայ աւանդութիւնն ներն իրենց Եկեղեցեաց աւանդութեան ցանկէն և սահմանէն դուրս չին հանէր .

Բնական է՝ որ կայսերութեան մայրաքաղաքի Եպիսկոպոսուն մը անշուշտ ամէն կողմի հաւատացելոց հոն յաճախելուն պատճառաւ կրօնական իրաց մէջ աւելի ազդեցութիւն մը կունենայ, եւ առաջնութիւն մ՝ ալ կառնու . սակայն ամէն պատմական ապացոյց եւ պարագայք թոյլ չեն տար կարծելու՝ թէ այն պատճառաւ անիկա միւս քաղաքի Եպիսկոպոսաց վրայ գերիշխանութիւն մ՝ ալ կունենայ\*.

Ստոյգ է՝ որ Հռովմայ աւանդութիւն Եկեղեց ըլլալով՝ առաջին դարերու մէջ մեծ կարեորութիւն մ՝ ունէր . ասոր համար

\* Այս տեղ մէկ քանի կտոր խօսք ընագրէն ձգած եմք, որովք գործոցս գիտական հեղինակ դալ և մրտնալ բառերուն անդրալեռնախանաց խարդախ թարգմանութիւնը ուրիշ Հելլեն եւ Լատին բարբառոց վկայութիւններով երեննին կզարնէ; Տպարաննին Յոյն եւ Լատին գրեր չունի, առանց առանց ալ օրինաւոր բան մը չհակցուիր, մանաւանդ թէ Ս. Իրենէսով իմաստը վերի խօսքերը բաւական բացատրած են . ուստի պյու անդամի զանցառութիւննին մեղադրելի չհամարելով կփափաքինք՝ որ պյու պակասը ուրիշ անդամի տպագրութեամբ լեցունեմք .

Տերտուղիանոս հերետիկոսաց դէմ զանիկա վկայ կըբէրէր , ըսելով . և դուն Հռովմ ունիս , որուն հեղինակութիւնը մեղի մօտ է . Երջանիկ եկեղեցի , որուն առաքեալները ( Պետրոս եւ Պօղոս ) արեամբ հանդերձ ամէն վարդապետութիւններն աւանդած են ո . Բայց միթէ առանց տիեզերական աստուծային գերիշխանութեան՝ առաքելական Եկեղեցի մը չկընար հաւատոյ Հիւանենաւ տալ հերետիկոսութեան դէմ .

Առորբն կիպրիանոս , Թիֆ . 55 ու կուռնելիս , իրաւունք ունէր Հռովմայ Եկեղեցին անուանելու Ամոռ Պետրոս , Էլեաս Եւ Հեղուցի՝ ուրիշ ուսուայուան Տիւանեն Ելծն է . բայց ասով ըսել կուզէ՞ր՝ թէ յաստուածային իրաւանց Գերէլիսուանիսն ը' ունէր . Այս կերպ կարծիք մը այնչափ օտար էր երանելոյն համար՝ անպէս որ , իւր ձու Տիւանեն Եկեղեցոյ գրուածքին մէջ , ուսու Պետրոս ըսելով՝ միայն Եպիսկոպոսուն կհասկնայ , Պետրոսը հուսուր միւս առաքելոց կճանչնայ , անոր գլխաւորութիւնը կուրանայ , եւ պարզապէս Նշան կամ Երեւեցոչն կճանչնայ առաքելոց հաւաքական միութեան . Ըսել է՝ շատ անձուկ իմաստով Հռովմայ Եկեղեցին աթոռ Պետրոսի կանուանէ և գլխաւոր Եկեղեցի կհամարի . եւ այնպէս՝ որուն գլխաւորութիւնը արտաքին կարևորութենէ մը ծագումն առած է . Քննանայուան Տիւանեն անկէ ելած է , այն իմաստով՝ որ Պետրոս առաքելոց հաւաքականութեան նշանը կամ Երևեցուցիչն էր . Արբոյն կիպրիանոսի առ կուռնելիս գրած այս թղթոյն ասկէ տարբեր իմաստ տալն ուրիշ բան ընել չէ , եթէ ոչ ձու Տիւանեն Եկեղեցոյ ըստուածը բոլորովին հակասական ընել , Երկու գէմ ընդգէմվարդապետութիւն ընծայել սրբոյն կիպրիանոսի , եւ հետեւապէս տրամաբանութիւն եւ իմաստութիւն հանել ջնջել սուրբ վարդապետին ճառէն .

Առորբ կիպրիանոսի առ կուռնելիս գրած այս թղթ թէն պապական գերիշխանութեան փաստ մ' հանել ուզողներ , ի՞նչ պիտի ըսեն արդեօք , եթէ նոյն սրբոյն սախոսքն ալ տեսնեն , որով կխսոսովանի՝ թէ « Հռովմ նախամեծար է քան զիարթագինէ ՚ պարհառա իւր Տիւանեն » . Այս վարդապետութիւնը համաձայն է սրբոյն իրենէսոսի եւ ուրիշ հարց վարդապետութեան , որոնք Ապուանացոյն նախամեծարութիւն մը երբէք ընծայած չեն Հռովմայ .

Օգոստինոս, Հերոնիմոս, Օպտատիոս և ուրիշ արևմտեան եկեղեցւոյ հարք Հռոմայ եկեղեցին իբրև առաքելական եկեղեցի գոված, և հաւատոյ ինդրոց մէջ անոր վկայութեան մեծ կարևորութիւն ընծայած են . սակայն և ուն+ ստորոգած է վրան Հռոմակետական հեղինականիւն ճը, այն իմաստով՝ որ անոր Քայունիւնը բաւական ըլլայ վէճ մը վերջացունելու . Եւ մանաւանդ թէ Օգոստինոս Դռնատեանց գէմ խօսելու ատեն՝ անոնց առջև կդնէ արևելեան եկեղեցեաց իրաւասութիւնը, և Հռովմայ իրաւասութեան վրայ երբէք չխօսիր, թէ և ան ալ Արևմտից առաջեւ եկեղեցին է .

Սուրբ իրենէոս մինակ պիտի մնայ Հռոմի գերիշխանութիւնը պաշտպանելու ինդրոյն մէջ, եթէ անոր խօսքերը Հռոմի աստուածաբանից ծեքածուութարդմանութեամբը ընդունինք . Բայց տեսանք՝ որ այս թարդմանութիւնը սխալ էր, եւ Հռովմայ եկեղեցւոյն վկայութեան մեծ կարևորութիւն մը տալը միայն անոր համար էր՝ որ առաքելական աւանդութիւնն իւր մէջ ունի, և թէ հոն խոնող հաւատացեալ վկայից շնորհիւ նոյն աւանդութիւնը անարատ պահած էր Տէսւ է-ը Հռոմական վերջապէս, Հռոմայ եկեղեցին ոչ թէ Քրիստոնէութեան Գիլեադ, առաջին և բաշտանչը եկեղեցին ըլլալուն համար է՝ որ իւր վկայութիւնը մեծ արժէք ունի, այլ ՚իւստանու այլոց եկեղեցեաց հաւատացեալներուն, որ զայն կամրացունէին իրենց մարտիրոսութեամբը .

Երբոր կոստանդնուպօլիս հռոմէական կայսերութեան մայրաքաղաք եղաւ . ասոր եկեղեցւոյն վրայ ալ Ա . Գրիգոր Նաղիանղացի աստուածաբանը այնպէս խօսեցաւ ինչպէս սուրբ իրենէոս Հռոմի վրայ, «Այս քաղաքը, ըսաւ, աշխարհի աշքնէ, խիստ հեռաւոր ազգեր ամէն կողմէ կուդան հոս, և իրրև յականէ, ասկէ կառնեն հաւատոյ սկզբունքները » \* . Ա . Գրիգոր Նաղիանղացւոյն լատին թարդմանութեանը մէջ անդրալեռնականք սուրբ իրենէոսի գրուածքին նման, ինչու ժողովրդոց կատանդնուպօլիս վաղելը իւստան կըթարդմանեն եւ ոչ չէնան, քանի որ սուրբ վարդապետը ոչ թէ միայն գլխաւոր և հզօր եկեղեցի կանուանէ զկոստանդնուպօլիսը այլեւ ոչ աշխարհնէ, աղբիւր հաստոյ :

Սուրբ իրենէոսի իմաստը բացատրելու համար բաւական

\*Սուրբ Գրիգոր Աստուածը . Ճառ. 42 :

է մէջ բերել, 341 թուականին Անտիոք գումարեալ ժողովոյն  
այս կանոնը . Ահաւասիկ . « Պէտք է նահանդի մը մէջ գտ-  
նուած եպիսկոպոսները գիտնան՝ թէ այն նահանդին բոլոր  
հոգը անոր գլխաւոր քաղաքին (Մետրոպոլ) եպիսկոպոսին  
յանձնուած է , որովհետև առն չորս ունեցողներ ամէն կողմէ հոն  
կերթան . Ասոր համար պատշաճ ևս դատուեցաւ անոր բար-  
ձը պատիւ մը տալ . »

Եթէ պարզ նահանդագլուխ քաղաք մը հաւատացեալ  
ները իրեն կքաշէ էրւաց չործոց համար , որչափ հապա կայսերու-  
թեան հայրածովուն , որ հարիւտու կեղբոն մը է անոնց համար , և  
՚ի հարկէ կայսերութեան ամէն երկիրներէն հոն կուգան ի-  
բարու կպատահին . Սուրբ իրենէսս ասկէ տարբեր բան հաս-  
կցունել չէր ուղեր , այլ միայն կհետեւցունէր՝ թէ հոռվմէա-  
կան եկեղեցւոյն վկայութիւնը հերետիկոսները յաղթահարե-  
լու հերիք կըրնայ ըլլալ .

Այս ալ շմունանք զուրցելու՝ թէ սուրբ վարդապետը  
այն գլխոյն մէջ չոռվմի հերետիկոսներուն վրայ կիսուէր , եւ  
անոնց ուղղած էր գիրքն ալ . ուստի դժուար չէ հասկնալը ,  
որ այն խօսքերը ամեն ժամանակի եւ ընդհանրապէս ամեն  
հերետիկոսաց վրայ բացարձակ իմաստով բաշխելը՝ տարօրի-  
նակ զառանցել մ’ է . որովհետեւ այն խօսքերը այս միայն  
հասկցունել կուզեն , թէ հոռվմէական եկեղեցին մինչեւ Ա .  
իրենէսսի ժամանակն առաքելական աւանդութիւնը ունանէ էր  
եւ ոչ թէ միշտ ոչո՞չ ունանէ .

Հերետիկոսաց մկրտութեան վրայ եղած վէճն ալ մեր քըն-  
նելիք խնդիրը կլուսաբանէ .

Հերետիկոսութեանց մէջ գլորող եւ յետոյ եկեղեցւոյ  
գիրկը դառնալ ուղղվներուն վրայ՝ խիստ հին ժամանակնե-  
րէ ՚ի վեր միայն ձեռք գնելու սովորութիւն մը կար\* . Այս  
խնդրոյն վրայ յերրորդ դարուն ծանր վէճ մը սկսաւ . Սուրբ  
կիազրիանոս կարքեղոնացւոց եպիսկոպոսը դարձող հերետի-  
կոսաց վրայ մկրտութիւնը վերակրկնելի է ըսող արեւմտից ե-  
պիսկոպոսներուն առաջինն եղաւ . Դիոնեսիոս Աղեքսանդրիոյ  
եպիսկոպոսը , որ համօրէն եկեղեցւոյ մէջ սրբութեամբ , նա-  
խանձաւորութեամբ եւ գիտութեամբ բարձր ազդեցութիւն  
մ’ ունէր , յայտնի ընդդիմացաւ կարքեղոնացւոց եպիսկոպո-

\*Եւսեփիոս Պատմ . Եկեղ . Գիրք Զ . Գլ . Բ—Գ .

սին , եւ գրով տեղեկութիւն տուաւ այս խնդրոյն վրայ հռով  
մայ Ստեփանոս եպիսկոպոսին :

Այս եպիսկոպոսը համոզուելով՝ որ անյիշատակ ժամանա  
կէ մ' ՚ի վեր պահուած աւանդութիւն մը փոխել հարկաւոր չէ ,  
ցաւեցաւ այնպիսի կարծիքի մը գէմ՝ զոր ինք նորութիւն մը կը  
համարէր . Սուրբ կիպրանոս այս սովորութիւնը կընդունէր ,  
բայց օրինաւոր չէ ալ կըսէր . կուղէր որ այսպիսի հակառակ  
վարդապետութիւն մը յօդուածիւր եկեղեցւոյն շարունակէր ,  
և հերետիկոսաց մկրտութիւնը այսնպատակաւոչինչ է կըսէր .

Սուրբ կիպրիանոս Ս.փրիկէի եպիսկոպոսներէն շատ մը  
եպիսկոպոսական ժողովներ գումարելով՝ անոնց գործերը  
Ոտեփանոս Հռովմի եպիսկոպոսին թղթով մը իմացուց , որուն  
մէջ կըսէր<sup>\*</sup> . և Պարտք համարեցայ գրել ձեզ այնպիսի խնդ  
րոյ մը վրայ որ ընդհանրական եկեղեցւոյն միութեան և ար  
ժանապատուութեան շահաւոր է , և ձեզի պէս Տեժորոյ և է  
ժամանակագույն մարդ մը ոյն խնդրոյն գրոյ համարէին ընել . "

Ինչպէս որ կտեսնեմք , գերագոյն հեղինակութիւն ու  
նեցող մարդու մը հետ շխօսիր՝ այլ հաւասարի մը , յարդելով  
միայն անոր արքանապատուութիւնն ու իմաստութիւնը .  
իրեն իիմացունէ նաև՝ թէ հռովմէական եկեղեցւոյն սովոր  
ութիւնը պաշտպանելով մոլորած է . և չամոզուած եմ՝ թէ ,  
կըսէ , ձեր բարեպաշտութիւնը և հաւատքը կըսիրէ հաւա  
տալ ամէն բանի՝ որ ձւուրութեան համաձայն է . Սակայն ,  
դիտեմք , մարդիկ կան՝ որ մէկ անդամ առած զգացումնին  
փոխել , և մասնական սովորութիւն մը ձգել չեն ուղեր . ա  
սոր համար ալ բռնութիւն չեմք ըներ մէկուն . "

Ըսել է՝ թէ սուրբ կիպրիանոս իւր կարծիքն Ստեփա  
նոսի ընդունել տալու բռնութիւն չըներ՝ բայց ճշմարտու  
թեան հակառակ նախապաշարում մը ունենալուն համար  
ալ կմեղադրէ .

Ստեփանոս՝ մերժեց սուրբ կիպրիանոսի վարդապետու  
թիւնը . բացայաց զուրցեց նաև՝ թէ իւր հազորդութիւնը  
կկտրէ թէ՛ իրմէն , և թէ՛ կիլիկիոյ , կապադովիոյ և դա  
ղատիոյ եպիսկոպոսներէն , որոնք ալ նոյն վարդապետու  
թեան կհետեւին . դիոնեսիոս աղեքսանդրացի<sup>\*\*</sup> իրեն թուղթ

\*Կիպր . Թօուղթ . 72 և 73 . առ Ստեփ :

\*\* Եւսեփիոս . Պատմ . Եկղ . Գերք է . Գլ . Ե .

դբելով՝ ՚ի խաղաղութիւն յորդորեց, ըսելով՝ թէ ամէն աը ըսեելեան եկեղեցիք, որ Նովատիոսի \* կարծեաց մասին բաժնուած էին, հիմայ կատարեալ միութեան և խաղաղութեան մէջ են, ասիկա խորհուրդ տալ էր իրեն՝ որ հերիտիկոսաց մկրտութեան առթիւ եկեղեցին վերստին չվրդովէ.

Այս միջոցներուն, Քսեստոս՝ Ստեփանոսի յաջորդեց, Դիոնեախոս աղեկանդրացի աճապարանօք գրեց եւ կուղէք՝ որ անիկա ալ իր յաջորդ Ստեփանոսի ճամբան չըռնէ. Ստեփանոսի համար կըսէր այն թղթոյն մէջ\*\*. գրեր գրած է Հելենոսի, Բերմելիանոսի և Կիլիկիոյ ու Կապադովիլիոյ և ասոնց մօտակաց քաղաքի եպիսկոպոսներուն դէմ, ըսելով՝ թէ զիրենք իւր հաղորդութենէն պիտի կտրէ Հերետիկոսները մկրտութեան համար. Նկատեցէ՛ք, կաղաչեմ, այսպիսի գործոյ մը ծանրութիւնը, Գիտեմ յիրաւի՛ որ Եպիսկոպոսական մեծ ժողվներով որոշուած է՝ թէ ՚ի կաթուղիկէ եկեղեցին ՚ի հերետիկոսութենէ եկողները պէտք է երախայ ըլլան, եւ մկրտութեամբ հին եւ պիղծ խմորէն սրբուած. Այս իմաստով նամակ մը գրեցի, որով զինքը կաղաչէի և կպաղատէի.

Սուրբ Դիոնեախոս՝ Ստեփանոս պապի թղթոյն մէջ դերիշսանութեան գործ մը չէր նկատեր, այլ միջամտութիւն մը՝ որ կրնար զիկեղեցին նոր խուովութեան մը մէջ ձգել. Այս տիտղոսով հճանչնայ. Ստեփանոս եթէ տիեզերական գերիշխանութիւն մ’ ունենար՝ խուովութիւն չէր ելեր իւր ՚միջամտութենէն, Այս պարզ զննութիւնը բաւական է հասկըցունելու՝ թէ Ստեփանոս պապին նամակը վերը յիշած նաղատիկէն անդին չանցնիր.

Ի՞նչ եղաւ այս թղթոյն հետևանքը. Հնաղանդեցա՞ն. ինչպէս որ ՚ի հարկէ հնաղանդելու էին՝ եթէ Հռովմի եպիսկոպոսը գերիշխանութիւն մը ունենար. ոչ երբէք. Դիոնեախոսաց աղեկանդրացի այս պարագայից մէջ այնպէս վարուեցաւ, ինչպէս որ երբեմն սուրբն իրենէսիոս զատկի խնդրոյն

\* Նովատոս եւ Նովատիանոս անունավ ափրիկեցի եւ հռովմացեցի չար քահանայներ կային « 251 » , որ իւրաքանչիւրն իւր եպիսկոպոսէն գլուխ քաշելով զիկեղեցին կվեգովէին. Առաջ չեղձուած մ’ էր ասոնց չար ընկերութիւնը, յետոյ եկեղեցւոյ Հական վարդապետութեանց մէջ ալ տարրերութիւններ խառնելով՝ հերետիկոս ըստեցան, Ասոնց աղանդոյն վարդապետութիւններ էր՝ թէ մկրտութենէ յետոյ վերըտին ի մեջո ընկոյներուած մեցա թողութիւն չըլլար աշխարհի վաս, զրոյնի խորհուրդը մերժեցին, երկրորդ ամուսնութիւնը խոտեցին և իրենց աղանդոյն յարող թուահաւատ քրիստոնեայները վերստին կմրտէին».

\*\* Նւասեփ. Պատմ. Նկշ. Գիրք է. Գլ. Ե. ՚ի թղթի Դիոնեախոս առ Քսեստոս ու

մէջ , բայց կերպով պաշտպանութիւն կդրէ Հռովմի եպիսկոպոսէն զատուողներուն համար , եւ ծանր թախանձանքներ՝ որ Եկեղեցւոյ խաղաղութիւնը վրդովելու պատճառ չըլլայ . Սուրբ Կիպրիանոս Ավրիկէի եպիսկոպոսներէն նոր ժողով մը դումարեց , որոնք իրենց առաջին կարծեաց վրայ հաստատուն էին , եւ Բերմելիանոսի հետ միաբանեցաւ այս խնդըլը ընդ մէջ , կու զեր ամբողջ Եկեղեցին Հռովմայ Եկեղեցւոյն դէմ հանել . Բերմելիանոս թուղթ մը դրեց , որմէն կիմացուի թէ արեւելքի քրիստոնէից կարծիքն ի՞նչ էր Հռովմի եպիսկոպոսին գերիշանութեան վրայ .

« Բերմելիանոս՝ առ Կիպրիանոս եղբայր , ողջոյն ՚ի Տէր :

« Չեր զրկած Ուօկաթէն սիրելի սարկաւագի ձեռոք թղթերնիդ ընդունեցինք , սիրելի Եղբայր , և փառք տուինք Աստուծոյ՝ որ թէ և մտրմնով զատուած ենք , բայց հագւով միացած , որպէս թէ բնակէինք ոչ թէ մէկ քաղաքի , այլ մէկ տան մը մէջ . Առիթն է ըսելու թէ Աստուծոյ հոգեոր տունը դ է . Վերջին ժամանակներս , կըսէ մարդարէն , Տիրոջ լեռոք և Աստուծոյ տունը որ լեռներուն վրայ դրուած է , պիտի փառոք յայտնուի . Այս տանը մէջ միացեալք՝ միութեան պարգևները կլայելեմք . Կիսնդրէր սաղմոսերդուն տիրոջմէն . Աստուծոյ տան մէջ բնակիլ բոլոր կենաց օրերը . Նոյն սաղմոսերդուն ուրիշ տեղ մը ալ ըսած է . ի՞նչ բարի և վայելուչ որ Եղբայրներ մէկտեղ կընակին . Յիրաւի , միութիւն , խաղաղութիւն և դաշնակցութիւն մեծ երջանկութիւն կպատրաստեն ոչ միայն ճշմարտութեան վերահասու հաւատացելոց՝ այլ և երկնքի հրեշտակաց , որք ըստ ասից մեր վրկին , կուրախանան մէկ մեղաւորի մը համար որ կասլաշխարէ և միութեան կապոյն մէջ կմտնէ .

« Երկնքի հրեշտակներուն ասանկ չոլիտի ըսուեր՝ եթէ անոնք ալ մեղի հետ միացած չըլլային . բայց որովհետեւ անոնք ալ մեղի հետ միացած են , ուստի կտրտմին՝ երբ այն միութեան մէջէն մէկ քանիներուն սիրան ու միաքը բաժնուած կրտեսնեն , ոչ միայն որպէս թէ միև նոյն Աստուծուած չեն պաշտեր , այլ և իրարու խօս քչեն լաեր ու հասկնար . Ուստի չենք կընար շնորհակալըլլալ Ատեփանոսէն՝ որ բանութեամբ մեղի առիթ տուաւ ձեր հաւատքին և իմաստութեան վրայ վկայութիւն մ՝ ունենալու . որովհետեւ , թէպէտ այս արդիւնքը Ատեփանոսի առթիւ ունեցանք , համայն եւ այնպէս չենք կըն-

նար անոր ընծայել . Ապաքէն , Յուդան ալ իւր ներգուշեամբն ու մատնութեամբը պատճառ եղաւ Փրկչին մեռնելուն , բայց մահուան արդեամբ աշխարհի կատարուած փրկագործութիւնը չենք կընար անոր վերադրել . Դալով Ստեփանոսի գործոցը , կվախնամ , մի՛ գուցէ անոր չունանիւնն ու յունուննենը յիշելով . չար գործոցը վրայ անհնարին մորմոք զգացմք : ”

Բերմելիանսոսի թղթոյն այս յառաջաբանը կցուցնէ՝ թէ  
ո՞րչափ հեռի է Պապը միտթեան կեդրսն ըլլալէն . Սաեւ  
իանսու աշքին ուրիշ կերպ չերեկիր , բայց եթէ ժողով և յանու-  
ածն մէկը՝ հերետիկոսաց մկրատթեան խնդրոյն մէջ իւր կար-  
ծիքէն չեղողները հաղորդութէնէ կարել յանդգնելուն հա-  
մար , և մինչև Յուդայի կնմանցունէ . Զմոռնանք ըսելու՝ որ  
Բերմելիանսու իւր ժամանակի գիտուն և սուրբ վարդապե-  
տաց մէկն էր .

Սիստեման սկզբը յԱստուած կդնէ . “ Որովհետեւ մի և  
նոյն Տէրէ՝ որ ՚ի մերկլիքնակի , յօդէ և միաւորէ յինքեան զօ-  
դիւ միստեան զիւրսն՝ ուր որ ալ ըլլան : ”

Խակ Հռամվայ Եկեղեցւոյն համար, զոր այժմ կերպն Գունը լինել կուզեւ անդ բալեռնականք, այսպէս կիսոսի.

«Հռովմայեցիք՝ ՚ի սկզբանէ անսի եղածներէն ամենը  
հիմայ չեն ընդունիր, և ՚ի զուր կճգնին յենու լառաքելոց  
իրաւասութեան վրայ. զատկի տօնը կատարելու աւուր և կը-  
ընի խորհրդաց թուոյն վրայ մէջերնին տարբերութիւն կայ: և Երուսաղեմի մէջ պահուածներէն շատը չեն պահեր. Հռովմայ  
միւս նահանգայ Խրաբանչիւրին մէջ ալ նոյնպէս շատ տա-  
րօրինակ վախտամունքներ կան. բայց ամեն անդամ ընդհա-  
նուր եկեղեցւոյ միութեան և խաղաղութեան համար հեր-  
քուած չեն: »

Աստ Բերմելիանոսի Նրուսաղեմի Եկեղեցին Նոհանքիո Եվա Հոգ էր, մայր ամենայն Եկեղեցեաց և անարատ գաղափար մը ըստ որում պիտի ձեւակերպէին միւս Եկեղեցիք, Խակ Հը ռումիայ Եկեղեցին, ինչպէս և այլք ( անկէ տարբերելով ) 'ի միութենէ կհերձանին, Աստ համար Է՝ որ սաստկապէս կընդդիմանայ Ստեփանոսի, Ամիրիկեցի եպիսկոպոսաց հետ հարկ եղած Խուզունինը որու ունելուն, եւ Պօջոս ու Պետր ըստ առաքելոց աւանդութեանցը կհետեւիմ ըսելով՝ Երջանիկ պուաքեալները անպատճի ընելուն համար, « Անոր համար,

կըսէ , կզայրանամ Ատելիանոսի յայտնի յիմարութեանը վրայ , որ մէկ կողմանէ իւր եպիսկոպոսական աթոռը պայծառ ը նել կուզէ , և յաջորդութիւնն ունիմ կըսէ սրբոյն Պետրոսի , որուն վրայ եկեղեցւոյ հիմունքը դրուած է , եւ ուրիշ կողմանէ ալ միւս Պետրոսները ( Վէմերը ) գուրս կհանէ , եւ բազմաթիւ եկեղեցիներէ նորանոր շինուածքներ կհիմնէ ինք իւր հեղինակութեամբն հրատարակելով՝ թէ անոնք ալ ճշմարիտ մկրտութիւն ունին . . .

“ Ատելիանոս , որ կպարծի՝ թէ Պետրոսի աթոռոյն յաջորդութիւնն ունի , հերետիկոսաց դէմքնաւ նախանձայուղութիւն մը չցուցնէր . . . Դուք Ափրիկեցիք , դուք կըսնաք ըսել Ատելիանոսի՝ թէ ճշմարտութիւնը ճանչնալով՝ յացրուին աւշունիւն մը ձգած եմք . իսկ մենք արդէն այն ճըշմարտութիւնը եւ սոլորութիւնը ունիմք , ձեր հետ ՚իմիասին հռովմէականաց դէմ կհանենք ՚ի Քրիստոսէ եւ յԱռաքելոց անտի աւանդեալ եւ պահպանեալ մեր եւ ձեր ճըշմարտութիւնն եւ սոլորութիւնը . . . Ատելիանոս չամաչէր հաստատել՝ թէ մեղքի մէջ եղողները մեղքի թողութիւն կրնան տալ , կամ մահու տան մէջ կենաց աւազան կրնայ դըտնուիլ : ի՞նչ . չե՞ս վախնար դու , Ատելիանո՞ս , Աստուծոյ դատաստանէն՝ որ եկեղեցւոյ թշնամի հերետիկոսաց պաշտպան կհանդիսանաս . դուն չարագոյն ես ես քան զհերետիկոսները , զի անոնցմէ որոնք որ իրենց մոլորութիւնը կճանչնան՝ քեզի կուդան եկեղեցւոյ ճշմարիտ լոյն ընդունելու . դուն , դուն կպատապարես անոնց մոլորութիւնը եւ եկեղեցւոյ ճըշմարիտ լոյսը կշիջուցանես , հերետիկոսութեան խաւարը աւելի սասակութեամբ կպատես անոնց բոլորը . Չե՞ս դիտեր՝ որ այդ հօգւոց հաշիւը պիտի տաս յաւուը դատաստանի , որովհետեւ ծարաւի եղողներուն եկեղեցւոյ ջուրը կինայես , եկենդանութիւն խնդրողները աւելի չարաչար կմեռցունես . Համայն և այնպէս դուն կսրտմտիս . տե՛ս ինչ յիմար ես , որ ելեր յանուն ճշմարտութեան մոլորութեանց դէմ պատերազմանըներուն խրատ տալ կհամարձակիս . ո՞րն իրաւունք ունի սբումաելու , Աստուծոյ թշնամեաց կուսակի՞ցը , թէ եկեղեցւոյ ճշմարտութեան սիրով թշնամեաց կուսակցին դէմ հակառակողը . Գիտե՞ս , ի՞նչ հակառակութիւն եւ ի՞նչ վէճեր կհանես բովանդակ աշխարհի եկեղեցեաց դէմ , ի՞նչ ծանը մեղք կդործես այնչափ հաւատացելոց միութենէն զա-

տուելովդ . դու ինք զինքդ կապանես , մի՛ խարուիր . զի ճշմարդ ներյառածող այն է՝ որ Եթէ չեցաւ մոռնիւնը իմշէե . կարծած արձու նե արէները +եղէ շաբառած են , ուստ անացաւ շաբառած են :

**Բերմելիանոս** Հռովմայ ետիսկոպոսին վրայ այսպէս կիսօսի , եւ նյոյն իսկ հերետիկոսաց մկրտութիւնը կրկնելի չէ ըսողներուն մէջէն . Բերմելիանոսը մոլորեալ է ըսող մը չգըտնուեցաւ .

**Սուրբ Գիոնէսիոս** աղեքսանդրացի առանց Հռովմի եպիսկոպոսին գէմբացէն հակառակելու կջանար՝ որ կրկնամիլը տութեան հաւանեցունէ զանիկայ . ինք մարդ մը՝ ի հազորդութեան Եկեղեցուց ընդունէր էր առանց վերսատին մկրտելու , բայց չէր համարձակեր Տիրոջ մարմնոյն հաղորդ ընել . որովհետեւ հերետիկոսաց մկրտութեամբը եւ անոնց գատապարտելի աւարարմունքովն եւ խօսքերովը մկրտուած էր . եւ այս բանիս համար իր կարծիքը կամ տարակուութիւնը Հռովմի եպիսկոպոսին կծանուցանէր . « Եթէ՞ր , կորէր առ քսեստոս , պէտք ունիմ Աւ Երբերոյն , և ձեր միտքը իմանալ կուղեմ , որպէս զի շըլլայ թէ այսպիսի ծանր գործոյ մը մէջ անտեղութիւնը մը ըրած ըլլամ . » Տես' , ոչ թէ իրրե ՚ի գերագոյն մէկէ որոշունք կուղէ , այլ իրրե ՚ի հաւասարէ , իրրե ժեղբէրէ կուղէ իմանալ անոր կարծիքը , որպէս զի վերջն ինք ալ անոր համեմատ որոշում մ' ընէ ինքիրմով . Ամէն մարդիկ այսպէս իրարու բան կհարցունեն . Աղեքսանդրիոյ եպիսկոպոսը այսպէս կորէ՞ր Հռովմի եպիսկոպոսին . եթէ ասիկա վարդապետական և արարողական վէճեր որոշելու համար տիեզերական գերիշխանութիւն մ' ունենար .

**Արքոյն Կիսպիհանոսի** վերջին ժողովոյ գործոց մէջ Հռովմի

\* Մէկ քսնէ անդքայեռանականք Ենթմելիանոսի թղթոյն վաւերականութիւնը կը մերժէն . բայց առևէն ներյունները կընդունին այս թղթոյն վաւերականութիւնը . Վարդուէլի այս ճշմարտութեան գէմ հանած ամենէն զօրաւոր պատճառն այս է՝ թէ Ենթմելիանու չէր կրնար պայմանի մոռով մը գիրել , որդիչետեւ բառ Գիտնիւնոյ աղերսանդրացւոց . այն թղթոյն թուականէն յառաջ պայմին հետ միարանած էր . Եթէ Պարուէլ քիչ մը բան գիտնար , պիտի յէլչէր . որ Գիտնիւնոս աղեքսանդրացւոցն առ Ստուփանոս գրած թղթոյն մէջ , որմէն իրեն ֆաստ հանել կուղէ . Գիտնիւնոս կը ուրի թէ եկեղեցին հանդպատճակը էր չերկարիկաց մկրտութեան ինդքրոյն գէմ , որով հետեւ վէճը նոր կոկէր , այլ միայն կըսէ թէ մեզք գործած կըլլայ Ստուփանոս . եթէ այս բանին համար նոր վէճ հանել եկեղեցուց մէջ . որ այնինչ հանդարտեալ էր Կով վատեանց համար յուզուած աղմանկներէն . Պարուէլի միւս վաստերն ասկէ աւելի տկար են , եւ վրանին խօսին անդամ արժան չէ . միայն աս կըսելը , թէ քիչ ժըպրութիւն չէ այնչափ գիտնական պատճագիտաց . որոնք այս թղթոյն վաւերականութիւնը կընդունին ընդդէմ վաստական պատճագիտաց :

\*\* Թուղթ Ա. Գիտն . ՚ի պատճ եկեղեց Եւսեփեաց գերք է . Գլ. թ.

եպիսկոպոսին ծագել սկսած պահանջումներուն վրայ խիստ նշանաւոր քննադատութիւն մը կդատնեմք : Խոր պաշտօնակից ներուն կարծիքներն հարցնելէ յետոյ , այսպէս խօսեցաւ . « թողձեղնէ իւրաքանչիւրը առանց ուրիշը դատելոյ և առանց իր կաշծիքէն չեղողը հաւաքութիւնն ուրչէւ - իւր կարծիքն ըսէ » . զի բնաւ մէկս ալ Եպիսկոպոս Եպիսկոպոս Դրաստան չն+ , ամէն եպիսկո պոսալ ինքիրմէն աղատ և անձնիշխան ըլլալով՝ բնաւ մէկն ալ միւսը հնազանդեցունել չիրնար բաւարարին սպանութեց հիջողու . ինչպէս որ չդատուիր մէկէ մը , նոյնպէս ալ չկրնար դատել մէկը . Ամենքս ալ մեր Տէք Յիսուս Քրիստոսի դատաստանին կսպասենք , որ հետո իշխանութիւն ունի առաջնորդ կարգելու զմեղ իւր եկեղեցւոյն վրայ և դատելու մեր վարքը » :

Յայտնի բան է՝ թէ սրբոյն կիսպրիանոսի խօսքերը Հռովմայ եպիսկոպոսին նկատմամբ էին , այսինքն Ստեփանոսի , որ յանդգնած էր արտաքոյ իւր հաղորդութեան հրատարակել հերետիկոսաց մկրտութեան վրայ իւր կարծիքէն չեղողները . Հռովմէական աստուածաբանք համարել կուղեն՝ թէ Հռովմի եպիսկոպոսաց այս բանադրանքները իրբեւ վճիռներ են , որ դիմուկացները միութենէ կրամնեն . Բայց զատկական խնդրոյն մէջ՝ վիկտորի , մկրտութեան վէճին մէջ ալ Ստեփանոսի վճիռներուն կերպը յայտնի կրցուցնէ՝ որ անսնք Հռովմի եպիսկոպոսին անհատական գործերն են միայն , և ուրիշ արդիւնք չունին՝ բայց եթէ իր և իր չհամախոհին մէջ յարաբերութիւնը կտրել . իսկ եկեղեցւոյ միութիւնը անաղարտ կմնայ , զի Հռովմայ եպիսկոպոսին վրայ չկայանար այն . Եւ այս եպիսկոպոսը մէկը իւր հաղորդութենէն մերժելով՝ ուրիշ բան ըրած չըլլար , այլ միւս եկեղեցեաց հետ հաղորդեցուցած . Արտաքոյ եկեղեցւոյ կհամարուին միայն անսնք՝ ուրոնք կհերքուին բոլանդակ եկեղեցին ներկայացնող տիեզերական ժողովին , կամ այն մասնաւոր ժողովներէն՝ որուն համամիտ է մնացեալ եկեղեցին .

Կիսպրիանոսի՝ Եպիսկոպոս Եպիսկոպոս տիտղոսին վրայ ըրած քննադատութիւնը տեղի կուտայ կարծելու՝ թէ Հռովմայ եպիսկոպոսը այն ատենէն այս տիտղոսին աչք տնկած էր , և մտքերնիս կբերէ Տերտուղիանոսի մէկ քննադատութիւնը .

Կարթագինեցի այս խմաստուն վարդապետը հեղնութեամբ կը խօսէր հռովմայեցի եպիսկոպոսի մը դէմ անոր վարդապետութիւնը հերքելու ատեն՝ . և կըսեմ՝ թէ հրատարակութիւն մը՝ եղծիշ շայբանուն + + հաւատագութեան կամ որ նոյն է՝ եպիսկոպոսութեան որ կըսէ . և կթողում շնութեան և պոոնկութեան մեղքը անոնց՝ որ կապաշխարեն . . . ովզ հրատարակութիւն , քան զոր օրինաւոր չկոնար ըլլալ , լ՝ հործ ։ Բայց այս առատապարդեւու ազատական հրատարակութիւնն ուր պիտի կախուի . կարծեմ , պոոնկութեանց . . . . տուներու դրանց վրայ . ։ Տերառու զիանոս ուու և առաւելուն ափաղոններն ալ , զորս իրենց համար կդործածէին չոռվայ եպիսկոպոսունք , կծաղրէ . Զեփիւուիսի և կալիստոսի պէս մարդիկ յաջորդաբար կրնոյին այս չքեզ պատուանունը կրել որուն անտրժան \*\* էին . բայց եկեղեցին , անոր օրինաւորութիւնը ճանճալու և իրը յուրաքանչային էրառանց իջած համարելու տեղ , իմաստուն վարդապետաց միջոցով արհամարհած՝ և արդիւնք հրատարակած է հպարտութեան և ամբարտաւանութեան . Սուրբ կիպրիանոս ոչ հպատակեցաւ և ոչ ՚ի նպաստ չոռվմի եպիսկոպոսաց կարծիք մը ունեցաւ . իւր ճառ մունեան եկեղեց դրուածոյն մեջ դրապէս նոյն ինքն Սրբոյն Պետրոսի առաջնութիւնը կը մերժէ . զսուրբ Պետրոսը նշան միտւթեան կհամարի առաքելոց հաւաքականութեան մէջ , և հետևապէս եպիսկոպոսական մարմոյն մէջ Ամու Պետրոսը ըսելն ալ այս իմաստով է . Այս խօսքով հռովմէական աստուածաբանից Հռովմայ անուած իմանալին ուրիշ բան չէ , եթէ ոչ անտեղի նախապաշարում մը . զի անհնար է այսպէս իմանալ առանց բոլորովին մոռնալու սրբոյն կիպրիանոսի միւս խօսքերը՝ որոնցմէ իրը հետևութիւն այն իմաստը ելած է . Մենք այս ըսամձնիս բացատրելով հազարաւորներու մէջ մէկ օրինակ մը բերած պիտի ըլլանք , ուրով պիտի երեւի՝ թէ պապութեան ջատագովները ո՞րչափ

\* Տերառու գ . Գիրք Ամօթիածութեան . Յօդ . Ա .

\*\* Վենետիկեցւոց տպած եկեղեցական պատմութեան Հռովմի եպիսկոպոսաց աջորդութեան գլուխն մէջ Վեկտորէն յետոյ մինչև Փարիանոսը իջած յաջորդութիւնը գրեզգ՝ կըսէ թէ առաքինի վարուք նշանաւոր մարդիկ էին՝ որ մի զմից կնի սրբոյն Պետրոսը , որոնց համար ժամանակակից հաւատարիմ գրիչներ , կըսէ գործ սյս հեղինակը . Հայրաձարալար » ըսուած տղանդը ունեցան : Հռովմայ եպիսկոպոսին անմալականութեան ինելք ունիս նէ հաւատար :

բարեմիտ չեն աւանդութիւններէ վկայութիւն բերելու մէջ : Առւրբ վարդապետը Պետրոս առաքելոցն խոստացուած իշխանութիւնները յիշելէ յետոյ, կըսէ՛ թէ Յիսուս Քրիստոս այն իշխանութիւնները հոյն Պետրոսի Եպոսու՝ թէ և անոն ալ պիտի ուց : «Տէրը, կըսէ, Մէստիւնը յայտնելու համար ուղեց՝ որ այս միութիւնը իւր սկիզբը հոյն հէի մը առնու : Բատուգիւ, Մ'ու ուղեցելու նոյն էին՝ ինչ որ Պետրոս ուներ : Ամէն հօպիւններն ալ հովիւ եղան, և հօոր ուղեցել՝ 'Ի հոմքն հունուց հէի է : որպէս զի Քրիստոսի եկեղեցին է՛ հիսունեւն մէջ երկի » :

**Ա.** պետրոսի խօսքը, ըստ մտաց սրբոյն կիպրիանոսի, առաքելական մարմնոյն, կամ որ նոյն է, եպիսկոպոսական մարմնոյն իշխանութիւնն է : Ամէն եպիսկոպոս ալ նոյն պատիւն և իշխանութիւնն ունի ըստ հոգեւորին, ինչպէս որ առաքեալք ալ նոյն պատիւն և իշխանութիւնն ուեին՝ ինչ որ Պետրոսը ունէր : Քանի որ Ա. կիպրիանոս այս սկզբունքն ունի, ի՞նչպէս կարելի է Հռովմայ աստուածաբանից պէս անոր մէկ քանի խօսքերը ուրիշ սկզբան մը համեմատ ծառածուել, Դիցուք թէ առաջ ուղեցւուի ըսելով՝ Հռովմայ աթուն հասկցուի : Հռովմայ եպիսկոպոսաց պահանջմունքներուննազաստող եղակացութիւն մը կրնայ ելլելասկէց, քանի որ ան ալ եպիսկոպոս մէ, և ուրիշներէ աւելի պատիւ մը և իշխանութիւն մը չունի, եւ կամ, ինչպէս որ քիչ մը յառաջ սուրբ կիպրիանոս ըստու, եպիսկոպոսութիւնը մի է, և ամէն եպիսկոպոս ալ հաստատապէս իւր եպիսկոպոսական իշխանութիւնն ունի :

**Ա.** ըստ կիպրիանոս Հռովմայ եկեղեցին, ուժու և նոյն իտունուի եկեղեցու անուանած է ոչ, Ասկէց ի՞նչ կելէ, քանի որ իւր ժամանակները այս բառերը կդորձածուեին ընդհանրապէս բոլոր առաքելական եկեղեցիներուն համար : Ոչ ոք կըրնայ ըսել՝ թէ Հռովմի եկեղեցին առաքեալներէն հիմունած չէ, ուստի կաթուղիկէ եկեղեցւոյ հէ արմանն է, մայր եւ կեղեցի հը, բայց առաւելութեամբ չէ երբէք արմատի, եւ մայրը եկեղեցւոյ, Տերտուղիանոս բոլոր առաքելական եկե-

\* Քանի մը թէ բերէ՛ յառաջ Ա. կիպրիանոսի Հռովմայ եկեղեցին և Աղքիւր քահանացական միութեան և անուանելը տե՛ս ի՞նչպէս կողաքզուի :

\*\* Ըստը կիպր . Թուղթ հօ առ Կուռնել .

զեցինելն ալ Մոյք եւ Նախորդու կ կանուանէ , որ կնշանակէ  
ու մայր եւ հեղինակ միւս եկեղեցեաց ծագման . ո՞նոյն վար-  
դապեաը զերուսաղէմն ալ կանուանէ Մոյք իշտնէ չո՛ . կ. Պօլ-  
սոյ առաջին ժողովը Երուսաղէմի եկեղեցւոյն Մոյք ո՞ւ-  
նոյն Եկեղեցւոյ տիտղոսը կուտայ . Ափրիկէի մէջ , մետրոպոլ-  
տական մեծ եկեղեցիներուն Մոյք պատառանունը կուտա-  
յին չո՛ . Հինգերորդ գարուն կեղտացի եպիսկոպոս մը , Վեն-  
նացի Աւետոս անուն , Երուսաղէմի Պատրիարքին կորէր . ա Զեր-  
առաքելութիւնը առաջնութիւն մը ունի յԱստոծոյ ի-  
րեն սուեալ . ո՞ւ ե. կշանայ ցցըներու թէ գլխաւոր տեղին ունի  
եկեղեցւոյ մէջ ոչ միայն առանձինն իշխանութեամբ այլ և  
արժանեօք չո՛ .

Ուստի սրբոյն կիալիիանոսի զՀռովմայ եկեղեցին մայր եկեղեցի , արմատական եկեղեցի անուանելը զարմանալու բան մը չունի , դի ուրիշները ծնած է , թերիս ափրիկէի մէջ եղող եկեղեցիներէն ալ մէկ քանին , եւ որոնց սկիզբը կհասնի առաքելոց . Ասմանցմով , Հռովմայ եկեղեցին ալ մայր եւ արմատ է կաթուղիկէ եկեղեցւոյ՝ ինչպէս միւս առաքելական եկեղեցիները . Քանի որ այս որակութիւնները բացառիկ պայմանով մը տրուած չեն Հռովմայ եկեղեցւոյն , անհնարին է՝ որ այն որակութիւնքը ընծայել ուղուած գերիշխանութեան նպաստաւոր ըլլան . Չկայ մէկը որ ըսէ՝ թէ Հռովմը աշխարհի վրայ քրիստոնէական թագ աւորութեան ամենակարեւոր կեդրանը չէր . չկայ մէկը որ ըսէ՝ թէ Հռովմայ եկեղեցին հզօր , պանծալի եւ առաքելական եկեղեցի մը չէր . Բայց ամեն բան միօրինակ կապացուցանէ՝ թէ առաջին գարերու մէջ երբէք գերիշխանութիւն մը չուտաւ իրեն՝ իր կարեւորութիւնը .

կտեսնեմք, որ երրորդ գարեն ՚ի վեր Հռովմի եպիսկոպոս  
ներն յանուն սրբոյն Պետրոսի, որ իրենց աթոռոյն հիմնա-  
դիրներէն մէկն եղած է, չէ՞նէն մասնաւոր իշխանութիւն մը  
գործածել միւս եկեղեցեաց վրայ, եւ զիրենք եպիսկոպոսութիւն-  
ունէն կանուանէին, բայց կտեսնեմք նաեւ՝ որ համօրէն եկե-

\* Skrivenet. Նախագր. Յօդ. ԽՍ.

<sup>\*\*</sup> Տերըստակ, ընդդեմ Մարկղունի, Գիլլը Զ. Գև. Լի.

\*\*\* Հապաէ, Հաւաք . ժողովոց :

\*\*\*\* Տեսական Ավրիկէի . ՚ի նոյն հաւաք . ժողովոց :

\*\*\*\*\* Դորձք Սբրդյն Աւետարի , Հրասարակեալ ՚ի Աւրմօնակ , Հատոր Բ. զա-  
նագոն Շործք Սերմօնատի :

զեցին այս հպարտ պահանջմանց գէմ կրողոքէր, եւ բնաւ իսկ բանի տեղ չէր գներ .

Որովհետև հռովմէական աստուածաբանք սրբոյն կիսլ ըիանոսի և Տերտուղիանոսի վկայութեանց մեծ կարևորութիւն կուտան, մենք ալ պարտաւորուած եմք այն վկայութեանց իմասար որոշել յատակ և ճշգրիտ ապացուցութեամբ, կարգեղոնացոց մեծ եպիսկոպոսին, կամ որ նոյն է Ա. կիպրիանոսի վկայութեանց քով Տերտուղիանոսի խօսքէն մէկ քանի կտոր յարենք՝ որ աւելի մեծ կարևորութիւն ունին, պատճառն որ հռովմէական աստուածաբանք՝ ինպատճ իրենց մէջ բերել ուզած են այն խօսքերը .

Տերտուղիանոս իւր ընդգէմ Մարկիոնի<sup>†</sup> գրքոյն մէջ այսպէս կիսուի . « Ճիշդը զուրցելով, եթէ հաստատապէս ճշմարիտ է այս բանը, պէտք է որ ՚ինախնական ժամանակէ ըլլայ . եթէ ՚ի նախնական ժամանակէ է՝ պէտք է որ ՚ի սկզբանէ ըլլայ . եթէ իսկզբանէ անտի է՝ պէտք է որ յառաքելոց հաստատեալ ըլլայ . եթէ յառաքելոց հաստատեալ է՝ պէտք է որ առաքելական եկեղեցեաց համար ունշանելու բան մը ըլլայ . Տեսնենք ԽՆ ՀԵ ծծած ծծած են սուրբ Պօղոսէն կողնիւացիք . ի՞նչ կանոնով հրահնանցուած են Գաղատացիք . ի՞նչ կկարդան Փիլիպակեցիք, Թեսազնիկեցիք . Եփեսացիք . ի՞նչ կըկարդան Հռովմայեցիք՝ ու ՀԵ ՀԵ ԵՆ, որոնք Պետրոսէն և Պօղոսէն աւետարան ընդունած են կնքով արեան . ՚ի Յովհաննէ գեղեցեալ եկեղեցիներն ալ ունինք . . . »

Հռովմայ եկեղեցին վայելապէս իւր կարգը յիշուած է, այսինքն յետ այլոց առաքելական եկեղեցեաց՝ որոնց հիմնադրութիւնը յառաջադրուն էր քան զՀռովմայն . Տերտուղիանոս անոր վկայութիւնը միւսոց վկայութենէն բարձր Համարիք . միայն կհաստատէ ի՞նշանէն հը, այսինքն թէ արեւմոից մէջ մէկ հատիկ առաքելական եկեղեցին Հռովմայ՝ հայուակ է քան զմիւները, և հետեւապէս շատ գիւրին է իրեն և իւր հակառակորդաց գիւնալթէ ( Հերետիկոնները ) բաժնող խըն գիրներուն նկատմամբ անոր վկայութիւնն ի՞նչ է .

Տերտուղիանոս իւր ՚Ն-Ի-Շ-Շ-Շ-Շ-Շ-Շ ըստած գրքին մէջ առաքելական եկեղեցեաց վկայութեան վարդապետութիւնը հաստատելու ասեն՝ Հռովմայ եկեղեցւոյն վկայութիւնն ալ

<sup>†</sup> Տերտուղ. Ընդ. Մարկ. Գիրք. Դ. Գլ. Ե .

մէջ կըեցէ, բայց ճիշդ այն կարդով կամ չարքով՝ ինչպէս լնդ գէմ Մարդկինի գրած գրքին մէջ բերած է .

“ Ինչ որ Առաքեալը քարոզած են, կըսէ՞ այսինքն՝ ինչ որ Քիսասոս յայտնած է, կանգեմ նախքառներ՝ ( ըստ իրաւաքանից, կանխագրաւման օրինօք ) թէ այն քարոզութիւնները կամ յայտնութիւնները ուրիշ կերպով չեն կրնար տալացուցիլ, եթէ ոչ այն եկեղեցիներով՝ որոնք Առաքեալներէն հաստատուած են, և անոնցմէ սովորած են թէ՝ հնարակ յայտնի որ և առաջնորդութիւնը ու համաձայն կուգայ այս առաջնորդութիւն է ուղղերդ համարութիւնը, ուրիշ լուսավորութիւնը՝ վարդապետութեանը՝ համաձայն է ճշմարտութեան . ”

• Քիչ մը վարն ալ կըսէ՞ .

“ Գնա՛, պտղաէ բոլոր առաքելական եկեղեցիներն ալ՝ որոնց մէջ առաքելոց աթոռները տակաւին կանգուն են, անոնց վաւերական թղթերը կկարդացուին, առաքելոց ձայնին արձագանքները գեռ կհնչեն եւ ձեւերը տակաւին կը կենան . Աքայիսա՞ն քեղի մօտ է, կորնթոս գնա՛. Մակեդնիւ այէն հեռու չե՞ս, Փիլիպուտովիս եւ թեսաղոնիկէ ունիս. Եթէ Ասիա երթառ, Եփեսոսը ունիս . եթէ Խտալիս, Հառիք առին՝ որուն հեղինակութիւնը մէջ ճառ է, ի՞նչ երջանի էլեւէրը ճը է այս, որուն առաջեւալ ուշեմբ առաջեցն էրնոց քորութագունիւնը, ուր Պետրոս մեռաւ իրըեւ զջէր, Պօղոս՝ իրըեւ զօղովհաննէս միլրտիչ, Յով հաննէս եռացեալ ձիթոյ մէջ ձգուեցաւ եւ անվիսաս ելաւ, եւ յետոյ կզզի մը աքսորուեցաւ, տեսնենք՝ թէ ի՞նչ սորված է այս եկեղեցին, ի՞նչ կսորվեցունէ, եւ ի՞նչպէս կհամաձայնի Ավրիկէի եկեղեցեաց . ”

Հոգվիշական աստուածաբաննք սովորաբար հերիք կսեպեն իրենց այս խօսքին նօար գրով գրուած մաոր, չեն ուղեր նկատել տալ՝ թէ Տերաւողիանոս Հռովմայ եկեղեցին միւս առաքելական եկեղեցիներէն յետոյ եւ ո՞ւ նո՞ն իրեւունք կը իշիշէ, եւ թէ՝ անոր համար մասնաւորապէս վկայ կը կանչէ, պատճառն օր Ավրիկէի ամենէն հօտուց առաքելական եկեղեցին է, եւ որուն վկայութիւնն հաստատելն ամե-

\* Տերաւող . Նախագր . ԽԱ .

\*\* Հ Հ . Անդ 1,2.

Նէն աւելի դիւրին էր իրեն : Այս վաստերը՝ որոնց կարեւ ւորութիւնը եւ ճշգրտութիւնը իւրաքանչիւր ոք լաւ կհաս կնայ , լիովին կջնջեն այն իմաստը , զոր Հռովմի աստուածաւ բանք քանի մը տողէն կքաշքըն : Եւ ՚ի հարկէ միւս խօսքերուն վրայէն ըլութեամբ անցնելին ալ այս բանիս համար ըլլալու է :

Հռովմէական աստուածաբանք առաջին երեք դարեւ ըուն մէջ Հռովմայ աթոռին վերաբերեալ խօսքերը արտորնօք ժողոված են , եւ զանոնք յապացոյց գերիշանութեան նոյն եպիսկոպոսին կհամարին . բայց բնաւ իրենց բուննպատակին յարմար չեն բոլոր վկայութիւններն ալ . գլխաւոր իրողութիւնները՝ որոնց ապաստանած են , Որոդինէսի , ազեքսանք բացի Դիոնէսիոսի , սամոստացի Պօղոսին և Նովատեանց դործերն են . մենք այս իրողութիւնները քննեմք պատմութեան վաւերական յիշատակարանաց լուսովը :

Յետ ժամանակի Հռովմի աթոռոցն յարմարցուցած վը կայութեանց ճշմարտութիւնն ի՞նչ ըլլալը բացատրելց համար առաջ սա ընդհանուր սկզբունքը ենթադրելու ենք , որ մէկ աթոռոցն կամ եպիսկոպոսին խօսքը վկայ բերուելէն՝ ան աթոռին կամ եպիսկոպոսին մեծ հեղինակութիւն մը չհետեւիր Առաջին երեք դարերու մէջ եպիսկոպոսները իրարու հետ սերտ յարաբերութիւն ունեին . Եւ երբ որ մէկ մասնական եկեղեցւոյ մէջ վէճ մը ծագէր , ո՞րն որ իւր հակառակորդը մողորութեան մէջ ըլլալը հաստատել ուզէր , կթղթակցէր միւս եպիսկոպոսաց հետ , ազաշելով՝ որ իրենց եկեղեցւոյ հաւատաքը իմացունեն , եւ նորագոյն կարծիքները յարուցանել ուղղողները դատապարտեն . բնդհանրապէս , հեռաւոր եկեղեցեաց՝ որոնցմէ կողմնակալութեան կասկած մը չէր յուսացուէր , և առաքելական եկեղեցիներուն կամ այն եպիսկոպոսներուն կդիմէին՝ որոնց գիտութիւնը և սրբութիւնը բարձր համբաւ և կարեւորութիւն մը կունենար . Արևմտից մէջ դատապարտեալերը արեւելքի կդիմէին , արեւելքի մէջ դատապարտեալներն ալ արեւմուտքի , մանաւանդ Հռովմայ՝ որ Գոյն առաւելուն ենունցին էր այն կողմի :

Պարզապէս Հռովմի եկեղեցին ալ այս վկայութեանց մէջ էր . բայց կարծելու համար՝ թէ անոր վկայութիւնը իւր բարձր իշխանութեան արդիւնք էր , պէտք էր որ միայն աւ

նոր վկայութիւնը՝ ՚ի վճիռ և. յորոշումն վէճին կամ դատին մէջ բերուած ըլլար , եւ վճիռն ալ իրը բղխումն ՚իշխանութեան յառաջ դար . Տե՛ս , թէ այսպէ՞ս էր .

Որոգինէսի խնդրոյն մէջ այսպէս չեղաւ , թէպետ եւ շատ մը հոռովմէական աստուածաբաններ կպնդեն . Եղիպտասի եւ պիսկոպաները առաջ դատապարտեցին զմբոգինէսը , յետոյ ուրիշ շատ մը եպիսկոպոսներ ալ , և յետոյ Հռովմի եպիսկո պոսն ալ . Որոգինէս արեւելեան եկեղեցւոյ եպիսկոպոսաց մէծ մասը իրեն կոնակ առած՝ զինքը դատապարտովներուն առ չենք զինքը արդարացունել ուզեց , « Դրեց , կըսէ Եւսեբիոս » , նամակներ առ Փարիանոս եպիսկոպոս քաղաքին Հռովմայ և առ բազում եպիսկոպոսնս եկեղեցեաց իւր հաւաքին որբութիւնը արդարացնելու համար » . Գործը պարզապէս աս էր , որմէն հոռովմէական աստուածաբանք վաստ հանել կուզեն Հռովմի եպիսկոպոսին իրաւաբանութիւնը և առաջնութիւնը հաստատելու , Եւսեբիոսի բնագիրը ամրող չեն մէջ բերեր . և Որոգինէսի դատապարտութեան խնդրոյն վրայ Հերոնիմոսի կարծիքը քօղի տակ կծածկեն . Հերօնիմոս , աղեքսանդրացի այս իմաստուն վարդապետին ( Որոգինէրայ ) անհամար երկասիրութիւններուն վրայ խօսելէ յետոյ , կազազակէ . « Որոգինէս այնշափքանց և աշխատութեանց վուսարէն ինչ պատուզ շահեցաւ . Դեմետրիոս եպիսկոպոսէն , եւ բաց ՚ի Պաղեստինի , Արաբիոյ , Փիւնիկիոյ եւ Աքայիոյ եպիսկոպոսներէն , միւսամէն եպիսկոպոսներէ միապէս դատապարտեցաւ . Հռովմ ալ անոր գէմիւր ծերակոյ ար ( սինհոգը ) ժողովեց , ոչթէ անոր համար՝ որ նոր ու անսովոր վարդապետութիւն մը կուսուցանէր , կամ հերետիկոսական իմաստ մը ունէր , ինչպէս որ կուզեն հաստատել քան զկատազի շունս ետեւէն ահազինս հաջողները , այլ զի ճարտարախօսութեան եւ գիտութեան հուշակին շէին կընար դիմանալ , եւ երբ նա խօսէր ամենքը կպապանձէին . »

Ո . Հերօնիմոսի խօսքին նայեթով , Հռովմի կղերը Որոգինէսի գէմ վատթար չարակնութեան մը զիջաւ . Եւսեբիոսի նայելով , Որոգինէս իւր հաւաքիքը արդարացնելու համար Հռովմի եպիսկոպոսին գրեց այնպէս , ինչպէս ուրիշներու :

**Կհարցունեմ.** այսպիսի գէպք մը ի՞նչ վասա կըերէ Հը-

\* Պատմ . Եկեղ . Գիրք Զ . Գլ . 1, 2:

Առվակի եպիսկոպոսին գերիշխանութեան :

Ա. Դիտնէսիոս աղեքսանդրացւոյն դէպքն ալաւելի բան մը չընծայէր :

Այս մեծ եպիսկոպոսը Սաբելի և անոնց համախոհներուն դէմիսաած է . շատ հաւատացեալներ չկրնալով հասկնալանոր խմասոր չոռվմ գացին , և հերետիկոսական վարդապետութեան մուր շինցին վրան . Այն միջոցին չոռվմի մէջ ժողով մը կար , չոռվմայ եպիսկոպոսը յանուն այս ժողովոյն թուղթ մը գրեց առ Դիտնէսիոսը , հարցընելով՝ թէ յիրաւի իւր վրայ դրուած հերիտիկոսութիւնը իրօք ունի՞ . Դիտնէսիոս դրուած մը զրկեց ՚ի չոռվմ , զոր ինք յօրինած էր , և իր իւմասսներն ալ ճշգութեամբ կրոլանդակէին . ինչ որ Եւսերիս և սուրբն Աթանաս այս դէպքին վրայ կդրեն , մեր ըսածին ընդարձակին է . եպիսկոպոսի մը յանուն ժողովոյ ուրիշ եպիսկոպոսին վարդապետութեան և հաւատոյ հարց և վորձընելէն կհետեւի՝ թէ հարցումն ընողը հարցերոյն վրայ է կամ կամ կունենայ , մանաւանդ թէ՝ ոչ միայն էր ալ և ուրդու մ' է՝ որ ամէն եպիսկոպոս իւր եղբայր եպիսկոպոսին մոլորամիտ ըլլալը կամ չըլլալը գիտնայ . Ապա ուրեմն չոռվմի և Աղեքսանդրիոյ եպիսկոպոսները ոչ թէ իրարու վրայ իշխանութիւն բանեցուցին , այլ անհրաժեշտ ուրդու մը կատարեցին :

Բայց շատ մարդիկ ամբաստանութեան համար չոռվմ դիմելէն վաստ մը չելլէ՞ր պնդելու՝ թէ չոռվմայ ամոռուին վրայ գերագոյն հեղինակութիւն մը կճանչցուէր :

Փոստինոս , Լիօնի եպիսկոպոսը , Մարկիանոս առլէսացին դատապարտել ուղած ատեն՝ սուրբ Կիպրիանոսի առջև ամբաստանեց , սուրբ Կիպրիանոսի վրայ գերիշխանութիւն մը կճանչնար փոստինոս . Սպանիոյ եպիսկոպոսները դարձեալ Ա. Կիպրիանոսի ամբաստանեցին երկու չար եպիսկոպոսներու համար՝ որոնք չոռվմի եպիսկոպոսին թղթերը իրենց ՚ի նպաստ կցցընէին . Կիպրիանոս ևս երկուքն ալ դատապարտեց չը , կընամք հետեւցունել՝ թէ Սպանիոյ եպիսկոպոսները Ա . Կիպրիանոսը ոչ միայն եկեղեցական բարձր իշխանութեան մը տէր , այլ և քան զչոռվմայ եպիսկոպոսը գեր

\* Տե՛ս ՚ի թուղթոն Ա. Կիպրիանոսի :

\*\* Անդ :

՚ի վերոյ մէկը կճանչնային ։ Եկեղեցւոյ պատմութիւնը ասոր նման օրինակներ շատ ունի , որովք եպիսկոպոս եպիսկոպոսի հարկաւոր խնդրոց մէջ կդիմէր . և ասով մէկը միւսէն աւել վի իշխանութիւն մը ունեցած չէր համարուեր .

Ինչպէս որ Հռովմայ եպիսկոպոսը Դիոնէսիոս աղեքսանդրացւոյն համար գանդատանաց խօսքեր լսեց , Դիոնէսիոսն ալ՝ Անտիոքայ եպիսկոպոս Պօղոս սամոստացւոյն վարդապետութեան հակառակ գանդատներ ընդունեց \* . ինչպէս որ Հռովմայ եպիսկոպոսը Դիոնէսիոսին , Դիոնէսիոսն ալ Անտիոքայ եպիսկոպոսին գիր գրեց՝ եւ իւր վրայ եղած ամբատանութեան բացատրութիւնն ուղեց . գրեց յանուն իւր կղերին , ինչպէս Հռովմայ եպիսկոպոսը յանուն հռովմէական ժողովին . Անտիոքայ եպիսկոպոսը գրով մը իւր վարդապետութիւնը իմացուց , Դիոնէսիոսն ալ պէտք եղածուն չափ ողջամիտ չգտնելով՝ պատասխանի թղթով մը հերքեց . Ասորւոց եպիսկոպոսները Անտիոք գումարեցան Պօղոսը գատապարտելու համար , կեսարու կապադովկիոյ Եպիսկոպոս Բերմելիանոսին եւ Դիոնէսիոս աղեքսանդրացւոյն գրեցին , աղաչելով՝ որ գան ու իրենց հետ զՊօղոսը գատապարտեն . Եթէ Հռովմայ եպիսկոպոսին գրած ըլլային Ասորւոց եպիսկոպոսները , ի՞նչ մեծ յաղթանակ պիտի վաստկցունէր իրենց այս գէպքը , որ համայն եւ այնպէս տակաւին ապացոյց չէ անոր գերիշխանութեանը , ինչպէս որ չէ Բերմելիանոսի եւ Դիոնէսիոսի համար .

Դիոնէսիոս ծանը հիւանդութեան մը պատճառաւ , որ մէն մեռաւ վերջապէս , չկրցաւ այս ժողովոյն երթալ . բայց Անտիոքայ ժողովոյն նամակ մը գրեց , որ զրկուեցաւ առ ամենայն եկեղեցիս ՚ի ձեռն երկրորդ ժողովոյ մը՝ ուր վճարուեցաւ Պօղոս սամոստացւոյն խնդիրը .

Այս հերետիկոս եպիսկոպոսը բռնաբար եպիսկոպոսանոցներու մէջ բնակիլ եւ գուրս ելլել չէր ուղեր . եպիսկոպոսները գրեցին Հռովմ Աւրելիանոս կայսեր , անիկա ալ , կըսէ Եւսերիոս \*\* և հրամայեց իմաստութեամբ՝ թէ եպիսկոպոսանոցներն անոնց յանձնուին՝ որոնց որ գրով պիտի յանձնեն քրիստոնէական կրօնի խոալացի եպիսկոպոսներն եւ Հը-

\* Եւսերիոս , Պատմ . Եկեղ . Գիրք է . Պէ . Լ .

\*\* Ա Ա Ա Գէ Լ :

ռովմի եպիսկոպոսը ։ Անտիոքայ երկրորդ ժողովը Հռովմայ եպիսկոպոսին գրեց, ինչպէս որ Դիտոնեսիսի մահուանէն յետոյ Ազեքքանդրէիոյ աթոռը յաջորդողին ալ գրեց, իւտալիոյ եկեղեցին Անտիոքայ ժողովոյն վճիռը ընդունեց ընդդէմ Պօղոսի, եւ եկեղեցին մերժեց :

**Ուղիանոսի որոշման մէջ յապացոյց գերիշխանութեան Հռովմայ եպիսկոպոսին բան մը հանել կուղեն Հռովմի աստուածաբանք, Բայց ճիշդն աս է՝ որ կայսրն իրեն առաջարկուած գործոյն մէջ ուղեց ապաստանել այն եպիսկոպոսաց վկայութեանը՝ որոնց համար երկու կուսակցութիւններն ալ ըսելիք մը չպիտի ունենային, զի երկու կողմանց միոյն կողմնակալութիւն ընելու հարկ մը չունէին, այն եպիսկոպոսաց վկայութեանը կըսեմ՝ որոնց որսչումը կայսրը ճիշդ եւ գիւրաւ կընար հասկնալ, զի իւր կնցած աեղին մօնն էին։ Աս ալ գիւրելու բան մ՝ Է՝ որ կայսրը միայն Հռովմի եպիսկոպոսին որոշման չկապուեցաւ իրեւ անհերքելի վճռոյ մը, այլ խալիոյ եպիսկոպոսաց հետ, և առաջնէ ձեռոյ Հռովմի եպիսկոպոսին անունը տուաւ . եւ եթէ մասնաւորապէս անունը յիշեց, անոր համար էր՝ որ այն եպիսկոպոսին աթոռը կայսերական մայրաքաղաքի մէջ հաստատուած ըլլալուն համար արտաքին կարևորութիւն մ՝ ունէր, բայց ոչ թէ մասնական գերիշխանութիւն մը . երբ որ Պօղոս սամոստացւոյն խնդրոյն եկեղեցական պարագայները կհաստատեն՝ թէ եկեղեցին Հռովմի աթոռոյն վրայ գերիշխանութիւն մը չէր ճանչցած, ի՞նչ խելք է հեթանոս կայսեր մը վարմունքէն նոյն իշխանութեան փաստ հանել։**

**Նովատեանց խնդիրն ալ որուն կաթնած են հռովմէական աստուածաբանք, իրենց գրութեան նպաստողբան մը չունի։**

**Կարթադինեցի Նովատոսի հերձուածը հռովմայեցի Նովատիանոսի հերձուածոյն նման բան մը էր. Նովատիանոսի եւ Նովատոսի կուսակիցները հալածման մէջ տկարացեալներուն մասին չարաչար խասութեամբ կվարուէին. Նովատիանոս իւր աղանդը կամ հերձուածը հռովմի, Նովատոս ալ իւրը կարթադինէի մէջ հաստատած ըլլալով՝ հռովմի հերձուածը Ափրիկէի եկեղեցեաց կդիմէր, կարթադինէի հերձուածն ալ հռովմի. Այս յարաբերութիւններէն եւ վկայութիւնը բերուելներէն միապէս գլխաւորութիւն կրղսի թէ՝ հռովմի, եւ**

թէ՛ Ավրիկէի եկեղեցեացն համար . բայց Հռովմի աստուածաբանից աչքին միայն Հռովմայ եկեղեցին կերեւի . յայտնի է թէ ինչո՞ւ . անօդո՞ւտ շանք . իրողութիւնները կհերքեն այդ ջանքը .

Սուրբ Կիոլրիանոս զամաղան ժողովներով խատիւ գատապարտեց միանգամայն թէ՛ Նովատոսի եւ թէ՛ Նովատիանոսի կարծիքները . Նովատոս տեսնելով՝ որ գատապարտութեան վճիռն եւ ամբատանութեանց ճշմարտութիւնը իւր վրայ պիտի ծանրանայ՝ Հռովմի փախաւ և Նովատիանոսի հետ միացաւ , որնոր Հռովմի եպիսկոպոսական աթոռը յափշտակել կուղէր , եւ ինքինք եպիսկոպոս նոյն աթոռոյն կհրատարակէր , մինչ դեռ կուռնելիս արդէն օրինաւորապէս ընտրուած էր .

Կուռնելիոսն եւ Նովատիանոս թղթեր գրեցին կարթագինէի եպիսկոպոսին , կիոլրիանոս թէեւ գիտէր՝ որ կուռնելիոսն օրինաւոր ընտրութեամբ աթոռ նստած էր , սակայն Նովատիանոսի թղթերէն գայթակղելով , կուռնելիոսի հետ ալ հաղորդակցութիւն չէր ըներ . Ավրիկէի եպիսկոպոսներէն ժողով գումարեց . եւ այն ժողովը որոշեց՝ որ իրենց մէջ չէն երկու մարդ զրկեն գիտնալու՝ թէ ի՞նչ են այն տեղի բուն անցքերը . իրաց վիճակը կուռնելիոսի նպաստաւոր ըլլալով՝ անոր եւ Ավրիկէի եպիսկոպոսաց մէջ հաղորդակցութիւն հաստատուեցաւ .

Նովատիանոս ինք զինք միշտ եպիսկոպոս Հռովմայ հրատարակելով , նոր նոր թղթեր եւ ազերաներ ուղղեց Ավրիկէի եկեղեցւոյն . կիոլրիանոսը չկրցաւ խարել , բայց մէկ քանի կուսակիցներ շահեցաւ . Հռովմի մէջ աւելի շատ էր իւր կողմը . կիոլրիանոս թղթով միշտամոռութիւն ըրաւ Հռովմի եկեղեցւոյն աթոռոյ ժառանգութեան խնդրոյն և յաջողեցաւ , կուռնելիոսն ալ իրեն իմացուց այս երջանիկ յաջողութիւնը .

Մինչև այս տեղ կարթագինէի եպիսկոպոսին աղջեցութիւնն է՝ որ Հռովմի եկեղեցւոյ իրաց վրայ կտիրէ , քան Հռովմի եպիսկոպոսինը կարթագինէի եկեղեցւոյն . Շատ շանցաւ , կարթագինէի հերձուածողները ուրիշ եպիսկոպոս մը իրենք իրենց ընտրեցին . այս եպիսկոպոսը բան գործ ըրաւ իրեն՝ Հռովմի եպիսկոպոսին հետ հաղորդակցութիւն հաստատելը . Այս մի և նոյն մասը երկու մեծ մասի բաժնուեցաւ , և իրա-

քանչիւր մասը իրեն եպիսկոպոս ընտրեց , Այս բաժանումը զիրենք ակարտացուց , Ավրիլիէի մէջ պաշտպաններ չգտնելով՝ Հռովմ դիմեցին կիպրիանոսն ամբաստանելու , ինչպէս որ յառաջուց կուռնելիուն ալ կիպրիանոսի առջև ամբաստանուած էր . Հռովմայ եպիսկոպոսը առաջ զրապարտչաց խօսքերէն խարուեցաւ , բայց կիպրիանոսին թուղթը ընդունելուն պէս կարծիքը փոխեց .

Կուռնելիունի մահուանէ յետոյ տակաւին նովատիանոսի կուսակցութիւնը կար . շատ եկեղեցիներու մէջ պաշտպաններ ունէին , Առլէսի Մարկիանոս եպիսկոպոսն ալ ասոնց կարգէն էր .

Փոստինոս , Արօնի եպիսկոպոսը , այս դէպքին մէջ Մարկիանոսը դատապարտելու համար հարկաւոր դատեցաւ արեմտից գլխաւոր եպիսկոպոսներուն ապաստանիլ . թղթեր գրեց Հռովմի Ստեփանոս եպիսկոպոսին և կիպրիանոսին . Կիպրիանոս Հռովմի եպիսկոպոսին թուղթ գրելով հասկցուց՝ թէ այս դէպքին մէջ ի՞նչ պէտք է ընել . ի՞նք որովհետև տեղւոյն բացակայութեան առթիւ չէր կրնար ուղղակի գործել , Հռովմի եղբայր եպիսկոպոսին տղաչեց՝ որ Առլէսի կղերին և ժողովրդեան գրէ , և մերժել առայ զիյարկիանոսը .

Բողոք այս իրազութիւնները . որ ըստ վաւերական դրսւթեանց ճշդիւ պատահածներ են , ուրիշ բան չեն բացատրեր՝ այլ միայն եկեղեցւոյ գործոց մէջ Հռովմի և կարթագէնիէ եպիսկոպոսաց հաւասար միջամտութիւնը , և մի օրինակ բաղցանք մը՝ որ երկու եկեղեցեաց եպիսկոպոսներ մէջերնին կատարեալ հազորդակցութիւն մը պահեն . Եթէ սուրբ կիպրիանոս զիուռնելիուն և զՀռովմայ եկեղեցին գովեց Ավրիկէի հերձուածողները դատապարտենուն համար , արգէն ալվար զարկած էր՝ իւր և Հռովմ եկող ապօբէնաւոր եպիսկոպոսին վրայ հաւասարապէս երկմտելնուն համար , բարերազդաբար , իւր հակառակորդը Հռովմայ մէջ յուսացած օգնականութիւնը չգտաւ , ասոր համար ալ հոռմայեցիները գովեց . և այս նշանաւոր խօսքը գրեց զոր չարաչար կմեկնեն Հռովմէականք . և կհամարձակին ( իւր հակառակորդները ) նաւար կել և թղթեր բերել յաթոռ Պետրոսի և առ զիսաւոր եկեղեցին ուսկէ քահանայական միութիւնը ելած է , չմտածելով որ հոն են այն Հռովմէակները , զորոց հաւատքը գոված է ա-

ուաքեալը, և խարդախութիւնը չկընար անոնց մէջ իւր ներ գործութիւնն ընել : "

Այս ինքն սուրբ կիալրիանոս հօր խօսքէն առնելով՝  
բացարեցինք արդէն այն իմաստը, որմէն հռովմէական  
աստուածաբանք ընդհանուր հետևութիւն հանել կուղէին։  
Կմնայ միայն ցուցնել՝ թէ իրաց վիճակը և պարագայները  
Հռովմի աթոռոյն տրուած կարեորութիւնն անգամ կհերքեն։  
Ս. կիալրիանոս ՚ի հարկէ գոհ պիտի ըլլար Հռովմայ եկեղեցիէն՝  
որ իւր հակառակորդաց զրպարտութենէն չբռնուեցաւ. Այս  
առթիւնոյն եկեղեցին հիմնող երկու առաքելոց յիշատակը  
մէջ կրերէ. սուրբ Պետրոսի՝ որ առաքելական և հետևապէս  
եպիսկոպոսական մարմնոյն միութեան նշան կամ Եւենցունէն  
եղած էր. սուրբ Պօղոսի՝ որ հոռովմայ հաւատքը գոված-  
էր. Դիտելու բանն աս է՝ որ կիալրիանոս ոչ թէ Հռովմայ եպիս-  
կոպոսը՝ այլ կղերն և ժողովուրդը կդոմէ, որ իւր աղաչանաց  
համեմատ իւր թղթերը կարդացին և ըստ այնմ իւր գործերը  
դատեցին. կիալրիանոսի աշքին Հռովմայ եպիսկոպոսը բնաւ-  
չերեւիր առանց կղերին և ժողովուրդեան, և անձնական հեղի-  
նակութիւն մը չընծայէր անոր. Ըսել է՝ թէ Ս. կիալրիանոսի  
խօսքը ոչ միայն նպաստաւոր չէ պապական գերիշխանութեան  
դրութեանը՝ այլ և հակառակ է. Ըսածնիս լիսպին հասկնա-  
լու համար Հռովմի եւ կարթագինէի եպիսկոպոսաց իրարու-  
դած թղթերը ամբողջ կարդալու է մէկը. Երկուքն ալ իւ-  
րենց եկեղեցեաց կղերովը եւ գաւառին եպիսկոպոսներովը  
միաբանութեամբ կգործէին, եւ բնաւ մէկը միւսոյն անհա-  
տական հեղինակութիւն չէր բնձայէր.

9

զարգացնելու համար առաջ կատարված է այս պահի վերաբերյալ աշխատավոր քայլությունը:

Թէ իբողութիւնք եւ թէ՝ վարդապետական վկայութիւնք միօրինակ կապացուցանեն՝ թէ պապերը Եկեղեցւոյ առաջին երեք դարերուն՝ տիեզերական գերիշխանութիւն մը չու-

նէին . եւ թէ եկեղեցական խնդրոց մէջ ունեցած ազդեցութիւննին ալ հարկաւորապէս իրենց աթոռին արժանիքէն եւ կարևորութենէն կրդիսէր , որ հոյն ոռուելուն համարուած էր բովանդակ արևմտից մէջ .

Հռովմայ եկեղեցին նաև շատ մը եկեղեցեաց մայր ըլլալով՝ անոնց վրայ մասնաւոր իշխանութիւն մ' ունէր , ինչպէս որ կարովիմք նիկիոյ առաջին տիեզերական ժողովյ ( 325 ) վեցերորդ կանոնէն .

Այս նշանաւոր կանոնին վրայ , յորում հռովմէական աստուածաբանք յապացոյց իրենց կարծեաց վկայութիւն մը տեսնելու համար խելքերնին կիմուցունեն , շատ վէճէր եղածէ . Ամէն ձեռագիր իշխատակարաններ քրքրեցին , որ տեսնեն՝ թէ կրնա՞ն իրենց նպատակին յարմարող բան մը դտնել . վերջապէս մէկ քանինսեր գտան ալ նէ , զանոնք յաւելուածներով իրենց բանին եկած կերպովը գործածեցին . այնպիսի յաւելուածներով կրսեմ , որ ա՛լ հետաքրքիր ըլլալու բան մը չէն թողուր՝ թէ արդեօք այն յաւելուածները վաւերակա՞ն են՝ թէ ոչ . ինչպէս սա . « Այս ատեն սուրբ ժողովը հաստատեց զառաջնութիւն ոռուելուն ունեցած առողջութիւն , որ արդիւնք է սըրբոյն Պետրոսի իշխանի համօրէն եպիսկոպոսութեան ( բառաւ բառ . եպիսկոպոսական պատկին ) , եւ վայելութիւն չըստովմայ քաղաքին . » Ճիշգէ եւ գեղեցիկ յառաջարան մը է ասիկա նիկիոյ վեցերորդ կանոնին . բայց ցաւալին այն է , որ նոյն ինքն ոճը <sup>+</sup> մէկէն կմատնէ զստութիւնը . պատճառն որ այն ոճը ձեռագրոյն թուականին , կամ որ նոյն է , միջինդարու բնական ոճն է . Հռովմէական ձեռագրոյ մը մէջ վեցերորդ կանոնին սկիզբը կկարդամք . « Հռովմէական եկեղեցին միշտ առաջնութիւն մ' ունեցաւ . » Այս բառերը , որ դժուար չէ փոխ առնուլը , ընդ օրինակուած են Քաղկեդոնի ժողովոյն գործերէն , եւ չեն պատկանիր բնաւ նիկիոյ ժողովոյն գործոց . ինչպէս է ուրիշ ձեռագրոյ մը մէջ աւելցուած սա հետեւեալ խօսքն ալ . « թէ Հռովմայ եկեղեցին միշտ թո՛ղ առաջին ըլլայ . » Այս յաւելուածները դեռ մինչեւ իններորդ դարը սովորական չէին , որովհետեւ Սուր վ. ծոսոյ

\* Մէկ հայուածքով նենդութիւնն իմանալ ուզողը . Հորբորդ դարս . եկեղեցական գրուածոց երկու երեսն աւ հերթէ է որ կարդաց . զէ պիտի գուշակէ . թէ 'ի հարկէ չայն պյտնդակ և իշրուտ շաղփաղփութիւնը առագայ թուականի մը յատուկ է .

Հեղինակը , որ կենդանի էր այն ատեն , եւ քիչ բան չաւ հեցաւ այն յաւելուածներէն , առաջին ժողովոց կանոնները փոքր Դիմնեսիայ հաւաքածոյէն առած է . Այս դիմնական մարդը , որ կանոնաց հաւաքածոյն չուղմի մէջ գրեց . վեցերորդ դարու առջի կիսոյն մեռաւ . կասիոդորոսի նայելով , խիստ լաւ գիտէր յունարէն , ուստի եւ անոր գրուածը ' է հարկէ վատահութեան արժանի կըսեպուի . Արդ , այն գըրուածոյն մէջ երբեք այնպիսի յաւելուած չկայ , եւ նիկից ժողովոյն վեցերորդ կանոնն ալ այսպէս կաւանդէ .

" Ազերքսանդրիայ եպիսկոպոսը իշխանութիւն ունենաց եպիսկոպոսի , Լիրից և Պէնտապոլեայ վրայ , ըստ կանուխ սովորութեան , որովհետեւ Հռամի եպիսկոպոսին համար ալ այսպիսի բան մը ոռէւրութէն է . Անտիոքայ և ուրիշ դաւառներու եկեղեցիք իւրաքաշուրն իւր իրաւունքը պահէ . ուստի սվոք առանց մետրապոլիտական եպիսկոպոսի հաւանութեան եպիսկոպոս կըլլայ , ժողովը կսահմանէ՝ թէ անիկա եպիսկոպոս չէ , և այլն . . . . "

Այս կանոնին բուն վախճանը Ազերքսանդրիայ եպիսկոպոսի իշխանութիւնը պաշտպանել էր ընդդէմ կուսակցաց Աւագոլեայ Մելիտոս եպիսկոպոսին , որոնք կըմբուտանային եպիսկոպոսական ձեռնադրութեանց դէմ .

Յայնի է՝ թէ վեցերորդ կանոնը ուրիշ նպատակ չունի , այլ միայն ձեռնադրութեանց վերաբերեալ հին սովորութիւնները , և ընդհանրապէս ալ հին սովորութեամբ մը սրբազնեալ իշխանական առաւելութիւնները հաստատել . ըստ հնագույնութեան է Հռովմայ եկեղեցին մասնական առաւելութիւն մը ունէր , և ասիկա ժխտող չկրնար ըլլալ . Ժողովս ալ ու եւ բանական առնելով՝ Ազերքսանդրիայ , Անտիոքայ և ուրիշ եկեղեցեաց պատշաճ առաւելութիւնները կըհաստատէ .

Բայց ինչ էին , ըստ սովորութեան , Հռովմի ազգեցութեան տակ եղող եկեղեցիններն . Այսովինոս անոնց Շըհէու ( Շիհուողիքէւ ) անուն տուած է . Այս մատենագիրը , որ Եկեղեցին պատրիարքէն է շինած է չողբորդ գարուն , և որ Ազուլէածնաւ և Հռովմ քնակեցաւ , ՚ի հարկէ իւր ժամանակը Հռովմի եկեղեցւոյն իրաւասութեանց ծաւալը պիտի գիտնար . Ապա ուրեմն շըհէու Եկեղեցիւ ըսկուով ինչ կհասկնար . Ամէն ոք գիտէ , որ կոստանդիանոսի թագաւորութեան ատեն եկեղեցին

սկետութեան աշխարհագրական բաժանմանց հետ զանազան նահանգներու եւ թեմերու<sup>\*</sup> բաժնուեցաւ . Այս յայտնի իրուզութեան համեմատ դիւրին է ճանչնալ՝ թէ որո՞նք էին շրջակայ եկեղեցիք ըսուածները . ասոնք այն եկեղեցիներն էին , որոնք ՚ի չորրորդ դարուն մէկ աշխարհագրական անուան տակ կիմացուէին . արդ Հռովմայ Բէմ կամ վիճակ եղող եւ կեղեցիներն էին Սիկլիա , Կորսիկա , Կամպանիա , Սարդենիա , Տուսկիա , Բիկենոն , Ապուլիա , Բրուժ , Ապրուցք եւ Պալերմիա . Հիւսիսային խոռվիան ուրիշ երկրորդ թէմ մը էր , որուն վիճակագրութը Միլանէր , և Հռովմէն կախումն չունէր . Հռովմայ թէմը Խոռվիա չէր կոչուէր , այլ հռովմէական սահման . Ասոր համար է՝ որ սուրբն Ամենաս <sup>\*\*</sup> Միլանը Քահանքը (մեթրօփօլ) իրութեայ Հռովմին ալ զի՞նէի՞ւթեան Հռովման կանուանէ . Ըսել է՝ թէ Հռովմի եպիսկոպոսաց իրաւարանութիւնը միայն հարաւային խոռվիոյ և մէկ քանի կրողիներու վրայ կտարածուէր , ինչպէս Սիկլիայ , Կորսիկայ եւ Սարդինեայ .

**Եկեղեցւոյ Հայրերը Հռովմի վրայ իրրեւ առաջին աթոռուոյ վրայ խօսելով՝ տիեզերական իրաւարանութիւնը չէին հասկնար , այլ արևմտից մէջ առաքելական եւ մեծ աթոռ ըլլալը .**

**Սիկլիոյ ժողովյն Ազեքանդրիայ եպիսկոպոսին իրաւասութեան ներքեւ դրած նահանգները Եքէտուռուն Բէմ կրազկացունէին , ինչպէս որ Հռովմի եպիսկոպոսին իշխանութեան ներքեւ եղածները Հռովմինը . Ժողովը երկուքին մէջ այնպիսի նոյնութիւն մը հաստատեց , որ Ուուփինոսի կարծիքը կճշշմարտէ . Ժողովյն վեցերորդ և եօթներսրդ կանոնները՝ ծագումն օքնաւոր պատրիարքութեանց են . այս անունը թէ և մինչև այն ատեն չէր դործածուէր , բայց Էւս կար . Առաջին ակեղերական ժողովյն սահմանադրական այսնոր սկզբան համեմատ պատրիարքաց թիւը առաջ չորսի չէր բաժնուած . ասկէց կրնայ հետեւիլ որ Հռովմայ , Ազեքանդրեայ , Անտիոքայ եւ Եղուսաղէմի առաքելական չորս մեծ եկեղեցիներէն**

\* Այն ատեն շատ մը նահանգ ՚ի միասին թէմ կըտէին , եւ մէկ թէմական բաժինն ալ նահանգ . Բառերը իրենց նշանակութիւնը փոխած են , եւ այսօր մէկ եկեղեցական նահանգը շատ մը թէմերէ կրազկանայ :

\*\* Ա . Աթանաս , առ մի անձ .

դատ ուրիշներ ալ կային՝ որ նոյնպէս կանոնական առաւել ըութիւններ ունեին իրարու վրայ .

Այս միւս եկեղեցեաց եպիսկոպոսները թէպէտե պատրիարք չէին ըստւեր , բայց ուրիշ պատուանուններ ունեին , ու բով պարզ մետրապօլիտականներէն կտարբերէին , ինչպէս Առաջին կամ Աքտուգուհու անունները .

Հռովմէական աստուածաբանք , դնենք թէ , կըցան շատ փաստերու առջեւէ փախուստ տալ . բայց Նիկիոյ սուրբ ժողովոյն վեցերորդ կանոնի այս երկու հետեւանքներէն չեն կրնար խուսափիլ . առաջին , Հռովմի եպիսկոպոսին իշխանութիւնը մէկ քանի որուեւ նուհանքներու վրայ միայն կտարածուի . երկրորդ , այս իշխանութիւնը 'է ոռչուոնեւէ է . կհետեւի անվրէլ՝ թէ Հռովմի եպիսկոպոսին իշխանութիւնը , ժողովոյն աշքին , չէր ոչեւըստան և չէր յարաւածային հրանուց . Անդւալեռնականք պապական իշխանութիւնը ոչեւչէրախան եւ յարաւածային համարելով՝ գէմը ընդդէմ կհակառակին տիեզերական առաջին սուրբ ժողովոյն վեցերորդ կանոնին .

Այս սոսոյդ է , որ ժողովը Աղեքսանդրիայ եպիսկոպոսին իշխանութիւնը հաստատելու ատեն՝ Հռովմայ եպիսկոպոսին սովորաբար ունեցած իշխանութեան արժէք տալով , եղեալ ուշրանքնեան օրինաւորութիւնը ճանցաւ , և Հռովմի աթոռոյն արժանեաց մեծարանք ըրաւ . բայց ժողովոյն ճանցած և հասկցած բանը հիմակուան պահանջուածները չէին .

Ա . պօլսոյ տիեզերական ժողովը ( 381 ) , որ յետ Նիկիոյ երկրորդն է , իւր երրորդ կանոնով աւելի լաւ բացատրած է Նիկիոյ կանոննը , թէ և կ . պօլսոյ եպիսկոպոսը ուշրանքնեան ունենայ յետ Հռովմայ , Հռովմի կոստանդնուպօլիսը նոր Հռովմ է . "

Ըսել է՝ թէ Հռովմի եպիսկոպոսը նախապատիւ համար ուած էր կայսերութեան մայրաքաղաքի եպիսկոպոսն ըլլալուն համար , Բիւղանդիսնն ալ կ . պօլիս անունով երկրորդ մայրաքաղաք ըլլալով՝ անոր եպիսկոպոսն ալ երկրորդ ըլլալ պէտք եղաւ ըստ այն սկզբանց՝ որով Նիկիոյ ժողովը գործեց եկեղեցւոյ ուրանուն կարդապէրութեան պէտքին մէջ , պետական սահմանագրութեան աշխարհագրական ձևէն առնելով .

Քաղկեդանի ժողովը ( 481 ) , որ գար մը յետոյ է քան գկոստանդնուպօլույց ժողովը . այս կէտն աւելի կըուսաւորէ իւր քսաներորդ ութերորդ կանոնով .

և չետեւելով յամենայնի սուրբ հարց վճռոց , և կարդալով հարիւր յիսուն աստուած արեալ եպիսկոպոսաց կանոնը , կվը- ճռեմք և կհաստատեմք նոյն ժողովոյն կ . պօլսոյ , նորոյն Հը- սավայ , սուրբ եկեղեցւոյն առանձնաշնորհ առաւելութեանը վերադիրեալ որոշումը \*

Ապաքէն իրաւամբ չնշոյեցին հոր + ռուսելունինեւ հինձուով- մոյ ամոռույն , զի ՆԱ ԷՐ ՔԱՂԱՔԻ ԹՎԱԴԱԿՈՒՄԱՆԻՍՅ ( մայ- րաքաղաք ) \* նոյն պատճառներէ շարժեալ և հարիւր յիսուն աստուածարեալ եպիսկոպոսունք չնշ ռուսելունին՝ սրբազն ամոռույնորն Հռոմէայ ընծայեցին , խորհելով իմաստութեամբ թէ ինչպէս մայրաքաղաքը կայսերութեան և ծերակուտի դահուն ժոռանոգո թեան պատիւնունեցաւ , պէտք է ունե- նայ եկեղեցական խնդրոյն մէջ ալ Հռոմէայ հին թաղա- ւորակոմն քաղաքին հագեղութեան առաւելութիւնները . ո Այս վճռոյն զօրութեամբ ժողովը կ . Պօլսոյ եպիսկոպոսին իրա- ւասութեան ներքեւ դրաւ Պօնտոսի , Ասիայ \* և Թրակիայ թէմերը \*

Լեռն Ա . պապին Քաղկեդանի ժողովոյն դրկած դեսպան- ները ընդդիմացան այս կանոնին , և չընդունեցին քնու . միայն ժաղովոյն հայրերը յարդանօք թուզիթ դրեցին Լեռնին , յորում դեսպաններուն դիմադարձութիւնը խմացունելէ յետոյ կըսեն . և կիսնդրեմք ձեզնէ որ մեր ՈՐՈՇՈՒՄԸ Հ- Ե- Շ- Ե- \*

Հռովմէական աստուածարանք ժողովոյն այս վարմունքին մէջ ապացոյց տեսնել կուղեն՝ թէ Քաղկեդանի ժողովոյ հարք որպէս թէ Հռոմէայ եպիսկոպոսին վկայ դերիշիանութիւն մը կտեսնէին ՚ի մասին վճռոց ժողովոյն . այնպէս որ այն վճռուները ուժ չէին ունենար՝ թէ որ նա հաստատած չըլլար . Բայց յայսնի երեւցածք միայն առ ՚ թէ արդարապէս եւ իմաստութեամբ այնպէս վարուեցան՝ որ մի դուցէ խաղաղութեան և սիրոյ կապը խցւի . ժողովը պէտք էր փափաքէր՝ որ Ա- րեւմաւոք և Արեւելք իրարու հետ միաբան ըլլան . Հռովմէ եպիսկոպոսը ժողովոյն մէջ արեւմտից ներկայացուցիչը կամ երեսփառանը , նոյն աշխարհի մի միայն առաքելական յա- ջորդը , եւս եւ իր ամոռուն ալ ընդհանուր եկեղեցւոյ մէջ նա- խառլատիւ ըլլալով , ՚ի հարկէ պէտք ունեին աղաջելու՝ որ ժո-

\* Փոքր — Ասիայի համար հասկցե՛ք , որուն հին վիճակագլուխ քաղաքն էր Ե- ֆեռոս :

զովեյն որոշման համաձայնի . Զուղեցին իրմէն՝ որ հաստիք այն վճիռը , այլ ընկալեալ եւ վաւերական վճիռը իւր հաւանութեամբ դրուեալ . Եթէ Հառվայ եպիսկոպոսին հաստատութիւնը հարկաւոր ըլլար , մի թէ Քաղկեդոնի վճիռը չէր կամ հրատարակեւ որոշունք կընա՞ր ըլլալ այս հաստատութիւնը չեղած .

Լևոն պատը Քաղկեդոնի ժողովոյն գրուածը շհանկյաւ , ինչպէս հոռվայեցի աստուածաբանները . Մերժեց ոչ միայն էր էջեանունեաբնը հաստատելը , այլ եւ չունեցու : Այս որոշման , ըստու , ընաւ չպիտի հաւանիմ \* . Ո իւ ինչու շհաւանիր . Որովհետեւ Քաղկեդոնի վճիռը Ազեքասնդրիայ երկրորդականութեանը կդաշէր , որ նոյնպէս հակառակ էր Նիկիոյ ժողովոյն վեցերորդ կանոնին . զի մէկ վճիռ մը շատ մը արքեպիսկոպոսարանաց իրաւունքներուն վնաս կըերէր \*\* .

Սոյն կերպով կպաաճառաբանէ Լեւոն մէկ ուրիշ թղթոյն մէջ ալ՝ որ առ Մարկիանոս կայսրը գրած էր . և կոստանդնուպօլայ եպիսկոպոսը որչափ աշխատի իւր եկեղեցին շքեղացնել , չկընար ուստիւնէն ընել . իրաւունք չունի ուրիշ եկեղեցեաց վնասովը ընդարձակուելու , որոնց նախապատութեամբ ները չուր իւնաներու հաստատել և Նիկիոյ աստուածադումար սուրբ ժողովոյն վճիռներով կնքեալ են . եւ կարելի բան չէ , որ խանդարուին կամ փոփոխուին ո՛ր եւ է ճարտարմութեամբ կամ նորասիրութեամբ .

Հովմայ եկեղեցին բոլորովին մառցած է հիմայ իւր երեւելի հայրապետուներէն մէկուն այս սկզբունքը .

Լևոն , առ Պուլքերիա կայսրուհին գրած թղթոյն մէջ , կըսէ . և թէ Քաղկեդոնի ժողովոյն որոշումը հերքեց իշխանութեամբ երջանիկ առաքելոյն Պետրոսի \*\* . Այս խօսքերը առաջին տեսութեամբ կցուցնեն՝ թէ եկեղեցւոյն մէջ Պետրոս առաքելոյն անուան գերիշխանութիւն մը կընծայուէր . բայց ուշագրութեամբ և առանց կանխակալ մասաց քննելով թէ՛ այս , և թէ՛ ուրիշ գրուածներն և թուղթերը , ՚ի հարկէ պիտի համոզուիմք՝ թէ կխօսէր Լևոն միայն յանուն ուստիւնէն մը , և այս տիտղոսասով միայն իրաւունք կհամարէր յանուն իւր՝ և իւր ներկայացուցած աքւմուական եկեղեցեաց հիմնադիրն

\* Ա.Գ. Թուղթ Լեւոնի :

\*\* Անդ :

առաքելոց՝ ընդդէմ բողոքել արևելեան եկեղեցւոյ որոշման, ընդհանուր եկեղեցւոյ շահաւոր մէկ գործոյն մէջ :

Իրողութիւնն այսպէս պատկերացընող վաստը այն է՝ որ 'է որբոյն Պէտրոսէ անոր Աննահան հեղինակութեան իշած աստուած ային բան մը չընծայէր Լեռն պապը, այլ ընդհակառակն ինք զինք պաշտպան կանոնաց կներկայացընէ, եւ եկեղեցեաց իրաւունքները եւ արտունութիւնները կնկատէ եղեալ 'ի վազուց հայրապետներէ, եւ հաստատեալ Նիկիոյ ժողովէն. Զհաստատէր՝ թէ իր եկեղեցին բացառիկ իրաւունքներ ունի, ուրոնք ուրիշ ազրիւրէ մը բղխեալ են. այլ յէինչպէս իրաւունքնեկեղեցւոյ առաջին եպիսկոպոսն է. մէկ մ' ալ արևելուց առաքելական աթոռակալը ըլլալով, պարագ կըսեպէ այս երկու պաշտօնական ազգեցութեամբ կանխել արդելուլ մասնական եկեղեցւոյ մը յափշտակութիւնը, յորմէ կվտանդի միւս եպիսկոպոսաց կանոնական իրաւունքները, և կվրդովի ընդհանուր եկեղեցւոյ խաղաղութիւնը. Լեռնի Քաղկեդոնի ժողովոյն կանոնին դէմ բոլոր գրածները ուշադրութեամբ կարդացողը, բնաւ տարակոյս չկընար ունենալ՝ թէ անոր դդացումը մեր վերը ըսածէն տարբեր իմաստ մը ունէր. ըսել է՝ թէ Լեռն ինք իրեն կերպ մը Դաւիթունի (օմօքրաթի) չէր սեպհականէր, զոր հոռվմայեցւոց աստուածաբանք պապական գերիշխանութեան հիմն համարին. Առ Հարս Քաղկեդոնի ժողովոյն գրած թղթոյն մէջ ինք զինք դաշտուն կամուզիկէ հաւատոյ եւ սահմանադրութեան Հարց կանուանէ, եւ ոչ գլուխ եւ իշխան եկեղեցւոյ յաստուածային իրաւանց :

Կկարծէր՝ թէ Քաղկեդոնի ժողովոյն այն կանոնը, որչափ որ ժողովոյն անդամները ընդունած են, 'ի հարկէ ազգեցութեան է. Պօլսոյ պատրիարքին ընդունած են. և այս ենթագրութեամբ Անտիոքայ եպիսկոպոսին կղբէր՝ թէ պէտք է որ ինք ալ ըսէ թէ այն կանոնը ընդունելի չէ, որովհետեւ Նիկիոյ ժողովոյն որոշման հակառակի. և կյաւելու ընդհանուր խաղաղութիւնը այն ատեն կընայ հասաւատուն ըլլալ, երբ կանոնները կպահպանուին :

Հիմակուան պապերն եթէ ըլլային, անշուշտ այսպէս չպիտի գրէին. այլ իրենց անհաստական հեղինակութիւնը կանոնի զօրութեան պիտի յաղթէր :

Կ. Պօլսոյ Անաստոլիոս հայրապետը գրեց Լեռնի, թէ Քաղկեդոնի ժողովոյն քսաներորդ ութերորդ կանոնը իւր բռնի ազ-

դեցութեան պատող համարելովը՝ մեծապէս կսխալի , թէ ժռ  
դովոյն հայրերը աղաստ կամօք վճռեցին , եւ թէ ինք , անձ  
նապէս , իրեն չնորհուած առաւելութեան յօժար ալ չէ , Աա  
կայն մնաց կ. Պօլսոյ պատրիարքաց վրայ այս առաւելութիւ  
նը , եւ ո՞րշափ ջանք ըրաւ՝ չկարաց խափանել Հռովմայ եւ  
պիսկոպոսը , եւ մինչեւ արեւմուց մէջ անդամ ընդունելի եւ  
զաւ . Հազարաւորներէն մէկ ապացոյց մը մէջ բերեմ , այն է  
վիեննայի մետրապօլիտ Ավիտոս կեզտաց նշանաւոր եպիսկո-  
պոսին նամակը , որ գրուած է առ Յովհաննէս եպիսկոպոս  
կ. Պօլսոյ \* . Քաղկեդոնի ժողովոյն նկատմամբ Հռովմայ եւ  
կ. Պօլսոյ պատրիարքաց մէջ վէճը մշտնչենաւոր մնաց . կա  
նոնն եղեւ վէճին շարժառիթը . մինչև յետոց ուրեմն գլխավին  
զատուեցան իրարմէ . Վէճին սկզբան մէջ , Ասոն իրաւունք  
ունէր Նիկիոյ ժողովոյն կանոնը պաշտպանելու . սակայն աս  
ալ անձխտելի է՝ որ տիեզերական ժողով մը իւր նախընթացին  
հաւասար արտունութիւններ ունի , մանաւանդ՝ երբ իրեն ա-  
ռաջնորդող հոգւոյն հաւատարիմ կմնայ . Նիկիոյ ժողովը Հը-  
ռովմայ եպիսկոպոսին նախառարարութեան առաջնորդութեան սրբազանե-  
լով եկեղեցւոյ մէջ , ոչ այնչափ անոր առաջելուն ծագումը  
իրենց տեսութեան կետ գրած էին , որչափ Հռովմ քաղաքի  
կարեռութեան արտաքին պայմանն եւ փառքը , զի ուրիշ եւ  
կեղեցիք ալ հաւասարապէս առաջելուն ծագումն ունէին ,  
եւ Ասոն , իրեն ոստրը Պետրոսէ հիմնեալ եկեղեցի , առաջ-  
նութիւն ունէր Հռովմայ վրայ . Ինչու համար , երբ կ. Պօ-  
լսոն ալ կայսերութեան երկրորդ մայրաքաղաքն եղաւ , այն  
քաղաքի եպիսկոպոսական աթոռն ալ նոյն երկրորդ ականու-  
թիւնը չունենայ , քանի որ Հռովմ՝ միայն տէրութեան առաջին  
մայրաքաղաքն ըլլալով՝ առաջին էր . Ուրեմն , Քաղկեդոնի ժո-  
ղովով ալ Նիկիոյ ժողովոյն առաջնորդող հոգւոյն հաւատարիմ  
մնալով գործեց . եւ եթէ իւր կարգադրութեան մէջ փոփո-  
խութիւն մտցուց ըստ Կոնունքուն բուշ , դարձեալ առաջին տիե-  
զերական ժողովոյն դիտած պատճառներուն համեմատ վա-  
րուեցաւ . Մէկ մ' ալ որ երկրորդ տիեզերական ժողովոյն  
( Կոստանդնուպօլոսոյ ) գրութեան կոթնած էր , որ կ. Պօլսոյ  
եպիսկոպոսին՝ առանց պատրիարքական իրաւասութիւն մը  
տալու , ընդհանուր եկեղեցւոյ երկրորդ եպիսկոպոսութեակ

պատուանունը չնօրհած էր , և , ոչ հռովմայ եւ ոչ այլ ոք եպիսկոպոս արևմոից երբէք ընդդիմադրած չէր .

Քաղկեդոնի ժողովոյն քսաներորդ ութերորդ կանոնը կոստանդնուպօլսոյ ժողովոյն երրորդ կանոնին հետևութիւնն էր . Ասիոյ , Պօնտոսի և Թրակիայ թեմերու վրայ մէկ պատրիարքի մը իրաւասութիւն տալը խփատ անհրաժեշտ էր , որ պէս զի այս թեմերուն մէջ եպիսկոպոսական ընտրութեանց եւ ձեռնադրութեանց առթիւ առաջնորդներու և արքեպիսկոպոսներուն մէջ ծագած անընդմէջ հակառակութիւնները վերնային . Նիկիոյ ժողովը սովորութեան վրայ հիմնեալ իրաւունքները սրբազնելուն պէս՝ իրաքանչիւր առաջնորդեւ իրաքանչիւր արքեպիսկոպոս այն իրաւունքները ընդարձակելու կաշխատէր .

Ասոր համար էր՝ որ Անտիոքայ եպիսկոպոսը կուղէը ընդարձակել իւր իշխանութիւնը կիպրոս կրղւայն վրայ , մինչդեռ անյիշատակ ժամանակէ մ' ՚ի վեր կիպրոսի եկեղեցին անկախ վարչութիւն մ' ունէր հանդերձ մէկ արքեպիսկոպոսով և անոր հետ միացեալ եպիսկոպոսներով . Դատը նիկեսոսի տիեզերական ժողովն ելաւ , և հօն կիպրոսի եկեղեցւոյն անկախութիւնը ճանչցուեցաւ . ժողովն այս պատճառ բռնեց՝ և թէ պէտք է յարգուի մեր Տէր Յիսուսի Քրիստոսի վրկչի ամենեցուն արեամբը գնեալ աղասութիւնը<sup>Հ</sup> . Ուստի կիպրոսի արքեպիսկոպոսները , ինչպէս որ յառաջ , նոյն և այնուհետեւ անհամ յորջորջուեցան . Երուսաղէմի եպիսկոպոսը Նիկիոյ ժողովոյն եօթներորդ կանոնին համեմատ ինքնագըլուին , կամ՝ որ նոյն է , ու ընդ հոգեանիւն էր , և իւր ուսուցչուն հնուագահէր .

Ըսել է՝ լւոն իրաւունք ունէր՝ կանոնաց պահպանութեան համար խօսելու և աշխատելու , բայց արարողական ( տիսիրինէր ) կանոններու վրայ՝ վարդապետական սահմանադրութեանց չափ խառութիւն պահանջելու իրաւունք չունէր . Որոյին արարողականներուն , վերահաս ծանրդիպաց համեմատ , Հոդուն նոյն մնալով յեւեւը կընան մեղմուիլ կամ փոփոխուիլ . իսկ հաւատոյ սահմանադրութիւնները բնաւ մէկ կերպով մը փափոխութեան կամ չափաւորութեան ներքեւ չեն

իշնար :

**Առաջին** տիեզերական ժողովաց կանոնները Հռովմի եպիսկոպոսին առաւելութեանց վրայ բացայալու և կենդանի լցու կափուեն . կանոնները իրարու միտք կամրողջացունեն . Քագակեդոնի ժողովայն քսաններորդ ութերորդ կանոնը, եթէ յանձնն Հռովմայ եպիսկոպոսին Արևմատաքի ընդդիմադրելովը իւր ափեզերականութեան յատկութիւնը կիորսնցունէ, ինչ պէս որ մէկ քանի հռովմայեցի աստուածաբաններ կդոչեն, կարծեմ մեր ջատադոված վարդապետութիւնն ալինքնին կը հաստատուի, այն է՝ թէ լևոն, եկեղեցւոյ գլխաւոր եպիսկոպոսը, ոչ թէ Հռովմայ ամուռոյն ունեւուին և սարսանցին հեղինակութեան դէմ ելած կանոններու կհակառակէր, այլ զի նիկիոյ ժողովայն վեցերարդ կանոնը Քաղկեդոնի ժողովայն այն կանոնին ուժովը կչնչուէր, Ազերքսանդրիոյ եպիսկոպոսը եպիսկոպոսական երրարդ աստիճանի և Անտիոքայն ալչորդորդի իջեցնելով .

**Անհերքելի** է, ուրեմն, թէ այս դարուն մէջ ալ Հռովմայ եպիսկոպոսը յաստատած ային իրաւանց ափեզերական դերիշխանութիւն մը չուներ յշկեղեցւող .

**Առ** աւելի լաւ կրնանք իմաստասիրել Հռովմայ եպիսկոպոսաց՝ ժազովներուն հետ ունեցած վերաբերութենէն, Ամենասաղյու իրողութիւն մը է, թէ տիեզերական ժողովները իրենք չգումարեցին, իրենք չնախադահեցին, իրենք չհատակեցին .

**Ասանք հաստատենք .**

**Տե՛ս**, թէ ինչ կըսէ Եւսեբիոս կոստանդիանոսի վարուց<sup>\*</sup> մէջ Նիկիոյ առաջին տիեզերական ժողովայն դումարման, նախադահութեան և հաստատութեան վրայ . և կոստանդիանոս սկսաւ պատերազմիլ աներևոյթ թշնամոյն դէմ որ կիսուալէր զեկեղեցին, Աստաւած ային բանակ մը անոր դէմ կազմելու համար յշնուհնուր ժողովներու յարգանաց թղթերով ամեն տեղի եպիսկոպոսները, և ստիպեց որ կարելի եղածին չափ չու տով գումարին . Ասիկայ ուստի և ուրեւն մը չէր՝ որ հանեց, սակայն կայսրը այս բանին մէջ շատ բարեմտութեամբ շարժեցաւ . ումանց արքունի կառքեր և նաւեր պատրաստեց, և ոմանց ձիեր . Գումարման համար պմենէն աւելի պատշա-

\* Գեղք Գ. Գլ. Ն. և հետեւ.

ճագոյն տեղին Բիւթանացւոց Նիկիա քաղաքը որոշուեցաւ ։ Կայսեր հրամանաւամեն գ.աւառ երթալով ամենքն ալ աճապարանօք դիմեցին . . . Երկու հարիւր յիսունեւելի եպիսկոպոսներ ժողովեցան ։ քահանայները, սարկաւագներն և կղերիկոսներն դրեթէ անհամար էին ։

“Այս գումարեալ աստուածային պաշտօնէից մէջ, ոմանք իրենց իմաստուն ճառերովը նշանաւոր էին ։ ոմանք վշտամբեր և կենդանի նահատակաւթեամբ, և ոմանք ազնիւ և համեստ վարուք, ոմանք իրենց ծերութեամբը և ոմանք ալ մտաց և մարմնոյ փայլուն և արգոյ երիտասարդութեամբ մեծարու էին ։ և ուրիշ շատ մը ժառանգաւորներ, որոց բոլոր պէտքերն ալ առատապէս հոգալ հրամայած էր կայսրը ։

“Գումարման օրը որոշուելուն պէս՝ ժողովյն բոլոր անդամներն ալ փութով ժամանեցին ։ Բոլոր հրաւիրեալները պալատան մեծ սրահը մտան, ուր երկու կողման աթոռներ դրուած էին և իւրաքանչիւրն իրենց տեղերը նստան ։ Ժողովը գեղեցիկ վայելութեամբ նստած, բոլորն ալ լուռ կեցած էին մինչեւ կայսեր գալուստը ։ կայսեր ազգականներէն մէկը հոնեկաւ, յետոյ ուրիշ մը ։ ապա երրորդ մը ։ ոչ անձնապահ զօրականներ ունէին և ոչ ո՛ր և է զինուորութիւն, այլ միայն մէկ քանի քրիստոնէական հաւատաքը խոստվանող բարեկամներ ։

“Կայսեր մտնելուն նշանը տրուելուն պէս, ամենքն ալ կանգնեցան ։ կայսրը ներս մտաւ մինչեւ ժողովյն մէջ տեղը ։ հրեշտակի Աստուծոյ կնմանէր . . . Առաջին կարգի աթոռները դրուած տեղը երբոր եկաւ, բոլորակին մէջ տեղի աթոռոյն վրայ նստաւ, բայց եպիսկոպոսներուն ակնարկութենէն յետոյ ։ ամենքն ալ նստան տեղերնին կայսեր նստելէն յետոյ ։ Այն ատեն ոչ ուշը ուսուցին անուներուն գրոյ նոտունեւնն էն Փառ առ կայսրը համառօտ ճառ մը խօսեցաւ ։”

Այս պատմութիւնը ոչ ապաքէն կհաստատէ թէ կայսրն էր՝ որ ժողով հրաւիրեց, հրամաններ հանեց եւ նախագահնեց ։

Անտարակոյս կայսրը յեկեղեցին էր ժողով հրաւիրելու արտունութիւն չունէր ։ բայց եթէ առաջին գարու ժողովոց կազմութեան մէջ կայսերաց ուղղակի միջամտութիւնը յեկեղեցական իրաւանց չըլլալը ստոյգ է, այս ալ ստոյգ է՝ որ եկեղեցին այն ատեն հերթուն զօրութիւն մը չունէր բոլոր եպիսկոպոսներն ալ հրաւիրելու ։ Այլև, քրիստոնեայ կայ-

սերք այսպիսի արտունութիւն մը ըստ իմիք ունէին գոգցես ,  
եւ ինչ որ , առանց անոնց միջամտութեան ձեռք առնուէր ,  
դրեթէ ոչ ինչ եւ ապօրինաւոր կնկատուէր .

Ահիկիոյ ժողովոյն մէջ ամենէն բարձր տեղին բռնող եւ<sup>\*</sup>  
պիսկոպոսը աշխազեան էրքէ առաջին ուղին նստողը կըլլայ , կոս-  
տանդիանու և գուշ էր , պահճին ծայրը առանձին աթոռի  
մը վրայ . Առաջին տեղին նստող եպիսկոպոսն ո՞վ էր , Եւսե-  
բիոս չյիշեր . ասիկա կարծիք կուտայ՝ թէ ինք ըլլալու էր .  
Սոկրատ պատմիը որոշ կզուրցէ՝ թէ բռն ինք Եւսեբիոս էր ,  
կեսարիոյ պաղեստինացւոց եպիսկոպոսը . Այս աթոռը ա-  
րեւելքի մէջ բարձր կարեւորութիւն ունեցող և Պաղեստինի  
մէջ առաջին աթոռն էր Երուսաղէմի կործանմանէն ՚ի վեր .  
Եւսեբիոս կոստանդիանոսի վարոց պատմութեան սկիզբը այս-  
պէս կիսուի . « Ես ալ ափ յափոյ ննըրող մը խօսեցայ յաղ-  
թական կայսեր՝ մինչ բազմեցաւ Աստուծոյ պաշտօնէից ժո-  
ղովոյն մէջ . » Այս խօսքերը եթէ որոշ եւ աղդողագոյն փաս-  
տեր ալ չեն , գէթ Սոկրատի խօսից մեծ հաւանականութիւն  
մը կուտան .

Բայց գնենք՝ թէ կեսարիոյ Եւսեբիոսն էր ըստ Սոկրա-  
տայ , կամ Անտիոքայ Եւստաթէոսն էր ըստ Թէոդորեասի<sup>\*</sup> ,  
կամ Աղեքսանդրացի Աղեքսանդրոսն էր , ինչպէս կանդէ Նի-  
կետաս . ըստ Թէոդորոսի մոպսուեստացւոյ , հոգ չէ . Այս  
ստոյգ է՝ որ Հռովմի եպիսկոպոսին առաքեալները չէին  
նախագահներ , ինչպէս որ կհաստատեն ամեն արժանահաւատ  
պատմիներ . Միայն կելասոս կիւղիկոնցին է , որ կըսէ՝ թէ Նիկի-  
ոյ ժողովոյն հռովմի եպիսկոպոսին առաջադին առաքե-  
լոյն իւրոց կորդուրացի (՚ի Սպանիա ) Ոսկոսի . Բայց Ոսկոս բնաւ  
Հռովմի եպիսկոպոսին առաքեալը չէր , և նշան մը չկայ այն-  
պէս ըլլալուն ոչ ժողովոյն պատմութեանց մէջ և ոչ ուրիշ տեղ .  
Վիտոն և վինակենահիոսն էին Հռովմի եպիսկոպոսին ներկայացու-  
ցիները և ոչ Ոսկոս . Եթէ Ոսկոսն ալ ըլլայ ժողովոյն նախա-  
գահը՝ գարձեալ Հռովմի եպիսկոպոսին պահանջած գերիշ-  
խանութեան փաստ մը չէ . Երանուցեալ ճշմարտութիւն մօ է՝  
թէ Ոսկոս այս պատիւը չունեցաւ , այլ էկէդէյտէն Նախագահուն  
դվասաւոր աթոռոց , ինչպէս Աղեքսանդրիայ , Անտիոքայ  
և Պաղեստինու կեսարիայ եպիսկոպոսներն , ընդ քաջա-

\* Թէոդորէտ պատմ. եկեղ. Գ. Ա. ԳԼ կ.

քական նախագահութեամբ նորին ինքեան կայսեր :

Կաստանդիանոս ժողովոյ առաջին եպիսկոպոսին ները լը լսելէն յետոյ ճառ մը խօսեցաւ, յարում լսու՛ թէ հրաւեշն է բար երէսիսունեքն ու խաղաղութեան աշխատելու նպատակաւ, և կաղացէր՝ որ ասոր հոգ տանին, իրրոր ճառը լմնցուց, կարգ տուաւ խօսելու ժողովը նոհաբաններուն<sup>2</sup>, ըսել է թէ՝ շու ու նոհաբաններ կային, Եւսերիսի պէս ականատես և ներ կայ պատմչի մը այս պարզ ստորագրութեան և անհերքելի ստորագրութեան առջև, ի՛նչ այլանդակ յամառութիւն պընդել թէ Հոռվիմի եպիսկոպոսը նախագահեց ժողովոյն՝ յանձին Ասիսի առաքելոց իւրոյ, որ Եւսերիսի ծանր և դրական վկայութեան բոլորութիւն հակոանեայ, հակարեւեռ և հետեապէս առւտ է :

Եւսերիսոս լիալին կոստանդիանոսի արձանագրութիւնները ըրած է :

“Եպիսկոպոսները խօսելու կարգ տրուելուն պէս, ազգու վիճարանութիւնները բարձրացան, կայսրը, կըսէ Եւսերիսոս, ամէն վէճերն ալ երկայնմտութեամբ լսելով, տուաջարկութեան նիւթեղած խնդիրները հասկցաւ, ինք ալ կարծիք յայտնեց, խորհրդածութիւն ըրաւ, և ինք վիճարանսղները իրաւախոն ըրաւ, Որովհետեւ ամենուն հետ հանդարտութեամբ և սիրով կիսուէր, և յօւնարէն լեզուով կիսուէր, զոր ամենքն ալ կրհասկնային. բոլորն ալ իւր քաջորութեամիքը զուարձացուց, ոմանք համոզեց փաստերով, ոմանք հանդարտութեամբ և սիրով կիսուէր, և զամենքը ՚ի խաղաղութիւն յորդորեց. գովեց ողջմը տութեամբ խօսողները, և վերջապէս կատարեալ միաբանութիւն հաստատեց բոլոր աննց մէջ՝ որ յառաջն հակառակութեամբ էին իրարու հետ .”

Կոստանդիանոս հրաւեշն ժողովը և նոհաբաննեց ժողովոյն, Ասոնք երիս իրաւնուններ են՝ որ առաջի բարեւորութիւնա անհնար է ուրանալ, վճիռներն ալ կոստանդիանոս ինք հրատարակեց, այս ալ երրորդ իրողութիւնն է. Ասիկա հաստատելու համար բաւական է թարգմանութեամբ մէջ բերել այն թղթոյն քնագիրը, զոր կայսրը զրկեց առ բոլոր եպիսկոպոսնեա՝ որ ժողովոյն ներկայ չէին, “որպէս զի, կըսէ Եւսերիսոս<sup>3</sup> միովին գիտ

\* Եւսերիսոս, վարք Կոստանդ. Գիրք Գ. Գլ. Ժ. Դ. Գ.

<sup>2</sup> Եւսերիսոս. վարք Կոստանդ. Գիրք Գ. Գլ. ԵԶ. Էլ. Ել.

նայ ամեն մարդ , թէ ի՞նչ ըրաւ կայսրը : ”Այս նամակն ալ եւսերիսէն է :

“Կոստանդիանոս Օգոստոս , առ եկեղեցիս .

Պետովթեան բարերաստ յաջողութենէն դիանալով՝ թէ ո՞քափ մեծ է ամենակարողին Աստուծոյ մեր վրայ աւնեցած խը- նամքը , պարտք կհամարելի կաթուղիկէ եկեղեցւոյ բարեպաշ- տիկ ժողովրդոց մէջ դիմաւորապէս թագաւորեցունել մի հա- ւատ , մի սէր և մի կրօն երկիւղաձութեան առ ամենակարող Աստուծուած . Բայց , որովհետեւ սուրբ հաւատոքի վերաբերեալ խնդ- րոց մէջ հաստատուն և անխախտելի բան մ' ընել կարելի բան չը աւանց' բոլոր եպիսկոպոսաց , և կոմք գոնէ անոնց մեծ մասին այն խնդրոց վրայ յառաջագոյն խօսակցելուն , կարելի եղա- ծէն աւելի ջանքով եպիսկոպոսները ժառանգի , եւ խմներկայու- թեանս , իրբւ ձեզնէ մէկը , ( որովհետեւ չեմ աւրանար , մա- նաւանդ թէ պատիւ է ինձի ըսել թէ ես ալ ձեզնէ մէկն եմ , ) ամեն բան խնամով առաջ քննուեցան , որպէս զի ա- մէն բան տեսնող Աստուծոյ առջև անհաճոյ վճիռ մը չեղիք , այլ միութիւնն հաստատուի , եւ հաւատոյ խնդիրներուն մէջ վէճի եւ ընդդիմութեան առիթները բարձրովին վերնան . ”

Այս յառաջաբանէն յետոյ , որ ինքնին աննշան չէ , Զատ կի տօնախմբութեան վրայ ժողովոյն որոշումը կծանուցանէ , անոր պատճառները կբացատրէ և պահել կյորդորէ . Եպիս- կոպոսները տեղերը չըբրկած յորդորակ մը խօսեցաւ . որ մէջ ջերնին խաղաղութիւն պահեն . Մասնաւորապէս պատռէր տուաւ և բարձր աստիճան ունեցող եպիսկոպոսներուն՝ որ ի- րենցմէ սասրին եղողներուն վրայ չըրոխտան , զի Աստուծոյ միայն վերապահեալէ , կըսէր , իւրաքանչիւրին իշխանութեան և մեծութեան դասաստանը\* . ” պատռերներ տուաւ և չէնց՝ իւրաքանչիւրն իրենց եկեղեցիները . Ամենքն ալ զու- արթութեամբ դարձան տեղերնին . գոհ ըլլալով կայսեր մի- ջամառութենէն՝ որով հակառակ կարծիքներ միաբանեցան .

Ժաղովոյն նիւթ եղած ծանր խնդրոյն՝ այն է արիոսա- կանութեան վրայ , կըսէ եւսերիս , ժողովոյն վճիռները հասուրածութենէն և ինչեւ գրով ծանոյց յնդիպոս , ուր այս աղանդը

\* Անդ Գլ. ԻԱ.

ծագած էր \*

**Ա.**յս այսպէս ըլլալով՝ բան մը չմնաց նիկիոյ ժողովոյն մէջ որ կայսեր միջամտութիւնը չունենար, կամ կայսրը ըրած չըլլար, այն է՝ կայսրը ժողով հաստիւթեց ժողովոյն հակառակնեց, եւ վիճիռները հաստատեց, Եւսերիոս, որ ժամանակից և ականատես վկայ պատմին է, եւ ինք ալ ժողովոյն անդամն էր, դրապէս կհաստատէ այս ճշմարտութիւնը եւ ամեն արժանահաւատ պատմիչք ալ, ինչպէս Սոկրատ, Ազգոմինոս եւ Թէոդորետոս, կվկայեն Եւսերիայ խօսից ճշմարտութեան:

**Ժ**ողովոյն գումարումը և նախագահութիւնը հռովմի եւ պիսկոպոսին ընծ այելով սուտին առաջին քարը կելասոս կիւզիկոնցին գրաւ հինգերբորդ գարուն, որ նիկիոյ ժողովոյն վրայ վիպասանօրէն գրեց, Այս սխալը արեելքի մէջ տարածուեցաւ, և եօթներարդ գարուն գումարուած ժողով մը անոր գէմ շխօսեցաւ, երբ իւր ներկայութեանը հանուեցաւ այս սխալը, Բայց հեղինակի մը սխալ դրուածը, որ բովանդակ պակ պատմութեան և վաւերական ձեռագիրներու հակառակ կելլէ, կրնայ ճշմարիտ ըլլալ միայն ապագայ ժողովի մը մէջ հերքուած չըլլալուն համար, միթէ ժողովին գործնայդ էր, և ի՞նչ հարկ ուներ պատմական ոչինչ սեպուած սխալի մը մը գէմ իւր գէնքը շակելու:

**Ա.**նկեղծ խօսելով, այս տեսակ ապացոյցներ ուժ չունին բազմաթիւ ժամանակակից պատմաց և նոյն իսկ ժողովոյն ձայնին առջեւ, որ իւր թղթոց մէջ հռովմի եպիսկոպոսին միշամութեան նշոյլ մը անդամշցուցնէր:

**Ս**տոյդ է՝ թէ յէտքէնան Էրական կոստանդիանոսի չէր պատկանէր միջամտութիւնը, ժողովոյն նախագահելն ալ միայն անոր համար էր՝ որ վէճերն ազատութեամբ ըլլան, որոշմունքները կամ վճիռներն ալ եպիսկոպոսական ատեամին թողուց բայց ժողովը ինք գումարեց, նախագահեց և հաստատեց. և իրեն նախագահութեան տակ շոր հը նոհանքան եղիսկողուներ կային, Ռսիսուը, որ ժողովոյն գործոց վրայ առաջին կնիքը դրաւ, հռովմի եպիսկոպոսին երեսփոխանը չէր, ինչպէս կուզէ՝ թող այսպէս ըսէ կելասոս, որուն վկայութիւնը երբեք նշանակութիւն չունի, ինչպէս կխոսսովանի հռովմայեցի առ

առուածաբանից ողջամիտ և գիտնական մասը<sup>2</sup> :

Հռովմի եպիսկոպոսին միջնորդութիւն ի՞նչ էր երկրորդ տիեզերական ժողովոյն մէջ : — Ունչ :

Այս ժողովը ալ թէօդոս կայսրը գումարեց ( 381 ), որ Հռովմի եպիսկոպոսին կարծիքն անգամ չհարցուց . Դամասոս էր այն առօննի Հռովմայ եպիսկոպոսը , որ ժողովոյն մէջ դեռ պան չունէր , արևմուտքէն բնաւ մէկ եպիսկոպոս մ' ալ չկար . Ժողովը հարիւր յիսուն եպիսկոպոսներէ կրաղկանար՝ յորում նշանաւոր մարդիկ կային , ինչպէս սուրբ Գրիգոր նազիան զացի , սուրբ Գրիգոր նիւսացի , սուրբ Պետրոս սեբաստացի , սուրբ Ամպիղոքոս իկոնիացի , սուրբ Կիւրեղ երուսաղէմացի . Նախագահն էր սուրբ Մելիքոս անախոքացի :

Անտիոքայ մէջ հերձուած մը կար՝ որ երկայն ատենէ 'ի վեր կշարունակէր . Այս քաղաքին մէջ երկու եպիսկոպոս կայ ին , Մելիքոս և Պօղինոս . Հռովմի եպիսկոպոսը Պօղինոսի հետ յարաբերութիւն ունէր , և հետեւապէս հերձուածող կհամարէր զլյելիստոսը . բայց ասով անիկա ըլլալէ չդադրեցաւ յաշա արևմտեան և արևելեան եկեղեցեաց<sup>3</sup> . Ըսել է թէ երկրորդ տիեզերական ժողովոյն նախագահը սյնալիսի եպիսկոպոս մ' էր , որ Հռովմի եպիսկոպոսին ծանօթ անգամ չէր . Մելիքոս դեռ ժողովը չմնցած մեռաւ . Հայրապետաց մէջ ճարտարախօսութեամբ նշանաւորները ներբռողական ճառեր խօսեցան , որոնց մէջէն միայն նիւսացւոյն ճառը հիմնյ կդունուի . Բոլոր հաւատացեալները կարդէ դուրս յարգանոք մեծարանաց ցոյցքեր ընծայեցին այս երանելոյն արգոյ յիշատակին , ամենքն ալ իրբու սուրբ կճանչնային , և երբոր մարմինը յԱնախոք վոլիսադրուեցաւ ճանապարհը գողցես մեծակազմ բանակի ծովացեալ տողաշար մը դարձաւ :

\* Փելէր ճիզակիթին Անլատոսի<sup>4</sup> վրայ ունեց սե կարծիքը . և Հինգերորդ դարու յցն մատենագիր մը է՝ որ Նիկոց ժողովոյն և 525 ապամենթինը դրած է . Այս պատմութիւնը , ինչպէս որ քաջ բանագետներ կհաստատեն վիպասանութիւն մ' է , շատ նշաններուն ամենէն պղսիկն ըսելով . երբէր հաւատարմութեան արժանի դէպէ եւ գործ զպատմէր . և Մեծարու եւ պատկառելի անդրանեական կանոնական թեամբը . Գրչաստատէ Փելէր , թէ կելասո ընտիր նիւթ մ' առած էր , որով եւր պատմութիւնը ուկեզօծ եալ եր քիչ մը . Ըստ Փելէրոյ Անլատոս և առա խօսած է այս ստութիւնները մեղադրեին . որովհետեւ առանց յայտնի կորութեան չեն , մանաւանդ նիւթ ստութիւն չլըրցունէր ընու . Փելէր իւր Ծնկերութեան հոգւցն հաւատարիմ անդամն է :

\*Այս այն Մելիքոսն է՝ զոր մեր եկեղեցւոյն ու Քրիստոս աստաւած մը և մազթանքին մէջ նշանաւոր սրբոց կարգը կյիշատակեմք . Մ . Թ .

**Սուրբ Գրիգոր Նազիանզացի** Ա . Մելիտոպոլին տեղը անցաւ ժողովոյն մէջ . ժողովն զՊօդինոսը Անտիոքայ օրինաւոր եւ պիսկոպոս չճանչցաւ , թէպէտե Հռովմի եպիսկոպոսին հետ հազրոդակցութիւն ունէր . մանաւանդ թէ աս հազրոդակց ցութիւնը բանի տեղ անդամ չդրուեցաւ , որուն ուժովը Մելիտոսի Նախանձընդդէմը կամ Պօղինոսը կյուսար՝ թէ կյածորդէ , եւ օրինաւոր եպիսկոպոս Անտիոքայ կճանչցուի բուլը ուղղափառներէն . Մելիտոսի տեղ սուրբ Փլարիանոսը ընտրուեցաւ , և Անտիոքայ համօրէն եկեղեցին՝ բաց ՚ի Պօղինոսի կուսակիցներէն , այս ընտրութեան հաւնեցաւ .

**Սուրբ Գրիգոր Նազիանզացի** ( Աստուածաբան ) կոստանդնուպոլիսոյ ամժոռէն հրաժարելուն համար , տեղը իրը նախագահ ժողովոյն յաջորդեցին առաջ Տիմոթէոս աղեքսանդրիայ եւ Նեքտարիոս կոստանդնուպոլիսոյ . Այս իրարաւ ետել յաջորդող Նախագահները Հռովմի եպիսկոպոսին հետ բնաւ յարաբերութիւն չունեին .

**Ժողովոյն հաստատած վարդապետական վճիռները** թեթև եւ գոյն բան մը չէին , այլ Նիկիոյ ժողովոյն Հռոմեաց հռահոնուն վրայ աւելցուցած հաւասարազօր վճիռներ էին . մանաւանդ թէ Եէւշտական նուրիապետութեան կարգը փոխվեցին , կոստանդնուպոլիսոյ եպիսկոպոսին եկեղեցւոյ մէջ երկրորդ կարգը տալով՝ եւ հետզհետէ Աղեքսանդրիայ , Անտիոքայ եւ Երուսաղէմի եպիսկոպոսները շարելով . Այլ և շատ մը արարողական կանոններ սահմանեց ժողովը , զորս բովանդակ եկեղեցին կընդունի \* .

**Կոստանդնուպոլիսոյ ժողովոյն հետեւալ տարին** կրատիանոս կայսը Հռովմի մէջ ժողով մը գումարեց \*\* . Պօղինոս անտիոքացին հոն գտնուեցաւ . ժողովը Փլարիանոսի դէմ Պօղինոսի պաշտպանութիւն ընել ուզեց , որն որ Անտիոքայ պատրիարքութենէն կախեալ Նահանգներու մեծ մասին համար օրինաւոր եպիսկոպոս ճանչցուած չէր . Արևմտեայք տրտունջ բարձին՝ թէ ինչո՞ւ արևմտեայք ծանր ինպիրներու որոշումն

\* Տե՛ս ՚ի գործս ժողովոյն ՚ի հաւաք . Հ . Եպիսկոպէի , յեկեղեցական պատմութիւնս Սոկրատոս , Սոզոմէնոսի և Թէոդորէտոսի . ՚ի գործս Ա . Գրիգոր Նիկուացւոյ և Ա . Գրիգոր Նազիանզացւոյ Ապյլն .

\*\* Տե՛ս յեկեղեցամատը . Սոզոմէնոսի եւ Թէոդորէտոսի , ՚ի թուղթս Ա . Հերոնիմոսի . եւ Ամբր . և ՚ի հաւաք , ժողով . Հ . Եպի .

կրնեն առանց իրենց գիտութեան . աակայն . բաց 'ի Փլաքիա նոսի օրինաւորութենէն , բոլոր միւս որոշումները ընդունեցին . եւ կոստանդնուպօլաց ժողովը ունեցած համարուեցաւ , թէ պետ և Հռովմայ եպիսկոպոսը ոչ հրաւիրեց , ոչ նախադահեց եւ ոչ հաստատեց .

**Այս** օրինակ իրողութեանց առջև Հռովմի եպիսկոպոսին եկեղեցւոյ բացարձակ միապետութիւն պահանջեն ո՛ւր կը մնայ , այն որ կանդէ՝ թէ ամէն իրաւասութիւն իրմէն կուզայ . ահաւասիկ տիեզերական ժողով մը՝ որ վարդապետական և ծիսական ամենաածանը ինդիրներ կլուծէ և կվճռէ ընդհախագահութեամբ այնպիսւոյ եպիսկոպոսի՝ որ բնաւ Հռովմի եպիսկոպոսին հետ յարաբերութիւն չունի , ժողով մը՝ զոր մեծն Դրիդոր չորս Աւետարանչաց հաւասար ներշնչութիւն և զօրութիւն ունեցող ժողովոց մին կհամարէր և կը յարդէր .

**Երրորդ** տիեզերական ժողովը ալ՝ որ յնիւեսոս , ՀՅ- (431) թէոդոս Բ . կայսրէն և կայսերակցէն . որոց երկուքն ալ իւրաքանչիւր նահանգի արքեպիսկոպոսներուն ըստ սովորութեան զրկելիք հրաւիրանաց թղթերը ստորագրեցին . « Եկեղեցւոյ խռավութիւնները , կըսեն այն հրաւիրանաց թղթերուն մէջ »<sup>\*</sup> , սախած են զմեզ համօրէն աշխարհի եպիսկոպոսները հասունէլ . ուստի Զեր Բարեպալաշտութիւնը կը խնդրենք՝ որ Պէնտէկոստէի օրը Եփեսոս գանուի , և իրեն հետ բերե . յարմար տեսած եպիսկոպոսները , և այլն . »

**Ճողովոյն** գործոց պատմութեան մէջ կկարդամք՝ թէ սուրբ կիւրեղ եղաւ առաջի առաջ իրը Հռովմի եպիսկոպոս կեղեստինոսի ետեղակալ , Բայց , ինչպէս Փլեօրի<sup>†</sup> կըուէ , « կը ցաւ նախագահել իւր աթոռույն կարեոր արժանեացն համար , » Այս խորհրդածութեան ըսելիք չունինք . Սակայն , երրոր երկրորդ տիեզերական ժողովը կոստանդունյալօլաց եպիսկոպոսին երկրորդականութիւն տուաւ , Նեստոր իւր հակառակորդ սուրբ կիւրղի տեղ ժազալյան նախագահութիւնը բռնի պիտի պահանջէր ( իրը եպիսկոպոս և . Պօլսոյ ) , խոհեմութեամբ կիւրղի վրայ աւելցուցին կեղեստինոսի անունն

\* Տես Կ գործու Ա . Ակւերզի Աղեքասանդ . , Կ հաւաք , Ժաղ . Հ . Լազ . և Կ - Պատմ . Եկեղ . Առկրաստայ :

† Փլեօրի . Պատմ . Եկեղ . Գիրք . Իւ . Գէ . Լէ :

ալ, որպէս զի մի գուցէ ժողովոյն նախագահէ դատապարտելի հերեւիութապետը:

Ասկէց դիւրաւ կրնայ իմացուիլ՝ թէ ինչո՞ւ Աղեքսան գրիայ եպիսկոպոսն Հռովմայ եպիսկոպոսին առաւելութիւն ներովը ներկայացաւ ժողովոյն մէջ . Սակայն մեծ սիսալ մ' է հետեցունել թէ Հռովմի եպիսկոպոսին դեսպանն եղաւ , զի դեսպանները երկու արևմտեան եպիսկոպոս և մէկ հռովմայ եցի քահանայ մ' էին . Ժողովոյն և ոչ մէկ արարուածոց մէջ երբեք յանուն գեսպանի Հռովմայ եպիսկոպոսի շկնքեց , և եթէ անցաւն կարեւորութիւն մը ընծայել պէտք է , նախագահեց ոչ յանուն Հռովմայ եպիսկոպոսին , այլ երուադեմայ՝ որ անոր ետեւն առաջին էր , որովհետեւ Անտիոքայ եպիսկոպոսը ժողով եկած չէր :

Կիկիոյ հանդանակը կարդացուելէ յետոյ Ա . Կիւրզի առ Նեստոր գրած վարդապետական մէկ նամակը կարդացուեցաւ , ներկայ եղող եպիսկոպոսներն ալ իրը ողջամիտ բացատրութիւն հաւատոյ ընդունեցին . Նեստորի մէկ թուղթըն ալ կարդացուեցաւ , յորում անոր մոլորութիւնները նշանակեալ էին , և դատապարտուեցաւ . Յորնաղ երուսաղէմացի առաջարկեց՝ որ Հռովմայ արքայութեան եղունքունքն առ Նեստոր գրած թուղթն ալ կարդացուի , յետոյ սուրբ Կիւրզի գրած երրորդ թուղթը կարդացուեցաւ . ասիկա երկոտասանն նզամիւք գրուած սինհոգոսական թուղթն էր . հաստիւնեցան թէ Հռովմի եպիսկոպոսին և սուրբ Կիւրզի վարդապետութիւններն ալ մի և նոյն են և համաձայն հանդանակին նիւկիայ .

Յետոյ Նեստորի մոլորութեանց դէմ հանուեցաւ արևելքան և արևմտեան Հարց վկայութիւնները . Ափրիկէի եպիսկոպոսաց անունով կարմագինէի եպիսկոպոսէն գրուած նամակն ալ կարդացուեցաւ , որն որ չլրնալով ժողովոյն գալ Ա . Կիւրեղ իրեն երեւափախանըրած էր . Այն ալ ընդունուեցաւ . Վերջապէս վճիռն հրատարակուեցաւ կնքով համօրէն եպիսկոպոսաց . Սուրբ Կիւրզի ստորագրութիւնն է այս . և Կիւրեղ , եպիսկոպոս Աղեքսանդրիայ , ստորագրեցի ըստ վարդապետութեան ժողովոյն և . Աւրիշ եպիսկոպոսներ ալ այս ձեռք ստորագրեցին . Տես' , սուրբ Կիւրեղ չստորագրէր իրը երեսփոխան Հռովմայ եպիսկոպոսին . Եթէ կեղեստինոսի դեռապանութեան անուն մ' ալ կարենար կրել , միայն անոր համար

կրնար ըլլալ, որ Նեստոր իւր առաջնութիւնը ( իբր երկրորդ պատիարք ) մէջ չձգէ . հետեւապէս հռովմայեցի աստուածաբանից իմաստովը կարեորութիւն չունէր անոր դեսպանութիւնը .

Նեստորի գատապարտութիւնը հրատարակուելէն յետոյ Անտիոքայ եպիսկոպոսը ժողովին հասաւ . Բազոք եղաւ, թէ կիւրեղ Պօլոյ եպիսկոպոփին ( Նեստորին ) հակառակորդ էր ի՞նչպէս կրնար գատառը դահերէց բաշլրէ . կայսրն ալ Նեստորին կողմն էր քիչ մը, որուն կուսակիցները անկէ երես գրունելով՝ պէտք է, որ նորոգ քննութիւն մը սկսի ժողովը, գոչեցինք . Այս միջոցին էր՝ որ Հռովմի եպիսկոպոսն իւր կողմէն դեսպաններ զրկեց, որոնք թուղթ մը բերին այսօրինակ սկսուածալ, և եւ պիտիոպոսաց ժողովը Հոգւոյն սրբոյ ներկայութիւնն ունի իւր մէջ . ժողով մը սուրբ է եւ պէտք է յարգել զայն որպիհեւու առաքելոց համագումար միութեան երեեցուցիչն է . Տէրը միշտ առաքելոց հետ եղաւ անբաժանելի կերպով, ինք սորվեցուց անոնց ինչ որ ուրիշներուն սորվեցունելն հարկաւոր էր, այնպէս որ՝ ինչ որ առաքեալները կիսուին, ինք ողանոնցմով խօսած կըլլայ, Ռւսուցանելու այս պաշտօնը բոլոր եպիսկոպոսներուն ածանցեալ է, ամէնու ալ կվայելինք այս շնորհքը ժառանգական իրաւամբք . ամէնու ու կըսեմ՝ որ հետու առաջեց կըարսղեմք զանուն Տեառն զանազան աշխարհներուն մէջ, ինչպէս որ կըսէ, երթայք յաշխարհ ամենայն եւ քարոզեցէք, Դիտեմք՝ որ, եղբա՛րք, այս ընդհանուր հրահն է և էնք . եւ Յիսուս Քրիստոս կպահանջէ որ ամէնու ալ միարան այս պարտքը կատարելու աշխատիմք . Ամէնու մեզի յաջորդաբար եկած աշխատութեան մասնակցելու պարտաւոր եմք, « Պատ մը, որ այս մոքով թուղթ կդրէ առ ժողով մը, առե՛ս, թէ ո՞րչափ հեռի է արդեան պապութեանց տեսութիւններէն, կեղեստինոսի թուղթը ժողովէն ընդունուեցաւ, այնպիսի գերազանց բերկրութեամբ՝ մինչ զի ազաղակեց . և կեղեստինոս, նոր Պալու . կիւրեղ, նոր Պալու . կեղեստինոս ըստունու հաստորայ . կեղեստինոս համայնք ժառջուն . Հընորհակալ եմք կեղեստինոսէն . կեղեստինոս եւ կիւրզոս է են, ժողովոյն հաւատքը չէ . ժողովոյն հաւատքը բոլոր աշխարհի հաւատքին համաձայն է . »

Կեղեստինոս և կիւրզոս կաթուղիկէ հաւատոյ պաշտպանութեան գծին մէջ հաւասար էին, եւ երկուքն ալ ուրիշ

հեղինակութիւն ջունէին , այլ միայն ժաղավայն վարդապետութեան համաձայն վարդապետութիւն ունենալիին . կեզես տինոսի վրայ՝ ոչ թէ Պետրոսէ իջած տիեզերական գերիշխանութիւն կճանչնան , այլ Պետրոս Պէտրոսալ վարդապետին կհամեմատեն :

**Ժաղավայն դործոց տեղեկացան դեսպանները և խոստվանեցան՝ թէ կանոնուր էին . և վասնվի , լսին , արեւելեան եւ արեմտեան եպիսկոպոսք ներկայ են ժողովոյն կամ անձամբ կամ երեսփառաններով ։ Բայլ է՝ թէ Հռավմի եպիսկոպոսէն գումարեալ և հապտատեալ ժողով մ՝ ըլլալուն համար չէր՝ որ գործերը կանոնաւոր էին .**

**Ժաղավալ առ կայսր զրկած օֆինհոդական թղթոյն մէջ , նեստորի գէմ հրատարակեալ վճռոյն կանոնական ըլլալն հաստատելու համար , արեմտեան եպիսկոպոսաց համաձայն հաւանութիւնը յանձն կեզեսատինոս պապին դումարեալ մէջ բերաւ .**

**Այս իրողութեանց և վարդապետութեան առջև պարզապէս կհաւաստի՝ թէ կիւրեղ Եփեսոսի ժողովոյն նախագահեց ոչ այնչափ յանուն դեսպանութեան Հռավմի եպիսկոպոսին՝ քան որչափ առանց այս անուան . կեղեատինոսի համար աղծափահարութիւն ընենին միայն Նեստորի առաջնութիւնը խափանելու հնարք մ՝ ըլլալուն համար էր , որուն կը պատկանէր ժողովոյն նախագահութիւնը բատ կանոնի և . Պօլոյ Ժողովոյն , երկրորդ ըլլալով յետ պատփարքութեան հռովմայ . պապին առաքեալներն ալ ոչ թէ ժողով գումարելց և հաստատելու համոր եկան յեփեսոս , այլ 'ի կեզեսատինոս բովանդակեալ արեմտեան եպիսկոպոսաց համաձայնութեան կարծիքը բերելու համար .**

**Ախալ է , ուրեմն , ըսել թէ Պապը ժողովոյն նախագահեց յանձն սուբք կիւրզի , իրիւ ՚է բերան էրամ այս պարագայիս մէջ . Ուրիշ բան է մէկ քանի՛պարագ այներով առաջին եպիսկոպոս տիտղոս ունենալ , ուրիշ բան է տիեզերական ժողովոց նախագահէրու իրաւունք ունենալ . Հռովմի եպիսկոպոսին դեսպան ըլլալու հանդամանքը նախագահութեան իրաւունք բարեկարգութիւն մէջ , ուր Հռովմի կողմէն եկողները նստան առանց նախագահէրու . Այս կիւրզի վրայ երեսփառանութեան ձևը յաւելցուիզը միմիայն անոր համար էր՝ որ Նեստոր կ . Պօլ**

այս ժողովոյն երբորդ կանոնը առիթ առնելով՝ Եփեսոսի ժողովոյն չնախագահեր, Ո՞րչափ սխալ կհասկնան, ուրեմն, հըսուվմայեցի աստուածաբանք, և ո՞րչափ ժանտաժուտ զէնք կրառնան կաթուղիկէ վարդապետութեան դէմ, Զեն ա՛լը սեր՝ որ Հոռվմի գեսապանները յերիեսոս չեղած՝ եթէ սուրբ Կիւրեղ չնախագահէր՝ երուսաղէմի Յորնազ եպիսկոպոսին կպատկանէր նախագահութեան պատիւը . Անտիոքայ եպիսկոպոսը Նեստորի կուսակից ճանշցուելով և աթոռ չունենալով ժողովոյն մէջ նախագահէլու իրաւունքը երաւսաղէմի եպիսկոպոսին կիյնար, զի նա էր հինգերբորդը Նիկոպոյ և Կոստանդնուպօլսոյ հաստատած նուիրապետութեան կարգին մէջ . Այս իրողութիւնը կի՞նջէ բոլորովին Հռովմի եպիսկոպոսին անձամբ և կամ գեսապանօք նախագահէլու ստորագութիւնը . Եթէ ժողովոյն ներկայ ըլլար, և եթէ ժողովը առիթ ներ չունենար զանիկա բանի բերելու կամ չըերնլու, սայդէ թէ, նա պիտի նախագահէր ուղարկուի եղիսկողուն Եկեղեցական տիտղոսն ունենալուն ուժովը միայն . բայց քանի որ ինք անձամբ չներկայանար՝ այլ գեսապաններով, անոնք բնաւ իրաւունք չէին ունենար նախագահէլու, ինչպէս որ ալ իրօք բնաւ չնախագահեցին . Հռովմի եպիսկոպոսներն իրենք ալ դիսէին այս բանը՝ որ շատ անգամ անխտիր թէ քահանայ և թէ սարկաւագ կղրկէին, որոց նախագահութիւնը երբեք պատշաճութիւն չէր առնոյր եպիսկոպոսաց ժողովոյն մէջ .

**Վաղկեդոնի ժողովոյն (431) գործերն ալ պապական դըրութեան նպաստաւոր չեն, թէ և հռոմայեցի աստուածաբանք մեծ փաստ կհամարին իրենց . Ժողովը Մարկիանոս կայսրը գործուեց՝<sup>4</sup> իմաց տարով Հռովմի եպիսկոպոսին . Բուլղերիա կայսրուհին ալ այս մասին դիր գրեց Լեռնին, և կըսէր՝ թէ իւր ամուսին ամենաբարեպաշտիկ կայսրը հուշ ուղեցան եղիսկողուներէն ժողով մը գումարել, յաղագս պիտոյից կաթուկէ հաւատոյ, և կաղաչէր՝ որ ինք ալ հաճի ժողովոյն դումարման, որպէս զի որոշումները կանոնաւոր ըլլան . Արդար և հարկաւոր էր՝ որ արեմուտք ալ համաձայնեցունէին՝ որպէս զի ժողովը տիեզերական ըլլար, Լեռն պատասխանեց՝ թէ յիրաւի ժողով պէտք է գումարել, որ հուսուց Հռոմայ-**

\* Այս ժողովոյն պատմութեան մէջ մեր նկատած կտօրները ըլլան ալ կըլսնելին չեն կատար, ժող. Հ. Ասպ., Տե՛ս նաև ի գործու Լեռն պապի,

տունեան վրաբերեաւ ռարակոյաները լուծուին . ուստի Մարկիանոս և Վաղենտիանոս երկու կայսերք ամէն եպիսկոպոսներու հըրաւիրանաց թղթեր գրեցին և զրկեցին .

Գիտնալ արժան է՝ որ Լեռն ժողովոյն գումարման միայն հաւանութիւն տուաւ . ուստի չետեկիր կարծել թէ նա անձին հեղինակութեամբ ժողով գումարեց , և անոր վճիռները կեքեց հաստատեց . անոր առ Մարկիանոս և առ Բուլքերիա և առ Հարս ժողովոյն դրած նամակները այս մասին վըբայ երեքք տարակոյս չե՞ն թողուր .

**Այս հետեւալ իրողութիւնը խիստ ծանրակշիռ է .**

Լեռն կուզէր՝ որ ժողովը յիտալիա գումարուի . բայց կայսրը մերժեց , և առաջ նիկիա՝ յետոյ բաղկեդոնը առաջարկեց՝ տեղի գումարման . ժողովոյն բոլոր գործողութեանց և նստերուն մէջ՝ ամէն ոք դիտէր՝ թէ ժողովը բարեպաշտ կայսեր ձեռօք գումարուած է , և երբեք Հռովիր անուն չէր յիշուեր . կելասսա պապին օրով Հռովմայ մէջ գումարուած ժողով մը կհաստատէ՝ թէ բաղկեդոնի ժողովը Մարկիանոսի կայսեր և կ . Պօլսոյ Անատոլիոս եպիսկոպոսին ձեռօք գումարեցաւ . ճշմարիսն ալ այսպէս է . Լեռն միայն նախսրնթաց տեղեկութիւն մ' ունեցաւ , և ոյնպէս ալ կվայլէր՝ որովհետեւ առաջին Եպիսկոպոս մ' էր , Ռւստի իւր դեսպանները զրկեց ՚ի բաղկեդոն , որք են . Պոնիփիակոս մի յառաք Երշանց հռովմանէ , ինչպէս կանուանէ լեռն առ Մարկիանոս դրած թղթերուն մէջ . Պատկապինոս եպիսկոպոս Սիկիլիայ . Յուլիենոս եպիսկոպոս և Լուկենդիոս ( երեք ) .

Լեռն առ Հարս դրած ժողովոյն մէջ կըսէ , և թող Ձեր եղբայրութիւնը համարի թէ ես ատոնցմով կնախադահեմ ձեր ժողովոյն մէջ , իմ փոխանորդներով ներովս ներկայ եմ ձեր ժողովոյն . Պուք ալ դիտէք՝ թէ ի՞նչ էր մեր հաւատքը որ , ըստ հին աւանդութեան , և մեր փափաքին վրայ ապրակոյս չէք ունենար .

Ինչպէս որ կտեսնուի , Լեռն հին աւանդութիւնը կյիշէ , իսկ խնդրոց դատաւորութիւնը ժողովոյն կլծողու , առանց մէջ նետելու իւր վարդապետական կարեւորութիւնը , զոր այսօր իւր յաջորդը կպահանջէ .

**Եւ բառը որ վիրը գործածեց , բառական ճիշդ նշանակութեամբ պէտք չէ հասկնանք .**

**Ժողովոյն գործոց պատմութիւնը քննելով , կտեսնեմք ոք**

կայսեր դեսպանները առաջին տեղին բռնած էին, իսկ Հըառվիմի եպիսկոպոսին դեսպանները և լ. Պօլոսյ Անատոլիոս եպիսկոպոսը՝ ի միասին գոյծեցին իրքեւ եւելշուն նախագահ։ Երկուասաներորդ նստին մէջ, մանաւանդ, ևս առաւել յըստակ կերեի այս ճշմարտութեան ապացոյցը։

Ասե Սարդիկէի մէջ գումարուած ժողով մը իւր առ Լևոն կայսրը գրած թղթոյն մէջ կըսէ՛ թէ Քաղկեդոնի ժողովոյն նախագահ եղան « Լևոն սրբազն եպիսկոպոս մեծին Հռովմայ յանձն իւրոց դեսպանաց և սրբազն և պատուական եպիսկոպոսն Անատոլիոս։ »

Փռտ Սէնհորոց եօթներորդ գրքին մէջ կցուցնէ իրբնական ժողովոյն, Անատոլիոսը, Հռովմի եպիսկոպոսին դեսպանները, Անտիոքայ եպիսկոպոսը և Երուսաղէմի եպիսկոպոսը, սոյնպէս կհաստատեն կեդրինոս, Զռնարոս և Նեղոս Հռովմայի։

Այլև ժողովոյն հայրերէն առ Լևոն ուղղեալ Յարենքերուն մէջ, կիարդացուի՛ թէ ժողովոյն նախագահեցին կայսեր պաշտօնեացները, Կհեանի թէ Քաղկեդոնի ժողովն ալ Նիւկոյ ժողովոյն ունեցած կերպովը նախագահներ ունեցաւ. քաղաքական իշխանութիւնը առաջին տեղին նստաւ. իսկ ՚ի վարուց պատրիարքական ըստուած աթոռուոց եպիսկոպոսները՝ իմիւասին նախագահնեցն. ուստի մենք ջանք մը չունինք պնդելու՝ թէ Հռովմի եպիսկոպոսը յանձին իւրոց դեսպանաց նախագահն ունեն նախատաւ. բայց ուրիշ բան է առաջին տեղին նստել, և ուրիշ նախագահնել, մանաւանդ այն իմաստով ըստ որոյ կհասկնան Հըառվիմէականք։

Անժատելի իրողութիւնն աս է, թէ Լևոնի կողմէն առ Հարս ժողովոյն գրուած Հայութական նահանջ ժողովոյն մէջ քըննութեան ներքեւ ձգուեցաւ և ընդունուեցաւ որովհետեւ համաձայն էր կեղեսատինոս և կիւրեղ սուրբ հարց վարդապետութեան, կամոր նոյն է Եփեսոսի. Երբոր Ա. կիւրզի երկու նամակները կարդացուեցան Երկրորդ նստին մէջ, Քհանք Դատարանուն և բոլոր ժողովը ըսկն. և թո՛ղ Հռովմայ հին թագաւորանիստ մայրաքաղաքի, Լևոն աստուածահաճոյ արհի եպիսկոպոսին թուղթն ալ հիմայ կարդայուի. » Աս ալ կարդացուելէն յետոյ, եպիսկոպոսները աղաղակեցին. « այս է սուրբ հարց հաւատքը. այս է առաքելոց հաւատքը. ամենքս ալ այսպէս կհաստամք անաթեմա՝ որոց որ այսպէս

չեն հաւատար . Պետրոս խօսեցաւ 'ի Լեռն . առաքեալներն այսպէս ուսուցին . Լեռն ըստ բարեպաշտութեան և ճշմարտութեան վարդապետած է . կիւրեղ ալ այսպէս ուսուցած է : "Մէկ քանի եպիսկոպոսներ Լեռնի վարդապետութեան վրայ կասկած ունենալով՝ որոշուեցաւ որ հինգ աւուր միջոց այ եղիսկապահեց է . Պօլոյ Անտոնիոս Եղիսկապահ հեռ 'ի Ժամառապետնեն , քննեն . և իմանան . Եթէ այսպիսի յանձնարարութիւն մը Հռովմի եպիսկոպոսին գեսապաններուն տրուած ըլլար . ի՞նչ բաներ պիտի հետեւունէին Հռովմի աստուածաբանք . 'ի նը պատ իրենց գրութեան . Գեսապաններն ալ Անատոլիոսի եղած յանձնարարութեան մէջ մասն ունեցան . այլ անոր համար մի այն՝ որ կասկածողներուն մոռքին մուժ երեցած մէկ քանի լատին բառերը բացատրեն . գեսապաններուն բացատրութեան համեմատ Լեռնի թուղթն ալ ուղղափառական համարուեցաւ .

**Ժողովոյն մէջ բոլոր եղած բաները յայսնի կցուցընեն՝ թէ Լեռնի թուղթը ոչ թէ անոր համար ընդունուեցաւ , որ հեղեղ առաջնորդութեան առաջնորդ Եղիսկապահ է Շուշին է , այլ անոր համար միայն՝ որ աւանդական վարդապետութեան համաձայն էր . Ասոր ան համար ապացոյցները յայսնի են ժողովոյն գործոց պատմութեան մէջ . Հռովմէական աստուածաբանք մեծ գործ համարած են , Պետրոս Խոսեցաւ 'ի Լռու , բառերը , որպէս թէ այս խօսքը որ , ուրիշ շատ մը ծափահարութեանց մէջ ըսուեցաւ , անդքալեռնեայ իմաստ մը կրնայ ունենալ :**

Որովհետեւ ժողովոյն գործոց մէջ՝ նկատմամբ Հռովմի եպիսկոպոսին պատահած յարգանաց կոյթիւնները չափէ գուրսու կմեկնեն , մենք անոնց սաոյդ իմաստը բացատրենք :

**Սեծն գրիգոր պապը կ . Պօլոյ Յովհաննէս պատրիարքին այէւշքահան Եղիսկապահ Տիտղոսը գործածելուն գէմ գրած թղթերուն մէջ կառուիեցունէ՝ թէ Քաղկեդոնի ժողովը Հըռովմի եպիսկոպոսին տուած էր այդ տիտղոսը . յիրաւի մենք ալ կտեսնենք ժողովոյն գործոց մէջ՝ որ այս տիտղոսը Հռովմի եպիսկոպոսին տուին անոր գեսապանները . Վեցերորդ նըստին մէջ գեսապանաց գլխաւորը հաւատոյ խաստովանութեամեներք այսպէս ստորագրեց . " Պասկաղինոս , եպիսկոպոս , վախանորդ Տեառն իմոյ Լեռնի , եպիսկոպոսի տիեզերական եկեղեցւոյ , քաղաքին Հռովմայ , նախադահերթիլ 'ի Սինհոդիս սահմանեցի , հաւասեցայ և կնքեցի . " Միւս գեսապաններն**

ալ գրեթէ այս ձևով ստորագրեցին :

**Արդէն**, երրորդ նստին մէջ, գեսապանները Լևոնի վրայ խօսած առեննին կըսէին . « Սուրբ և գերերջանիկ պապն Լեւոն, քըսէ ոչեղբար Եփեղաց, զարդարեալ արժանեօք առաջ քելցյն Պետրոսի, հիման եկաղեցւոյ և վիմին հաւատոյ, եւ այլն » :

**Չորրորդ** նստին մէջ Պասկաղինոս Լևոն պապի, ոչեղբար Եփեղաց ուստ ախտղոսը տուաւ :

**Ժողովոյն** հայրերը այս կերպ խօսքերը իրր յորդունաւիս զոս կհամարէին, որոնց վրայ անշուշտ Հռովմի եպիսկոպոսը կամրաբուաւանէր և գոհ կըլլար, աւելի անոր համար՝ որ իւր կ . Պօլոյ Պատրիարքին վրայ ունեցած բարձրութիւնը կրացատրէին, որմէն կկասկածէր՝ թէ գուցէ քան զինքն առաջին կըլլայ . զի երկրորդ տիեզերական ժողովը երկրորդ աստիճանի հանեց . կայսերական նոր մայրաքաղաքի եպիսկոպոս մը ալ ըլլալովը եկեղեցական իրաց մէջ աղդեցութիւնը կզօրանայ, որ ՚ի հարկէ կհետևէր՝ քանի որ անոր յարաբերութիւնները յաճախ կըլլան կայսերաց հետ . Ուստի տուելի հաւանական է կարծել, թէ ժողովը ոչեղբար Եղիոնունի տիտղոս մը Հռովմայ եպիսկոպոսին տուած ատեն լոկ անոր հաճոյք մը ընծայել կուզէր, և ոչ այլ ինչ . Ասիկա ժողովոյն քը ուներորդ ուժերորդ կանոնը Հռովմի ընդունել տալու համար էր, որոն վրայ վերը խօսեցանք, եւ դիւրացունելու կ. Պօլոյ եպիսկոպոսին երկրորդականութեան խնդիրը . իսկ Հը ոռվմայ եպիսկոպոսները, եթէ հաւատալ կարէ նոցա յաջորդ մեծին Դրիգորի, այս տիտղոսը ուշաբնութէ կհամարէին :

**Առյն** իսկ պապերուն այսօրինակ կարծեաց առջև կարևորութիւն կրնա՞ն ունենալ Լևոնի գեսապանաց խօսքերը, եւ ի՞նչ յիմարութիւն փաստ առնել այս խօսքերն այնպիսի իշխանութեան մը՝ որոն ոչինչ մէկ նշան անդամ Հռովմի մէջ դատապարտուեցաւ . Մանաւանդ թէ ժողովը չէ՞ր գիտէր, թէ Հռովմի եպիսկոպոսաց ընծայուած տիտղոսը ոչ թէ անոնց արժանեաց հարկաւոր իրաւունքը՝ այլ միայն Եփեղաց աղդեցութեան արդիւնքն էր :

**Ժողովոյն** գործերը հաստատելու խնդրոյն գալով, երկու բան պէտք է գիտել . մէկ մը՝ թէ Լևոնի վարդապետական նամակը ժողովը հաստատեց . եւ միւս՝ թէ ժողովը ուրիշ բան չէր խնդրեր իրմէն, այլ միայն իւր եւ արևմտեան եւ

կեղեցեաց համաձայնութիւնը . Առոն քսաներորդ ուժերորդ կանոնը մերժեց , ինչպէս որ ըսինք , բայց չկըցաւ արևմբաւայց պէս մերժել տալ արևելեան եկեղեցիներուն ալ .

Ուստի Քաղկեդոնի ժողովն ալ Հռովմի Եպիսկոպոսը ըստումարեց , իւր գեսպաններով դոյն չնախագահեց . եւ եւթէ առաջին տեղին ալ բռնեցին ժողովոյն մէջ , ուրիշ բանի համար չեր՝ այլ միայն առաջն եպիսկոպոս ըլլալուն համար ըստ կանոնաց ժողովոյն . Հռովմի Եպիսկոպոսը Հաստատեց ըղութովը . և պատրաստերը պապութեան ընծայել ուղուած գերագոյն և տիեզերական հեղինակութեան բնաւ նպաստ մը չեն .

**Մեր** ներկայացնելիք պատմութիւնը չորրորդ և հինգերորդ գարերու մէջ Հռովմի Եպիսկոպոսներուն ոչունչուն կոչուելուն բուն եղանակը պիտի բացատրէ .

Բայց , որպէս զի Հռովմայեցի աստուածաբանից բոլոր առարկութիւններն ալ անպատճախանի չժողովմք , պիտի քրքրեմք ամէն բայց և բայցէն , յորս կկարծեն անոնք ախմարութեամբ թէ իրենց դրութեան ապացոյց կան .

**Չորրորդ** եւ հինգերորդ գարերու գլխաւոր գործերէն փաստ առածնին սուրբ Աթանասայ , Դանատեանց և սուրբ Յովհան Ասկերերանի գործերն են . Պատմութեան քրուն աւանդութիւնները քննեմք այս գործոց վրայ .

**Ամենայի** վեցերորդ կանոնին պատուղներէն մէկն ալ Հռովմի Եպիսկոպոսին եկեղեցւոյ մէջ առաջնութիւն տալ էր . մասնաւանդ անոր համար՝ որ արևմուտքի մէջ ունեցած աշխարհագրական գիրքովը . քաղաքականութեան և կրօնքին մէջ տեղն իրը անջրպետ մ' էր . Եվուղուն այս իւրէն <sup>ու</sup> սովորութիւնը լալովն հետզետէ , ժողով մ' եղած ատեն արևելքի մէջ՝ ի հարկէ պիտի հրաւերէն զինքը , իրենց հետ ժողովի մէջ պիտի ունենային , եւ բան մը առաջ անոր բերութեան առերէ որովէն . Արդարացի էր ասիկա , որովհետեւ արևելքն ինքնին ոչունչուն եկեղեցին չքաղկացունէր , արևմտեանն ալ պէտք է որ ՚ի միասին ըլլայ , Հռովմի Եպիսկոպոսն ալ համօրէն արևմտից ներկայացուցիչն էր այնպիսի գարերու մէջ , յորս բարբարոսները լեցուն էին , և հոն եղող Եպիսկոպոսները չէին կրնար աթոռնին ձգել ու գալ հաստատել ժողովոյն այն վճիռները .

Է Սոկրատ , Պատմ . Ակել . Գիրք Բ . Գլ . Ժէ :

սրմանցմէ իրենց մասնական եկեղեցիք շահ մը չունեին . Յոզպ  
մէնոս այսպէս կպատճառաբանէ ։ և ոչ Հռովմի եպիսկո-  
պոսը և ոչ Խառըիոյ կամ ուրիշ հեռաւոր աշխարհաց եպիս-  
կոպոսներէն մէկը չկրցաւ դալ այս ժաղովը ( Անտիոքայ ) ,  
որովհետեւ Գրանքները այն ատեն կեղացացոց հետ կպատե-  
րազմէին . ”

**Պօղոս կոստանդնուպօլիսեցի և Աթանաս աղեք քսագրացի հաւատարիմք հաւատոց Նիկիոյ Ա. գողովոյն , կայսեր իշխանութեանէ երես գտնող արևելեան եպիսկոպոսներէ դատապարտեցան , և հալածուենուն համար ՚ի հարկէ արևմտեան եզեղեցւոյն պիտի դիմէին և մէջ ձգէին նոյնը ներկայացնող Հռովմի եպիսկոպոսը , Հռավմ քաղաքի եպիսկոպոսը , կըսէ Սողոմէնոսոս<sup>†</sup> և բոլոր արևմտեան եպիսկոպոսունք հասկցան՝ որ այս ուղղափառ եպիսկոպոսներուն վրայ զըստուածը պարզ դրաբարտութիւն է , որովհետեւ արդէն ընդունած էին Նիկիոյ ժողովոյն հաւատքը , և մինչեւ վերջը նոյնին վրայ հաստատուն կեցած էին . ասոր համար կարեկցութեամբ և սիրով ընդունեցին Աթանասը , և անոր պատճառները քննութեան տակ ձգել ուղեցին . Եւսեբիոս ( Նիկոմիդացին ) ասոր վրայ նեղն ինկաւ , եւ դրեց Յուլիոսին .**

Եւսերիոս նիկոմիդացին արևելեան արիանոսաց գլուխն էր, չուզմի եպիսկոպոսն ալ արևմտեան եպիսկոպոսաց, որ Յուլիոսն էր. Ասիկա հալուծեալ եպիսկոպոսաց պաշտպա-նութիւն ըրաւ ընդդեմ արևելեայց, և էու ուսուցն ուսուցն-բաւարձի գործ գնելով, ճշմարիտ եպիսկոպոս ճանչցաւ. Արի-անոսաց անիրաւ տեղը զրաքարտածները, Անոնք ալ Անտիո-քայ մէջ միանալով թուղթ մը գրեցին Յուլիոսի, որուն մէջ կծու խստութեամբ ըսին՝ թէ ինչպէս իրենք իւր եկեղեցին մերժուած Նովառոսի գործին ջխառնուեցան, ինք ալ իրենց մէ մերժուածներուն պէտք չէ որ խառնուի. Սոզոմէնոս\*\*\* այս նամակին վրայ ուրիշ աւելի բաներ ալ կաւելցունէ, կառը վեցունէ մեղ՝ թէ ըսին արևելեան եպիսկոպոսները. « Հոռվ-մայեցւոց եկեղեցին փառաւոր էր, որովհետեւ առաքեալուներ

\* Աղոքածնոս , Պատմ . Եկեղ . Գիրք Գ . Գլ . Զ .

“ Այս , Պատմութեան , Եկեղեց է , Պատմութեան , Եկեղեց է .”

\*\*\* Առկրամ, Պատմ., Եկեղ. • Փիլիք Բ. Գլ. ԺԵ.

..... ባንቀሳዬናው , የወጪውን , ቤትታት . በዚያ ተ . ቤትታት

հոն բնակեցան . և զի սկզբէն ՚ի վեր մայրաքաղաք բարեւ պաշտութեան էր , թէ և հաւասար վարդապետները հոն արևելքէ գացած էին . Սակայն անարդար բան մը կերևեր իրրե ստորին մը նկատուելին , պատճառն որ աղդեցութեան մէջ բարձր եղած ատենին իրենք ալ եկեղեցւոյ բարձրաստիճան և մեծամասն թիւէն էին . « Յուլիս անոնց պատասխանելու ատեն չըսաւ թէ եկեղեցւոյ գլուխնեւ եմ յաստածայէն էլուստաց , այլ վերը յիշուած էնէշտան օրէնու առջևնին գրաւ և անոր ուժով ժաղալ էնումբէն և էնորհրդակիւ ըստաւ . Սոզոմէն նոսկաւելու ( նոյն գլխոյն մէջ ) ՚թէ իւր աթոռոյն կարեւորութենէն հետեւած առաջնութիւնը կամ առաւելութիւնը . իրեն վրայ պարտք մը կդնէր ինամելու ամէն իրեն դիմովները , որպէս զի պաշտպանուին արևելեան արիոսական հերձուածոյն հալածմունքէն , և իւրաքանչիւրք իրենց եկեղեցւոյն մէջ խաղաղ մնան :

Հռովմայ եպիսկոպոսին պահանջումները էնէշտան առաւելութենէ մ' անդին չէն անցներ . Արևելեանները չուղեցին հաւատալ՝ թէ Յուլիս արևմտեան Եկեղեցւոյ ժմարդմանն է , ինչպէս որ առ նոսա գրած թղթին ՚մէջ կակնարկէր . Սոյր համար է՝ որ արևելեան կաթուղիկէ մասին եպիսկոպոսները հալածեալ եպիսկոպոսներուն կամ մանաւանդ սուրբ Աթանասայ խնդրոյն արդար վախճան մը տալու համար . իրենք իւրենցմավ գումարուեցան . Սարդիկէի ժողովոյն ՚նպատակն աս էր ( յամի 347 ) .

Միայն ասիկա հերիք է ցցլնելու՝ թէ Հռովմի եպիսկոպոսին տիեզերական հեղինակութիւնը ճանցուած չէր , եւ մանաւանդ իւր էնէշտան առաւելութիւններն ալ ժողովոյն դատաստանին ներքեւ էին .

Յուլիս Սարդիկէի ժողովոյն գիր գրեց , որով ինք զինք առաջ ընեւ կուզէր իրեն զրկուած հրաւիրին չկընալ հնազանդելուն համար . Իրկու քահանայ և սարկաւագ մը զրկեց . ժողովոյն նախագահն ալ կորդուրացի Ռախոս եպիսկոպոսն էր .

Յուրբ Աթանասայ ճւ ուրիշ արևելեան եպիսկոպոսներու վրայ Արիոսականաց քսութիւնները քննուեցան . Յայտնի եղաւ ասոնց անմեղրութիւնը եւ ուղղափառութիւնը , եւ

\* Թուղթ Յուլիսի առ արևելեան . ՚ի Հաստագովութեան Ա . Աթանասայ  
Յոդ . 26 .  
\*\* Սոկակ , Պատմ . Եկեղ . Գիրք Ա . Գլ . ի .

վերահաստատեցան իրենց աթոռներուն վրայ ըստ օրինի : Յուլիոսի ձեռուք արդէն գումարուած ժողով մը այս վճիռը տուած էր , բայց անիկա բաւական եղած չէր . Միլանի մէջ գումարուած ուրիշ արևմտեան ժողով մը աղաչեց զկոստա կայսրը՝ որ իւր արևելից ինքնակալ կայսր եղբօր հետ ժողով մը գումարեն երկու կայսերութեան եպիսկոպոսներէն . այն ատեն երկու կայսերք ալ Սարդիկէի ժողովը գումարեցին , ուր արևելեանները պիտի միանային արևմտեայց հետ՝ որպէս զի կնճիռը լուծուէր .

Արիոսեանք , տեսնելով որ քիչուոր են , պաաճառներ բերին թէ կորդուբացի Ոսիոս եպիսկոպոսին նախագահութեան տակ գումարեալ ժողովին ո՛չ կներկայանան եւ ո՛չ աժու կունենան :

Ասրդիկէի ժողովն ալ , ինչպէս տեսանք , չգումարեց և չնախագահեց Հռովմի եպիսկոպոսը . Ոսիոս անոր դեսպանը չէր , ինչպէս Հռովմայեցի աստուածաբանք առանց վաստից կազմդեն , և երեսփոխանները մասնաւոր պատիւ մը երբեք չունեցան .

Յուլիսա առ արևելեայս յանուն Հռովմի մէջ գումարեալ ժողովի գրած նամակին մէջ կյանդիմանէ զիրենք . թէ ինչո՞ւ Նիկոյ հաւատքը հաստատուն պահող եպիսկոպոսներն և զԱթանաօսը դատապարտեցին , բանի տեղ չգնելով այն ուշադիր առողջութեան մը չ որոշել առանց արևմտից առաքելական աթոռուոյն դիտութեան . և չէք դիտեր , կըսէ ուշադիր այնպէս է՝ որ առաջ մեզ դրուի :

Սարդիկէի ժողովը այս ուշադիր ամրացուց իւր երրորդ կանոնովը , զոր այսպէս առաջարկեց Ոսիոս . և Մի և նոյն նահանգի եպիսկոպոսներ եթէ հակառակութիւն մը կամ վէճ մը ունեն ան . երկուքն և ոչ մէկն ալ պէտք չէ՝ որ ուրիշ նահանգի մը եպիսկոպոսն իրաւընտիր որոշէ . եթէ դատապարտեալ եպիսկոպոս մը իւր իրաւանց վրայ վատահացած՝ կուղէ նոր քննութենէ անցնիլ ժողովու մը մէջ . ՅԱՐԴՆԵԲ . եթէ ԶԵՂԱԿԱՐԻՅԻ , կամ ՎԱՐԴԱԿԱՐԻՅԻ , սուրբ Պետրոս առաքելոյն յիշատակը , թո՛ղ որոնք որ պատճառ մ' ունին Գրին ՅՈՒԼԻՈՍԻ , ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՀՈՒՎԱՄԱՅ . եթէ նանոր քննութիւն կոմ դատաստան յարմար կտեսնէ , դատաւորներ որոշէ . իսկ եթէ ոչ , անոր կարգադրութիւնը կամ հրամանը յարգուի :

Ժողովն այս առաջարկութիւնն ընդունեց , և դադէն տիսա եպիսկոպոսն ալ յաւելցուց ( կա . 4 )՝ թէ քննութեանց

կամ հարցուփորձոյ ժամանակ դեռ Հռովմի եպիսկոպոսին կողմանէ քնութիւնը չկատարուած՝ մերժելի եպիսկոպոսին տեղը ուրիշ մը չգրուի . Ժողովը ( կան. 5 Յուն. , 7 Լատ. ) իրար ետեւ շարեց և խոկեց առ Հռովմ բողոքոյ կանոնները :

Հռովմէական աստուածաբանք այս կանոններովկլյուսոր տան . բայց համեստ համար՝ թէ որչափ հակառակ են ասոնք իրենց գրութեան , հերիք է որ ուշագրութեամբ կարդան . Ապաքէն , ժողովը այս գործողութեանց մէջ , ոչ թէ միայն ունչուական և առաջարկուածուն իշխանութիւն մը չճանչցաւ Հռովմի եպիսկոպոսին վրայ , այլ և իրր արևմտից երեսփոխան Հռովմի ամոռոյն գիմելու համար հաստատուած անգամ ընդհանուր ձեռվ մը չօրինադրոնց , այլ և պարագայից բերմանէն . Մեծ ամոռոյ , արիստականներէ հալածեալեպիս կողուններէ զատ , որոց քննութիւնները պիտի ըլլային , արևելքի մէջ շատ մը մանր եպիսկոպոսներէ և քահանայններէ կրազիանար ժողովը , որոնք չին կրնար համարուիլ համօրէն եկեղեցւոյ ներկայացուցիչներ . Ահա առոնցմէ դումարեալ ժողովն է , որ վերջնական վճիռները Հռովմի Յուլիոս Եպիսկոպոսին կթողու . ոչ թէ ընդհանրադես Հռովմի որ և է եպիսկոպոսին , այլ Յուլիոսին . Պատրիարքուն հոգ չընէր . վերջապէս , Հռովմայ ոչ եպիսկոպոսին իրաւունքուն պատրիարքուն իրաւունքուն պատրիարքուն իրաւունքուն կլարծէ , եւ նոյն առաւելութիւնը իրր նոր եւ բացառիկ կնկատէ . Այսպիսի որոշումը ոչ ապաքէն հաւասարազօր է այս յայտնի ճշմարտութեան , թէ պապը օրինական իրաւունք մը չունէր ո՛չ ծիսական խնդիրներու եւ ո՛չ ալ եկեղեցւոյ ընդհանուր կառավարութեան մէջ . Եթէ Հռովմի եպիսկոպոսին՝ որ եւ է իրաւունքը մը ունենալուն հաւատային , միթէ անձնական առաւելութիւն մը առ ընդունեցած ատեննին՝ այնպիսի մեծ պատիւ մը ընել կմտածէին .

Ժողովը շատ մը սինհոգական թղթերով ծանոյց կարհրատարակեց իւր վճիռները \* , որ Ամանասայ և ուրիշ արիստականներէ հալածեալև ամոռուններէ ընկեցեալուղղափառ եպիսկոպոսաց խնդրոյն ներքին խորերը թափանցելով գործեց .

Հռովմայեցի աստուածաբանք ժողովին կողմէն Հռովմի եպիսկոպոսին գրուած նամակը աւելի յոխորտանօք կյուշեն .

\*Տես զթուղթ Յուլիոս առ արևելքաց , Կ Զատագովութեան սրբոյն Ամանասայ .

\*\*Աթան . Զատագ . ընդդէմ Արիստականաց . Հելլաբիոս Պատուերացի . Հարության . Թէոդորետոս . Պատոմ . Սկեղեց .

ամոր մէջ սա խօսքերը կենալուն համար :

« Եւ դու , եղբայր սիրեցեալ , որ թէպէտ մարմնովքաժանեալ ես , բայց մէջերնիս եղած միաբանութեան եւ բաղձանքներնուդ նայելով , 'ի սրտէ մեղի հետ ես . ժողովին ներկայ չըլլալու համար մեզի բերած պարհաներ բարի և հարկաւոր բաներ են . որովհետև հերծուածող դայլերը 'ի քո բացակայութեանդ կրնային յաջողիլ և դողաբար դարանի նստիլ . հերետիկոս շուները կրնային հաջել և անյագ կատաղութեամբ պատառումներ ընել . վերջապէս դժոխական վիշապը իւր թունալից հայհոյութիւնները կրնար սփառել . Աղէկ և խիստ յարմար կըլլար ամէն նահանգի եպիսկոպոսները ժողովել 'ի մայրաքաղաքն և կամ որ նոյն է յամոռ Պետրոսի , բայց ամէն եղածները մեր թզթերէն պիտի իմանաք . մեր երիցակից Արքիդամոս և Փիլոքսենոս եղբայրներն ալ և որդմեակն մեր լւոն սարկաւագ բերանացի կպատմեն » .

**ՄԵՆՔ** մայրաքաղաք (քարիթալ) թարգմանեցինք Լատիներէնի մէջ (քարութ) գլուխ ըսուածը , և կկարծենք՝ թէ ժողովոյն իմաստն ալ այն էր , որպէս զի մի և նոյն պարբերութեան մէջ առանց բառին իմաստին հետ հակասական մը չպատահի . ժողովոյն նայելով , հաւաքումը 'ի Հռովմը ըլլալն աղէկ էր , ինչպէս որ Յուլիոս ալ կուզէր , կրկնն պատճառաւ . մէկ մը՝ որ Հռովմի կայսերութեան մայրաքաղաքն է . մէկ մ' ալ՝ որ սրբոյն Պետրոսի աթոռն էր . Հռովմէական աստուածաբանք (+բառն) բառը չւո՞ւ թարգմանած են , բայց ասով ալ բանմը չեն շահիր . որովհետև այս բառը թէ չւո՞ւ կնշանակէ և թէ նույնառութեան մէջ ուստի առաջարկ թո՞ղ Հռովմի եպիսկոպոսը չւո՞ւ եկեղեցւոյ ըլլայ առաջնութեան պատռով , և իրեւ բանք առաջ հը ուր ոչոք կուրանայ . թո՞ղ եկեղեցւոյն ձեռոօք հաստատուած նուիրապետութեան կարդին մէջ առաջին ըլլայ . առոր ալ ըսկիք չունինք . ի՞նչ բանի կուգայ այնուհետեւ Սարդիկէի ժողովոյն նամակը այնպէս մեկնելն , ու թարգմանելն , որմէն բնաւ իրենց դրութիւնը պաշտպանող կէտ մը չելլեր .

Ժողովոյն այս բառը իրենց դրութեան իմաստով մեկնողները ինչո՞ւ լրութեամբ կանցնին անոր դործոց բացայայտ արգեանց վրայէն . ինչո՞ւ չեն յիշեր՝ թէ կոստաս եւ կոստանդոս կայսերք դումարեցին ժողովը , ինչպէս նոյն ինքն ժողովը եւ ամեն պատմիչները կիկայեն . թէ գումարուե-

յաւ՝ որպէս զի մրգէն Հռովմի մէջ Ռսիոսի և ոչ դեսպանն ներու ։ Նախագահութեամբ գումարուած ժողովին ձեռօք պապին տուած վճիռը քննուի ։ Վերջապէս ինչու չեն յիշեր՝ թէ փոխանակ պապէն հաստատուելու՝ ժողովին հաստատուեցաւ պապին վճիռը, և մէկ քանի՛ալ եկեղեցական արտունութիւններ տրուեցաւ պապին\*<sup>\*\*</sup>.

Այս անհերքելի իրողութիւնները մէս նորդանուած մէս բուռն աւելի բան կրացարեն պապին գերիշխանութեան վրայ, և կցուցընեն Սուրբ Աթանասին դատին բնութիւնը.

Քննենք Դմանատեանց խնդիրը.

Զպիտի պատմենք մանրամասնաբար այս հերձուածոյն ամէն պատճառները, որ երկար ատեն տառապեցուցին Ափը իիկէի եկեղեցին, Յարակից շատ մը իրողութիւններէ պիտի եղրակացունենք՝ թէ եկեղեցին պառակտող խնդիրները լուծելու համար թէ՛ հերձուածողք և թէ՛ ուղղափառք Եպիսկոպոսութեան իրաւասութիւնը կճանչնային.

Այս բանին համար երկուատեք բազմաթիւ ժողովներ գումարուեցան, և փոխոխակի զիրար բանադրեցին կոստանդիանոս աթոռ նասելէն անմիջապէս վերջը՝ կարթագինէի կեկիլիանոս եպիսկոպոսին գրեց՝ թէ իրեն ստակ պիտի տայ, եւ տեղակալներուն ձեռօք պաշտպանութիւն ընէ, որպէս զի հերձուածողները նուածէ, Ասոնք ալ իրենք զիրենք արդարացունել ջանացին կոստանդիանոսի առջև, և ըսին՝ թէ զիրենք դատապարտող եպիսկոպոսները հակառակորդ և դատաւոր միանդամայն են, և աղաջեցին՝ որ դատաւորներ հաստատուին կեղտացի եպիսկոպոսներէն՝ որ հոն կդանուէին այն ատենները, կայսրը հաւանեցաւ, և դատաւոր հրատակեց ժամանակին ամենէն դիտուն և երեւելի եպիսկոպոսներէն երեք անձինք. Մաթերնոս կողոնիայ, Հռեթիւ կիսաւունայ և Մարինոս Առէսի. Հռովմ զրկեց ասոնք, որպէս զի երթան հոն և Մելտիադէս Հռովմի եպիսկոպոսին եւ Մարկոսին<sup>\*\*\*</sup> հետ մէկտեղ կեկիլիանոսի և հակառա-

\*Բաածնիս հաստատելու համար ժաղովյն սոորագրութեան առաջին տողը. յիշել բառական է, Ո Ռիմս, Ապանեայ, Յաւիոս Հռովմաց, հանդերձ Արքիտամոս և Փիրքանոս քահանապիք, և այլն ։ Ա. Աթան. Զատա, ընդգէմ արիստականաց, հատուած 50.

\*\*Սուրբ Աթան. Զատա. ընդդ. Արիստա. եւ պատմ. Արիստա : Կեկիլեց . պատմ. Սովորատայ, Առամէնի եւ Թէոդորիտայ, Գործք ժողո. ի Հաւաք. Հ. Լապ:

\*\*\*Հմուտ մարդոց շատերը կմիաբանին բաելու թէ այս Մարիզոս ազգեցութեան աէր երեց մ' էր, որ Սեղմեկատոսէն յետայ Հռովմի եպիսկոպոս եղաւ :

կողդաց վէճը լսեն : Եւսերիոս՝ այս առթիւ կայսեր առ  
Հռովմի եպիսկոպոսն և Մարկոսն գրած նամակն իւր պատ-  
մութեան մէջ կյիշէ : Մենք թէ այս նամակը և թէ Դո-  
նատեանց առ կայսր ուղղած աղերսագրոյն համառօտ քա-  
ղաւածը պիտի թարգմանենք : Այս երկու կտորները Դո-  
նատեանց դատին իսկութիւնը կմեկնեն, և կապացուցանեն՝  
թէ հռովմէական աստուածաբաննք բնաւ իրենց դրութիւնը  
պաշտպանելու համար այս դատը չեն կընար փաստ առ-  
նուլ :

**Առաջ տեսնենք Դոնատեանց աղերսագրոյն քաղուածը՝  
սուրբ Ռպտատիոսէն՝\* առնելով :**

“ **Աղաւեմք զքեղ, կայսր մեծապայծառ, արդար եւ  
ուղիղ գերդաստանի ժառանգ, ձեր հայրը իւր կայսերակցաց  
պէս հալածող չեղաւ, որով Ափրիկէն երկպառակով յան-  
ցանքը կեղտաց աշխարհին մէջ տեղի չունեցաւ . կաղաւեմք  
զձեր բարեգթութիւնը, որ մեր այս խնդրոյն կեղտացի դա-  
տաւորներ որոշէք” :**

**Այս աղերսագրոյն հետևանքն այն եղաւ, որ կոստան-  
դիանոս վերը ըսած երեք կեղտացի եպիսկոպոսները որոշեցին,  
եւ Հռովմի եպիսկոպոսին և Մարկոսին զրկեց, որ ՚ի միասին  
քննեն պատճառները և դատեն . կոստանդիանոս այս օրինակ  
դրեց առ հռովմայեցի երկու դատաւորներն”\*\* :**

“ **Կոստանդիանոս, օգոստոս, առ Մելտիադէս եպիսկոպոս  
քաղաքին Հռովմայ և առ Մարկոս\*\*\*,**

\* Սուրբ Ռպտ . գերք Ա . բնդդ . Պարմենայ :

\*\* Եւսեր . պատմ . եկեղեցւց Գիրք Ժ. Գրուի Ե.

\*\*\* Այս Մարկոսը շատ նեղը ձգած է հռովմէական աստուածաբանները : Եթէ  
այս Մարկոսին անունը տրուած ըրլար Հռովմի եպիսկոպոսին հետ, գժուարութիւն  
չէր մասը մէկէն Հռովմի եպիսկոպոսը Վերադցն Յ գատաւոր անուանելու, եւ կեղաս  
որ եպիսկոպոսներուն մէկտեղ ըլլան այ կրնար մէկնաւի իրեւել հարցուորութիւնն իսա-  
փանելու ՚Ինձատեանց պատրունիները, որ դուցէ ստեղծեին ելած վնաններն՝ իրենց  
բանին չգալուն պէս : Բայց Մարկոսին միայն անունը չերկի եղած է այս ենթադր-  
ութիւննը անկարելի ընելու, Պարսիստո պահապահ լու համոզւած եր այս ճշմարտու-  
թէան, պահակո որ ստիպուեցաւ պնդելու ելլի՛ թէ սյոս աեղ ընդորիսակողներու վը-  
րիպակը կց, եւ Ո մառքսօ Յ բառին տեղ Ը իեռարքի Յ պիտի ըլլայ : Այս  
ենթադրութիւն սխալն ինքնին յայտնի է, և Եւսերի սկընագիրը խարդախելէ զատ  
ուրիշ շահ մը շունի . առաջին, Ը իեռարքի Յ բառը Ը եպիսկոպոս Ը կնշանակէ,  
և Կոստանդիանոս արքէն այդ անունը տռած է անուանելով Ը եպիսկոպոս Հռովմայ Յ .  
ի՞նչ հարկ կար մի եւ նոյն յատկութիւնը Ը երկու անդամ Յ յիշել մէկ տողի մէջ :  
Ենչ Պարորդ որ Ը իեռարքի Յ բառը եպիսկոպոս բառի նշանակութեամբ դեռ չը գոր-  
ծածուեր ՚ի շորորդ դարու : Գիտունները ընդհանրապէս այս փաստերը մէջ ըներած  
են Պարսիստ դէմ, թո՞ւ որ ամեն հին եւ վաւերական յիշատակարաններ միապէս

Ավիրիկէի փոխ — թղեաշխ պերճապատիւ Անքելինոսէն նամակները ընդունեցի, որոնք կարթագինէի իւրիլիքանոս եւ պիսկոպոսին դէմ շատ մը ամբաստանութիւններ կպարունակէին, և դրուած էին իւր պաշտօնակիցներէն. Մենք ցաւեցանք՝ թէ ինչու նախախնամող Աստուծոյ մեր կռուավարութեանն յանձնած այս գաւառներուն մէջ, յորում բազմաթիւ են ժողովուրդք, այսչափ երկպառակ կըլլայ եկեղեցին. և ինչու եպիսկոպոսներն այսչափ իրարու հետ անմիաբան են. Ես ուշաց՝ որ կեկիլիանոս զինքը ամբաստանող տասնեպիսկոպոսներով և իւր ջատագով ուրիշ տասն եպիսկոպոսներով Հռովմ գայ, որպէս զի՞ հոն ներ և ներ պաշտօնէն Հռեթիկոսի, Մաթերնոսի և Մարինոսի առջև՝ զորոնք յատուկ այս բանին համար Հռովմ կղրկեմ, իւր պատճառները լսել տայ, և անոր փոխարէն, ինչպէս որ դիտէք, ամենասուրքք օրէնքը ՚ի գործ գրուի. Արդ որպէս զի լաւ տնզեկութիւն ունենաք գործին վրայ, Անքելինոսի ձեռօք ինձի եկած թղթոց օրինակները վեր ըստ ներ պաշտօնէն յանձնած եմ. Զեր խոհականութենէն կպահանջուի՝ որ այս թղթերը կարդալէ յետոյ դատաստան ընէք, ինչպէս որ արդարն է, և օրինաւորապէս վէճը լմացունէք. Դուք ալ դիտէք՝ թէ ո՛ր շափ պատկառելի է ինձի կաթուղիկէ եկեղեցին. և ո՛րչափ կիփափաքիմ որ ձեր մէջ հերձուած և վէճ չկենայ.

Պահպանեցէ զձեղ Աստուած մեծ, սիրելի քդ իմ, ընդեպկայն աւուրս”.

Այս խօսքերէն կհետեւի, թէ Դոնտեանք ոչ թէ Հռովմի, այլ կայսեր բողոքեցին. թէ Հռովմի եպիսկոպոսին երաւընտրութեան չդիմեցին, այլ կեղտացի եպիսկոպոսաց. թէ Հռովմի եպիսկոպոսն և զՄարկոսը կեղտացի եպիսկոպոսաց հետ խառնողը կայսրն եղաւ. Այս ամենուն մէջ Հռովմի եպիսկոպոսին գերիշխանութիւն տուող փաստի մը դմէն շուքը կերպէ՞ արդեօք. Յայտնապէս բնաւ ոչ. ժողովին տեղն ալ կայսրը որոշեց, որովհետու Ավիրիկէէն և կեղտաց աշխարհէն դիւրաւ կընալին հոն միանալ. Միլտիադէսին ու Մարկոսին Դոնատեանց ուղած դատաւորներուն հետ միանալը ասոր հա-

« մառջոս » բառը դրած են : Պէ՞տք է սկզբնագիր մը խարդախել, եւ տեղը գէլքառ մը գնել, հռովմէական աստուածաբանից կամքին յտրմարեցու համոր : Նազատակը չկընար արդարացունել գործը».

մար է միայն : Անպատիւ բան մը կրյար՝ եկեղեցական խնդրոց քնութեան համար եպիսկոպոսներ զբկել չուովմ , և անոր եկեղեցւոյն դլսաւորներէն բնաւ մարդ մը չխառնել անոր մէջ . Ասկէց կրնաս հասկնալ թէ ինչու կայսրը Միլտիադէսն ու Մարկոսը Դոնատեանց խնդրոյն մէջ խառնեց , թէ և յատկապէս ուզուած յէին :

Ուրիշ տասն և հինգ խտալացի եպիսկոպոսներ ալ այս գործին մէջ մտան . Ճողովը՝ ի նպաստ կեկլիանոսի վճռեց . Հռովմի եպիսկոպոսն ալ չժողովոյն մէջ ըլլալով՝ վճիռն ի հարկէ սահմանական պիտի համարուէր , եթէ գերագոյն հեղինակութիւն ունենար վճռոց մէջ . Այսպէս չեղաւ . Դռնատեանք տրանզեցան՝ թէ իրենց դատաւոր խնդրած կեղացի եպիսկոպոսներն խիստ քիչ եկան ժողովոյն անդամոց թուոյն բաղդատութեամբ . ուրիշ աւելի մեծ ժողով մը ուզեցին , յորում պիտի քննուէր խնամով իրենց պատճառները :

Կոստանդիանոս այս ժողովը Առլէս դումարեց . իւր կայսերութեան զանազան նահանդներէն բաղմաթիւ եպիսկոպոսներ ժողովելով , ըսել կուղենք , Արևմտաքէն , որովհեաւ դեռ հոռմէքական կայսերութեան այս մասին վրայ միայն կիշակէր . Եւսերիոս կյիշէ նամակմը , զոր այս միջոցին կայսրը Սիրակուսայ եպիսկոպոսներուն դրեց ստիպելով՝ որ Առլէս ժողովուին . Այս նամակը իր յատուկ կարևորութիւնն ունի . պատճառն որ մէկ մը կհաստատէ՝ թէ Հռովմի մէջ տրուած վընիուը աննորոգելի կամ անփոփոխ մնալու հիմը չունի , մէկ մ' ալ թէ Առլէսի ժողովն ալ կայսրը ինք հրաւիրեց . ժողովին հայրերն ալ ասիկա կհաստատեն իրենց առ Հռովմի եպիսկոպոսն ուղղած նահաներուն մէջ . Հռովմի եղիսկոպոսն այն առն Սեղբեստրոսն էր , որ յաջորդեց Միլտիադէսի . Դեսպանի յատկութեամբ Առլէս զոկեց կղողիանոս և վետան երէցներն եւ կիրակոս ու Եւգինէոս սարկաւագները . ժողովը գումարեցաւ 315 թուականին , Նիկոյ մեծ ժողովէն տասն տարի յառաջ . Նախագահեց ժողովոյն Մարինոս Առլէսի եպիսկոպոսն . Հռովմի ժողովոյն վերահաստատուելէն յետոյ , եպիսկոպոսները մէկ քանի հարկաւոր կանոններ ալ սահմանեցին , և առ Սեղբեստրոս զրկեցին այս նամակով .

« Մարինոս , և այլն և այլն , առ ամենասիրելի պապ Սեղբեստրոս , ողջոյն յաւիտենական ՚ի Տէր .  
Միացեալք ՚ի յօդ փոփոխակի սիրոյ , և ՚ի միութեան

կաթուղիկէ մօր մեր ամենեցուն , 'ի քաղաքէս Առլէսի 'ուր գլեզ ժողովեց ամենաբարեպաշտիկն կայսր, ողջունենմք զձեզ, հայր Գերապայշառ , պարտուալատչաճն յարդանօք .

“Օրինաց և աւանդութեան վտանգաւոր և անսանձ թշնամի մարդկիներու ձեռօք շատ նեղութիւն կրեցինք. բայց ,  
իւնիւնան Ասունծոյ , “Ի՞նչ անուանակայ , և անուանակայ  
և իւնիւնան հայրապետնեան , կարկեցան և զլրցան իրենց ամիւաստա-  
նութիւնները հաստատել . ուստի սար դարաստնէ Ասունծոյ ե-  
լիւնդոյուն՝ որ զիւըսն ճանաչէ՝ դատապարտուեցան .

“ Իցի՞ւ թէ և դուք , անստուելով երբ յը , այս տեսարանին ներկայ գտնուեիք . կհամարինք՝ թէ աւելի ազդական կըլլար թշնամեաց դէմհանուած վճիռը , և եթէ մեզի հետ մէկ տեղ դատապարտէիք , աւելի մեծ ուրախութիւն մը պիտի զդայինք . բայց , ի՞նչ օգուտ , չկըցիք թողուլ այն տեղուանքը , ուր առաքեալները միշտ հսկեցին , և իրենց արեամբը Աստուծոյ փառաց մշտնջեննապէս վկայեցին .

“ Սիրելի Եղբայր , մեր ժողովոյն դումարումը միայն առաջակայ գործին համար հարկաւոր եւ օդտակար չհամարեցինք , այլ եւ շատ մը բաներու համար՝ որոնց մեր իւրաքանչիւր նահանդները պէտք ունեին , ահաւասիկ մեր սահմանած կանոններն ալ ձեզի կղզինենք , որպէսզի դուք ալ ու Դժ հեղինակութիւն ունենաք ամենքանի ” :

**Արեւմտից** մէջ ընդհանապէս ջանք մը կայ հաստատելու՝  
թէ Առլէսի ժողովը, ինչպէս այս վերջին խօսքերը կցցընեն,  
ընդհանուր հեղինակութիւն մը կճանչնար Հռովմի եպիսկոպո-  
սին վրայ,

Բայց չեն մտածեր՝ թէ ժողովը ազատ յամենայն գործակ-  
յութենէ Հռովմի եպիսկոպոսին գործեց . թէ Հռովմի եպիս-  
կոպոսը անոր չնախագահեց . թէ Հայրերն իրենց այս թղթովն  
Դոնատերանց դատապարտութեան միջոցներուն մէջ Հռովմի  
եպիսկոպոսին իշխանութեան բնաւ կարեւորութիւն չտուին .  
թէ Հայրերը Հռովմի եպիսկոպոսին հաւանութիւնը կամ համա-  
ձայնութիւնը միայն արարողական կանոններուն համար կհաս-  
կնային . թէ Հայրերը պարզապէս տեղեկութիւն մը կու-  
տային անոր , որպէս զի , չնորհիւ մեծ իշխանութեան և  
առաջնորդութեան եպիսկոպոս մ' ըլլալուն յատկութեամբը :  
Նոյն կանոնները բոլորին ալ ծանուցանէ .

Այս թուղթը սա միայն կապացուցանէ՝ թէ Հռովմի եւ սլիկապոսը ճանցուած էր իրը և առաջին յարեւմուտս , իսպատ ճառս առաջին հեղինակութեան և արժանեաց իւր աթոռոյն , և թէ բնական անջրապետ մ' էր Արևմուտքի և Արեւելքի աթոռոց մէջ . Առլէսի ժողովին իմաստը ստուարացունել կըլլայ եթէ ուրիշ բան վնասուենք մէջը . Բաւական է՝ այսափ գիտողութիւնը՝ թէ ժողովը , առանց մասնակցութեան Հռովմի եպիսկոպոսին , անկախութեամբ գործեց , պապին նախագահութեամբ ՚ի Հռովմ գումարուած ժողովոյ մը վճիռն հաստատեց , որ բաւական է ապահովութիւն տալու՝ թէ այսօր արևմուտքի մէջ պապին ընծայուած իշխանութիւնը այն ատեն բնաւ նշանակութիւն չունէր .

Ուրեմն հռովմէական աստուածաբանք Դոնաստեանց խնդիրը պապական գերիշխանութեան վաստ համարելով մեծապէս կիսալին .

**Քննենք Ս. Յովհան Ռոկեբերանի գործն ալ .**

Կոստանդնուպօլսոյ մեծ և սուրբ եպիսկոպոսն Ռոկեբերն խիստ պարզ արարողական կարգերու մասին ունեցած հաստատամուութեամբը Եւգոքսիա կայսրուհւոյն , շատ մը եպիսկոպոսներու և եկեղեցականներու ատելութիւնը իւր դէմգրգուեց . Թշնամիները Աղեքսանդրիոյ թէովիլոս եպիսկոպոսը իրենց կուսակից ունեցան . Թէովիլոս խեղճ վանականներ դատապարտած էր իրեւ Որոգինեան . Ասոնք ալ զիրենք թէովիլոսի դատապարտութենէն խալսելու համար կ . Պօլիս եկած էին . Որոգինեանութեան հաշակաւոր խնդիրը կակսէր այնուհետեւ վիճաբանութեանց վերսատին նիւթ ըլլալ . Ս. Ռոկեբերան օգտակար չհամարեց քննել խնդիրը . բայց Եւգոքսիա , որ բնաւ կնիվներու չլայլելու աստուածաբանական խնդիրներու մէջ նետուելու բնութիւն մ' ունէր , վանականաց կողմը բանեց ընդդէմ թէովիլոսի , որուն եւ հրաման դրկուեցաւ . որ կ . Պօլիս գայ . Թէովիլոս դեռ Պօլիս չեկած , Ռոկեբերան՝ կայսրուհւոյն ատելութեան նիւթ եղած էր . կայսրուհին կիսորհէր որ այս մեծ մարդէն առնելիք

\* Մէր այս տեղ համառաելիք իրողութիւնները Ս. Յովհան Ռոկեբերանի աշակերտ և պատմաբան Պալլատի հեղինակութեան , Սոկրատոս , Սոլոմոնի և Թէորիիտոս եկեղեցական պատմութեանց , և Յովհան Ռոկեբերանի գործոց , և այն պաշտօնական գրուածոց վրայ կհիմնենք , որոնք կամ Պարտիսոսի և կամ Լատպէի Հաւաքումն ժողովոց բամած գործոցն մէջ կգտնուեն :

վրիժուն համար ձեռքի դործիք ընէ դթէովիկոսը , որով լիետու  
չկըցաւ իւր հաճոյիցը դործածել զԱսկեբերանը , թէովիկոս ,  
որ կոստանդնուպօլիս կանչուեցաւ իբրև յանշանաւոր , յան-  
կարծ դատաւոր որոշուեցաւ այն անմեղ արքեպիսկոպոսին՝  
զոր , ըստ կանոնի , չէր կրնար դատել . Միաբանեցաւ թէո-  
վիկոս քանի մը կուսակից եպիսկոպոներու հետ . արծաթով  
եւ խոօտմամբ մէկ քանի եկեղեցականներ ալթունաւորեց .  
արքունիքն ալ իւր կունակն առած՝ երեսուն և հինգ եպիս-  
կոպոներով ժողովակ մը գումարեց քաղկեդոնի մօտ Քէսնէ<sup>1</sup>  
( Քինտրքլը անունով աեղ մը ( 403 ) . Այս եպիսկոպոսները  
ամբաստանող , վկայ և դատաւոր միանգամայն էին . կ . Պօ-  
լիս չէին կրնար ընել ժողովնին , որպէս զի թշնամութիւննին  
երկան չդայ , և զի իւր հովիւը սիրող հաւատարիմ ժողովը-  
գէն կվախնային . երեսուն և հինգ եպիսկոպոսաց քան եւ  
ինն եղիպտացի էին . Ուկերերանի թշնամիք Քէսնէ ժողով-  
ուած ատեն , քառասունի չափ հաւատարիմ եպիսկոպոսներ  
ալ անոր քով գումարուած էին կայսեր հրամանաւ թէտիկոսի  
դատաստանը տեսնելու համար . Ա . Հայրապետը ժողովին  
հետ խօսած միջոցին Քէսնէի չարաժողովէն երկու պատգա-  
մաւորներ եկան , որ զինքը դատի կկանչէին . Չեմ կրնարիմ  
թշնամիներս դատաւոր ընդունիլ ըստ սուրբ հայրապետը .  
Ասոնք ալ բնաւ իսկ դատը չտեսած Արկադէոս կայսեր գրեցին  
թէ ինք պարտաւոր է աքսորելու , և նաև պատժելուանդամ .  
պատճառելով թէ կմշնամանէ թագաւորական մեծութիւնը  
եւ կնախատէ զկայսրուհին Եւդոքսիա իւր քարոզներուն մէջ .  
Ասիկա ուրիշ բան չէր , այլ ճիշդ Ռուկերերանի մահը ինսքրել .  
Համօրէն ժողովուրդը զայրացաւ Քէսնէի չարաժողովոյն դէմ ,  
և վառեցաւ ինախանձ պաշտպանութեան սուրբ հայրապետին ,  
որ և չէր ուշեր ձգել քաղաքը մինչեոր բռնի ձգել չտային .  
Կայսրը կոմիսի մը հրաման ըրաւ աքսորելու դհայրապետը ,  
եւ բռնութիւն ալ դործածելու՝ եթէ հարկաւորի . Սուրբը  
այն միջոցին՝ յորում իւր հաւատարիմ որդիքը թեթև աք-  
նութեամբ զինքը կպահպանէին , ելաւ իւր տունէն և զինքը  
բռնելու եկող զօրականին անձնաստոր եղաւ . Օր մը մինչև  
երեկոյ ապահով տեղ մը արդիլեցին , և գիշելը մութ ատեն  
նաւահանգիստը բերին . Բայց , այս ամէն զգուշութեանց  
ներհակն ըլլալով , ժողովուրդը տեսաւ . որ իւր հովիւը կը-  
յափշտակեն , քաղմութեամբ ետեէն գնաց լալով , Ա . Ուկե-

բերան նաւ մը դրուեցաւ , և դեռ չլուսցած ճամբայ հանու-  
ռելով՝ թիւթանիոյ եղերքը հանուեցաւ .

Այս սարսափելի անարդարութիւնը ընդհանուր քրթմնչ-  
մանց տեղի տուաւ . թշնամեաց շատը զղջացան իւրեանց զը-  
պարտութեանց վրայ . ժողովուրդը պաշարեց բոլոր եկեղեցի-  
ները և իւր աղաղակներով՝ դղրդեցոց . Անմիջապէս պա-  
տահած սոսկալի գետնաշարժը զարհութեցոյց զիւդոքախան ,  
որ բուն հեղինակն էր յանցուածոյն , իւր անիրաւութեան հե-  
տևանքը համարեց զայն՝ և վերստին կանչեց շուտով զիսկե-  
բերանը . ժողովուրդը մեծ յաղթանակով ընդունեց զհայրա-  
պետը , իսկ թշնամիները փախան և պահուեցան . Ուկերե-  
րան ժողով ուղեց ինք զինք արդարացունելու համար . Թէո-  
փիլս , վախնալով որ մի գուցէ անկաշառ դատառորներու  
ատեան կանգնի , յիդիպառ փախաւ . Եւդոքսիա , վերստին  
առաջին կատաղութիւնը ձեռք առնլով՝ սկսաւ հալածել զի .  
Ուկերերան . պատճառն որ , առաքելաշաւիլ համարձակու-  
թեամբ իւրանիրաւութեանց դէմ կիսուեր քարոզներուն մէջ .  
Դրուեցաւ թէոփիլսափ՝ որ գայ եւ թէսնէի չարաժողովոյն նեն-  
գութիւնը շարունակէ . Բայց նա հերիք սեպեց հեռուանց  
նենդամիտ խորհուրդներ տալն ու չեկաւ . Նոր ժողով մը գու-  
մարուեցաւ . քառասունեւերկու եպիսկոպոս ջատագովե-  
ցին զառըրը , միւսներն՝ յուղեալք յարքունեաց , թէսնէի չա-  
րաժողովոյն դատապարտութիւնն օրինաւոր համարեցին եւ  
որոշեցին՝ թէ Ուկերերան ժողովով մը յաթոռէ ընկեցիկ ըլ-  
լալէ յետոյ վերստին առանց ժողով մը ըլլալու դահը եղելուն  
համար յանցաւորէ , եւ արժանի է ընկնլը .

Ուկերերան կոստանդնուպօլիս դալուն պէս ժողով մը  
ինքը եց , կայսրը հաճեցաւ . բայց Եւդոքսիա ընդհակառակն  
չէր ուղեր՝ որ օրինաւոր ժողով մը ըլլայ , այլ ժողով մը՝ որ  
սուրբ Հայրապետի թշնամիներէն բաղկանայ . Եւդոքսիա իր  
նապատակին հասաւ , եւ զիսկերերանը դատապարտել տուաւ՝  
ժողովով մը իւր աթոռոյն վրայ վերահաստատեալ ըլլալուն  
յանցանքով .

Այս սնիրաւ վճռոյն վրայ նոր հալածումներ դարձեալ  
եղան . Այն ատեն Ուկերերան Արևմուտք թուղթ գրեց խիստ  
մեծ աթոռներու եպիսկոպոսաց , որով իրեն դէմ եղած ա-  
նիրաւութիւններն և բունութիւնները կպատմէ . իւր թղթոյն  
նապատակն ան էր՝ որ իւր թշնամեաց զրպարտութիւնները՝

որ մինչև նոցա ականջն հասած էր՝ ոչնչացունէ . և կաղազէր ո՞ր զինքը միշտ առաջին սիրոյն և հաղորդութեան մէջ ճանչնան . Գրեց թուղթ Հռովմի՝ եպիսկոպոսին՝ որ ատեն ին նովլենտիոս էր ( 404 ), Մեդիոլանի վեներիոս եպիսկոպոսին և Ագուիդէայ Քրոմաքիոս եպիսկոպոսին . Այս անհերքելի իրողութիւնն հերիք է ապացուցանելու՝ թէ Ոսկեբերանի առ Պապն թուղթ դրելն բովանդակ եկեղեցւոյն վրայ հեղինակութիւն ունեցող դիմոյ մը գրելու պէս չէ . Աս ալ աւելցուց իւր թղթոյն մէջ թէ այն դեսպերու մասին՝ որոց համար իր հակառակորդք կանոնաւոր դատաստան կուզէին՝ ինքինք արդարացուցած է , որ ըսել է՝ հռովմի չէր դիմած բնաւ իրեւ գերագոյն ատենի . բնական է՝ որ Արեւելքի մէջ անարժան եպիսկոպոսներէ եւ կայսերական բռնութենէ հալածեալ կոստանդնուպոլիսոյ եպիսկոպոս մը արեւմտեան եպիսկոպոսներու դիմէ . Ոսկեբերանի ջատագով եպիսկոպոսներն եւ կոստանդնուպոլիսոյ ժողովուրդն ալ արեւմտեան եկեղեցւոյն թուղթ գրեցին , եւ թուղթերնին չորս եպիսկոպոսի եւ երկու սարկաւագի ձեռօք զրկեցին . Կարծէին՝ թէ Աղեքսանդրիոյ թէոփիլոս եպիսկոպոսն կրնայ ջանք ըրած ըլլալ , որ Արեւմտաքի եպիսկոպոսները խարէ . Այսպէս կարծելնին անտեղի եւ սուտ չէր , որովհետեւ թէոփիլոսի կողմէն մէկը Հռովմի հասած էր երկու օր յառաջ քան զլոստանդնուպոլիսոյ պատգամաւորներն , եւ թուղթ մատուցած էր Հռովմի եպիսկոպոսին , որով առանց մանրամասնաբար պատմելու՝ Ոսկեբերանի յալթոռէն ընկեցումը կիմացունէր . Ժամանակէ մը վերջը թէսնէի չարաժողովոյն գործերը Հռովմ զրկեց . իննովկենտիոս որոշեց ինքիրեն համար՝ որ թէ Ոսկեբերանին եւ թէ թէոփիլոսինը կատամար անտարբեր մնայ . մինչեւ որ արեւմտեան եւ արեւելքեան եպիսկոպոսներէ կանոնական ժողով մը կազմուի . ուստի Արեւմտաքի կայսեր աղաջեց՝ որ իւր եղբայր Արկադէոսի հետ համախոհութեամբ այս ժողովը գումարէ . Որոնիոս թուղթ գրեց յիրաւի այս բանին համար , բայց կոստանդնուպոլիսոյ արքունիքը Ոսկեբերանի դէմիւր վրէժիսնդրութիւնը գոհ ընել . եւ ոչ թէ օրինաւոր ժողով ըլլալ կուզէր . Ուստի սուրբ Հայրապետին հետ անարժանութեամբ վարուելէ յետոյ վերստին աքսորել տուաւ . Ոսկեբերանի եպիսկոպոսական աթոռն ամբարձաւ Արսակիոս , առանց կանոնական ձեւերը փնտուուելու : Հետևեալ տարին մեռաւ , և յաջորդեց Ատ-

տիկոս՝ նոյնպէս առանց կանոնական ձեւերը բոլոր ճշուած թեամբ վնասուելու :

Այս նոր հալածումներն երբէք չկրցան մարել սուրբ Ոսկերերանի բարեկամներուն նախանձը, Շատերը Հռովմա պատանեցան եւ կոստանդնուպօլսոյ եկեղեցականներէն եւ իրենց եպիսկոպոսին հաւատարիմ եղող ժողովուրդէն իննովկենտիոսի նամակ բերին, իննովկենտիոս պատասխան գրեց անոնց թղթոյն՝ որով կմիմիթարեր զիրենք՝ եւ, յոյս կուտար թէ Աստուած զիրենք պիտի փրկէ 'Է յեւն ընդհանրութեան ժողովը ու գոր կաշխատի գումարելու :

Ոսկերերան եւ իւր բարեկամները օրինաւոր ժողովի կը բողոքէին, եւ իննովկենտիոս ալ փոխանակ իւր յատուկ հեղինակութեամբ գործն աւարտելու իրաւունքը իրեն պահելու, ինք ալ իւր բոլոր յոցը ժողովի մը վրայ կդնէ :

Այս իրողութիւնները բարձրաձայն կդոչեն, եւ ամեն խորհրդածութեանց տեղ կրունեն :

Արեւմտեան ուրիշ եպիսկոպոսներ ալ նոյնը կընէին, Ազգուիզէայ եպիսկոպոսը մասնաւորապէս իննովկենտիոսի պէս կինդրէր մինորիտէն՝ որ Արևմտից մէջ ժողով մը գումարուի որպէսզի խորհուի այս ուշադրութեան արժանի խնդրոյն վերջ տալու միջոյներուն վրայ, խտալիոյ եպիսկոպոսները մէկտեղ եկան մինորիոսի հրամանաւ, և իրեն զգացուցին՝ թէ իրենց կարծիքն է Թէսաղոնիկէի մէջ ընդհանրական ժողով մը կաղմել, ուր դիւրին է գալ թէ' արևմտից և թէ' արևելից եպիսկոպոսներուն, և թէ բացարձակապէս հարկաւոր է այսպիսի ժողով մը՝ որպէս զի վճռական որոշմամբ խտիրը վերնայ, Աղաչեցին մինորիոսին՝ որ Արկադէոսին ալ գրէ, մինորիոս իննովկենտիոսին զրեց՝ որ իրեն հինգ եպիսկոպոս, երկու քահանայ և սարկաւադ մը զրկէ, և անոնց ձեռօք զրկէ առ իւր եղացյը գրելիք նամակը, Երեք անդամ այս խմաստով թուղթ գրեց :

Արկադէոս ժողով գումարելու գործին դէմ գժուարութիւն և գժկամակութիւն հանած ատեն ո՛րչափ յարմար ժամանակն էր Հուովմին պապին ինքնին խնդիրը լուծելու իւրյատուկ հեղինակութեան ուժով, եթէ մատ մը բան ունենար, Բայց ոչ Ոսկերերան, ոչ անոր արևելքցի բարեկամներն, ոչ արևմտեան եպիսկոպոսք, և ոչ նոյն ինքն Պապ ամենեւին խելք չըրին այս աւուր ամենէն ջերմ փաստարանութեան նիւթ

եղած իշխանութիւնն յիշելը . ինչո՞ւ . որովհետեւ չէին գիտեր, եւ չկար . Ամենքն ալ կիսնդրէին կայսրներէն՝ որ ժողով մը դումարեն, ժողով մը՝ որ միայն ունէր իշխանութիւն վը-ճռաբար որոշելու .

Ոնորիսի նամակը բերող պատգամաւորներն ուրիշ շատ նամակներ ալ բերին՝ իննովկենտիոս Հռովիր եպիսկոպոսէն, Քրոմաքիոս Ա.կուղիէայ եպիսկոպոսէն, Մեդիոլանի վիճներիոս եպիսկոպոսէն և խոալացի ուրիշ եպիսկոպոսներէն . Պատգամաւորներուն ձեռքը խտալիոյ ժողովին հրահանդն ալ կար, որով որոշուած էր՝ որ Ոսկեբերան իւր ամթուոյն վրայ եւ ՚ի հաղորդութեան ըլլայ արևելեան եպիսկոպոսաց հետ՝ մինչև որ ընդհանրական ժողով մը քննէ իւր վրայ ըսուածներն .

**Արկադէոս** պատգամաւորները կ. Պօլիս անդամ չժողուց որ մանեն, Թրակիա զրկեց և գրեթէ հոն բանտարկեց . բռնի ձեռքերնուն առաւ թղթելը, և փուտ նաւով մը ետ գար ձուց դէպ յԱրեւուտք . Արեւելեան շորս եպիսկոպոսներն՝ որ անոնց հետ մէկտեղ արևմուտքէն վերադարձան, չարչարելէն յետոյ կայսերութեան սահմանէն դուրս աքսորեց . Արեւելեան շատ մ' եպիսկոպոսներ բաւական ծանր խոչտան դանաց ներքեւ ինկան, և գրեթէ ճիշդ հալածանք մը եղաւ բոլոր անոնց համար՝ որ սուրբ Ոսկեբերան հայրապետին հաւատարիմ մնացեր էին .

**Պալլաս կպատմէ**՝ թէ Հռովմի եկեղեցին և Արևմուտքի ժողովը մտքերնին դրին՝ որ Ատտիկոսի և Թէոփիլոսի կուսակիցներուն հետ հաղորդակցութիւննին բոլորովին կտրեն, մինչև որ Աստուծոյ յաջողութեամբ տիեզերական ժողով մը կարելի ըլլայ գումարել . Թէոդորիտոս նոյնպէս կիմացունէ մեզ՝ թէ Եւրոպոյ Եռէսէսուններն այնպէս ըլլին . Արեւելից եկեղեցիներէն ոմանք նոյն կանոնով վարուեցան . բայց ոմանք՝ մանաւանդ Ափրիկէի եկեղեցին՝ մամնաւորապէս Ոսկեբերանի հակառակորդաց հետ յարաբերութիւննին չկտրեցին, միւս բոլոր եկեղեցիք սուրբ հայրապետի կողմն էին, և կը պասէին որ արդարանար .

**Իրերն** այս վիճակին մէջ՝ և ահա սուրբ Յովհան Ոսկեբերան մեռաւ . իւր աքսորանաց մէջ մեռնելէն քիչ ժամանակ յառաջ թուղթ գրած էր իննովկենտիոսի ՚ի չնորհակալութիւն՝ որ նախանձաւոր եղաւ իւր ինդիրը արդա-

ըութեամբ որոշելու , գրեթէ նոյն իմաստով գրեց Մեդիոլանի եպիսկոպոսին և ուրիշ եպիսկոպոսներու , որ յայտնի կերպով իւր ջատագովն էին .

Բոլոր արեւելք արդարացուց այս մեծ հայրապետը մահուանէն յետոյ , եւ ճանցաւ իրերեւ սուրբ , որով արեւելքեան եւ արեւմտեան համօրէն եկեղեցեաց մէջ յարաբերութեան նոյնութիւն մը տեսնուեցաւ .

**Ա.**յս է սուրբ Ոսկեբերանի գործոց առընչական իրողաւթեանց ճիշդ բովանդակութիւնը . Ասկէց կհետեւի . թէ Ոսկեբերան երբէք Հռովմի չբողոքեց . թէ արեւմտից եկեղեցեաց կողմէն իւր արեւելքան թշնամեաց դէմ պաշտամանութիւն վնտուեց . թէ արեւմտեան եպիսկոպոսք Ոսկեբերանի խնդիրը քննելու գործին մէջ հաւաքառ գործեցին . թէ այս եպիսկոպոսներն ամենքն ալ վճռական որոշումը ժողովոյ հեղինակութեան տուին . թէ իրենք միայն իրենց հաղորդակցութենէ կտրեցին բոլոր զանոնք՝ որոնց վրայ կասկած առին թէ անարդարութեան գործադիրն են . թէ վերջապէս Հռովմի խնդիրը փոխանակութեամբն , այս ինդըրոյն մէջ բնաւ տարբեր կերպ մը չունեցաւ , այլ այնչափ եւ այնպէս՝ ինչպէս որ Մեդիոլանի եւ Ագուիդէայ եպիսկոպոսներն ունեցան .

**Ա.**յսպիսի պարզ իրողութիւններէն ո՞չ ապաքէն յայտնի է թէ սուրբ Յովհանն Ոսկեբերանի խնդիրը փոխանակ պապական գերիշխանութեան փաստ տալու , ընդհակառակն , կըհերքէ .

**Մէկ** քանի հռովմէական աստուածաբանք , որովհետեւ ընդդէմ ամեն պատմական վաւերականութեանց կըպնդեն , թէ Ոսկեբերան 'ի Հռովմ դիմեց որպէս զի՞ պապին հեղինակութեան միջոցով , իւր դէմն ելլող ժողովին որոշումներն հերքէ . մենք պիտի ցցընենք թէ Ոսկեբերան , ինչպէս ինք կվկայէ , չէ թէ միայն Հռովմի եպիսկոպոսին՝ այլ ուրիշ եպիսկոպոսներու ալ իւր բողոքը ներկայացուց . « Այս իմաստով , կըսէ նա , գրեցի վեներիս եպիսկոպոսին Մեդիոլանի , եւ Գրոսմաքիոս եպիսկոպոսին Ագուիդէայ » .

**Տե՛ս** թէ ինչ էր խնդրածը . « Կազաքեմ , գրել զրկեցէ՛ք ինձի , որոնց մէջ ցուցած ըլլաք՝ թէ իմ դէմն ելած հակառակ կարծիքներէն բան մը չունիք . և 'ի նոյն հաղորդութեան ըլլալիդ յայտնէք , յորում էիք մինչև հիմայ . որովհ-

Հետեւ գատապարտուած եմ առանց իմ գիտնալուս , և հովեց  
չեւ արդարացանել անուշու և աղանձ առէնի ։՝ առջեւ ։

Ո՞րն էր այս ատեանը՝ որուն կրողոքէ . Հռովմի եպիս .  
կոպոօր կհաստատէ՝ թէ այս ատեանը ժողովն էր միայն ,  
ինչպէս որ բացայայտ կերևի առ կոստանդնուպօլսոյ գղերն զր-  
կած թղթոյն մէջ , ուր կըսէ . և գերմանոս քահանային և կտ-  
սիանոս սարկաւագին ձեռօք ինձի զրկած թղթերնիդ կիմա-  
ցունէր ինձի ձեր տառապանքը և այն փորձութիւնը՝ որուն  
ենթարկուեր է հաւատքնիդ . Չորէ ։՝ Ե այս որուն դարձունն առէւ  
բան չէ , այս համբերունիւնն . . . . Չեր խօսքերէն կժողովեմ այն  
հարկաւոր մխիթարութիւնը , ուր ուր իդուրունուրէ ինչի առնենու  
չեր ավետից քոյ . . . . Անմեղ եպիսկոպոսներն իրենց աթոռ-  
ներէն կագուին . Յովհաննէս մեր եղբայրը և ուստիունից այս  
բռնութեան զոհ գնաց , որուն ոչ լսեցինք և ոչ գիտենք թէ  
ինչ է յանցանքը . . . . Մենք կանոն կհամարիմք՝ միայն  
Նիկիոյ ժողովոյն մէջ գրուած կանոնները , և այէտք է միշտ  
զանոնք ճանչնանք . Սակայն ի՞նչ գալման կընանք ընել այս-  
պիսի մեծ չարիքին . ուրիշ դարձուն չիս . այլ մէտյան գումարէն ժողովի  
չէ . . . . Մինչ ժողովը գումարուն յետո բերեն՝ ուրիշ բան չենք  
կընար ընել , այլ միայն Աստուծոյ և Յիսուս Քրիստոս մեր  
տիրոջ կամքը խնդրել մեր վրայ . . . . Միշտ ընդհանուր ժո-  
ղով գումարելու միջրցներուն վրայ պիտի խորհիմք . այն ժո-  
ղովին մէջ , Աստուծոյն կամեցողութեամբ , կըրուին ամէն  
յուղունքներ . Սպասեմք՝ պատսպարեալք իմն իրքև ընդ-  
վահանաւ համբերութեան . . .

Ուրիշ շատ վկայութիւններ կընայինք մէջ բերել , բայց  
ի՞նչ հարկ կայ , երբ ամէն իրազութիւնք միասկէս կցուցնեն  
հուզմէական մէկ քանի մատենադրաց ապացուցութեանց  
սխալը .

Պիտի քննենք այսուհետեւ , վարդապետական վկայու-  
թեանց ուժով , թէ չորրորդ և հինգերորդ գարու հայրա-  
պետները Հռովմի եպիսկոպոսին գերիշխանութեան վրայ ի՞նչ  
կարծիք ունէին .

Երբոր առանց կանխակալ կարծեաց կամ նախապաշար-  
ման եկեղեցւոյ առաջին գարերու վարդապետական և պատ-  
մական յիշատակարանները խոր ուշագրութեամբ քննեմք և  
բաղդատեմք , անհնար է որ առանց վիրաւորեալ զգացման  
կարդամք հուզմէական աստուածաբաններուն 'ի նպաստ

պապական գերիշխանութեան գրածները , Այս կարգի գրաւածոց հրատարակուածներէն շատերը համբերութեամբ կարդացինք , ինչպէս են Բելլարմին , Ռօքապէրթի , Անդրէաս Տիրվալ , Զաքարիա և ուրիշ շատ մը վերջին ժամանակի առաջնորդ համարուելու շափ մեծ անոն ունեցող աստուածաբաններուն , ինչպէս նաև , Կերովիի , Բերոնայ և Պասակղիայ գրուածները : Կարդացինք գաղղիական ըսուածվերջին ժամանակի , այսինքն եօթն և տասներորդ , ութեատասներորդ գարերու գլխաւոր երկասիրութիւնները , և մասնաւորապէս , Պոսիւէի , Նիկոլի , Թուրնելեայ և Լաքամպրէի (Փենըլոնի) գործերը . Դիտեցինք և հասկըցանք , որ այս վերջիններն ալ իրենց գրուածներուն առերևոյթ զօրաւոր վկայութիւնները անդրայեռնականներէն փոխ առեր են , սեղմաբար հասկնալով պապին սահմանաւոր իշխանութեան և յաստուածային իրաւանց տրուած առաջնութեան իմաստը , զոր ուրիշները տարածեցին մինչև ՚ի բացարձակ իշխանութիւն եւ յանսխալականութիւն :

Տեսանք՝ որ 1. շատերուն բերած վկայութիւնները կը ճատ , իրենց բուն իմաստին փոխուած , եւ խիստ յայտնի յարակից վկայութեան իմաստին հակառակ կերպով բերուած են , որպէս զի սխալ մեկնութիւն յաջողին տալ . Տեսանք որ 2. մէկ հայրապետէն բերած վկայութիւննին՝ անոր ուրիշ նոյն կէտին վրայ ունեցած վարդապէտութեան համաձայն չէ . որ կրսցատրէ կամ կհերքէ առաջին վարպապետութեան իմաստը . Տեսանք որ 3. անդրայեռնեայ մատենագիրներն այնպիսի վկայութիւն եւ եղբակացութիւն մէջ կրերեն , որ բոլորովին սխալ են եւ տրամաբանորէն չեն հետեւիր . Շատերուն մէջէն երկու օրինակ մէջ բերեմք .

Անուա վարդապետը Աւետարանի Դուռ Եւ Հետ , Եւ ՚է Հերուա ՚յոր Հետ Հիւեցէն Շիւեւեցէ Էս խօսքին մեկնութեան վրայ կաթուղիկէ աւանդութեան բովանդակութիւն մը ըրած է . Եօթնեւտամն հայրեր կամ վարդապետուներ միայն գտերէ՝ որ Վէր բառով Պետրոս աւաքեալը հասկցեր են . իսկ ուրիշ քառասունէն աւելի հայրեր ալ ցուցած է՝ որոնք Պետրոսին հաւատքի խոստովանութիւնը , այսինքն Յիսուսի Քրիստոսի աստուածութեան հաւատքը հասկըցեր են . Անդրայեռնեայք չեն կրնար հերքել , բայց կանդեն՝ թէ տէրը Պետրոսի հոսութէ եկեղեցւոյ հիմն տուած ատեն , հարկաւորապէս նոյն առա-

քերլոյն տուաւ անպակասելի հաւատք մը . ոչ այսչափ միայն՝ անսիսալականութիւն մ՝ ալ ունի , ասոնք առանձնաշնորհութիւններ են , որ պիտի անցնէին անոր յաջորդաց :

**Արդ** բոլոր այն հայրերը , որոնք երկրորդ մեկնութեան համար մէջ բերուած են , Պետրոսի խոստովանութիւն ըսելով Էւստած հաւատքու և հասկցած են . առաջային հաւատքը կամ իւր հաւատքին առարկայն՝ և ոչ էնթուսիան հաւատքը . Պետրոս առաքելոյն խոստովանած հաւատքը Յիսուսի Քրիստոսի Աստուածութիւնն ըլլալով՝ ու է չէ և այն վկայութիւնը այն իմաստով հասկցած են հայրերը , թէ Յիսուսի Քրիստոսի Աստուածութիւնն ապառաժմ՝ որուն վրայ բովանդակեկեղեցին գրուած է . Բոլորն ալ յայտնուեն այս իմաստով կխօսին . բնաւ մէկը չկայ , որ ըսէ՝ թէ սուրբ Պետրոսի այսպիսի առանձին շնորհք մը տրուեցաւ . ուր կմնայ այնպիսի շնորհք մը՝ որ յաջորդաբար անցանելի ըյլայ բոլը նորայաջորդողներուն . Պետրոս առաքեալը առանձնաշնորհութիւն մը՝ ի Քրիստոսէ առած ալ ըլլայ , առածը այն ըլլան ալ ապացուցանել պէտք կըլլար . բայց անդրախեռնեայք դիւրաւ մը կկտրեն այս խնդիրը . կհաստատեն՝ թէ Պետրոս առաքելոյն տրուած առանձնաշնորհմունքը անոր յաջորդներուն կվերաբերի . այս շնորհմունքն ալ այնպիսի վկայութեանց վրայ կըհիմնեն , որ բնաւ չեն հաստատեր . այս մէջ բերուած սիսալ վկայութիւններուն համեմատ կհաստատեն՝ թէ Պետրոսի յաջորդները մի միայն Հռովմի եպիսկոպոսներն են , որովհետեւ նոյն առաքեալը Հռովմի եպիսկոպոս էր՝ երբ որ մեռաւ :

**Այս** կարծիքնուն դվյամաւոր փաստը սուրբ Երանասի , Տերտուղիանոսի եւ Եւսեբիոսի վկայութեանց վրայ հիմնած են :

**Արդ** . Եւսեբիոս Պատմ . Եփե . Գէր + Գ . Գլ . Բ . կըսէ . և Պօշուսէ և Պետրոսէ նահատակութենէն յետոյ Լինոս առջև եպիսկոպոսն եղաւ Հռովմին . Գէր + Գ . Գլ . Գ . և կղեմէս Երեւեն Եպիսկոպոս եղաւ Հռովմին . Գէր + Գ . Գլ . ԺԵ . և **Անակղիսոս** (կամ կղետոս) տասնեւերկու տարի եպիսկոպոսութիւն ընելէն յետոյ իրեն յաջորդ ունեցաւ կղեմէսը . Գէր + Գ . Գլ . Ա . և Եւսեբիատոս ութ տարի եպիսկոպոսութիւն ընելէն յետոյ . Աղեքսանդր ընդունեց եպիսկոպոսութիւնը , որ հնէրերն է՝ ի յաջորդութենէ Պետրոսի և Պօղոսի . Ըսել է թէ խտրութիւն չկայ Պետրոսն եւ Պօղոսը իրարմէ ետ եւ առաջ գնեաւ

լու 'ի հիմնադրութեան եկեղեցւոյն Հռովմայ . Եղիսաբետին  
երկուքին ալ յաջորդներն են . և երկուքն ալ Հռովմի եպիս-  
կոպոսաց կարգին մէջ չեն . Սուրբն երանոս բնաւ ըսած  
չունի ' թէ Պետրոս առաքեալը Հռովմի եպիսկոպոսն է ,  
մանաւանդ թէ հակառակը հաստատէ . Զի այսպէս կըսէ\* .  
« Երանելի առաքեալըն (Պետրոս և Պօղոս ) հիմնելով և կազ-  
մելով զեկեղեցին Հռովմայ , Լինոս Եղիսաբետին և ա-  
նոն յանձնեցին շանէիոյ հաստակութեւ . Անակղետոս յաջորդեց Լինոսի ,  
Անակղետոսէն յետոյ կղեմէս եղաւ Երբերն յառաքելոց ' որ  
եպիսկոպոսութիւն ընդունեց » .

**Պետրոս և Պօղոս առաքեաները** հիմնեցին և իշխան զե-  
կեղեցին Հռովմայ , բայց ասոնց կենդանութեանը առողջին եղիս-  
հոռոն եղաւ Լինոսը . Դիաոլութեան արժանի է ' որ սուրբ  
Վարդապետը Պօղոսն ու Պետրոսը մէկ դժի վրայ կդնէ . եթէ  
Պետրոսը եպիսկոպոս Հռովմայ անուանելու է , Պօղոսն ալ  
դուրս առնուելու չէ . որով Հռովմ երկու եպիսկոպոս մէկէն  
պիտի ունենայ մէկ ժամանակի մէջ :

**Տերսուղիանոս** ալ սուրբ Երանոսի պէս կթուէ Հռովմի  
եպիսկոպոսները . Լինոսը առաջին , Անկղետոսը Երկրորդն  
ըլլալը կհաստատէ\*\* . Հռովմի համար Պետրոսի յաջորդութիւնը ,  
Յեղիսաբետին հարդին նայելով , մինչեւ կղեմես Հռովմի Երրորդ  
եպիսկոպոսը կհանէ . և Թոող անոնք , կըսէ , որ առաքելական  
ծագումն ունենալ կպարծին , իրենց եպիսկոպոսներուն յա-  
ջորդութեամբ ցաւցնեն . Թոող հաստատեն մեզի ' թէ առա-  
քելը մը կամ առաքելական մէկումը յաջորդն են , ինչպէս  
Զմիւռնիոյ եկեղեցին կցաւցնէ ' թէ Պօղիկարպոս Յովհաննէ-  
սէն ձեռնադրուեցաւ , կամ հայոց Հռովմ եկեցին իշխան ' թէ  
Կղեմոս Պետրոսէն յեղիսաբետուցուս\*\*\* . Ասկէց կրնայ խելամտութիւն  
ըլլալ ' թէ Լինոս և Անակղետոս Պօղոս առաքեալէն ձեռնա-  
դրուեցան , որ հայոց պիտի ըլլայ Հռովմէական եկեղեցին  
Պետրոսէն յառաջ :

**Տերսուղիանոս\*\*\*\*ըաելով** թէ սուրբն Պետրոս նադաս յանոն  
Հռովմայ , ըսել ուզած չէ ' թէ Եղիսաբետ եղաւ , այլ Հերուսակեց .  
որովհետեւ աթոռ բառը վարդապետաց գրուածքներուն մէջ

\* Սուրբ Երանոս , Ընդ . Տերե , Գիրք Գ . Գլ . 5 .

\*\* Տերմ . Ընդ . Մարկի . Գիրք , Պ .

\*\*\* Տերտ . Նախագ . Գլ . 1.Բ .

\*\*\*\* Տերտ . Նախագ . Գլ . 1.Բ .

գործութեանունիւն բառին հետ նոյն է . Այսպէս հասկնալու պատճառը ունինք . որովհետեւ , եթէ այսպէս չըլլայ , կինուը երևարդութեան եպիսկոպոս պիտի անուանէր՝ և ոչ թէ առաջնորդն :

**Հ**ռովմէական աստուածաբաններուն յապացոյց եպիսկոպոսութեանն Պետրոսի 'ի Հռովմ' բերած վկայութիւնները փոխանակ ապացուցանելու , ընդհակառակն կհերքեն և կհաստատեն միայն թէ Պետրոս և Պողոս Հռովմի եկեղեցին գիտեցն , և ասոր համար իւր ձունանն 'ի իւր առաջեւստիւն է . բայց ո՞վ կրնայ ասիկա ուրանալ :

**Հ**ռովմէական աստուածաբանք զիրենք նեղը ձկող այս պատճենին վկայութիւններէն զատ բերմելիանոսի թուղթը և սրբոյն կիպրիանոսի մէկ քանի խօսքերը մէջ կրերեն , որոնց վրայ յառաջուց խօսած ենք . բերմելիանոսի թղթոյն համար , առաջ գրած ենք . հերիք է մէկ անդամ կարդալ , մէկէն կհասկնառ իմաստն և կղարմանաս . թէ ի՞նչպէս կհամարձակին իրը վկայութիւն մէջ բերելու . իսկ կիպրիանոսի խօսքերուն համար , յաջորդ խօսքով բովանդակեմք անոր վարդապետութիւնը ընդհանուր կերպով , այնչափ մը՝ որ իմանաս թէ ի՞նչ աստիճանի կծամածռեն :

**Ա**ռուրին կիպրիանոս<sup>2</sup> կհաստատէ , նախ՝ թէ Հռովմի եկեղեցին շինուած է Պետրոսի վրայ . յօրինակել և 'ի ձեւացուցանել զմիութիւն եկեղեցւոյ . երկրորդ , թէ Հռովմի եկեղեցին Պետրոսի ամոռն է . երրորդ , թէ Հռովմի եկեղեցին գլխաւոր եկեղեցին է , որմէն քահանայական միութիւնը ելած է . չորրորդ , թէ նենդութիւն և մոլորութիւն չկրնար ստնանել Հռովմի եկեղեցւոյն :

**Ա**սկէց կհետեւցունեն հռովմէական աստուածաբանք թէ պապերը , յաջորդք սրբոյն Պետրոսի , են կեդրոն միութեան . եւ թէ պապերէն կամ անոնց եկեղեցիէն գուրս ամէն եկեղեցի հերձուն է .

**Ա**րրոյն կիպրիանոսի վարդապետութեան բուն հետեւանք ները ասոնք չեն . զի սուրբ վարդապետը ուրիշ սկզբունքներ ալունի , որոնք առաջնոց իմաստը յստակ կբացատրեն . նախ՝ սուրբն Պետրոս Յիսուսի Քրիստոսի աստուածութիւնը խօստովանելու ատեն , բոլոր առաքելոց համար պատասխանեց , յանուն առաջնորդ խօսեցաւ , և ոչ յանուն իւր միայն . երկ-

\* Սուրբ , կիպր . յաղագս , միութեան եկեղեցւոյ , թուղթ 57 , 55 , 59 , 75 .

բորդ , միւս առաքեալներն ալ հաւասար են Պետրոսի իշխանութեամբ և պատուով . երրորդ , բոլոր առաքելոց յաջորդեալիսկոպոսները Պետրոսի յաջորդ են՝ ինչպէս որ են Հռովմի եպիսկոպոսներն ։

Պետրոս առաքեալն անոր համար յանուն իւր ընկերացը պատասխան տուաւ Յիսուսի Քրիստոսի , որովհետեւ հարցումն ամենուն եղած էր . Սուրբ Կիպրիանոս դրապէս կհաստատէ ըսածնիս . « Պետրոս , յորոյ վերայ շնեց Տէրն Եկեղեցին , խօսեցաւ Գոյնու վասն ամենեցուն , եւ պատասխանեց յայնեւ Եկեղեցուն » . Եթէ Յիսուսի Քրիստոսի հարցմունքին եւ Պետրոսի պատասխանոյն մէջ Պետրոսի անհատականութիւնը նշանաւուի առաջ առաջ էր , « Ով կրնայ ըսել՝ թէ նոր այս Եկեղեցւոյ հիմն էր , Յայտնի է՝ որ Բայզեւ առաջեւներն ՚է Գոյն Խորհրդական շինուածոյն հիմն են , ինչպէս որ անհերքելի ճշգութեամբ կհատապատի սուրբ Գրքով , եւ ինչպէս որ արդէն ալ ցցուցած ենք . ըսել է՝ թէ Պետրոս Գոյնու պատասխանելու ատեն , ուրիշ բան եղած չէ , այլ միայն Երանեական առաքելութեան , եւ հետեւապէս եպիսկոպոսութեան մէջ թագաւորելիք միութեան . բայց նաև կամ Երեւանուն ըլլալով միութեան առնելուն և անընդունելու եղած կըլլայ , այնպէս մը որ իրմէ դուրս բնաւ միութիւնը դոյ չըլլայ . Գնենք թէ Պետրոսի համար այնպէս ըլլայ , կհետեւի՞ թէ Հռովմի նպիսկոպոսն ալ անոր ժառանգն ըլլայ . Սուրբ Կիպրիանոսի համար այնչափ հակառակ է այսպիսի կարծիք մը , որ Բերմելիքանութեամսուի հետ միարանելով կյանդիմանէր զշոռվմի Ստեփանոս եպիսկոպոսն , անոր համար՝ որ միութիւնը խղեց , եւ օձտեցաւ անկէ , կրկնակնունքներուն խնդրոյն մէջ իւր կարծիքէն չեղողներէն իւր հաղորդակցութիւնը կարելով . Խնդիրը անոր վրայ չէ՝ թէ Ստեփանոս իրաւունք ունէր կամ չունէր , այլ կզօրէ ճշդիւ բացատրելու . թէ ինչպէս վարուեցաւ իւր հակառակորդին դէմ . Արդ , փոխանակ հաւատալու . թէ Եկեղեցւոյ միութեան մէջ ըլլալու համար Ստեփանոսի հետ պէտք է Գոյն ըլլայ , կհաստատէլ . թէ Ստեփանոս ինք կհերձանի այն միութենէն . Յետ այսոր ամենայնի տակաւին կարելի՞ է ջատագութել , թէ սուրբն Կիպրիանոս յանձին Հռովմի եպիսկոպոսին կհաւատար Եկեղեցւոյ միութեան առնելուն և անընդունելուն . Այս առանձնաշնորհութիւնը նոյն ինքն Պետրոսի անձին աւ չկերաբերիր . Նա ինք զինք կտեսնէր՝ իբր Երեւանուն այն

միութեան՝ որ էր յառաջը լսունեան, որպէս և յեղիւնուսունեան, որ է մի . այս եպիսկոպոսութիւնն է, իւր միութեամբը առ ներով, Պետրոսի աթոռը . Այս խորհրդածութիւնը լսաւ կը բացատրէ իւր թղթոց մէջ, և Յիսուս Քրիստոս, կըսէ, Եպիսկոպոսին պարտուպատշաճ պատիւը և Եկեղեցւոյ կառավարութեան վերաբերող բուն եղանակը որոշելու համար, կիսով Աւետարանին մէջ, և կըսէ Պետրոսին . Ես ու ասեմ . ոչ ու ես գէմ, և այլն . Յիսուս Քրիստոս այս խօսքերով ոչ թէ անհատական առաւելութիւն մը կուտայ Պետրոսի՝ այլ հաստինութեան բոլոր առաքելոց, և ոչ միայն առաքելոց՝ այլ և բոլոր անոնց յաջորդող եպիսկոպոսներուն, որ Գոհադայն ընդունած են ղեպիսկոպոսութիւնն, որ ո՛չ, և հետևապէս հիմնէ միութեան Եկեղեցւոյ :

Սուրբ կիարիսանոսի վարդապետութեան բոլորովին ներհակ չէ ըստը, ինչպէս կըսեն Հոռվիլի աստուածաբանք, թէ Քրիստոս Պետրոս առաքելոյն առաջարկութիւնը շնորհք մ' ըրաւ, և այս բացառիկ շնորհքը անցաւ Հոռվիլի եպիսկոպոսներուն :

Կարմագինէի եպիսկոպոսին գլխաւոր սկզբունքն՝ որուն վրայ կհիմնէ իւր բոլոր խորհրդածութիւններն, այս է՝ թէ Եկեղեցւոյն մէջ Նէհարէի առաջեւիսան անուն հը կայ, այսինքն, ինչպէս ինք կը բացատրէ՝ Նէ հարէի օքնուասը Եպիսկոպութիւն որ առաքեալներէն իջած է. ով որ այս եպիսկոպոսութեան վրայ յարձակի կամ 'ի Հոռվիլ և կամ ուրիշ տեղ, միութեան դէմ յարձակած կը լլայ, առաջեւիսան անուոյն՝ որ պիտի մնայ ո՛չ, ինչպէս Քրիստոս մեզի կուսուցանէ, բոլորին համար Նէհար պատասխաններով. այս եպիսկոպոսութիւնն է Անոն Պէտրոսի, Ուրեմն, երբ նովառոս Հոռվիլի մէջ ոչ — առաքելական եպիսկոպոսութեան մօտ, անիկայ առաքելական աթոռոյ միութեան դուրս էր, այն ընդհանրական աթոռէն՝ որուն միութիւնը երկացուց Պետրոս . հերձուածուն էր, ինչպէս են նաև բոլոր անոնք՝ որ անոր պէս կյանդգնին, ուր կը լլայ թո՛ղ ըլլայ, առաքելական ժառանգութիւնը ունեցող եպիսկոպոսութեան տարբեր եպիսկոպոսութիւնն տարբեր եպիսկոպոսութիւն մը հաստատելոյ :

Հոռվիլի աստուածաբանք սուրբ կիարիսանոսի Եկեղեցւոյ վրայ դրած վարդապետութեան բոլոր կէտերն ալ քովի քով

բարելու և այնպէս ուղղակի ճշմարիտն հետեցաւնելու տեղ ,  
բառերն առանձին նշանակելն հերիք կհամարին . ինչպէս են ,  
Անոն Պետրոսի , Ան Քո-Բեն . որպէս զի առանց իրաւանց տա-  
նին կացունեն զանոնք Հռովմի Յանաւոր Եվդեգուն . մինչդեռ շատ  
դիւրին է ապացուցանելը , թէ սուրբ վարդապետն այս բա-  
ռերով միայն առաքելական եկեղեցին , այն է ընդհանրա-  
պէս բուն և օրինաւոր եպիսկոպոսութիւնը կհասկնար . Ա-  
սոր համար է՝ որ կարժագինէի օրինաւոր աթոռն ալ Անոն  
Պետրոսի կանուանէր\* . Հռովմի հին եպիսկոպոսներուն վրայ  
իրըև իր ալ Նախորդութեան վրայ կիսոսի , որով ըսել կուղէր՝ թէ մի  
և նոյն օրինաւոր եպիսկոպոսութիւնն ունին\*\* . Նաև առ կուռ-  
նելիոս պապը գրած նշանաւոր թղթոյն մէջ , զոր հռովմէականք  
ընտոր որ պէտք է կքաշքշեն՝ անոր համար որ սուրբ վարդապե-  
տն անոր մէջ Հռովմի եկեղեցին անուանած է Քիոստր Եւելոն : Ու-  
ժն Եւլոն է Հանաւայութեան Քունիւնը\*\*\* . այս թղթոյն մէջ , կըսեմ ,  
սուրբ կիպրիանոս զայրացմամբ կյարձակի մէկ քանի Հռովմ  
բողոքով կորուսեալ մարդիկներու դէմ՝ միթէ Առքիւն Եւու-  
նուուններն Հռովմի Եպիսկոպոսութիւնը շանէն ըսելով .

Զայտնի բանի մը դէմ , եթէ ընդունինք Հռովմի աս-  
տուածաբաններուն մեկնութիւնը՝ որոց հիմը սուրբ կիպրի-  
անոսի մէկ քանի ցրուեալ բառերուն վրայ հիմնած են , կը-  
պարտաւորինք հետեւցունելու՝ թէ սուրբ վարդապետը ամէն  
տեղ մէկ ընդհանուր խմաստ չունէր . որովհետեւ մէկ կող-  
մանէ Պետրոսն հիմն եւ գլուխ ըրած պիտի ըլլար , միւս կող-  
մանէ ալ վարդապետած պիտի ըլլար՝ թէ բոլոր առաքեալ-  
ներն ալ Պետրոսին պատիւն եւ իշխանութիւնն միապէս ու-  
նէին . մէկ կողմանէ Հռովմի եպիսկոպոսն մի միայն ժառանդ  
առաւելուութեանց Պետրոսի ըրած պիտի ըլլար , միւս  
կողմանէ ալ ըսած պիտի ըլլար՝ թէ ամեն օրինաւոր եպիսկո-  
պոս նոյնպէս ժառանդ են նոյն առաւելուութեանց . մէկ կող-  
մանէ ըսած պիտի ըլլար՝ թէ եպիսկոպոսութիւնը չէ , եւ ա-  
մեն օրինաւոր եպիսկոպոս միահազոյն իրարմէ կախեալ միու-  
թեամբ ունին նոյն եպիսկոպոսութիւնը , միւս կողմանէ ալ Հռ-  
ովմի եպիսկոպոսին ողիշ եւ գերագոյն արժանիք մը տու-  
ած պիտի ըլլար . մէկ կողմանէ Հռովմի եպիսկոպոսը իրբեւ

\* Սուրբ կիպրիանոս . Թուղթ 40 :

\*\* Սուրբ կիպրիանոս . Թուղթ 67 :

\*\*\* Սուրբ կիպրիանոս . Թուղթ 53 : Այս բառերը առաջ բացատրած ենք :

սկիզբն միութեան նկատած պիտի ըլլար , միւս կողմանէ ալ յանդիմանած պիտի ըլլար՝ թէ ինչու միութենէն կրաժնուի . մէկ կողմանէ Հռովմի աթոռը քարձր իրաւասութեան մը տէր ճանչցած պիտի ըլլար , միւս կողմանէ կրօւսեալ մարդիկ նը կատած պիտի ըլլար Ավրիկէի մէջ չգտած եալիսկողոսական հեղինակութիւննին Հռովմի մէջ փնտողները . վերը ըսած եմք արդէն , թէ սուրբ Կիալիխանոս Ստեփանոս պապը յանց գիմանեց ինք զինք եղէ հոգութեան հրատարակելուն համար , եւ անոր համար ասիկայ այլանդակ բան մ՝ էր . մինչդեռ՝ չպիտի կրնար յանդիմանել , եթէ այնպիսի վարդապետութիւն մը ունենար . որովհետեւ իրեն համար օրինաւոր եղած պիտի ըլլար .

**Պապական գրութիւնը պաշտպանելու համար , սուրբ Կիալիխանոսի պէս մէկը անխելք եւ առանց տրամադրանութեան գրիչ մ՝ էր ըսե՞նք . և միայն աֆն բառերը առնե՞նք՝ որ թէ պետ պապական գրութեան կյարմարի , բայց միւս խօսքերուն հետ յարմարութիւն չեն ունենար .**

**Անք կկարծենք՝ թէ վայելուն այն է՝ որ բոլոր Քրիստոնէական գարու մէջ խելքով և սրբութեամբ պատկառակաց արժանի մարդու մը վարդապետութեան բոլոր կետերը միացունեմք . Այսպէս ընելով կունենամք բարեխառն , արամաբանական և հոգութեան վարդապետութիւն մը , թէ և հակառակ պապական գրութեան . Ասկէց կհետեկի՝ թէ արդի պապութեան շահատակները սուրբ Կիալիխանոսի վկայութեանց կոմինած ատեննին , անոր գրուածքները անբնական կընեն , յիշատակը նզովել կուանան , և ընելեայն կուրանան անոր ոգին եւ անկեղծաւորութիւնը , որ միայն կընան կարևորութիւն տալ իւր խօսքերուն .**

**Այս ըստածներէն կհետեկի՝ թէ Հռովմ իւր պահանջները չիմնել Ս . Երանոսի , Տերտուղիանոսի , Կիալիխանոսի , Բերմելիանոսի և Եւսեբեայ կեսարու վկայութեանց վրայ , առանց համեստ յանդրոյ մը վրայ անարժան երկրանութեանց եւ խարդաւանութեանց գիմելու .**

**Դու էս Քէ խօսքին տրուած մեկնութիւններուն սխալը ցցնող բաղմաթիւ վկայութիւններն ալ երկրանութեանց և խարդաւանութեանց ներքեւ ձգած են . կըսեն իւր աստուածաբանները՝ թէ Քէ բառով Պետրոսին անձը խմացող Հայրերը խիստ հիներն են , անոնք առաքելոց ժամանակին մօտ են , և**

Նորջին ժամանակի մարդոցմէն լաւ կհասկնային . Ասոր համար Տերտուղիանոսի խօսքը՝ բազմայեղանակ ձևերով կքաշքչեն . Տերտուղիանոս յիրաւի ըսած է<sup>\*</sup> , « Ամենայն ինչ յայսնի է Պետրոսին , անուանելոյ վէ եկեղեցւոյ , որ պիտի շինուէր » .

**Առաջին տեսութեամբ կկարծուի :** թէ Տերտուղիանոս վէ բառը Պետրոսին անձին տուած է . բայց իւր գործոց մէկուն մէջ բացատրուած է այս խօսքը՝ ուր կըսէ<sup>\*\*</sup> . ( Քրիստոսի ) Ոիմօնի անունը վէ փոխելն , չէ թէ անոր հաւատքին զօրութիւնն ու անշարժութիւնը ցցնելու համար միայն է . որովհետեւ կընար ուրիշ անուն մը տալ՝ որուն խառնումն ու խտութիւնը աւելի պինդ ըլլայ քան վէլինը . բայց անոր համար վէմ անունը տուած է , պատճառն որ սուրբ գրոց մէջ վէն Յիսուսի Քրիստոսի նկարագիրն ու նշանակը եղած է . այն վէմը , որուն համար կկարդամք . թէ գլորման և գայթակղութեան վէմ է . Ուստի անունը փոխելն անոր համար էր՝ որ ցուցնէր այն փոփոխմունքը զոր աշխարհի մէջ պիտի ընէր կռապաշտ աղդերը փոխելով ՚իինելիցեն նման վէմեր և պատշաճ իւր եկեղեցւոյն շինուածքին » .

**Տերտուղիանոսի այսպիսի բացատրութեան առջև ի՞նչ բանի կզօրեն առջի վկայութենէն հանուած հետեւութիւնները . Մանաւանդ թէ երբ Տերտուղիանոսի նոյն գործոց մէջ տեսնեմք , որ Քրիստոս Պետրոսի խօսելով ամենուն խօսած ըլլայը կհասկցուի , մանաւանդ թէ երբ տեսնեմք՝ որ կվարդապետէ՝ թէ երկոտասան առաքեալներն հաւասար էին իրարու ըստ օրինակի երկոտասան աղդերացն Յաղիմայ , երկոտասան ականց քահանայական զգեստուցն Ահարոնի , երկոտասան քարանց Յորդանանու , զոր Յեսու տապանակին մէջ դրաւ . ճիշդը զուրցելով կընայ հաստատուիլ , թէ Տերտուղիանոս բացառիկ և դերադոյն առաւելութիւն մը կը ճանչնար Պետրոս առաքելոյն վրայ . մանաւանդ թէ կընայ հաստատուիլ՝ թէ Հռովմի եպիսկոպոսաց վրայ հիմակուպահան պահանջուած առաւելութիւնը կճանչնար .**

**Առոյդ իրողութիւն մ՝ ալ այս է՝ որ հին Հայրերը՝ ՚ի Քրոջ քիչ բառերով Պետրոս առաքելոյն անձը կհասկնային ըս-**

\*Տերտ , Նախադաս , Գլ . իր :

\*\* Տերտ , Ընդդ , Մարկ , Գիրք , Դ .

ուին ալ սխալ է . որովհետեւ ճշդիւ անոնք Պետրոսին հաւատքին առարկայն կհասկնային , այսինքն է Յիսուս Քրիստոս կատարեալ Աստուածն եւ կատարեալ Մարդն . Օրինակի համար դնենք սուրբ Հիլարիոսը :

**Այս** վարդապետը Մատթէոսի աւետարանին եւ Սաղմոսաց վրայ գրած մեկնութեանց մէջ սուրբ Պետրոսի կընծայէ Եկեղեցւոյ վէ բառը և զայն կհամարի հիմն եկեղեցւոյ\* :

**Բայց** Երրորդութեան վրայ գրած գրքին մէջ , նոյն վէմով Պետրոսի խոստովանեցնեան վէճ կհասկնայ , այսինքն Յիսուսի Քրիստոսի աստուածութիւնը , որուն վրայ շինուած է Եկեղեցին\*\* . և Մի միայն անշարժ վէմ մը կայ , կըսէ\*\*\* , որ է ու դոյն վէճ այն , զոր Պետրոս իր բերնով խոստովանեցաւ ըսելով . դու եւ որուն Առողջութեան հանդեպահ . Այս խոստովանութիւնը կպարունակէ իւր մէջ բարոր ճշմարտութեան ձեռնարկութիւնները , որոնց գէմ ըսելիք չեն կընար ունենալ յամառեւ չարախոս հակաւակորդներն ” :

**Յայտնի** է՝ որ իմաստուն վարդապետը հոս միայն Պետրոս առաքելոյն հաւատքին խոստովանութեան առարկայն կհասկնայ . Եթէ կկարծուի՝ թէ Պետրոսին Ենիուայան հաւատքը , այսինքն անձնական խոստովանութիւնը կամ գիտութիւնը կհասկնար , և թէ Հռովմի եպիսկոպոսներն այս անդրդուելի հաւատքին ժառանգ եղած են , բաւական է միայն յիշել այս վարդապետին նղովքը , որ արձակեց Լիբերիոս պապին դէմ Քրիստոսի աստուածութեան վրայ անոր հաւատքը տկարացած ըլլալուն համար . և Նղոված եմզքեղ . լիբերիոս , և քու չարընկերներդ , երկիցս կնղովեմ , երիցս կնղովեմ դքեղ . մեղապարտդ Լիբերիոս\*\*\*\* .

**Ուրեմն** , ըստ Հիլարիոսի , եթէ սուրբն Պետրոս կընայ վէ Եկեղեցւոյ հասկցուիլ , ուրիշ բանի համար չէ , այլ միայն այն հաւատոյ խոստովանութեան համար , զոր խոստովանեցաւ յանուն խմբի առաքելոց , և հաւատքին առարկային համար . որ նոյն ինքն Յիսուսի Քրիստոսի աստուածութիւնն է . Ասանկով Հիլարիոսի վարդապետութիւնը համաձայն կուդայ Տերտուղիանոսի և ուրիշ Հարց վարդապետութեանց :

\* Հիլար . մէկն . ՚ի ՚Իլ . ՚մԶ . ՚Ա . ՚Մատթ . ՚Ա . ՚ի ՚Սաղմ . ՚ՀԱ . ՚Յօդ . ՚Հ .

\*\* Հիլար . յաղագու Երրորդ . ՚գերք ՚Զ . ՚Գլ . ՚ԼԶ .

\*\*\* Հիլար . յաղագու Երրորդ . ՚Գերք ՚Բ . ՚Գլ . ՚ԻԳ .

\*\*\*\* Հիլար . ՚ի ՚Գրուածս եւը :

որ այս իմաստով միայն ընծայած են Պետրոսի եկեղեցւոյ վեց պատուանունը . Եթէ յաւելցունենք , թէ Հիւլարիոս և ուրիշները այս պատուանունը չուովմի եպիսկոպոսին անցած չէին ճանչնար , և մանաւանդ թէ բոլորովին ընդհակառակն կհասկնային . շատ դժուարութիւն չմնար համոզուելու՝ թէ հուովմէական աստուածաբանից պապական բռնապետութիւնը հաստատելու համար անոնցմէ առած վկայութիւնը խօսքի ծերքարանութիւններ են , որ կընեն՝ ասկէց անկէց առանց ամբողջ խօսքին իմաստից առնուած՝ բառերուն վրայ .

Առոր Եպիփանի վարդապետութիւնն ալ Հիւլարիոսի վարդապետութեան ըստ ամենայնի կյարմարի<sup>4</sup> . և Պետրոս , գլուխն Առաքելոց , կըսէ Եպիփան , մշղի համար կարծը վէմ մը է , որուն վրայ Տիրոջ հաւատքը հաստատուած է , իրեւի վերայ հիման , յորոյ վերայ ըստ ամենայնի շինուած է եկեղեցին . և ասիկա անոր համար է մանաւանդ՝ որ զբրիստոս խստովանեցաւ որդի Աստուծոյ կենդանոյ , և փոխարէն պատասխան ընդունեց , 'Եւ ու ուր վեհ անդամնեւէ հուսուրաց՝ իմ եկեղեցիս պիտի շինեմ' <sup>5</sup> .

Պետրոս առաքեալն իւր խոստովանած հաւատքին մէջ առանձին չէր , այս խոստովանութիւնն է հիմն եկեղեցւոյ .

Առոր Եպիփան Պետրոսը գլուխ առաքելոց կանուանէ , մենք ալ չենք հերքեր , բայց ի՞նչ իմաստով կհասկնար նա այս բառը .

Հուովմէականք անոր սա խօսքը վկայութիւն կրերեն . և Անդրէաս , առաջին անգամընդառաջ ելաւ Տիրոջ , որովհետու Պետրոսն աւելի պղտիկ էր . բայց երբոր ամէն բան ձգեցին , ու Տիրոջ ետևէն գացին , Պետրոսն առաջին եղաւ , և իւր եկորմէն առաջ քայլ դրաւ . Այլ և Աստուած կըճանչնայ սրտից յօժարութիւնները , և գիտէ՝ թէ ո՛րն է արժանի առաջնութեան . Ասոր համար Պետրոսը գլուխ աշակերտաց ըրած է , ինչպէս որ յայտնի է<sup>6</sup> <sup>7</sup> .

Առոր Եպիփան ասով Պետրոսը գլուխ եւ հիմն եկեղեցւոյ է՞ր ըսել կուզէ՝ թէ եկեղեցին Պետրոսի ուսուրական հաւատքին , այսինքն Քրիստոսի աստուածութեան վրայ հիմնեալ էր . Այս հարցման պատասխանը դարձեալ ինք կուտայ , ինչպէս որ վերը տեսանք . և Առոր Պետրոսի վրայ կը-

\* Առոր Եպիփ , Հերետիկ . 59

\*\* Առոր Եպիփ , Հերետիկ 54

աէ , շինուած է եկեղեցին . զի նա խոստովանեցաւ զօհսուս Քրիստոս որդի Աստուծոյ կենդանւոյ , եւ լսեց այս պատաս խանը . Հաստուցու ուր չէքն Հռոց ուր է չներ ի ենքնեւ » .

Եղին տեղը կուսուցանէ գարձեալ սոյն վարդապետը՝ թէ ուրուեւ զաւեւու էմ խօսքը Տէրը ոչ թէ անոր համար ըսաւ՝ որ Պետրոսի յանձնէ եկեղեցւոյն գերագոյն վարչութիւնը . այլ որպէս զի կրկնին հաստատէ անոր պատիւն առաքելութեան արժանեաց մէջ , զոր կորանցուցած էր ուրանալով . « Տէրը , կըսէ , սուրբ վարդապետը , Պետրոսը Արքունի հոգու ուրացութենէն յետոյ , եւ երեւ ուրացունիւն սրբելու համար , երեք անգամ 'ի խոսառվանութիւն կհրաւիրէ » .

Ուրիշ տեղ ալ<sup>\*\*</sup> զՊօղոս առաքեալը Հռովմի վերաբերող խնդրոյն մէջ հաւասար կդնէ Պետրոսի՝ ըսելով . « Պետրոս եւ Պօղոս , առաջինքն յամենայն առաքեալս հաստութեւ Հռովմի եպիսկոպոս եղան » .

Երուսաղէմի սուրբ Յակոբ եպիսկոպոսին համար ալ այս պէս կիսոսի .

« Ասիկա ( Յակոբ ) առաջին անգամ Երուսաղէմի առաքելական աթոռն ընդունեց , և առաջին անգամ է՝ որ Տէրն ունունէ իրոց էւր ունուն առոր հաստուց<sup>\*\*\*</sup> » . Ըսել է՝ թէ Տէրն ունուն ժառանգն այս աշխարհի վրայ չէր կարծէր . թէ Պետրոսն է . այլ կկարծէր թէ Պետրոս առաքելոյն տրուած առաջնութիւնը պարզ նշունքն է՝ մ' էր . ինչպէս որ Լեռն պատն ալ կրացատրէ իւր սա խօսքովը » . ճշմարտութիւնը կմնայ , կըսէ , և երջանիկն Պետրոս կպահպանէ 'ի զօրութեան վիմին , զոր ընդունեց . չպիսի ձեռքք ձգէ Եկեղեցւոյն սանձը , որ իրեն յանձնուեցաւ , ուրիշներէ յառաջ յեւնուբան նիւն ուռու , վէմ և հիմն . . . անուանեցաւ , որպէս զի իւր այս պատուանուներովը ճանչնանք թէ ի՞նչ միութիւն կայ իւր նւ Քրիստոսի մէջ<sup>\*\*\*\*</sup> » .

Այս վկայութիւնը կհաստատէ՝ թէ Պետրոսի վրայ միայն յեւնուբան նիւն էստունիւն մը կենալը կխոստովանի Լեռն . կխոստովանի նաև՝ թէ յեւնուբան միացած էր Յիսուսի Քրիստոսի , որ էր վէմ և հիմն Եկեղեցւոյ . Այս կերպով , Պետրոս առաքելոյն տրուած կապելոյ և արձակելոյ իշխա-

\* Սուրբ Եղիկ . ընդդ . Տերես . 54

\*\* Սուրբ Եղիկ . ընդդ . Տերես . 78

\*\*\* Լեռն , Քար . Բ . ի առեղարձի քահանայապետութեան :

Նութեան վրայ ուղղափառական կըլլայ Լևոնի վարդապետութիւնը . Այս իշխանութիւնը , կըսէ\* , անոր համար մասնաւոր կերպով մը տրուեցաւ , վասնզի Պետրոսին ձեւ Եկեղեցւոյ բոլոր գլուխներուն ալ կ յարմարի . Վասն որոյ ուստի աշխարհական Պետրոսի ամեն ունի է , ուր որ անոր համեմատ բարձրացնած է ուստի :

**Ա.** սկէց կհետեւի՝ թէ մեղքերը կթողովին կամ չեն թողովիր , Պետրոսի արժանի կամ արդար վճռոյն նայելով .

**Դ.** ժուարին է հասկնալը՝ թէ ինչպէս հոռվմէական առտուածարանք պապական բռնապետութեան ապացոյց կրելեն Լևոնի այս երկու կտոր խօսքերը , մինչդեռ յայտնի է՝ որ առւրբ Պետրոսի միայն ուստի մը կուտայ , կամ շատ շատ յեւստիւն նույստիւն կուտայ , և փոխանակ Հռովմի եպիսկոպոսին ընծայելու Պետրոսի իշխանութիւնը , Պետրոս առաքեալն ուրիշ բան չնկատէր , այլ միայն նշան կամ երևեցուցիչ առաքելական իշխանութեան , որ ընդ ունենալու բրապէս ՚ի գործադրութեան կըլլայ , ուր որ արդարութեամբ կործադրուի .

Ուրեմն Լևոնի սա հետեւալ խօսքին համար ալ դժուարութիւն չմնար .

« Բոլոր մարդիկներուն մէջէն Պետրոսն ընտրուած է ՚ի կոչումն ամենայն աղքաց , փոխան առաքելոց և ամենայն հարց Եկեղեցւոյ , մինչդի , թէ և շատ քահանայներ և հովիւներ ըլլան , սակայն Պետրոս կկառավարէ զանոնք ինչպէս Քրիստոս գլխաւորապէս . Զարմանալի բան մ՝ է այս , սիրելիք , որ Աստուած հաճեցաւ այս մարդը իւր կարողութեան հաղբրդ ընելու . . . որմէն ուրիշներն ալ չըրկեց » . Այսպիսի խօսքեր որ ներբողեանի կվերաբերին քըրտունի իմաստով մեկնելու համար՝ նոյն վարդապետին միւս խօսքերուն հետ կապակցութիւն ունեցող վարդապետաւթիւններն ալ նսցելու է . Լևոն չպահանջէր հաւատալ՝ թէ Պետրոս առաքելոյն կարողութիւնը , ինչ որ էր նէ , չուովմի եպիսկոպոսներուն ալ անցաւ . իրեն առ Քաղկեդոնի ժողովը գրած նամակը ըսած նիս կհաստատէ , ինչպէս որ տեսանք . Դիմաւոր առաքելոյն այս կարողութիւնը , զինքը ուրիշներուն իշխան չըրաւ , այլ անցած է բոլոր այն եպիսկոպոսաց , որ նոյն կարողութիւնը

Թրինաւորութեամբ կդործածեն, Պետրոս Յեռնաբերան յառաջ  
նունիւն մը միայն ունի .

Հռովմէական աստուածաբանք լևոնի և ուրիշ Հարց  
գորդորութեամբ ոճու հը Պետրոսի ընծայած գովեստները չա-  
րաշար կմեկնեն, և չեն ուղեր մտածել՝ թէ այն գովեստները  
ուղղակի իմաստով հասկնալ պէտք եղած ատենն ալ՝ չեն  
կացուցաներ այնպիսի առաւելութիւններ, որոնք ժառան  
գութեամբ անցանելի ըլլան Հռովմի եպիսկոպոսներուն . ո-  
րովհետեւ բնաւ Հայրերէն մէկն այնպիսի բան մը չէ ճանչցած,  
սակայն Հարց գրուածքներուն ոճոյն լաւ հմտութիւն ունե-  
ցող մը չիրնար այն ներբողները ուղղակի կամ բնական իմաս-  
տով մը հասկնալ . կրնանք հաստատել ըսածնիս սուրբ Յով-  
հան Ոսկեբերանի գործերով, զորս անդրալեռնեայք կքաշ-  
քշեն, և իրենց գրութեան փաստ կհամարին . Շատ մը վը-  
կայութիւններ կտողվեն անդրալեռնեայք, որպէս զի ապա-  
ցուցանեն, թէ այս մեծ հայրապետը Պետրոս առաքելոյն,  
ուստին, մէ առաքեալ, ուրբաէլուն, էլլուն, էլլուն և բերուն առա-  
քելոց անունները տուած է .

Բայց, եթէ միւս առաքելոց ալ այս պատուանունները  
տուած ըլլայ, ի՞նչ զօրութիւն կունենայ այնուհետեւ Պետրոս ա-  
ռաքելոյն համար անդրալեռնեայց հանած եզրակացութիւնները .

Ոսկեբերանի զանազան գրուածոց մէջ կտեսնեմք որ բո-  
լոր առաքելոց համար ալ ըսած է, հէմունք ունակ, գլուխք,  
վարդապետք, ունակ, և հովիս եկեղեցւոյ .

Պետրոսն եւ Յովհաննէսը անուանած է մի եւ նոյն պա-  
տուանուններով, որէ էլլուն ուստիւլոց\* .

Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին համար առանու-  
րու ըսած է . թէ առաջինք էին առաքելոց մէջ պատուով,  
հիմունք եկեղեցւոյ, առաջին հրաւիրեալք եւ իշխանք ա-  
շակերտաց\*\* .

Եթէ Պետրոս առաքելոյն համար ըսած է՝ թէ և Պետրոս  
լուաց իր ուրացութիւնը այնպէս, մինչ զի առաջին եղաւ առա-  
քելոց, եւ ունչուն համօքն էրն յանշնուեցու\*\*\* ո . ուրիշ տեղ մ' ալ  
նոյն պէս Պետրոսի եւ Յովհաննու համար կզրուցէ . թէ ուն-  
չուն բարձրէնց յանշնուեցու\*\*\*\* . կըսէ Պօղոս առաքելոյն համար

\* Յաւետ . Մատթ . Ճառ . 52 .

\*\* Յառաջին Գլուխք թղթոյն առ Պաղատ :

\*\*\* Էնդէմ Հրէից . Ճառ . 8 .

\*\*\*\* Ի սուրբ Յովհ . Ճառ . 88 .

ալ . « շատ անգամ հրեշտակներն ալ պաշտօն ունեցան ՚ի ինաւ-  
մել զագգս , բայց անոնց մէկն ալ չկառավարեց իրեն յանձ-  
նուած ժողովուրդը , ինչպէս որ Պօղոս կոռուկուեց բուր ունվերը .  
· · · · Երբայեցի ժողովուրդը Միքայէլ հրեշտակապետին յանձ-  
նուած եր . բայց Պօղոսին՝ երկիր , ծով , ամենայն բնակիչք  
աշխարհի , մինչեւ անապատք\* » . Երկնից արքայութեան  
մէջ կըսէ , « ոչ ոք յառաջ է քան զՊօղոս , եւ ասոր վրայ  
տարակոյս չկրնար ըլլալ\*\* » . կանուանէ նաեւ զՊօղոս ուն-  
եւ նիւնեցայ\*\*\* , անօի ընուռունեան , գոր երիւնաբ , առաջնորդ հորոն  
Քրիստոս , այն է եկեղեցւոյ . Հետևեալ խօսքին մէջ յայտնի  
կերպով Պետրոսէն ալյառաջ կդնէ . « Հոն՝ ուր որ քերորէ-  
ները ծածկուած են փառքերով , և սերովլէները հոլանեալ ,  
պիտի տեանենք Պօղոսը հանդերձ Պետրոսաւ , Պօղոսը՝ որ իշ-  
խան և նախագահ է սրբոց պարուն\*\*\*\* .

**Դիտելու արժանի կարեւորութիւն մը կայ , որ սուրբ Յովլ** )  
հան Ոսկեբերան հաւասար արժանեաց ստորոգելի քներ կու-  
տայ երկու առաքելոց ալ , երբ երկուքին վրայ մէկէն խօսիլ  
պէտք ըլլայ . Ասոր շատ մը օրինակներ տանք :

**Աշօթից վրայ խօսած երկորդ քարոզին մէջ , կըսէ թէ**  
աղօթքն այնպիսի զօրութիւն մ' ունի , որ « փրկեց վտանգ-  
ներէ զՊետրոս եւ զՊօղոս , զիւնա նիւնեցայ , զիւնա սուսէ լոյ ,  
երկնքի մէջ ամենէն աւելի բարձր փառք ժառանգողները «  
տիեզերքի որմերը , ծովու եւ ցամաքի պահապանները » .

**Այն պարագայներուն վրայ խօսելով , յորս Պօղոս Ան-**  
տիոքի մէջ զՊետրոսը յանդիմանեց , այսպէս կխօսի . « կրնայ  
ըլլալ , որ մէկը շիոթի լսելով՝ թէ Պօղոսը ընդդէմ դար-  
ձեր է Պետրոսին , այսինքն՝ Եկեղեցւոյ սիւները իրարու-  
զարնուեր , և իրարու վրայ ինկեր են . Որովհետև անոնք այն  
պիսի ուներ են , որ հաւատքին ծածքը բռնած են , և ոչ միայն  
ուներ են , այլ և զնան և ուր հարմայն Եկեղեցայ , որին և գոյն  
ամենայն բորբոք . և ո՛չչափ զովեստ որ երեւակայէ մարդ մը ա-  
սոնց համար չկրնար տակաւին անոց որդունէը ինչպէս որ  
պէտք է բացատրել\*\*\*\*\* . Այս քարոզին մէջ դարձեալ կնման-

\* Կացրդ . ՚ի Սուրբ Պօղոս ճառ . 2 .

\*\* Յաւետ . Մատթ , ճառ . 65 .

\*\*\* Քարոզ ՚ի վերայ Երկուսասանից :

\*\*\*\* Ճառ . 52 . ՚ի թուղթն առ Հռովդ .

\*\*\*\*\* Ճառ . յայն քան : « Ընդդէմ Դարձայ նմա 3 :

յունէ այս առաքքեալները եկեղեցւոյ իւաւը դաւին քաջող եր՝  
կեւ ունենաւ , և մէ կը , այսինքն , Պետրոսը կազմացած պյուներով :  
Ասիկա անոր անկումը նկատել մ' էր . Եւ կյաւերու վերջաւ  
պէս . և Պօղո՛ս , դու որ քու աշակերտներուն նկատմամբ  
այնչափ հեղ և քաղցր էիր , ինչպէս խօսիւ կվարուիս քու  
առաքելակցիդ հետ ։

**Կընա՞յ ըսուիլ՝ թէ Պօղոսը Պետրոսին հաւասար էր արաւ  
ժանեաց մասին .**

**Այս ճշմարտութիւնը հետեւալ խօսքին մէջ աւելի ճիշտ  
կերևայ , որ մամնաւոր ուշադրութեան արժանի է .**

“ Քրիստոս հրեայները յանձնեց Պետրոսին , զՊօղոսն ալ  
որոշեց Հեթանոսներուն . և վէ որ կը մէ ոսկիա , այլ նոյն ինքն  
Պօղոսի մտիկ ըրէք , որ կըսէ . և Այն որ յաջողեացն Պետրոսի  
յառաքելութիւն թշփառութեան , յաջողեաց և ինձ 'ի հեթաւ  
նոսս . առ Դաշտաւայիս , Բ . 8 . Արտիվհեանե ինչպէս որ իմաս-  
տուն սպարագետոն ուշադրութեամբ կարողութիւնները կըննէ ,  
եւ կդնէ մէկը հեծելազօրուն և միւսը հետեւակաց գնդին վլ-  
րայ , այսպէս ալ Քրիստոս իւր բանակը բաժնեց երկուքի .  
Պետրոսին յանձնեց հրեայները և Պօղոսին հեթանոսները .  
Բանակն երիւ նորդինները իւրաքանչ ուրիշներ են , բայց սպարագեւուն մէջ է ։ ”

**Ահաւասիկ սուրբ Յովհան Ոսկերերանի ճշմարիտ վար-  
դապետութիւնը . Առաքեալներն հաւասար են արժանեօք .  
Պետրոս և Պօղոս բոլորսին իրարու հաւասար են . մին հրեից  
եւ միւսն հեթանոսաց առաքելութեան պաշտօնն ունի . Պե-  
տրոս բնաւ բայառիկ գերագունութիւն չէ առած համօրէն  
քրիստոնէութեան վրայ , եկեղեցւոյ մէկ հատիկ գլուխն՝ էր ,  
է եւ պիտի ըլլայ 'ի յաւիտեանս նոյն ինքն Յիսուս Քրիստոս .  
Լաւ դիտենք սուրբ Ոսկերերանի այս խոսքը . ու վէ որ կը մէջ ։  
Զի ըսել է . Ասիկա անհատական կարծիք մը չէ . այլ ճշմար-  
տութիւն մը՝ զոր սուրբ Հոգին 'ի ձեռն Պօղոս առաքելոցն  
կսորվեցունէ .**

**Սուրբ Յովհան Ոսկերերան եկեղեցւոյ մէջ քնառ տար-  
բեր առաւելութիւն մը չէր ճանչնար ընդհանուր առաքելու-  
թեան վրայ .**

**Ըսած է ։ և Հոգեսոր իշխանութեանց մէջ անդին գըն**

\* Ճառ յայն բան , « Ես ընդդէմ դարձայ նմա »

\* Ճառ յօդտակ . ընթերծուածց սուրբ Գրոց :

առաքեալն ասիկա ամէն իշխանութիւններէն յառաջկդասէ. ինչ պէս որ հիւպատուն (հասարակապետութեան համար) առաջին է քաղաքական իշխանութեան համար, պատկան առաքեալը հոգևորականին համար. Մտիկը ընենք Պօղոսի, որ իշխանութեանց թուարկութիւնը կրնէ, և ունաց գլուխ ուստիւննեանց իշխան է կրսէ. «Աստուած գրաւ իւր եկեղեցւոյն մէջ, նու առաքեալները, երկրորդ մարդարէնները, երրորդ վարդապետները և հովիւնները ո, կաեւնե՞ս, թէ ո՞րն է առաջին իշխանութիւնը. կտեսնե՞ս, ուստիւններուն նոուիրողերուննեան ժոյըն է, ունի յուղած և ունի փր բնու հոյ, Որովհետեւ կրսէ, և նու շուտուելու ո. Առաքելութիւնը ոչ միայն ուստիւննեանց է +ո՞ւ զանազան էլեմենտնեաննեան».

Սուրբ Ոսկեբերան առաքելութեան մէջ գերագունութիւն մը չէր ճանչնար, եթէ ենթագրութիւն մ' ունենար՝ թէ Յիսուս Քրիստոս առաքեալ մը միւս առաքելոց վրայ գրաւ, որպէս զի աշխարհի վրայ իւր փոխանորդը և իւր եկեղեցւոյ տեսանելի գլուխն ըլլայ, բացէն յայտնած կըլլար, որովհետեւ առիմն էր խօսելու,

Կրնայ ուրեմն դիւրաւ հասկցուիլ՝ թէ ինչ աստիճանի արժէք ունի այն լրբութիւնը, որով հոռվմէական աստուածաբանք կհամարձակին յարձակիլ և պնդել՝ թէ ըստ սրբոյն Ոսկեբերանի, և Պետրոսի իշխանութիւնը աւելի հիմնական և աւելի էական բան մ' ունի նոուիրողերուննեան ուբողածնեան մէջ, զոր ունի եկեղեցին ՚ի Յիսուսէ Քրիստոսէ ո. Սուրբ և մեծ հայրապետն ինքնին պատասխան կրւտայ իւր վարդապետութիւնը ժամանողներուն, ըսելով՝ թէ առաքելութիւնը հաւասարապէս բոլոր առաքեալներն ալ ունին, «Առաջեւննեանց ոջնն է ո՞ւն էլեմենտնեանց, ուստիւնն ՚է ժոյըն է նոուիրողերուննեան, ու ո՞ւ յուղած և ո՞ւն զան ո.»

Հոռվմէական աստուածաբանք Մատաթիայ ընտրութեան վրայ սուրբ Ոսկեբերանի խօսքերն աւելի կքաշքշն.

«Պետրոս միշտ յառաջ կիսուի, որովհետեւ լի է նախանձու, որովհետեւ Յիսուս Քրիստոս ոչխարներուն ինսամքը անոր յանձնեց, եւ որովհետեւ առաջինն է առաքելոց մէջ ո. Եւ քիչ մը հեռուն ինք իրեն հարցում մ' ընելով, թէ Պետրոսը չէ՞ր կրնար ինքնին ընտրել Յուգայի տեղը դրուելիքը. կրսէ ո. անշուշտ կրնար, բայց կհրաժարի, որպէս զի չըլլայ

թէ կոչեցելոյն համար շնորհք մը ըրած երեւի<sup>\*</sup>.

Սկսինք ցցունել՝ թէ և Պետրոս առաջին անգամ կխօսի, « բայց նախանձայոյդ էր, « բայց առաքելոց մէջ առաջին էր և խօսքերը ինքնին կհաստատեն՝ թէ սուրբ Ոսկեբերան ըսել չէր ուզեր թէ և բայց գլուխ էր եկեղեցւոյ « . Նոյն պէս, երկու բայց ներառուն մէջ տեղը դրուած երրորդն ալ, այսինքն, « բայց թիսուս Քրիստոս անոր յանձնած էր հօտին խնամքը, խօսքն ալ Հռովմի աստուածաբանից ստորոգելեաց իմաստը չունի . որովհետեւ սուրբ վարդապետը հակասութեան մէջ ձգել կըլլայ, ոչ միայն այս ճառին՝ այլև բոլոր անոր գրուածքներու մասին . Մեր ապացոյցները լի են սուրբ հայրապետին, Աբանես Հոգուն իմ, « բայց առաջին էվ, խօսքին տուած մեկնութեանցը մէջ, որոնց կոթնած են մեր հակառակորդները հաստատելու համար՝ թէ Պետրոսին միայն ըսուեցաւ այս խօսքը, անոր միայն յանձնուեցաւ հօտին խնամքը. Սուրբ Ոսկեբերան կաղաղակէ, « այս խօսքը ոչ միայն առաջեւնեան, այլև առաջ առաջ ալ ըսուած է, « բայց ու պատի ըլլան, միայն թէ հօտին խնամքը առած ըլլանք<sup>\*\*</sup> « . Ուրեմն ըստ սրբոյն Ոսկեբերանի այս խօսքերը միայն Պետրոսի համար և Պետրոսի ըսուած չեն, և անոր բարձր իշխանութիւն մը չեն տար առաքելոց և եկեղեցւոյ վրայ . այլ ըսուած են հասարակարար բոլոր առաքելոց, բոլոր եպիսկոպոսաց և բոլոր հովուաց, որոնք ամենքն ալ յաջորդք են առաքելոց . Մանաւանդ թէ Ոսկեբերան այս խօսքերուն մէջ չէր նշմարեր ոչ պատիւ մը ե. ոչ իշխանութիւն մը, այլ միայն պարտաւորութիւն նախանձայոյդ և հոգածու ըլլալու . « Երեք անգամ, կըսէ, հարցուց Պետրոսին, և երեք անգամ հրաման տուաւ, որպէս զի ցուցնէ՝ թէ ուշէ ինա՞ն ունե՞ն ունե՞ն ունե՞ն ունե՞ն,

Սուրբ Վարդապետը ինք պատասխան կուտայ Հռովմէաւ կանաց քաշքչուք մեկնութիւններուն, որ կհանեն իւր խօսքերէն.

Սուրբ Վարդապետն հռովմէականաց իւր խօսքէն այնպիսի սխալ գիւտ մը ընելնուն կանուխէն պատասխանը տուած է.

\* ի Գործ Առաքելոց, ճառ. 5

\*\* ի Սուրբն Մատթ, ճառ. 77

\*\*\* ի Գործ Առաքելոց, ճառ. 5

ա ջեսէ՛ք , կըսէ , ի՞նչպէս Պետրոսն համաձայնութեամբ կգործէ , եւ ինք իւր յատուկ իշխանութեամբը եւ կարողութեամբը բան մը չորոշերք . . . . Ոչ թէ Պետրոսը ներկայացուց զանոնք (Մատաթիան եւ Յովանէփը) , այլ բոլոր առաքեալները . Պետրոս խորհուրդ միայն տուաւ ընտրելու , եւ անալու իր անձնականէն . այլ մարդարէից մէջ կանուխէն դրուածները մէջ բերելով . Հերեւուն հինգ երան իւրիդիչն եւ ունիւնուն ։ Աւելի հեռու տեղ մը կըսէ . « Նայեցէ՛ք Յակոբայ համեստութեան , որ թէպէտ Երուսաղեմի եպիսկոպոսութիւն ընդունեց . բայց այս պարագայիս մէջ բան մը չըսաւ . Նայեցէ՛ք նաև միւս աշակերտաց համեստութեանը , որ հոգոյն հաւաքանիւնք ուսուց Յահովոյ ուլու յետոյ , բնաւ մէջերնին վէճ մը չագիր . Զի այս եկեղեցին բոլորովին երկնային էր , բընաւ երկրաւոր բան մը չունէր , ոչ իւր որմերը փայլուն էին եւ ոչ մարմարինները , սակայն մեծապայծառ կցոլանայր իր անդամոց ջերմք բարեպաշտութիւնը ։ Հուովմէական աստուածաբանք սուրբ Ոսկերերանի խօսքին առջի մասերը կզրուցն , բայց վերջինը կլուեն . որովհետեւ ան է իրենց սովորական ոճը .

Ըստ սրբոյ վարդապետիս բոլոր առաքեալները միաբան գործեցին . ընտրելիները միաբան ներկայացուցին . Պետրոս ոչ իր իշխան խօսեցաւ , այլ իր մեկնիչ մարդարէութեանց . Յակոբոս , որ ուսունական էր առաջանակութիւնն , և ուրիշ առաքեալները թոյլ տուին որ Պետրոս խօսի , ոչ թէ իրենք անոր իշխանութիւնը չունենալնուն համար . Եթէ կրնայ ըստոի՝ թէ սուրբ Յովհանն Ոսկերերան առաքելոց մէջն մէկուն վրայ բարձր արժանիք մը կճանչնար , Երուսաղեմի սուրբ Յակոբ եպիսկոպոսէն զատ ուրիշ մէկը չկրնար ըլլալ . Վասնզի վերը նշանակած խօսքէն զատ , հետևեալն ալ նոյն սուրբ վարդապետինն է .

« Տեսէ՛ք , Պետրոսէն յետոյ՝ Պօղոսը կիսօսի , և ուժը մէկը չխօսիր . Յակոբոս կսպասէ և կլուէ հանդարտութեանը , որ ըստ պատմութեան էր Յովհաննէս և միւս առաքեալները չեն խօսիր և կլսեն առանց հակառակութեան , որովհետեւ նոցա հոգիները սուրբ և ազատ էին ամեն ընդդրանայն վառքերէ . . . . Երբոր անոնք լուեցին ( Քառունաբաս և Պօղոս ) , Յակոբոս սկսաւ խօսել և կըսէ ։ Շմաւօն պատմեց՝

\* Ի գործութեալները ձառ . 5 .

թէ ին՛չպէս Աստուած հեթանոսներն ալ իրեն ժողովուրդ ըն-  
արեց . . . . Պետրոսի խօսելուն եղանակը բուռն էր , իսկ Յա-  
կորայն խիստ մեղմ : Այսպէս պէտք է վարաւի՝ ուն նոր ու  
չէլունաւնին ու ինչեւ : Խիստ խօսելը ուրիշներուն կթողու , ինք  
մեղմավ կխօսի ո . Եւ աւելի հեռաւները սուրբ Յակորայ խօս-  
քերուն վրայ քննադատութիւն ընելով , առ հետևեալ իմաս-  
տասիրութիւնը կը լինէ . և ի՞նչ ըսել կուզէ . Եւ էրուստուն հուրէմ :  
ըսելով , կուզէ ըսել . Եւ իշում էլունիուր թէ բանն ասանկ է . . .  
ուրեմն Յուրաք հնաւու որոշակն ու .

Յակորայ առաջնութեան վերաբերող այս հատուածը  
եթէ նշանակութիւն չունի յաչս Հռովմէականաց՝ Պետրոսի  
հեղինակութեան դէմ զօրութիւնը կպակսի՝ արդեօք :

Չոսլմէական աստուածաբանք՝ ի նպաստ իրենց գրու-  
թեանց՝ մէջ կրերեն սուրբ Ոսկեբերանի հետևեալ խօսքերը՝  
որ կվերաբերին Պետրոսի անկմանը , և Աստուած թոյլ տուաւ՝  
որ Պետրոս յաջմուի . որովհետեւ զայն իշխան համօրէն տի-  
եզեղեքի ընել կուզէր , որպէսպի իւր անձին տկարութիւնները  
յիշելով ներէ անոնց որ կիյնան ո . վերերը տեսանք արդէն  
թէ սուրբն Ոսկեբերան էլուն ունեւուի պատուանունին վրայ  
ոյնուն վեր իսրայէր . ինչեւ որ Հռովմ ինք իրեն կսեպահականէ .  
այս ենթագրութեամբ , մէջ բերուած վկայութիւնը պա-  
պական խնդրոյն վիճակը չապահովեր . թէ ինչ էր սուրբ  
Ոսկեբերանի վարդապետութիւնը սուրբ Պետրոսի անկման  
վրայ՝ իւր խօսքովը ցցունենք\*\* .

« Քրիստոս թոյլ տուաւ որ Պետրոս զինքը ուրանայ , որ-  
պէս զի ուստի իր խոստումը չպահելու մեղքը ունին . . . . Մտիկ  
ըրէք՝ թէ ինչ ըսաւ անոր . « Ես ունի հոմու շափշաւ ու հոտուու-  
շափշաւ » . Պետրոսի նկատմամբ այս լեզուն կգործածէ , որպէս  
զի աւելի ուժով զինքը սթափեցնէ , եւ ցցունէ՝ թէ իր ան-  
կումը միւսոց անկումներէն աւելի ծանր , եւ ունի ան-  
օդանալիւն կուշու ունի ըւլու : Որովհետեւ անոր մէջ կը կին  
մեղք կար . մէկը խոստումը չպահել , միւսն ալհպաըտութեամբ  
պէտաներէն լլը բարձրանուած , ուրիշերը ուրիշի ծանր մեղք մ'ալ կար ,  
նք իւր ուժոյն վրայ բոլորովին վատահիլ . Տէրը՝ Պետրոսը նւ-  
շալլուն հոմու թող տուաւ՝ որ իյնայ , եւ միւս աշակերտները

\* Ի Գործս առաք , ճառ . 55

\*\* Յառաջին Գլ . Թղթոյն առ Գողատ :

զատելով իրեն ըսաւ . Սիմօն , Սիմօն , սատանան դքեղ ու զեց ցորենի պէս խարբալել , այսինքն տակն ու վրայ ընել ու փորձել , բայց ես Համար աղաչեցի՝ որպէս դի հաւատքդ չպակսի : Եթէ սատանան բոլոր առաքեալներն ալ ուզեց խարբալել , ինչու ամենուն համար ալ չըսաւ Տէրը՝ թէ և ես աղաչեցի Յէր համար : ո՞չ ապաքէն վերն ըսած պատճառիս համար է . Ո՞չ ապաքէն Պետրոսը արթնցունելու , եւ անոր անկման միւսներէն աւելի ծանր ըլլալուն պարագայները կանուխէն իրեն ցցնելու համար միայն կիսօսի . . . . Բայց ի՞նչպէս կրցաւ Պետրոս ուրանալդիրիսոս . պատճառն օր չըսաւ Տէրը անոր՝ թէ գուն զիս պիտի չուրանաս , այլ հաւատքդ չպիտի պակսի : այսինքն հաւատքդ լիով կորսուելու վտանգին մէջ չպիտի իյնայ :

**Ա**յս խօսքերուն ներքեւ Պետրոս առաքելոցիր անկմանը պատճառաւ ընծայուած գերիշխանական հեղինակութիւն մը կտեսնուի : Ի՞նչ եղակի լրացնելու մեր հոռովմէականներունը՝ որով կժպրհին սխդելու թէ Տէրը նպատակ ուներ Պետրոսին առաւելութիւն մը տալու և միւս առաքելոց վրայ աւելի բարձրութիւն մը շնորհելու , մանաւանդ անոր անկումը եւ ուրացութիւնը իմացունելու ժամանակին :

Պետրոսի առաջնութեան վրայ սուրբ Ռոկեբերանի կարծիքը հետեւեալ խօսքերուն մէջ ալ լաւ կհասկցուի : Առաջ կըսէ՝ թէ և Պետրոս՝ առաջն եւ եկեղեցոյ հշու : Ընկերութեան մը մէջ առաջինը ըսեն՝ Ընկերութեան գլուխն ըսելչէ : և ուրիշ տեղ մը կըսէ : և Պետրոսը ըսելով՝ կհասկնամ այն հաստատուն վէմը , անդ զրդելի հիմք , մեծ առաքեմը , առաքելոց առաջինը , առաջին կոչեցեալը , առաջին հնագանդը :

Ինչպէս որ կըսեսնուի Պետրոսը կգովիէ իւր խոստվանած հաւատքին հաստատութեանն համար . առաջեւաց առաջնանանունը կուտայ . որովհետեւ ամենէն յառաջ կանչուեցաւ յառաքելութիւն , ըսաւ առաջին յէլնառանին , այլ առաջին հնագանդը : Ըսել է՝ թէ Պետրոս պատիւ ունեցաւ առաջին անդամ կոչուելու յառաքելութիւն և առաջինն 'ի ժառայութիւնն ըիսուսի Քրիստոսի :

Գրալով յաջորդութեան ինդրոյն , յորում կանդեն հոռով

\* Ի Սուրբ Մատթ , ձառ . 82

\*\* Յաղագս Ողորմ . ձառ . 5 :

մէականք թէ Պետրոս առաքեալէն անցաւ Հռովմի եպիսկոպոսներուն , այսպէս կհամառօտեն անոնք սուրբ Ոսկեբերանի վարդապետութիւնը .

“ Անտիոքայ եկեղեցին բաղդ ունեցաւ ժամանակ մը զՊետրոսը վայելելու և անոր ձեռօք իւր հիմն ունենալու , բայց չկրցաւ պահպանել . Հռովմ փոխադրուեցաւ անոր աթոռը , Հռովմի մէջ ընդունեց նա մարտիրոսութեան բրաբիօնը , Հռովմ է անոր գերեզմանը , Հռովմ՝ ամենաշքեղ թագաւորանիստը ” .

Ահաւասիկ սուրբ վարդապետին ամբողջ խօսքը .

“ Մեր քաղաքներէն մէկուն ( Անտիոքայ ) առաւելու թեանց մին այս է՝ որ իրեն վարդապետ ունեցաւ զՊետրոսն առաքելոց գլուխը . Ստոյդ է՝ թէ այն քաղաքը , որ բոլոր տիեզերքի մէջ առաջին անդամ քրիստոնեայ անուանելու երանութիւնն ունեցաւ , առաքելոց առաջինն ալիրեն հովիւ ունեցաւ . Բայց անիկայ մեզի վարդապետ ունենալնէս ետքը միշտ ձեռքերնիս շմաց . յանձնեցինք Հռովմայ կայսերական քաղաքին . բայց սակայն աւելի ճիշդը խօսելով՝ Իշտ Յեռէնէնան . որովհետեւ եթէ Պետրոսի մարմինը յունինք , հաւատքը ունինք , որ ըսել է Պետրոսը ունինք , որովհետեւ Պետրոսի հաստուց առնենուը նոյն ինուն Պետրոս առնենուը հաստուք է ” .

Ուրեմն Պետրոս բան մը չէ ինքնին առանց վկայած ճշմարտութեանը . Սուրբ Ոսկեբերան բացէն ըսած է այս խօսքը նոյն ձառին մէջ , ինչպէս . Պետրոսի վրայ խօսելու ատենս՝ մտքիս առջև այլ ոք Պետրոս մը կներկայանայ ( Փլարիանոս այն ժամանակի եպիսկոպոս Անտիոքայ ) հասարակաց հայր մը և վարդապետ մը ամենուս համար , որ ժառանդեց զառաքինութիւն սրբոյն Պետրոսի և անոր նորու ” . Այլև , Անտիոքայ սուրբ իգնատիոս եպիսկոպոսին վրայ շինած ներբողին մէջ կկարդամք . և սուրբ իգնատիոս յաջորդ եղաւ սուրբ Պետրոսի առաջնութեան ” .

Լատին թարգմանիչը կըսէ , և սուրբ իգնատիոս յաջորդեց ( սրբոյն Պետրոսի ) յարժանիս եպիսկոպոսութեան ” . Այսպէս թարգմանելը սխալ է . Առաջնութիւնն եկեղեցւոյ հարց գրուածներուն մէջ առաքելութիւնն է , որ է աղքիւր եղէ-

\*.Բ . Ճառ ՚ի՛վերայ անուան Պարծոց առաքելոց .

\*\* Ներբող սուրբ իգնատիոսի :

է եպիսկոպոսութենէն վեր է պատուով և իշխանութեամբ . թող , կուզեն առաջնութիւն թարգմանեն՝ կուզեն եպիսկոպոսութիւն , սուրբ Ոսկեբերանի վկայութիւնը ոչ նուազ հակառակ է այն հռովմէական վարդապետութեան որով Հռովմի եպիսկոպոսն ընել կուզուի համարանգ Պետրոսի . Եթէ պէտք է հաւատալ որբոյն Ոսկեբերանի , Պետրոս առաքեալը որոշեալ քաղաքի մը մէջ աթոռ ունեցած չէ , այլ առաքեալ — եպիսկոպոս է ընդհանրութիւնը բոլոր եկեղեցեաց՝ ուր որ քարոզեց աւետարանը և կպահուին իւր վարդապետութիւնները .

**Այս** ճառին մէջ Ոսկեբերան զսուրբն իգնատիոս կանուանէ վարդապետ Հռովմայ ՚ի հաւատս և ասանկալ կրացատրէ այն պատճառը որուն համար Պետրոս , Պօղոս և իգնատիոս Հըռովմի մէջ մեռան . և Դուք ( Բնակիչք Անտիոքայ ) , գոհութիւն Աստուծոյ , պէտք չունիք վարդապետութեան . որ ովհետեւ հաստատուն արմատացեալ էք կրօնքի մէջ . բայց Հռովմի բնակիչները պէտք ունէին զօրաւոր օգնութեան , զի այնպիսի տեղ կրնակէին անոնք՝ ուր կթագաւորէր ծանը և դայթակղութիւն բերող ամբարշտութիւնը , ուսու համար է՝ որ Պետրոս . Պօղոս և անոնց հետ նու իննարիս , երեխն ու հոն մասնակտ ։ Ասիկա աւարտելէն ետքը կյաւելու . թէ՝ և Այս առաքելոց եւ իգնատիոսի մահը զգալի ապայցոյց մը և դործնական քարոզ մ” եղաւ Յիառասի Քրիստոսի յարութեան ։

**Սուրբ** Ոսկեբերան իւր ճառերէն մէկուն մէջ որոշակի կվկայէ՝ թէ Հռովմ քաղաքն առաւելութիւն մը ունեցած չեղաւ Պետրոս եւ Պօղոս առաքելոց հոն մեռնելովը . այսպէս կըսէ . և կսիրեմ հռովմը իր մեծապանծ հոյակապութեանը , հնութեանը , դեղեցկութեանը , բնակչաց բազմութեանը , զօրութեանը , հարստութեանը , պատերազմական մեծագործութեանցը համար . բայց աւելի երանի կուտամ հռովմայեցւոց , որ Պօղոս առաքեալն թուղթ գրեցանոնց իր կենդանութեանը , սիրեց զիրենք , խօսեցաւ իրենց հետ մէջերնին եղած ժամանակը , եւ կեանքն ալ իրենց քով վերջացոյց ։ Սուրբ վարդապետը պարզապէս Հռովմի վրայ իւր ունեցած սիրոյն ըզգացումը կրացատրէ , տուած ներբողներն ալ բոլորովին եր-

\* Ներբ . սուրբ Իգնատիոսի .

\*\* Ճառ 72 ՚ի թուղթն առ Հռովմ .

կրաւոր են , կըսէ պարզապէս , և կօիրեմ Հռովմը ու բայց չըսէր թէ այն քաղաքին եկեղեցին համարի իրքեւ թագու դի եկեղեցեաց , իրքեւ նոյն ու միւս եկեղեցեաց : Պետրոսի համար բնաւ առաւելութիւն մը շտար անոր : Կհետևի ուրեմն թէ Հռովմէական աստուածաբանք շարաչար կծամածուեն սուրբ վարդապետին գրուածները որպէսզի պապութեան առաւելութիւնները հաստատեն :

**Սուրբ Գրիգոր Նազիանզացւոյն վարդապետութիւնն ալ այսպէս ծեքած են .**

Այս վարդապետին Պետրոս առաքելոյ վրայ ըսածները սա խօսքերուն մէջ է . և կտեսնես ահաւասիկ , կըսէ \* , թէ ի՞նչու Քրիստոսի ընտրութեամբ , արժանեօք և մեծութեամբ հաւասար եղող աշակերտներուն մէջ ասիկա վէս անուանեցաւ . անոր համար որ Ն-ը հաստատէն էր ընդունի եկեղեցոյն հիմը ։ Սուրբ վարդապետը չըսէր թէ Պետրոսի անձն վրայ եկեղեցին պիտի շինուէր , այլ հաստատէն . ոչ թէ անոր Ենթայական հաւատքին , որ ցաւադին կերպով պիտի տկարանար երեք անդամ ուրացութեամբ . այլ առարկայական հաւատքին վրայ , այն հաւատքին՝ որ էր խոստովանութիւն Աստուածութեան թիսումի Քրիստոսի .

**Հռովմէականք սուրբ Գրիգոր Նիւսացւոյն սա խօսքն ալ վկայութիւն կրերեն\*\* .**

« Տօնախմբի յիշատակ սրբոյն Պետրոսի , որ գլուխն է առաքելոց , և յոր կալասութին միւս անդամք եկեղեցւոյ . զի անոր վրայ շինուած է Աստուծոյ եկեղեցին . զի նա , տիրովմէն առած յատուկ առաւելութեան շնորհիւ , հաստատուն և անդզրդեկի վէմն է , յորոյ վերայ հիմնեց տէրն իր եկեղեցին ։

**Ասիկայ հուովմի աստուածաբաններուն թարգմանութիւնն է , ահաւասիկ յունականին բառուին թարգմանութիւնը**

« Տօնախմբի յիշատակ Պետրոսի , որ գլուխն է առաքելոց եւ ընդ որում մանգանայն վառաւորեալ են եկեղեցւոյ միւս անդամներն , և եկեղեցին Աստուծոյ հաստատեալ է . զի շնորհիւ Պուչէն՝ որ իրեն եղած է ՚ի տեաւնէ , հաստատուն և խիստ անշարժ վէմն է՝ յորոյ վերայ տէրը զեկեղեցին շինած է ։

**Հռովմէականք իրենց թարգմանութեամբը դաշափար տալ կուղեն՝ թէ Պետրոս բացառիկ առաւելութիւն մը առած**

\* Սուրբ Գրիգոր Նազիանզացի , ճառ. 26

\*\* Գրիգոր Նիւսացի . դամբանական ՚ի սուրբն Ասեփաննոս :

է, եկեղեցւոյ մէկ հատիկ հիմն ըլլալու : Սուրբ Գրիգոր Դըրապէս կուրանայ այս մօլորութիւնը, ինչպէս որ սա հետեւեալ խօսքերուն մէջ բացայայտ կերևի, զար կքաղեմք նոյն ճառէն :

« Այսօր դվինաւորապէս կ յիշատակեմք զանոնք՝ որ փայլեցան մեծ եւ փառաւոր բարեպաշտութեամբ, ըսել կուզեմ զեւրոսը, Յակոբոսը եւ Յովհանէսը, որ ուստիւն իւրին ժամանեն են . . . . Տիրոջ առաքեալները աստղերնեն, որ կը լուսաւորեն բոլոր երկնքի ներքեւ գտնուածները . Նոյն էւնուն էւ Հայութներն են Պետրոս, Յակոբոս եւ Յովհաննէս . ու քոյ մարտիրոսութիւնը այսօր կաօնախամբեմք . . . . Մի և նոյն օր կվայլէ յիրաւի յիշատակել այս ըսած մարդիկս, ոչ միայն անոր համար որ միաձայն են իրենց քարոզութեան մէջ, այլ և 'ի պատճառս ՀԱԼԱԾԱՐՈՒԹԵԱՆ ՆՈՅԱ ԱՐԺԱՆԵԱՅ . . . . »

« Այս ( Պետրոսը ) որ ուստին է և էւսի ուստիւն դուռը, իւր արժանի փառքը վայելեց կրելով իւր փրկչին նմանօքինակ չարչարանքը. . . . Բայց Յակոբոս դվինաւուեցաւ, անոր համար որ կփափաքէր վայելել զՔրիստոս, ուստի էւ քլւին, որովհետև գլուխ մարդկան և գլուխ բոլոր եկեղեցւոյն Քրիստոս է . . . . »

« ( Առաքեալները ) հիմունք են Եկեղեցւոյ, սիւնք և հաստատութիւն ճշմարտութեան : Աղբիւրք են փրկութեան, որոնցմէ կհօսի աստուածային վարդապետութեան յորդառատ հեղեղը » :

Սուրբ Գրիգոր Պետրոսի, Յակոբոսի և Յովհաննու հաւասար պատուանուններ տալէն յետոյ, կըսէ :

« Սակայն այս խօսքերէս չհասկցուիք՝ թէ դու ուստիւն են ըսել կուզենք, այլ ցուցնել կուզեմք այս երեքին առաքինութիւնը . կամ աւելի ճիշդը, հասարակաբար բոլոր առաքեալները ներբողելու համար կիսոսիմ ։ Ըսել է՝ թէ սուրբ Գրիգորի 'ի գովեստ Պետրոսի, Յակոբոսի և Յովհաննու ըսածները իրենց առաքելութեան արժանեացը չեն վերաբերիր . որովհետև այս մասին մէջ մէկը միւսէն բնաւ տարբերութիւն չունի . այլ կիսոսի անոնց անունն ուստիւն կը պահանջ վրայ, Յատուկ ուշադրութիւն կընէ՝ որ իւր ճառին ճշմարիտ արժէքը, և առաքելոց հաւասարապատուութեան վարդապետութիւնը չխախտէ . որովհետև կյաւելու . « Բուն և ճշմարիտ վարդապետութեան գալով՝ բոլորն ալ անդամներ են,

որ մէկ մարմին մը միայն կկացուցանեն , և եթէ վառաւո  
րի մի անդամն վառաւորին ամենայն անդամքն ընդ նմա ,  
կըսէ առաքեալը . ինչպէս որ հաստոր լուսական վասն հաւա-  
տոց . նոյնպէս ալքարողութեամբ հաւատոյ անռոց եղած պա-  
տիւը հաստոր ամենուն կիերաբերի ” :

“ Ի՞նչ հարկ կայ , կըսէ նաև սուրբ վարդապետը , յատ-  
գդնիլ խօսելու այնպիսի նիւթոց վրայ՝ որ մեր կարողութենէ  
վեր են , և ներբողել առաքելոց զօրութիւնը . որ չեմ կրնար  
ինչպէս որ պարտն է . Մեր ներբողը չիերաբերիր Սիմօնին  
( Պետրոսին )՝ որ մեղանչեց , այլ հաստորուն հաստորէն՝  
ու Կցունի և Եկեղեց . Զեմք դովարաններ Զերեդեայ որդիքն  
( Յակոբոս և Յովհաննէս ) , այլ Բաերէնէն այն է որոտման  
որդիքը ” :

Ուրեմն ոչ թէ Պետրոսի անձն է եկեղեցւոյ վէմը , այլ  
խոստովանած հաւատքը , պատմն քն Յէտու Քէտու , որտէ Ա-  
ռաջայ կամ Աստուածութիւն Քրիստոսի .

Յոյն վարդապետներուն մէջ բնաւ սուրբ Ռոկերերանի և  
սուրբ Դրիգոր Նիւսացւոյն հակառակ վարդապետութիւն  
ունեցող մէկը չկայ . Սուրբ Կիւրեղ աղեքասնդրային բացէն  
կզրուցէ . “ Ֆառ բառը անուանական զօրութիւն մը միայն ու-  
նի . ուրիշ նշանակութիւն չունի , այլ միայն կրացատրէ աշա-  
կերտին հաստատուն և անշարժ հաստորէն ” :

Այս բառերը կցուցնեն՝ թէ սուրբ վարդապետը ֆա-  
ռին մեծ նշանակութիւն մը ընծայելու կարծիքը չունէր .  
Սակայն պապութեան ջատադովսերն իրենց բանին գալու  
կերպով ընդունած են ասոնք .

Այս վկայութիւնն ալ մէջ կրերեն . “ Յիսուս Քրիստոս ու-  
սոյց իւր աշակերտին՝ թէ ինք յառաջ քան զամենայն արա-  
րածս է . անոր իմացոյց՝ թէ անունը Սէման պիտի չըլլայ ,  
այլ Պետրոս . որով իմացունել կուզէր թէ իւր եկեղեցին  
անոր վրայ պիտի շինէ , իբրեւ ՚ի վերայ վիմի և իբրեւ անշար-  
ժելի ապառաժի ” .

Ասով վարդապետութիւն ունեցած կըլլայ սուրբ վար-  
դապետը . թէ Պետրոս բայց Երրորդութեան Գիբբ Դ .  
\*\*\* Նոյն , ՚ի սուրբ Յովհ , Գիբբ Բ . Գլ . ԺԲ .

\*\*\* Նոյն , Թուղթ առ Նեստորիոս .

եւ Յովհաննէս հաւասարք էին պատուով եւ արժանաւորութեամբ . Ուրիշ տեղ մ' ալ կվարդապետէ թէ « Քրիստոս հիմն է ամենեցուն և անդղը երի խարիսխը , որոյ վերայ ամենքը շինուած եմք իրեւ հոգեւոր շինուածք » . Այս կիւրեղ վարդապետութիւն ունի եղեր՝ թէ Պետրոսի առաւելութիւնները Հռոմի եպիսկոպոսներուն անցեր են . ՈՉ . որովհետեւ ամենաթեթեւ նշան մ' ալ չցուցներ . Ուրեմն ինչո՞ւ հռոմէ ական աստուածաբանք այս հայրապետը վկայ կիոշեն . Տես անք՝ որ վէմ բաւը Պետրոսի անձին մերձեցուիլը չապացուցաներ բնաւ . թէ բացառիկ առաւելութիւններ ունէր , և որ աւելին է , չապացուցաներ . թէ Հռոմի եպիսկոպոսները նոյն առաքելոյն առաւելութիւնները ժառանդեր են .

**Սուրբն կիւրեղ** , 'ի մասին առաւելութեանց սրբոյն Պետրոսի , Աղեքսանդրեան գիտնական դպրոցի վարդապետութենէն ուրիշ վարդապետութիւն չունեցաւ . Այս դպրոցի գլխաւորներէն մէկը , կղեմէս , համարձակ կուսուցանէր՝ թէ Էւանդրէն բառի իմաստով առաջնորդուն չկար բնաւ առաքելոց մէջ » . Աշակերտները , կըսէ՞ , առաջնորդուն վկայ երբոր վէճ բացին , Յիսուս Քրիստոս համար կանոն մը առաւ ըսելով . և Պէտք է որ աղայ ըլլաք » .

Որոգինէս ալ ուրիշ վարդապետութիւն չունէր . Հռոմէ ական ասասուածաբանք մէկ քանի կտոր փաստ մէջ կրերէն այս վարդապետին այն խօսքերէն՝ որոնց մէջ որպէս թէ Պետրոսի անձին կընծայէր վէճ տիտողուը . բայց սա կատրին վըրայէն կանցնին՝ ուր կրացարուի այն խօսքերուն իմաստը . « Եթէ կկարծէք , կըսէ՞ , թէ Աստուած իւր եկեղեցւոյն շնուածը միայն Պետրոսի վկայ շինեց , ինչ պիտի ըսէք Արուստման որդի Յովհաննիսի համար , ինչ պիտի ըսէք միւս առաքելոց իւրաքանչիւրին համար . կրնաք ըսել՝ թէ դժուխոց դռները միայն Պետրոսի պիտի չկընան սանանել , իսկ միւս առաքելոց պիտի կընան . Ո՞չ ապաքէն ամէնուն ալ ըսուեցաւ այս խօսքը . Դժուխոց դռները չեն Բ' յադիանութեացն . Ո՞չ ապաքէն իւրաքանչիւր առաքեալ իւրենց յատուկ բաժինն ունեցան այս խօսքէն » .

**Այս է կիւրեղ աղեքսանդրացւոյն վարդապետութիւնն**

\* Խոյն , ճառ . Բ. ՚ի վերայ Եսայեաց :

† Կղեմ . աղեքս . գիրք Ե. յօդ Ա. :

‡\* Որոգ . մէկն , յաւելու , Մատթէէ :

ալ, որ հաւատարիմ հետեւողն էր իւր հարց աւանդութեանը:

Ա. Բարսղի կեսարացւոյն վագ-ապետութեան համար ալ կրնանք ըսել՝ թէ աս էր, Պարապ տեղը հռոմէականք այս հայրապետին վկայութեան կռթնած են . բաւական է կարդալ, մէկէն կապացուցուի՝ թէ սուրբ Բարսեղ Եկեղեցւոյ Ք: ըրած չէ զՊետրոս առաքեալը, ինչպէս որ պապութեան ջատագոլք կապահանեն: և ՚ի գլուխա լերանց շինեալ Տերոջ տունը, կըսէ՞՛, Եկեղեցին է, ինչպէս որ կիմանար սուրբ Առաքեալն յասելն . Դէ չէտուց՝ Ռէ որդէն ինէ Հրվել՝ Շան Աստուծոյ, որ է Եկեղեց Աստուծոյ ինքունուոյ, ասոր հիմունքները սուրբ լեռներուն վրայ դրււած են, զի հիմուած է՛ի վերայ հիման առաքելոց և մագարէից . Ա. Յ. Խոնեցէն Գիշ Պետրոսն էր, որուն վրայ, իրիւել՝ Շորէ խոստացաւ իւր Եկեղեցին շինել . Ապաքէն խիստ վայելապէս Երկրաւորներէն վեր պացող բարձր հոգիները լերինք կըսուին: Հոգին երանելոյն Պետրոսի կոչեցաւ չէ բորի՛, որն ինեւու հասաւուի մը, փորձութեան ատեն իրեն եկած հարուածներուն արիաբար տարաւ .

Սուրբ Բարսեղ Եկեղեցակացունէ՝ թէ մենք ալ եթէ այն հաւատքն ու քաջութիւնն ունենանք կրնանք Աստուծոյ տանը հիմն եղող լեռներն ըլլալ<sup>Հ</sup>:

Զորլորդ և հինդերորդ գարու արևմուեան վարդապետք կարծես՝ թէ պապական գերիշտանութեան աւելի ջատագով կերեւին քան զարեւելեան վարդապետներն, բայց խորապէս դիտելով այնպէս չեն . Երդէն Տերասուղիանոսի, Կիպրիանոսի, Պօյտերսցի Հելարիոսին և Լեռնի վարդապետութիւնը կամ կարծիքը ցուցինք . Ամբրոսիոսի, Օգոստինոսի, Օպտատիոսի, Հերոնիմոսի վարդապետութիւնն ալնոյն է:

Օգոստինոսի վկայութեան նայելով . Ամբրոսիոս իւր երգերուն մէջ Ք: բառը Պետրոս առաքելոյն անձին տառած է . ասիկայ առիթ մ' էր արդէն Օգոստինոսի համար Ամբրոսիոսի մեկնութիւնը կամ իմաստն ընդունելու . Սակայն Ամբրոսիոսի միտքն իրեն ուրիշ գրուածոց, ինչպէս նաև այս խօսքին

\* Ա. Բարս, 'ի գլ. Բ. Խայեայ :

\*\* Մեր երանելի Կոմիտաս հայրապետն ալ այս վարդապետութեան իմաստով ըստ է որբաց Համբամեանց համար . և Սոբա են քարինք սուրբ հիմեցեալք 'ի յերկրի, զոր կանխաւ տեսեալ գուշկեաց Հարդարէն, 'ի նոյն 'ի նիւթոյ շինեցաւ կաթուղիկէ եկեղեցին ։ Ծ. Թ.

մէջ բացատրուած է չ ։ և Հաւատքը եկեղեցւոյ հիմն է , ու բովհետև Պետրոսի ոչ թէ անչն՝ այլ հաստիքն համար ըսուեցաւ . թէ գժոխոց դռները զինքը չպիտի կրնան յաղթահարել . Հաւատքին խոստովանութիւնն էր՝ որ յաղթեց դժոխոց ։ Ա , Պետրոսի խոստովանած ճշմարտութիւնն էր , ուրեմն , եկեղեցւոյ հիմք . ոչ իւր անձին համար խոստում մը եղած է , և ոչ ալ , հետեւապէս , իւր ենթակայական հաւատքին .

Հոռվմ Ամբրոսիոսի խօսքերէն գլխաւորապէս սա կտորին կոթնած է չ ։ և Տէրը կ'հարցնէր՝ ոչ թէ չգիտնալուն կամ տարակուսելուն համար , այլ ցցնելու համար՝ թէ ովլ էր այն՝ զոր ինքը . իւր համբարձմանէն յետոյ , իւր սիրոյն փոխանորդը պիտի ընէր . . . . Որովհետև մինակ ինք խոստովանեցաւ , ամենէն աւելի ալ մեծարուեցաւ . Երրորդ անդամին տէրը անոր չըհարցուց՝ թէ ի՞ուէ՞ . վա ( տոհմային բնական սիրով ) , այլ ի՞ուէ՞ . վա ( սիրովի մը յանկարծ և բուռն սիրով ) . Ուստի առաջին անդամուան պէս չ'յանձնեց իրեն այս անդամի կաթնկեր գառներն , և ոչ վոքր ոչխարներն երկրորդ անդամին պէս . այլ արածել հրամայեց ամենքը , որպէսզի կատարեալըլալով աւելի կատարեաները կառավարէ ։

Ամբրոսիոսի այս խօսքին վրայ հոռվմէական աստուածաբանք բոլոր կշռով ծանր նատած են , և կըսեն . արդ . այս աւէլք իսուսութիւն ոչխարները եթէ առաքեալները չեն , հապա ո՞վ են . Յետոյ կ'ենթադրեն՝ թէ պապը սուրբ Պետրոսի տեղ բռնածէ , եսլիսկուպոսներն առաքելոց , և ասանկով կեզրակացունեն՝ թէ եսլիսկուպոսները պապին համար ոչխարներ են .

Կհարցունենք . Ամբրոսիոսի խօսքին մէջ այսչափ հետևութիւն գոյացնող բառ մը կտեսնուի . Պետրոս առաքելոյն համար ըսուածներուն մէջ վարդապետական յատկութիւն մը ստորոգուած չէ . Խորհրդաւոր և բարեպաշտական մեկնութիւն մ' է ըրածը . առաքեալները , որ Հովհանն էն , ոչխարներուն հետ շփոթել թերես մտքէն անդամ անցած չէ . Խակ Հոռվմի եպիսկոպոսներուն առաւելութիւն տալունչան մը երբեք ցուցած չէ . տե՛ս , ինչ խարխուլ հիման վրայ հատատել կուղին հոռվմէականք իրենց հոյակապ շինուածը . Ամբրոսիոս , ինչպէս և Հիլարիոս պօյատերոցի , երբեմն Պետրոսի անչն , երբեմն անոր հաւատքին , եւոր աւելին է նու-

\* Ամբր , 'ի մարդեղ .

\*\* Կայն , Յաւետ . Դուկայ և այլ .

ըա հաւատքին առաջիւն ընծայած է վէս ստորոգելիքը : Պետք տրոսի անձին ստորոգելն ալ աւելի այլբանիան կամ յընդարձակ միտս է : « Յիսուս Քրիստոս , կըսէ , վէճ է . իւր աշակերտը Պետքոս ( վէմ ) կոչելով իւր անուան շնորհքը չխնայեց . որովհետև Ո՞հ պէս իւր հաւատքին ամրութիւնը և հաստատութիւնը բռնած էր . դուն ալ ջանք ըրէ՛ որ վէճ է՝ ըլլաս . վէմը քու հաւատքդ է , հաւատքն ալ Եկեղեցւոյ հիմն է . եթէ վէճ ես , Եկեղեցւոյ մէջ կըլլաս . որովհետև Եկեղեցին Ո՞հ վրայ շինուած է » . Միթէ այս կերպ բացատրութիւն մը կասկածի դոնէ ստուէր թողած է հասկնալու ինչ կարծիք որ ունէր Ամբրոսիոս այս հոչակաւոր բառին վրայ , յորոյ վելայ հռովմէականք պապական գերիշխանութեան հրաշալի շնչքը գնել կուղեւն . Պետքոս ինչու վէմ ըսուեցաւ . « Պատճառն որ , կըսէ Ամբրոսիոս , Եկեղեցին Պետքոսի հաւատքին վրայ շինուած է » . Բայց ինչ հաւատք է այս , իւր ունենաւ հաւատքը՝ թէ հաւատացած ճշմարտութիւնը : Ամբրոսիոս նոյն տեղը պատասխան կուտայ . « Պետքոս վէմ անուանեցաւ , որովհետև առաջին անդամ աղդաց մէջ հասորէ հիմն ձգեց » . Միթէ պետքոս իւր անձնականին վրայ շինուիլ քարոզեց . ամենեւին . ուրեմն . Հայութանիւն . քարոզեց , և ահա այս է Եկեղեցւոյ հիմը :

Պապական գերիշխանութեան հակառակ Եկող վկայութիւններով իի են Ամբրոսիոսի դործերը , կընայինք շատ մը քաղուածներ ընել . բայց ինչ պէտք կայ , հերիք է անոր դրուածոց վրայ ակնարկ մ' ընել , և ահա կումանուի՝ որ Ամբրոսիոսի հեղինակութիւնը անդրալեռնականութեան ապաստանարան ըլլալու չգորեր :

Պաղատացւոց թղթին մէջ . Երբասունչ հոցի Պետքութ ունենելու համբարքը բացատրելու ատեն կըսէ Ամբրոսիոս . և կպտտշաճէր՝ որ Պօղոս երթար Պետքութ տեսնելու . ինչու . Պետքութ իրեն , ինչպէս և առաքելոց , գլխաւորն ըլլալուն համար . Ոչ , այլ վասըն զի բոլոր առաքելոց մէջ առաջին անդամ անոր յանձնուեցաւ Եկեղեցւոյ խնամքը . Պետքուէն հրահանդ կամ պաշտօն առնելու պէտք ունենալուն համար . Ոչ , այլ որպէս զի Պետքոսը գիտնար՝ թէ Պօղոմն ալ իրեն որութ էլեւն ընդուներ էր » :

Ամբրոսիոս դարձեալ գաղատացւոց թղթոյն սա խօսքը . Երբուն չէր ու անդամութեան ( հեթանոսաց ) ուերաբռնութ ինչ :

յանցնուած է . այսպէս կմէկնէ և Պօղոս Պետրոսի անունը միայն կուտայ , և անոր հետ ինք զինք կրազդատէ . պատճառն որ՝ չնշէն Պետրոս Հքէնց Եթէնցն հիմնելու առաջնուննէն ընդունէր էր , նոյնպէս ալ Պօղոս Նոյն եւ մի կերպով ընտրուած էր Հեթանոսաց եկեղեցիքը հիմնելու առաջնուննէն առնելու . Յետոյ այս խօսքերը կընդարձակէ՛ այնպիսի խմաստով որ մօտակտուր կիսէ բոլոր պապական գերիշխանութիւնները :

**Ապաքէն** , ըստ սրբոյն Ամբրոսիոսի , Հռովմ քանի որ Հքէից բնակութեան քաղաքը չէ , ինչպէս որ ոչ ոք չկրնար ներհակ պնդել , իրաւունք չունի Պետրոսի առաջնութեան վրայ պարծելու , այլ Պօղոսի . մանաւանդ՝ որ այսպէսով աւելի հետեւած կըլլայ պատմական ճշմարտութեան . զի պատմութիւնը կապացուցանէ՝ թէ Պօղոս Հռովմի աւետարանած է Պետրոսէն յառաջ . երկու առաջին եպիսկոպոսները Պօղոսին ձեռնադրածներն են . իսկ Պետրոսի յաջորդութիւնը կղեմէն ան աստին է՝ որ երրորդ եպիսկոպոսն է Հռովմի .

**Հասկցուեցած** արդեօք՝ թէ սուրբն Ամբրոսիոս առաջնուննէ իմաստով կըմբռնէր , պատուոյ կամ հեղինակութեան գաղափար երբեք չէր միտքը բերեր այս բառին վրայ . որովհետեւ դրապէս կըսէ . և Պետրոս երրոր . ի՞նչ ի՞ւնէ՞՝ ո՞ւ ուշէ՞ . խօսքը Տիրոջմէն լսեց՝ իւր տեղը միտք բերելով , առաջնութիւն խոստվանութեան , ոչ թէ պարունակութիւն հաւատոյ , ոչ թէ ի՞ւնէ՞ . և Ո՞չ ապաքէն պապականաց հասկցած իմաստով առաջնութիւնը կհերքէ եղեր Ամբրոսիոս . Ուրեմն յայտնի եղաւ՝ որ Ամբրոսիոսի կարեւոր վկայութիւնը կիսեղաթիւրեն Հռովմի աստուածաբանք :

**Օգոստինոսի** վկայութիւնն ալ նոյնպէս չարաչար 'ի գործ կածեն հուովմէականք . Այս վարդապետը կիսուտովանիմք' որ սա խօսքը ըսած է՞ . և Պետրոս՝ որ քիչ մ' յառաջ զբրիստոս որդի Աստուծոյ խոստվաներ , և ասոր համար Քէմ անուաներ էր՝ որոնց վրայ եկեղեցին պիտի շինուէր , և այն . և բայց ինք իւր միտքը ուրիշ բազմաթիւ գրուածոց մէջ բայցարած է . քանի մ' օրինակներ մէջ բերեմք . և Պետրոս Տիրոջմէն վէմ անուն ընդունեց եկեղեցին նշանակելու համար . զի Քրիստոս է Քէմ , իսկ Պետրոս Քէմունեաց ժողովութեան . Քէմ գլխաւոր բառն է , ասոր համար է՝ որ Պետրոսը Քէմ յառաջ կուգայ և

\* ի Մարդեղ .

\*\* Օգոստոս . 'ի սաղմ . Կիթ .

ոչ թէ չէս զետրոսէն , ինչպէս որ՝ Քըւոռոս բառը ոչ թէ Քըւոռոս բառէն կծագի , այլ Քըւոռոսնեայ բառը Քըւոռոսէն : Դուես վէմ , ըսաւ , և 'ի վերայ առ վէն եկեղեցիս պիտի շինեմ . զքեզ իմ վրաս պիտի շինեմ , և ոչ թէ զիս քու վրադ .

« Եկեղեցին , կըսէ նաև Օգոստինոս , վէճն վրայ շինուած է , որմէն Պետրոս իւր վէմ անունն առուու . վէմը Քըւատոս էր , և այս հիման վրայ է՝ որ Պետրոս ինք պիտի շինուէր » . Օգոստինոս իւր Յետու Հունաց գրքին մէջ այսպէս կխօսի . « Այս Քըւոռոս համեղ մը Պետրոս առաքելոյն համար ըսած եմ՝ թէ Եկեղեցին անոր վրայ շինուած էր իրրև ՚ի վերայ իտ : Այս իմաստը երաշանկայիշատակ Ամբոսիոսի տաղից մէջ երկարօրէն երգուած է , ուր ուրացութիւնն յիշեցունող հաւան վրայ խօսելու ատեն , կըսէ . Հաս երբու եօնեցաւ , եիշուցայ վէճ լայն իւր եցու : Բայց գիտեմ որ ետքը շատ անդամ սա իմաստը ընդունած է թէ՝ երբոր Տէրը ըսաւ . Դուն Պետրոս ես , և այդ վէճն իւր այտէ շինեմ եկէլքիւ . այդ վէճ ըսելով կհասկնար այն վէմը՝ զոր Պետրոս խոստովանեցաւ յասելն . ուստի այս գրէսուն առ Աստուն իւր այտէնայ . անանկ որ այդ վէճն վերակրծեալ վէճ կամ Պետրոսը կներկայացնէր Եփէլքցայ ունիւր կամ անձը՝ որ շինուած է այն վէճն վրայ , և որ երկնից արքայութեան վականք ընդունեց . եւ յիրաւի չըսաւ . Դու ես վէմը , այլ թէ . Դու ես վէմ ( կամ Պետրոս ) . վէմ ինքը Քըւատոս էր , Պետրոս ( վէմ թարգմանեալը ) խոստովանելով ինչ որ բոլոր Եկեղեցին կխօստովանի , վէմ ( կամ Պետրոս ) անուանեցաւ . Այս երկու իւմաստներէն որը որ հաւանական է՝ ընթեցողաց ընտրութեան կյանձնեմ » :

Օգոստինոս այս իւր խօսքով դու ես վէճ և այլն խօսքին տրուած մեկնութիւններուն այս կամ այն կերպերը չդասապարտեր , բայց յառաջուց ընդունած մեկնութենէն աւելի կընարէ վերջինը . ասով հռոմէտականք երես կուն ենան զանց ընելու վերջին մեկնութիւնը՝ որ շատ անդամ կրկնած է , և ընդունելու միայն առաջինը՝ որ մէկ անդամ միայն մէջ բերած է , սա կայ միայն՝ որ ուղղակի հերքած չէ :

Օգոստինոս համաձայնութեամբ սրբոյն կիպրիանոսի կուսուցանէ՝ թէ Դու ես վէճ ըսուած վէմը կամ Պետրոսը իւր իւր եկեղեցին , և յւն էր եկեղեցւոյ . Ասկէ չ'հետեւցուներ՝ թէ համօրէն եկեղեցին անոր իւր ժողովու էր , այլ ընդհակառակն՝ թէ անհամար բան մը ըլնդունեց , և ինչ որ ըն-

դունեց եկեղեցւոյն էր\* . Վարդապետաց կարծիքին ճշմարիտ մեկնութիւնն աս է՝ թէ Պետրոս ՀՅՈՒՆԻ էր եկեղեցւոյ Յիսուսի Քրիստոսի իւր խոստովանութիւնն ընծայելու և անկէ պատասխան առնելու գէպքերուն մէջ , Ճշմարիտ է՝ որ Օգոստինոս ըսած է՝ թէ Պետրոս ՀՅՈՒՆԻ մ' ունեցաւ . բայց տե՛ս՝ թէ ինչպէս կրացարէ այս բառն . « Աչ թէ , կը սէ , առաջնութիւն ունէր աշակերտաց վրայ ( ին տիսիբութօս ) , այլ աշակերտաց մէջ ( ին տիսիբութօս ) , Պետրոսի առաջնութիւնն աշակերտաց մէջ այնչափ էր՝ որչափ որ էր Առաքելութեամբ ՀՅՈՒՆԻ մէջ : Պետրոսը առաջին ( բրիմուս ) կանուանէ՝ ինչպէս որ Պօղոսն ալ վերջին ( նօվիսիմուս ), առանք ոչ ապաքէն ժամանակի գաղափար միայն կուտան . Ճիշտ կարծիքն է այս Օգոստինոսի . որովհետեւ նոյն իսկ այն խօսքին մէջ՝ զոր Հռովմիաստուածարանք այնչափ կծռմռկեն Պետրոսի մասին առաջնութիւն բառ տեսնելուն համար , որովակի կըսէ՝ թէ Պետրոս և Պօղոս , առաջինն և վերջինն , հաստի եղան ՚ի պարունակութեամբ\*\* . Աւրեմն , ըստ Օգոստինոսի , Պետրոս առաքելոյն մեծ շնորհքը անդամայ ՀՅՈՒՆԻ կոչուած ըլլալն է . Այս առաւելութիւնը , որով Տէրը զինքը պատուեց , փառք է իրեն , բայց հեղինակութիւն մը չտար :

Հռովմի աստուածարանից խօսքին նայելով , Օգոստինոս իրենց եկեղեցւոյն գերագոյն հեղինակութիւնը ընդունած պիտի ըլլայ , յասելն . « Առաքելական աթոռուոյ իշխանութիւնը հոն միշտ հուժկու եղած է\*\*\* . » Բայց ինչ ըսել կուզէր . Ստոյդ իրողութիւն մ' է՝ որ Ավրիկէի եկեղեցին , ներշնչութեամբ Օգոստինոսի , որ գրեթէ իւր պատգամախօսն էր , խստիւ գրեց Հռովմի եպիսկոպոսին զգացունելու համար՝ որ իրեն բանադրածները մէկ մ' ալ ինքը չընդունի , ինչպէս ըրած էր Ավագիարոս անունով մէկուն համար . որով հետեւ Նիկիոյ ժողովոյն կանոնաց հակառակ էր այնպէս ընելլ . Ավրիկէի եկեղեցին , ըսել է թէ , ոչ թէ Հռովմի գերիշխանութիւնը միայն չէր ճանաչեր , այլ նաև անոր եպիսկոպոսին քահանայութ տիտղոսը չէր ընդուներ . Օգոստինոս Հռովմի եկեղեցւոյն համար գերագոյն իրաւաբանութիւն մը չընդու-

\* Քարոզ Ճմբ և ՑԺ . Յաշ . Զանազ . Քար . Փ . ՚ի Պետ . ՚ի Պօղ .

\*\* Օգոստ . Քար . Փ . ՚ի Պետ . և ՚ի Պօղ .

\*\*\* Նցն , թշթ , առ եղիս . Դիմատ :

նելը ասկէց յայտնի է , ուրեմն առածը ներկայական է : Ասեւ  
ըսկ ինչ կհասկնար , Որոշ է այս հարցման պատասխանը :  
Յիբաւի , ինչպէս Պետրոսի նոյն և Պօղոսի առաքելութեան  
իշխանութիւն ստորոտելէ ետքը ակնարկել տալ կուղէ՝ թէ  
առաքելութիւնը 'ի վերոյ է քան Եղիսաբետուննեան , « Ո՞վ ըս-  
դիտեր՝ » որ , կըսէ առաքելութեան իշխանութիւնը պէտք է  
բովանդակ եպիսկոպոսութենէ 'ի վերդասաւորել ։ Եպիս-  
կոպոներն ալ պատշաճապէս առաքելոց յաջորդ նկատուած  
են , բայց առաքելութեան պաշտօնը ժառանգելով՝ Քրիս-  
տոսի առաջին առաքելոց յատուկ եղած գերադոյն առաւեւ-  
լութեանց հազորդ եղած չեն համարուիր . Այս առաւելու-  
թիւնները էլեւական առաջական ըսուածը կկազմեն , որ հա-  
սարակ է անխստիր բոլոր առաքելոց . Նաև էլեւական  
տիստղոսը անխստաբար եկեղեցւոյ Հայրապետաց տրուած է :  
Ամէն առաքելական եկեղեցի , այսինքն՝ այն , որ առաքե-  
լութեան օրինաւոր յաջորդութիւնը կպահէ , կպահէ նաև  
այսուոյ էլեւական՝ այն է առաջական վարդապետութիւնն ալ ,  
Օգոստինոս , իւր ժամանակի համար , կըսէ թէ՝ Հռովմի եկե-  
ղեցին առաքելական վարդապետութեան յաջորդութիւնը  
պահէր է , Ասիկայ ապացոյց 'կընայ ըլլալ կարծեցնելու՝ թէ  
Օգոստինոս Հռովմի եկեղեցւոյն վրայ գերադոյն և ընդհա-  
նուր հեղինակութիւն մը կճանար եկեղեցւոյ կառավարու-  
թեան խնդրոյն մէջ . անշուշտ ոչի՝ Օգոստինոս այս կարծիքէն  
այնչափ հեռի էր , անանկ որ դոնատեաններն աւելի ընտրեց  
արեւելեան առաքելական եկեղեցեաց զրկել իրենց մոլորու-  
թեան վրայ կարծիք հարցնելու՝ քան Հռովմի . ուակայն ոչ  
թէ Հռովմ առաքելական վարդապետութիւնը չունենալուն  
համար , այլ վասն զի արդէն դոնատեանց վէճին մէջ խառ-  
նուած ըլլալով , արեւելեան եկեղեցեաց չափ անկողմնակալ  
համարուելու երաշխաւորութիւն չունէր .

Օգոստինոս քանի որ Հռովմի իրաւունք չէր տար՝ որ  
մտնէ Ափրիկէի եկեղեցւոյն արարողական պարզ վէճէրուն  
մէջ , իրաւամբ ուրեմն կհետեւի՝ թէ աւելի ևս կզգուշանար  
մտոր վարդապետական հեղինակութենէն . իւր գրուածոց  
զանազան տեղուանքը Հռովմի վրայ խօսած է , և երբէք ,  
այս առթիւ , Հռովմի եկեղեցւոյն վարդապետական հեղինա-  
կութեան նշոյլ անդամ ընծայած չէ , Հաւատոյ կանոնը անորդ

Համար առաքելական համօրէն եկեղեցեաց համար և ընդհանուր գիշեան է . ասոր վարդապետութիւնը ջերտողիանոսի վարդապետութեան յար և նմանն է , և գրեթէ ընդօրինակուած է վիճնիենտիոս լիւրենեանի գործերէն , որուն ըստքանչելի մէկ համար լիապէս կրովանդակէ առաջին հինգդարուց վրայ . Եկեղեցւոյ հայրերէն այսափ որոշակի վճռուած մեծ վարդապետութեան մը դիմաց , յորում հոռվմէական գերիշխանութեան ընդադար նշանականք մ'անդամ վրայ , վարդապետութեան մը՝ որ տրամագծարար ընդդէմէ բռնազբանուած հեղինակութեան , դժուար է հասկնալ՝ թէ պապութեան յատագովք ինչպէս կ'համարձակին իրենց արդի դրութիւնը հընարերու , որովհետեւ դոնէ այսափն հասկեալրու էին՝ որ այսպէսով կամուզիկէ աւանդութեան ուղղակի կ'հակառակին .

Հոռվմէական աստուածաբանք Օդոստինոսի երկու ուրիշ խօսքերն ալ ջախչելով մէջ կ'ըրերեն . Առաջինը Օդոստինոսի Պեղագեաներուն ստ ըստ խօսքն է\* . « Զերխնդրոյն համար երկու ժողովներ զրկուեցան առաքելական աթուուոյ , անոր դրաւոր վճիռն եկած է . Բնդիւն շնչառ է , Աստուածապար՝ մոլորութիւնն ալ վերջանար : » Պապութեան յատագովք այսպէս կթարդմանեն այս խօսքը . Հոռվմ խօսեցաւ , խնդիրը վերջացաւ ( Ոօմա լոքութա էսթ , քօզա Ցինիթա էսթ ) , Հոռվմ էսեցաւ , խօսքը բոլորովին շինծու է . Երբէք Օդոստինոսի խօսից մէջ չկայ . Բնդիւն Շեշտադ կդանուի , բայց քիչ մը վարը պիտի տեսնենք՝ թէ ինչ է միտքը .

Օդոստինոսի երկըրորդ խօսքն ալ զրեթէ , առաջինին նման , այսպէս դրուած է . « Զեր խնդիրը վերջացաւ , կըսէ Պեղագեաններուն \*\* , հասարակօրէն եպիսկոպոսաց վճիռ տալու բաւական եղաղ դատաստանովք . ալ բան մը մնացած չէ ընելու , այլ միայն արուած վճռոյն հնազանդեցնել , կամ արդելու ձեր անհանդարտութիւնը , եթէ վճիռը մերժէք » .

Առաջին խօսքը 419 թուականին կվերաբերի , յորում Պեղագեանք եանք Ափրիկէի երկու ժողովներէն և խնովկենտիոս Ա . պապէն դատապարտուեցան . Երկըրորդը 421 թուականին , յորում ութէ և տասն Պեղագեան եպիսկոպոսներ յընդհանուր ժողով դիմեցին իրենց դէմ ելած վճիռ մը հերքելու համար .

\* Օդոստ . Քար . 151 . ՚ի բան Աւետ :

\*\* Եղին . Եղիդ . Յուլիան , գիրք , Պ . .

Աւրեմն , կըսեն հռովմէական աստուածաբանք , պապին դաւասպարտելը , քանի որ Ավրիկէի ժողովներուն դատապարտեն հաստատեց , վարդապետական հեղինակութիւն մը՝ ունէր . եթէ ոչ՝ յընդհանուր ժողով մ’ ելլելու հարկ կըլլար . ուրեմն , կըսեն , Հռովմ վարդապետական խնդրոց մէջ դերագոյն և անփոփոխի հեղինակութիւն մ’ ունէր .

Այս հետեւութիւնները ճիշդ չեն . նախ ‘ որ Օդոստինոս Հռովմի վճիռը անդառնալի չէր համարեր . Ապաքէն , կրկնակն քոց խնդրոյն վրայ խօսելու ատեն , կհատատաէ ’ թէ սուրբ Կիսլրիանոս իւր կարծիքը Ստեփանոս պապի կարծեաց գէմհանելու իրաւունք ունէր , և կըսէ ’ թէ ինք ալ խնդրոյն վրայ այնչափ որոշակի իւր կարծիքը յառաջ չէր վարեր ’ եթէ ընդհանուր ժողով մը վճռած չըլլար’ . կընդունի միանդամայն ’ թէ Ստեփանոս իւր հետ ունէր խիստ հետքուն նէ ։

Պանատեանց ուղելով խօսքը կըսէ ’ թէ Հռովմի ժողովէն դատապարտուելէն յետոյ ուրիշ օգնութիւն մ’ ալ ունին , ընդհանուր կամ տիեզերական ժողով , որուն կրնային դիմելք’ .

Երկրորդ պէտք է դիտել ’ որ Պեղադեանց խնդրոյն մէջ , և՛ ուշամ հոյն Հռովմի դատաստանին նշոյլ մը ցուցած է , ինչպէս որ տեսանք առաջն խօսքին մէջ . Երկրորդին մէջ և ուրիշ ամէն տեղ միայն բոլոր եպիսկոպոսաց և մամնաւորապէս արեւելեան եպիսկոպոսաց կողմէն եղած դատաստանը կ’ յիշէ ։ Ահաւասիկ սա է Օդոստինոսի ձանարկութիւնը . ‘ Ասմէն տեղ դատապարտուեցաք , թէ արեւելք և թէ արեւմուտք . ինչու ուրեմն բոլոր եկեղեցին ’ի ժողով գումարել ու անոր բողոքել կուղեք տակաւին , մինչդեռ բոլոր եկեղեցին համաձայն է այս բանին՝ այն է՝ զձեզ հերքելու խնդրոյն մէջ . Պեղադեանք լննովիկենտիսի յաջորդ Ոսկինս պապին իրենց ’ի նպաստ տուած մէկ լճառոյն վրայ կ’ յոխորտային . Օդոստինոս ի՞նչ պատասխան կուտայ . ‘ Երբոր համաձայնիմ ըսելու ’ ( որ չէ ) թէ հռովմէական եկեղեցին այսպէս դատաստան ըրեր է եկեղեստիսի և Պեղադիսի համար , և թէ հասատէր է եկեղեց վարդապետութիւննին , ասիէց սա պիտի հետեւէր ’ թէ միայն հռովմէական կղերը մեղապարտ դանուեցաւ ։

\* Օդոստ , Գիբբ , Բ . ՚ Մկրտ . Ընդ . Դմատ . :

\*\* Նցն , Թուղթ 4 .

\*\*\* Նցն , Գիբբ , Ա . Ընդդ . Յուլիան , :

\*\*\*\* Նցն , Գիբբ , Բ . Ընդդ . Յուլիան , :

Այս պատասխանը արդեօք բաւական չէ վեր ՚ի վայր տալալելու այն ամեն հնիթադրութիւն՝ զոր անդրալեռնական նութիւնը կուղէ հիմնել Օգոստինոսէ առնուած ու բանական և ինը ինքնութիւն խօսքի մը վրայ ։ Հռովմն գուրս հանուած չէ Պեղագետեանց դէմ լիճիւ հանող ատեաներու մէջէն , անոր համար որ անոր եկեղեցին ալ առաջաւելէն է , և մասն է ընդհանրականութեան . Օգոստինոսի բոլոր ձեռնարկութիւնն ահաւասիկ է . և Բւ՞ը կերթաք , կըսէ Պեղագետեանց , միթէ ուր որ կերթաք չէք տեսնէր Յիսուսի Քրիստոսի բանակը , ո՞ր ընդամենայն տեղիս ձեզի դէմկիռուի , ՚ի լուսանդնուողովիս , յԱփքիկէ , և ամեն հեռաւոր աշխարհու ։ ո Մանաւանդ աս ալ ասպացոյց մ' է՝ որ նոյն իսկ Հռովմի մէջ , ինչպէս միւս եկեղեցեցեաց մէջ , իննուլիմնախոս Ա . պատղին վճիռը իւնիւս Քրէտայի վճռութեան առաւ , բազմաթիւ անդամներէ բաղկացեալ ժողովներու մէջ մասնական եկեղեցիք ալ քընութեան առին , վերջապէս Եփեսոսի տիեզերական ժողովն ալ քնութեան առաւ , դուռի և ինեւ այն բանը՝ որ ՚ի Հռովմ և ՚ի զանազան տեղեր հանուած և քննուած էր .

Հասկնալու համար ՚ թէ հռովմէտական աստուածաբանք Օգոստինոսի վկայութիւնը ծեքած են՝ բաւական է դիտնալ թէ ինչ առնելով իննովկենախոս Ա . պապը Պեղագետեանց խնդրոյն մէջ առնուեցաւ . Ափրիկէի Եպիսկոպոսներն երիւ ժողովներով Պեղագիսի մոլորութիւնը դատապարտեր էին առանց Հըսուլիը և անոր վարդապետութիւնը մտքերնէն անդամ անցունելու . Պեղագեանք Ափրիկէի Եպիսկոպոսաց դէմ կհանէին Հռովմի կարծիքը , պնդելով՝ թէ ան ալ իրենց կարծիքին համաձայն է . Ուստի Ափրիկէին դրուեցաւ իննովկենախոսի հարցնելու համար ՚ թէ Պեղագեանց այն առարկութիւնը ճիշդ է . այսպէս ընելու խիստ մեծ պատշաճութիւն կար . որովհետեւ Պեղագեանք Հռովմի մէջ ազդեցութիւն ունի ըստղները կարկեցնելու համար . իննովկենախոս դատապարտեց հերետիկոսութիւնը , որուն համար ալ Օգոստինոս ըստաւ . և Դուք կպնդէք ՚ թէ Հռովմալ ձեզ կողմն է , Հռովմ ձեզ դատապարտեց . բոլոր ուրիշ եկեղե-

շեք ալ դատապարտեցին , խնդիրը լմնցած է ու Հռովմէն որոշում մ' առնելու տեղ նորա պապին ցուցնել ուղեցին Ափը բեկեցի եպիսկոպոսք՝ թէ ինչ դիրք բռնելու էր այս գործին մէջ .

Ըսել է ուրեմն՝ թէ հռովմէականք Օգսստինոսի խօսքը չարաշար ծռած են , կամ իրենց բանին որչափ որ կյարմաքի այնու դուք են .

**Սէկ** վկայութիւն մը միայն կայ , Ռազտատիոս միլելացւոյ վկայութիւնը , որ առաջին հայեցուածով նպաստաւոր կերեի Հռովմի պահանջումներուն , և զօր Հռովմի աստուածաբանք ամէն անգամ մէջ կըերեն . բայց ողջամիտ մեկնութեամբ եկեղեցւոյ միւս հարց վկայութենէն տարբերութիւն բնաւ չունի . Ռազտատիոս կկռուէր Դոնատեանց դէմ , որոնք Հռովմի մէջ եպիսկոպոսութիւն մը հաստատեցին , կուզէր անոնց ցուցնել՝ թէ այս եպիսկոպոսութիւնը օրինական է՝ որ ուղղակի գծով առաքեալեներէն կի՞նէ , զի մի միայն է առաքելութիւնը՝ որուն հոռոշուած կերեցունէր Պետրոս , եւ այն՝ որ ուստի կամ առաքելութենէ գուրս է , չկընար օրինական եմ ըսել . Ռազտատիոս ահա այսպէս կխօսի իւր հակառակորդին :

« **Զես** կրնար ուրանալ . գիտես՝ որ եպիսկոպոսական աթոռը առաջին անգամ Պետրոսի տրուեցաւ Հռովմքաղաքի մէջ . գիտես՝ որ այս աթոռոյն վրայ Պետրոս նստածէ , գլուխն համօրէն առաքելոց . գիտես՝ ինչու համար վէմ անուանեցաւ , գիտես՝ որ այս գէ աթոռին վրայ միտութիւնը ամենուն կողմէն պահպանուելու համար այնպէս կոչեցաւ . եւ որպէս զի հերձուածող և մեղաւոր համարուի՝ ով որ այս մի աթոռոյն գէմ ուրիշ աթոռ մը դնէ » .

« **Յազագս** բարւոյ միութեան , կըսէ դարձեալ \*\* , երանելին Պետրոս՝ որուն համար , տէրը ուրանալէն ետքը հերիք էր՝ որ թողութիւն առնէր , արժանի եղաւ նախամեծար ըլլալու քան դամէն առաքեալներն , և ընդունելու հոյնուէ երկնից արքայութեան բանալին , ևուրիշներու ալ տալու . » .

**Ռազտատիոս** կիսաստաբանէր այնպիսի մեկուն դէմ՝ որ

\* Ոստ . գիրք Բ . ընդդ . Բարձ :

\*\* Ոստ . գիրք . Ա . ընդդ . Բարձ :

պղաշտաման միութիւնը և նորա առաքելական ծագումը կուրանար , իւր հակառակորդն յաղթահարելու համար մէջ կը բերէ Հռովմ , միայն առաքելական աթուն արևմտից մէջ , որուն ծագումը ոչ ոք կրնար ուրանալ , կցուցնէ անոր թէ Պետրոս որ Նորին Դուռին Նուռին էր , հաստատեց Հըռովմայ աթուը . թէ հետեւարար պէտք է՝ որ ինքն ալ այս աթուոյն հետ ըլլար թէսոր կուզէր միութեան և պաշտաման առաքելականութեան մէջ ըլլալ . բայց այս խօսքէն մինչեւ բարձրակաղեցւոյ իրաւասութիւնը երթալը ո՞րչափ հեռու բան է .

Ոպտատիոսի փաստարանութեան բովանդակութիւնը կապացուցանէ՝ թէ մեր ըսած վախճանը միայն ունին վերի խօսքերը .

« Աեր հրեշտակը , կըսէ , կհամնի մինչեւ Պետրոս իսկ ձերը մինչև վիխտորք , դիմեցէք , եթէ կուզէք , Ասիոյ եօթն հրեշտակներուն , մեր միարանակիցներուն , այն եկեղեցեաց՝ որոնց իւր թուղթը դրեց սուրբն Յովհաննէս , և հետերնին բնաւ հաղորդակցութիւն չունիք . Արդ , ոլ որ այս եօթն եկեղեցիներն դուրս է՝ տուրին է , թէ այս եօթն եկեղեցեաց հրեշտակներէն մէկն ունենայիք և հետը Քէ ըլլայիք , ասով ՚ի կապակցութեան կըլլայիք միւս հրեշտակներուն հետ , անոնցմով բովանդակ եկեղեցին հետ , և անոնցմով ալ մեզի հետ . գանի որ ասանի չէք , Քուրիչիք եկեղեցւոյ յատկութիւնները չունիք , հետեւապէս ճշմարիտ Կուրիչիք չէք .

Այս է ահա Ոպտատիոսի ձեռնարկութեան անխարդախ համառօտութիւնը . Ոչ թէ կջանայ ապացուցանելու . թէ Հռովմի օրինաւոր եպիսկոպոսը տիեզերական հեղինակութիւն ունի , այլ ուղղակի գծով յառաքելոց իջած է , և թէ նորա հակառակորդք ապօրինաւոր են . կապացուցանէ՝ թէ բոլոր արեւելից առաքելական եկեղեցիք Հռովմի առաքելական եպիսկոպոսի հետ մէկ էին , և թէ դանաւեանք , հետեւարար , Քուրիչիք կամտիեղերական միարանութեան մէջ չեն , չենք կրնար մտածել թէ ինչ չպէս այսպիսի վարդապետութենէ մը արդի պապութեան պահանջումներուն նպաստող իմաստ կ'դոյանայ . Ճիշդը խօսելով՝ աւելի մենք իրաւունք ունինք զանանք մէջ բերելու քան թէ իրենք . »

\* Հըռշտակ ըսելով , ըստ մոտաց Յայտնութեան , Եպիսկոպոսները կհասինց կեկտորն ալ . Խօսատեանց Հռովմի մէջ դրած եպիսկոպոսն է .

Անդրավեռեայց և արդի կալիքանաց սլապութեան մասին ձեռք քառած և բոլոր ուժով վրան կոթընած ամենէն հզօր վկայութիւններն ալ աչքէ անցուցած եմք . Անդրավեռեայց անոնց մէջ պապական աշխատանքներն էն կտեսնեն , կալիքանը բարձր առաջ գտնեալ է ու անսխալ , այլ ընդ օրինաք և վճռովիլք ժողովոց . Երկու կողմերն ալ չարաչար մեկնած են վկայութիւնները և սխալ հետեւցուցած , բաւական է իրար բերել այն վկայութիւնները , մէկէն զիրար կլուծ են . Անոնց մէ ահաւասիկ ասոնք կհետեին . 1° Սուրբն Պետրոս ունջն էր առաքելց մէջ , բայց այս տիտղոսը իրեն առաւելութիւն մը չէր առաւած . 2° Սուրբն Պետրոս Հռովմի եկեղեցին հիմնարկելու գործին մէջ սրբոյն Պօղոսի մրցակիցն եղած է . 3° Այս եկեղեցին , հետեւապէս , առաքելուկան աթոռ մ' է .

Պապական գերիշխանութեան ջատագովիլք այս եղելութիւններէն ուղած են հետեւցունել՝ թէ Հռովմի եպիսկոպոսունները որբոյն Պետրոսի յաջորդի անունով նորա առաւելութիւններն ալ ժառանգած են , բայց վկայութիւնները չեն ապացուցաներ՝ ոչ Պետրոսի ընծայուած առաւելութիւն մը եւ ոչ Հռովմայ եպիսկոպոսին անցած նոյն օրինակ ժառանգութիւն մը . Հռովմի եպիսկոպոսը ոչ Պետրոսի եւ ոչ Պօղոսի ժառանգ չէ , այլ ասոնց առաքելութիւնը գործադրուած եկեղեցւոյն միայն եպիսկոպոսն է . Պետրոս և Պօղոս Հռովմաններով տեղւոյն եկեղեցին փառաւորեցին , բայց իրենց առաքելութեան ժառանգութիւնը հան չժողովն , ինչպէս որ միւս առաքեալներն ալ իրենցը մէջը մեռած եկեղեցւոյն ժառանգութիւն չեն ըրած . Եկեղեցւոյն մէջ շարունակելի առաւելութիւնները օրինաւոր կաեպուին ոչ թէ առաքելոց մահուամբը այլ Յունակութեամբ , և ահա ասոր համար Յունակութեամբ և կարգած են եպիսկոպոսներն իրենց հիմնած բողոք եկեղեցիներուն մէջ , ինչպէս ուրիշ տեղուանք , անանկ ալ ՚ի Հռովմ . Այս կերպով , ըստ առաջին գարուց վաւերական յիշապակագ բոց , Հռովմայ ունջն Եպիսկոպոս Լինոսն եղած է . Եւ ոչ թէ սուրբ Պետրոս . Հռովմի եպիսկոպոսութիւնն այս կերպով ուրիշն միայն ՚ի Լինոս կհասնի , և իւր ծագումն ալ յառաքելութեան , առաջ Պօղոսէն է՝ որ առաջին երկու եպիսկոպոսները ձեռնադրեց , և ապա Պետրոսէն՝ որ իզեւ մէսը Յունակութեամբ , որն որ Անակլետոսի և սուրբ Պետրոսի մահուա-

նէն երկայն ատեն վերջը Հռովմի աթուռյն եպիսկոպոս կարգեցաւ . Անտիոքայ եպիսկոպոսներն ալ նոյն և մի կերպով զետրոսի և Պօղոսի առաքելութեան կհասնին . Աղեքսանդրիոյ եպիսկոպոսներն ալ այսպէս սուրբ Մարկոսի միջոցով , որ Պետրոսի աշակերտը և դեսպանն էր , կհասնի Պետրոսի . Առաքելական միւս աթուռներն ալ , ինչպէս Երուսաղեմի , Զմիւռնիոյ և Բիւռնադիոնի և այլն , Հռովմի եպիսկոպոսներուն պէս այս կամ այն առաքելոյն կհասնին . Բորբոքն եպիսկոպոսութիւն ալ այս կերպով մատուցած է , բայց մատուցած չէ .

Չորրորդ և հինգերորդ դարու Հայրապետաց վարդապետութեանց վրայ մեր քննութիւնը չաւարտած , Հերանիմասի խօսքերն ալ որ պապական գերիշխանութեան նպաստաւոր կը կարծուին , առարկութեան ձևով կսպարտաւորիմք մէջ ըերեւ .

Առաջ կուզենք ակնարկել առևլ թէ Հերոնիմասի խօսքերը , եթէ ըստ գրոյն ալ պէտք ըլլայ առնուլ , նշանակութիւն բնաւ չունին , քանի որ հունական պիտի մնան բոլորին դէմ . և թէ՞ գ դո՞ վարդապետի մը կարծիքը կամթողիկէ վարդապետութեան մէջ բացարձակապէս նշանակութիւն կամ արեէք չունի . երկրորդ՝ Հերոնիմասի խօսքերն , եթէ ըստ գրոյն առնումք , զինքը հակասութեան մէջ ձգելու կըլլանք :

Հերոնիմաս իւր բարեկամ և ուստի դամասոս պապին թուղթ գրելու ատեն այսպէս կիսոսի<sup>3</sup> . և թէպէտ և Զեր մեծութիւնը զիս կդողացունէ , բայց բարութիւնը կանդորեէ . Քահանայէ փրկութեան զոհ կինդրեմ , հովուէ ոչխարին յատուկ եղած խնամքը . Զկնորսի յաջորդին , խայի աշակերտին կիսոսիմ . ոչ ուժէ ոչ ուժոյ՝ բայց միայն Յիսուսի Քրիստոսի հետեւլով՝ միացեալ եմ հազորդութեամբ ընդ Զերն Երևան կութեան , այսինքն է ընդ աթուռյն Պետրոսի . դիակեմ<sup>4</sup> որ այս վիմին վրայ է՝ որ եկեղեցին շինուեցաւ . նվլ որ գառն այս տանը մէջ չուտեք՝ պիղծ է . ով ոք Նոյի ատապանին մէջ չդտնուիր՝ ջրհեղեղի ժամանակ պիտի կորսուի . . . . . Զեմ ճանչնար Պիտաղէս , կուրանամ Մեղեկոս , չեմ ընդունիր Պօղնոս<sup>5</sup> . Ով ոք ընդ ձեզ չմողովէր , կցըրուէ , այսինքն՝ ով որ Քրիստոսի չէ , Նեռին է . « Յետոց դամասոսին կհարցունէթէ ասուածային այնուառանիւնց վրայ խօսի՛ թէ լուէ .

Հերոնիմոս դամասոսի կամ Հռովմի աղնուական տիկնայց

\* Հերոն . Թուղթ 57 առ Դամասու .

\*\* Անտիոքի եկեղեցւց երկողուակութեամերը կակն ունէ .

գրած թղթերուն և 'ի մասնաւորի կւստոքեայ թղթոյն մէջ ,  
դրեթէ այս իմաստով կիսօսի Հռովմայ աթոռոյն վրայ .

**Ա.**յա խօսքերը ըստ ճառին առնելու ենք , թէ ըսելու  
ենք՝ որ գամաստ պապին շողոմութիւն կընէ չերոնիմու :  
Աւելի պատշաճ կժուի կարծել՝ թէ շողոմութիւն կընէ ,  
որովհետեւ դամասոս իրեն ոչ միայն պաշտպանութեան այլ և  
բարեկամութեան վկայութիւններ տուած էր . յնչ որ ալ ըլայ ,  
սա ստոյդ է՝ որ կարելի չէ չերոնիմուն ինք իւր հակասու  
թենէն վրկել եթէ ըստ ճառին հասկնալու ըլանք այս խօս  
քերը . Եամս սա դիտենք՝ որ Եկեղեցւոյ մէջ մի միայն ո  
ւագն կճանչնար , և այն ալ Յիսուս Քրիստոսը . և միւս՝ Պետ  
րոս առաքեալը կանուանէ այն վէճը՝ որուն վրայ Եկեղեցին  
շինուած է , միանդամայն կըսէ՝ թէ Դոյն Յիսուս Քրիստոս  
է այս վէճը , և թէ Երիտրուկն վէճըն պատուանունը հաստատա  
ուի կվերաբերի բոլոր առաքելոց և մարդարէից . « Պէտ  
մերը , կըսէ , պէտք է թարգմանուին մարդարէներ և ա  
ռաքեալներ . Եկեղեցին հաստատուած վէճն վրայ հիմնեալ վէճ  
է » :

**Հ.**երոնիմոսի վարդապետութիւնն է՝ թէ Եկեղեցւոյ եւ  
ըեւցուցիչը մարդարէներն և առաքեալներն են , այն իմաս  
տով որ իրենց վրայ շինուած է Եկեղեցին , ոչնեւ ՚է Արք ո  
ւելոց և Հռքութեաց . Բայց առ դամասոսն դրած թղթոյն մէջ՝  
ըսել կերպեցունէ՝ թէ Պետրոս միայն , և ոչ այլ ոք , հիմն է  
Եկեղեցւոյ .

Բայց չկընար զօրութեամբ կամ լուելեայն իմաստ մ' ու  
նեցած ըլլալ Պետրոսի առաւելութեան վրայ , իբրև հիմն  
Եկեղեցւոյ . Ոչ , որովհետեւ դրականաբար ընդդէմ խօսած  
կըլայ ինք իրեն . « Եկեղեցւոյ հաստատութիւնը կըսէ , յե  
ցեալ է անոնց ( մարդարէից և առաքելոց ) վրայ հաստատա  
ուից » . Պետրոս առաքեալը չլուի ուստի կանուանէ ,  
բայց կըսէ նաև . « նա ( Քրիստոս ) կցուցնէ մեզ Պետրոսն և  
Անդրեաս , առաքելոց գլուխները՝ որոնք 'ի վարդապետու  
թիւն աւետարանին կարդեալ են :

**Ա.**բոյն Պետրոսի դլխաւորութիւնը հեղինակութիւն կը-  
նշանակէ , դամասոսի դրած թղթէն կընայ այսպիսի հետեւ  
թիւն մը ձեռք բերուիլ .

\*Հերոն . Ընդդ . Յովինիանոսեանց :

\*\* Կցն »

Հերոնիմոս սա խօսքը ըստ ըստ է<sup>8</sup> . և Բնակ ստորոգելիք կրնայ ըլլալ Արիստոտելի վրայ՝ զոր Պօղոս շունենայ , Պշտունի վրայ՝ զոր Պետրոս շունենայ . եթէ Պղատոն փիլիոփայից դուռ եղաւ , Պետրոսն ալ առաքելոց , որուն վրայ տիրոջ եկեղեցին իրրե ՚ի վերայ հաստատուն վիմի դրուած է ո . Աւրիշ տեղ մ’ ալ<sup>9</sup> , որպէս թէ ՚ի բերանայ Պօղոսի . կըսէ . և Աւանդ ստորին եմ քան զՊետրոս , որովհետեւ նոյն և մի Աստումէ նոյն և մի պաշուսով ձեռնադրուած եմք ո . Յայտնի բան է որ ու իւնչ+ ստորին ՀԱԼՄՈՂԸ յանուան հաստութեան ըլլալ կնշանակէ .

Հռովմէական աստուածաբանք չեն կրնար ուրանալ , թէ սուրբ հայրապետք բոլորն ալ ընդ հանրապէս առաքելոց հաւատութիւն ընդունած են . այս բանին վրայ աւանդութիւնն ընդ հանրական է . Չենք կրնար գտնել եկեղեցւոյ վարդապէտ մը . որ այս սնդ հանուր աւանդութեան հակառակ վարդապետութիւն մ’ ունենայ . բայց Հռովմի ասուուածաբանք կարե որութիւն չեն տար այսպիսի ծանր եղելութեան մը , վարդապետաց վկայութիւններուն իրենց առջև հանած ծանր կնճիռը լուծել կկարծեն սա տեսակ տարրերութեամբ . առաքեալնիրն հաւասար էին , կըսեն , յառաւելութեան , ոյլ ոչ յառաւեան . բայց սյօ Հռովմէական , ինչպէս կուզեն , թող հաւելան հռովմէականք , կրնայ որ և է Հռովմէական հետ միամաբար ըլլալ . անտարակոյս , ոչ . հայրապետները առաքելոց մէջ հաւասարութիւն կայ ըստեւ հետ՝ ունեց մէջ ո՛րը որ գերագունութիւն մ’ ունենար՝ ան ալ կըսէին . անպատրուակ ամենուն հաւասարութիւնը ուսուցած են . ուրեմն հռովմէականք տարրերութիւն դնելով առաքելոց հաւասարութեան իմաստին մէջ , անբնական ըրած են հայրապետաց վկայութիւնները .

Իսկ Հերոնիմոս Հռովմի ամռոռոյն բացառիկ առաւելութիւններ տուած է՝ թէ ոչ , ինչպէս կկարծուի , նայելով նորա առ Դամասոս և առ Եւստոքիա գրած թղթերուն , ահաւասիկ՝ թէ ինչ կըսէ գարձեալ Հերոնիմոս ուրիշ թղթոյ մը մէջ<sup>10</sup> .

և Կարծելու չենք՝ թէ Հռովմ քաղաքն համօրէն տիեզերքի միւս եկեղեցիներէն տարրեր եկեղեցին մ’ է . կեզոք .

\* Հերոն , ընդդ . Յովինիանուանց :

\*\* Նցն ընդդ . Պեղադ . գիր Ա . Գլ . Դ .

\*\*\* Նցն թուղթ 446 առ Աւ . :

Բրիտանիա , Ավրիկէ , Պարսկաստան , Արևելք , Հնդիկք և  
ամենայն ազգք բարբարոսաց երկրպագանեն Յիսուսի Քրիս-  
տոսի , և մէ ժոյն հառն ճշորութեն կը պահեն . Ամէն կողմէ ,  
որ որ եպիսկոպոս մը կայ , թէ՝ 'ի Հռովմ' և թէ յշւգուր իոն  
( քաղաք յիտալիա ) , թէ՝ 'ի Կոստանդնուպօլիս և թէ՝ 'ի Հռա-  
գաւ ( քաղաք 'ի մարտ ) , թէ Աղեքսանդրիա և թէ՝ 'ի Տա-  
նայի՛ս ( ըստ Աստուածաշնչի Տայեան , քաղաք 'ի ստորին Եգիպ-  
տոս ) նոյն և մէ հեղինական կայ , նոյն և մի արքանիք , նոյն և  
մի նուիրապետութիւն . Հարստութենէ գոյացած զօրութիւնը  
եւ աղքատութեան պատճառած տկարութիւնը մէկ եպիս-  
կոպոսը միւսէն ո՛չ աւելի կընէ և ո՛չ պակաս ո .

**Ա**սկէ աւելի պարզ ու բացացայտ խօսք կրնայ ըլլալ հաս-  
կցնելու . թէ ճշնարտութեան կանոնը մի միայն եպիսկոպոսա-  
կան մարմնոյն մէջ է ամբողջապէս , և ոչ 'ի Հռովմ' . թէ Հռովմի  
եպիսկոպոսը , իրըև եպիսկոպոս եկեղեցւոյ ամենախոնարհ  
եպիսկոպոսէն աւելի բան մը չտնի . թէ ունեցած կարողու-  
թիւնը , որ իւր հարստութիւններէն է , զինքը միւսներէն  
գերադոյն չկացուցանէեր .

**Զ**'կրնար ըսուիլ ' թէ Հերոնիմոս իւր միւս բոլոր գրուա-  
ծոց մէջ առ Դամասոս պապը գրած թղթերուն իմաստը  
հերքեր է .

**Ս**ակայն , կըսեն , հոռվմէական աստուածաբանք , պա-  
պական գերիշխանութիւնը այնչափ ծանուցեալ էր , մինչեւ  
Յովինիանոս հերետիկոսն ալ կլկայէ . Յիրաւի , այս հերետի-  
կոսը ուղելով ապացուցանել ընդդէմ Հերոնիմոսի ' թէ ամուս-  
նական վիճակը նախամեծար է քան զկուսականը , ըսաւ .  
« Սուրբն Յովինանէս կոյս էր , իսկ Պետրոս ամուսնացեալ . ին-  
չո՞ւ Քրիստոս , փոխանակ Յովինաննեսի , Պետրոսի վրայ ուղեց  
ինեւ էր եկչեցին » . Հռովմէականք հոս կանգ կառնուն , Հե-  
րոնիմոսի պատասխանը չեն մէջ բերեր . Այս հարքը իրենց բա-  
րեմատութեան պատիւ չերեր , ինչպէս պիտի տեսնենք . Ահա-  
ւասիկ Հերոնիմոսի պատասխանը \* . « Եթէ այս պատուոյն հա-  
մար Պետրոսն ընտրեց և ոչ Յովինանէսը , անոր համար է ' որ  
չեր վայլեր պատանին մը , կամ'աւելի ճիշդը տղայի մը . յանձնել  
և ուրիշներուն նախանձը գրգռել . սակայն եթէ Պետրոս առա-  
քեալ էր , Յովինաննէսն ալ էր , մէկը ամուսնացեալ՝ միւսը կոյս .

եթէ Պետրոս Հայն առաքեալ էր : Յոհաննէսն առաքեալ , աւետարանիչ և մարդարէ միանդամայն էր » :

**Անկեղծութեամբ** խօսելով . Հերոնիմոս , եթէ Պետրոսի առաջնութեան վրայ հռովմական աստուածաբաններուն Հըռովմի առաջնութեան վրայ ունեցած գաղափարովն ըլլար , այսպէ՞ս պիտի խօսէր : Հերոնիմոսի ընդդէմ Յուվինիառափ ըերած ապացոյցը օրինաւոր չէր ըլլար , թէոր Յովինիանոս Պետրոսի վրայ առաջնութիւնն ոչ իբրև այնպիսի առաջնութիւնն մը նկատէր՝ որուն ուժովը առաքելական հաւաքումի երեւեցուցիչը կամ միութեան ուրիշը կըլլար . որովհետև իւր ձեռնարկութիւնը սա անհաջող կետին վրայ կոթնած էր՝ թէ Պետրոս ալ ուրիշներուն պէս լոկ ուստի մ՞ էր . եթէ Յովինիանոսի մտքին մէջ Պետրոսը ասկէց ուրիշ բան մը կարծել կար , Հերոնիմոսի պատասխանը խիստ ծաղու արժանի է ուրեմն . Արդ , Հերոնիմոս իւր ձեռնարկութեան առաջին կամ բուն սկզբունքը ինչո՞ւ չդրաւ . Յովինաննէսը ուետոբնէն և Տ-Է-Ւ-Յ-Ե անուանելով Պետրոսէն վեր կդասէ՞ր՝ թէ որ Պետրոսը առաքելոց էլեւ եւ լուս ճանչնար հռովմէականներուն հասկցած իմաստով :

**Եկեղեցւոյ** առաջին հինդ դարերու հաստուածուն և ընդհանուր աւանդութիւնը մանրամասն մէջ բերելէ ետև . անհնարին զար մանացարժանի չէ տեսնելոր Օրսի՞կ կարդինալը կպնդէ՝ թէ պապական պահանջմանց հերքումը միայն կաթուղիկէ աւանդութիւնը , մանաւանդ առաջնոց դարուց աւանդութիւնը , իրենց դրութեանը նպաստաւոր է :

\* Օրոր , Անոխակ . Հռոմ . Քահանացաւ :

Վ Ե Ր Զ  
ԱՌԱՋԻՆ ՀԱՏՈՐՈՅՑ

